



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**


Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material





ԶԲՈՍԱՐԱՆ ՄԱՆԿԱՆՑ



Պ

Մ Ա Գ Գ Ա Ղ Ի Ե Լ

Մ Ա Գ Գ Ա Դ Ի Ե

Վ Ի Պ Ա Ս Ա Ն Ո Ւ Թ Ի Ի Ն

Պ . Յ Ո Ւ Լ Ի Ո Ս Ի Ս Ա Ն Տ Ո Յ

Ա Ն Դ Ա Մ Գ Ա Ղ Վ Ո Յ Ճ Ե Մ Ա Ր Ա Ն Ի Ն



Վ Ե Ն Ե Տ Ի Կ

Ե Տ Պ Ա Ր Ա Ն Ի Ս Ր Բ Ո Յ Ն Դ Ա Զ Ա Ր Ո Ւ

ՅԱՌԱՋՈՒՄՆԵՐ

Պ. Յուլիս Սանտոյ, Մագրաշնէի հեղինակը, այսօրուան օրս Գաղղիոյ երևելագոյն վիպասանն ներին մէկն է . և այնչափ մեծամեծ կատարելութիւններ կը բովանդակեն իր փոքրիկ երկասիրութիւնները, որ սկարզանոնց համար Գաղղիոյ Ճեմարանին անդամ՝ ընտրուեցաւ 1858 տարւոյն : Իրմէ առաջու ոք իբրև վիպասան կրցեր էր աթոռունենալ այն իմաստուն կահառին մէջ . անանկ որ Պ. Վիդէ, Ճեմարանին այն առենուան տեսուչը, ուրախակցութեան և գովեստի ճառ մը խօսելու ատենը Պ. Սանտոյի վրայ՝ անոր հանդիսական ընդունելութեան օրը, այսպէս դարձաւ ըստ նոր ընտիր Ճեմարանին . Քեզմով, Պարոն, վիպասանութիւնն այսօր Գաղղիական Ճեմարանը մը տնալու սկատիւն ունեցաւ :

Իր վիպասանութիւնները ժամանակիս ուրիշ շատ վիպասանութիւններուն պէս երիտասարդ հասակի մէջ չեն մեռնիր . ընդ հակառակն շատ անդամ՝ կը հրատարակուին և սիրով կը կարդացուին ամէն վիճակի անձինքներէ : Ո՞ւ կընայ ան-

տարբեր աչքով կարդալ Սոմերվիլ ոիինը , Մարիա-
նէ , Տօգուց Հերպոյ , Վալեսնու և Ռիշար , Ֆերնանդ ,
Կառարինէ , Վալդեսու , Ուս Գիպասանութեան , ու լո-
Սենվիլ օրիուրը , Ժառանգութիւն ճը , Պարիլ և մա-
դաղաննէր , Պ . Բառարինէ քեսան , Փոքիափար , Բէնար-
չանի Տուանը , Մոնսապը դուշակն ու Օւիլինէ վիպա-
սանութիւնները : Խակ Մագդաղինն քան զասոնք
ալ աւելի աղուոր է , և Գաղղիոյ Ճեմարանին
պսակուելու արժանաւորութիւնն ունեցած է ;
1847ին :

Պ . Սանտոյ սրտի հետ կը խօսի , և իր աղնուա-
կան գրչով կը լաւցընէ մարդուս բարոյականնը՝
աղջու և անոյշ կերպով մը նկարագրելով առաքի-
նութիւնը . և այնչափ տւելի օդաակար են իր գր-
րուածները , որչափ որ յայտնի կ'իմացուի թէ ;
կեղծեալ չեն իր խօսքերը , հասկա իր ներքին ըզ-
դացմանցը նկարագիրը կամ թէ ըսենք հայլին են :
Այս չքնաղ յատկութեանց հետ խուռն մատենա-
գրական բարեմասնութիւններ ալ ունի . ո և իցէ
չնչին սեպուած դէպքերն ալ վեհութեան դրոշմ
առած են , և կենդանութիւնն մը կը ցոլայ ծայրէ 'ի
ծայր . չնորհալից , փափուկ և միանգամայն վառ-
վուուն է գրութեան ոձը . համառօտ լաննք՝ իր եր-
կասիրութիւնները գարնան անամսկ արշալուսոյ
մը կրնան նմանցուիլ , որ զեղուն է զովութեամբ ,
ուայծառութեամբ , ու անանկ մէկ գեղեցիու-
թեամբ մը , որ կը զգայ մարդ՝ բայց չկրնար բա-
ցառըէլ :

Այսպիսի հեղինակի մը տաղանդին ճաշակը մեր
աղքայնոց տալ ուղելով, 1859 տարւոյն Բաղմակի-
պին Էջերուն մէջ հրատարակեցինք Մագրադնէի
աշխարհաբար թարգմանութիւնը. և նոյնը հիմա
յահան առինք առանձին ալ 'ի լոյս հանելու՝ զի-
ջանելով ոմանց աղնիւ փափաքանացը, և այս առ-
թիւ մեղի պարտք սեպեցինք նորէն աչքէ անցընե-
լով կարեւոր սրբագրութիւններն ընելու : Բնա-
դրին ուղին ու գրաւորական արդիւնքն ինչպէս որ
պէտք է զուրս ցատքեցընելու համար՝ լաւագոյն
կ'ըլլար գրաբար թարգմանել. բայց դեռ շատե-
սուն հասկընալի ըլլալով գրոց լեզուն, աւելի ըն-
տրեցինք ամենուն ծանօթացընելու թէ ինչպէս
աշխատութիւնը ծնող է բարեաց և ինչպէս կրից
պիղծ շնչով ապականած մարդկանց ալ կրնայ վե-
րանորոգութեան վայելութիւնը շնորհել:

ՄԱԳԻԱՂԻՆԵ



Ա

Ինչպէս այն ամէն գեղերը՝ որոնց մէջէն արքունական ճամբայ կ'անցնի, առանկ ալ Նէօվի-լէ-Պուա անախորժ գեղ մըն է, ձմեռը աղտեղի, ամառը փոշելից, և բանաստեղծական ու խորհրդաւոր կերպարանքէ մը զուրի: Ան աստիճանի ալ յարգ ունի, որ ինչուան այս պարզ պատմութեան նախընթաց օրը՝ տեղացիք ամեննեին չեին յիշէր որ հասարակաց կառք մը իրենց գեղին մէջ կանկ առած ըլլայ երբէք: Չիավարներուն ու կառաց առաջնորդներուն ասանկ արհամարհանք մը ցուցընելը Նէօվի-լէ-Պուայի վրայ՝ կ'իմացընէ թէ դինւոյ կողմանէ շատ խեղճ է:

Աշնան ժամանակ, կիրակի օր մը, պատարագի ու երեկոյեան ժամերգութեան

ատեններուն մէջ տեղը , տեղացիք խմբով
վին ժողվուած գեղին մուտքը՝ արևուն
հրատապ ուղղահայեաց ճառագայթնեւ-
րուն տակ կը սոլասէին լուրջ դէմքով Բա-
րիզէն Ախմած գացող Ճեպընթաց կառաց
անցնելուն , աս էր իրենց միակ զուարձու-
թիւնը տօնի օրեր , որ թէ և կարճ , այլ
շատ ախորժելի էր , ինչպէս այն ամէն ու-
րախութիւն որ տեղական չէ : Երբոր հե-
ռուանց անոր գալուն ճայնը կը լսէին ,
ճամբուն երկու կողմը հանդիսիւ կը շա-
րուէին . յետոյ երբ անուահոլով մերենայն
ձիերուն երագ ընթացքով օդուն մէջի եր-
կու կարգ քիթերուն , պաղ աչքերուն ու-
րաց բերաններուն մէջէն թռչելով ճամ-
բան զարտուղածին պէս կ'աներեւութանար
աչքէ փոշւոյ ամակի մէջ ծածկուած , այս
բարի մարդիկները գոհ սրաով իրենց տու-
ները կը դառնային :

Այդ մեր ըստած կիրակի օրն ալ անանկ
է երեար որ ուրիշ կիրակիններուն պէս պի-
տի անցնէր . բայց երկինք վճռած էր որ
այդ օրը Նէօվի-Լէ-Պուա գեղը այնպիսի
հրաշք մը տեսնայ , որուն ալ յոյս չունէր՝
յիսուն տարուան սնոտի ակնկալութեամ-
բը սաստիկ վհատած ըլլալով : Ճեպընթաց
կառքը փոխանակ նետի մը պէս թռչելու՝
ինչպէս որ սովորութիւնն էր , ճամբուն
վրայ կեցաւ ընդ մէջ մարդկանց երկու-
խումբերուն : Այսպիսի անակնունելի տե-
սարան մը ու բաղդին այսպիսի անկարծե-

Ա շնորհը տեսնալով, Նէօվի-լէ-Պուայի
բոլոր բնակիչքը գամուած մնացին նոյն
տեղւոյն վրայ, առանց գիտնալու և ա-
ռանց մտածելու թէ ինչեն այս մեծ պա-
տիւը կ'ըլլուէր իրենց : Նոյն իսկ շուներն
ալոր սովոր էին կառքին ետեւէն հաջելով
վաղելու, իրենց տէրերուն պէս առշած
անշարժ ուլուռ կը կենային : Այն միջոցին
առաջնորդը կառքէն վար իջաւ, բացաւ
ճեպընթացին բոլորցի մասին դուռը, և
Նէօվի-լէ-Պուայի անունն որ տուաւ, դե-
ռահասակ օրիորդ մը վար իջաւ, որ թեին
տակը ծրար մը միայն ունէր : Աւ հա-
զուած էր, և տասնըհինդ տարեկանէ ա-
ւելի չէր երևար . ճակտին դեղնութիւնը,
արտասուօք մաշած աչքերը, և տխուր ու
վշտագին դէմքը՝ սգոյ զգեստներէն աւելի
կը յայտնէին իր փիճակը : Առաջնորդը
շուտով մը իր նստելու տեղն ելլելով, օ-
րիորդը հաղիւ կրցաւ դլխով քարե մը
տալ ու առնել իր ճանապարհորդ ընկեր-
ներուն : Աղջիկը, որ իր հասակէն աւելի
ծանրաբարոյ էր, երբոր մինակ մնաց այս
հրակէղ ճամբուն վրայ և տեսաւ ամենուն
աչքը իրեն վրայ ուղղուած ապուշ և կաս-
կածոտ հետաքրքրութեամբ մը, մանա-
ւանդ որ ամենեին ճանչուոր մը չունէր
այն գեղին մէջ, գնաց նստաւ քարերու
դէղի մը վրայ, և սրտին տաղնապէն ձե-
ռուըներովին երեսը գոցած սկսաւ լալ:
Գեղացիք նոյնպէս առջի կերպովը կը

նայելին իրեն , առանց խօսք մը արտաքերելու և առանց տեղերնէն շարժելու : Բարեբաղդաբար այս գեղացւոց խմբին մէջ քանի մը կանայք կտյին , և անոնց մէջ ալ մայր մը՝ որ գրկին մէջ նորածին տղայ մը կ'որորէր : Խօտեցաւ ասիկայ տառապեալ օրիորդին , և քանի մը վայրկեան կարեկցութեամբ մը աչուրները վրան սեւ ոելով տարակուսած կեցաւ . որովհետեթէպէտ ամենայն կերպով կ'երեւար վրան երեսէ ձգուած ըլլալն ու գրեթէ աղքատութիւն ալ , բայց այնպիսի վեհութիւն մը կը փայլէր անոր անձին վրայ՝ որ մեծարոնաց արժանի կ'ընէր դինքը :

— « Խեղճ օրիորդ , ըստւ վերջապէս կինը , որովհետեւ այս հասակին մինակուկ ճանապարհորդութեան ելած կը տեսնեմ զքեզ , ըսելէ որ անշուշտ մայրդ վախճաներ է :

— Այս , մայրս կորսնցուցի , պատասխանեց օրիորդը քաղցր ձայնիւ , քիչ մը օտարականի հնչմամբ արտաքերելով խօսքերը : Եղուկ ինձի . ամէն բան կորսնցուցի , ամէն բան , ինչուան այն կտոր մը հողն ալ ուր ծներ եմ և ուր կը հանդչին այն ոսկերքն որ ինձի սիրելի են : Ա՛լ ոչ ինչ ունիմ երկրիս վրայ , աւելցուց ըսելու՝ տրտմութեամբ զլուխը շարժելով :

— Սիրեցեալ օրիորդ , Աստուած գթայ քու վշտացդ վրայ : Խօսակցութեան կերպէդ կիմանամ որ մեր երկրէն չես . շատ հեռուներէն արդեօք կու գաս :

— Ո՞հ , այո , հեռուէն , շատ հեռուէն .
քանի անդամ յուսահատեցայ որ ալ հաս-
նելիք չունիմ :

— Ո՞ւր կ'երթաս :

— Ուր որ մայրս մեռնելէն առաջ յան-
ձնեց որ երթամ : Երբոր ճամբայ ելայ ,
զիտէի թէ Նէօվի-լէ-Պուա հասնելու որ
ըլլամ , դիւրաւ Վալդրավէրի ճամբան կը
գտնեմ :

— Վալդրավէր կ'երթաս :

— Այո :

— Գղեանկը :

— Հրամերես :

— Ճամբագ երկնցուցեր ես . կառաց
առաջնորդը պէտք էր զքեղ մերձաւորքա-
զարը ձգած ըլլար : Ինչ և իցէ փոյթ չէ ,
իրեք փարսախ միայն ճամբայ ընելիք ու-
նիս , և թէ որ անտառներէն երթառ՝ ամ-
բողջ ժամ մը կը վաստըկիս : Թէ որ կ'ու-
ղես , քեռորդիս Բիէռոյ տանի զքեղ հոն .
բայց կարգէ դուրս տաք է , և անտարա-
կոյս եմ , սիրուն ազջիկս , որ բոլոր այսօրս
ինչուան հիմա բան մը դրած չես բերանդ :
Եկուր մեր տնակը . մեր կովերուն կաթին
համը կ'առնես , և իրիկուան զովութեանը
կը սպասես ճամբայ ելլելու համար :

— Շատ չնորհակալ եմ սրտիգ աղնը-
ութեանը . բայց բանի մը պէտք չունիմ :
Կ'ուղեմ հիմա մէկէն ճամբայ ելլել , և թէ
որ Պ . Բիէռոյ ուղենայ հաճոյք մը ընել
ինծի . . . :

— Բիեռոյ, հաս եկուր», պոռաց կինը։
Այնպիսի հրամայական ձայն մըն էր ա-
սիկայ, որ կրկնել հարկ չէր . մէկէն բազ-
մութեան մէջէն կրակուքոց երիտասարդ-
մը գուրս ցատքեց, և խեղճ կերպով մը
առաջ կու դար ոչ ինչ ընդհատ այն շու-
նէն՝ որ գիտէ թէ տիրոջը զինքը կանչելն
ծեծելու համար է միայն։ Բիեռոյ առա-
ւառուցնէ սկսեալ ուրախութեամբ կը սպա-
սէր երեկոյեան ժամերգութեան լմըննա-
լու ժամանակին՝ որ եկեղեցւոյն հրապա-
րակին վրայ ուրիշներուն հետ մէկտեղ
խաղայ . անոր համար շատ չախորժեցաւ
իր մօրաքրոջն ըրած առաջարկութիւնը։
Բայց մօրաքոյրն անանկ կերպով մը կը ը-
նեց նոյն պատուէրը, որ երիտասարդը
խոհեմութիւն սեղեց հնազանդիլլ։ Կինն
առաւ օտարական օրիորդէն պզտի ծրարն
ու Բիեռոյի տուաւ որ թելին տակն առնէ .
ետքը մշտելով մը դանիկայ՝ ըսաւ . « Ան-
տառներէն գնա, և մասնաւորապէս նայէ
որ շատ շուտ չքալցընես այս մատաղ օ-
րիորդը, որ ոչ քու ոտուըներդ և ոչ քու
որունքներդ ունի»։ Բիեռոյ տհաճ կեր-
պարանքով մը ճամբայ ելաւ . մինչդեռ
Նէօվի-լէ-Պուայի բոլոր բնակիչքը, որոնց
ալշութիւնն սկսեր էր անցնիլ, կերպ
կերպ մեկնութիւններ կու այսին այս նր-
շանաւոր օրուան մէջ հանդիպած գործո-
ղութիւններուն։
Կարծեմ թէ այս գեղին Նէօվի-լէ-Պուա

(անտառք) անունը հակառակ իմաստով
դրուած է վրան . որովհետեւ կնձնիներու ,
կաղամախներու կամ բարտիներու փունջ
մըն ալ չունի հիւսիսային հովէն կամ ցու-
րեկուան տաքութենէն պատսպարուելու
համար : Իր շրջակայքը մերկ են և տափա-
րակ ծովուն ափանցը պէս , և մերձակայ
տեղուանքը՝ ինչուան կէս փարսախի եր-
կայնութեամբ շառափող ձգելով , մէկ կաղ-
նիի ծառի մը շուքը չես վայլեր :

Մակայն քանի որ օրիորդն ու իր առաջ-
նորդը փոշելից ճամբէն կը հեռանային և
դէպէի ներս խորը կը մտնային , բնութեան
տեսարանը անզդալի եղանակաւ մը աւելի
զուարթ և աւելի կենդանի կերպարանք
մը կ'առնուը : Երկու ժամ քալելէ եաքը ,
տեսան հորիզոնին վրայ վալդրավէրի ան-
տառներուն շարժիլը : Բիշոյ իր մօրա-
քրոջն ըսածին մտիկ չընելով՝ շուտ շուտ
կը քալէր , առանց փոյթ ընելու աղջըկան
վրայ . յուսալով որ խաղի ժամանակին
կրնայ գառնալ հասնիլ , ստուըները կը
թոշէին : Թէպէտ Մագդաղինէի քալուած-
քը արագ էր , երբեմն երբեմն խեղճը կ'ա-
ղաչէր Բիշոյի որ գթայ վրան . ըայց ա-
նըզդամք չլսելու կը զարնէր և առանց կա-
րեկցութեան կը շարունակէր իր ճամբան :
Սուրհանդակի ընթացքով երթալով ալ
հանդերձ , տխուը աչքով մը կը նայէր ծա-
ռոց ստուերներուն , զորոնք արեգակը
յանչափս կ'երկնցընէր մարգաղետնոց խո-

տերուն վրայ . սիրաը դառնութեամբ լը-
ցուած՝ կը տեսնար որ եթէ ինչուան Վալ-
դրավէր երթալու ըլլար, իր կիրակի օրուան
ընելու դուարճութիւնն յօդս պիտի ցըն-
դէր : Անտառին ծայրն որ հասան , սատա-
նայական մտածութիւն մը այս երիտա-
սարդ հովուին միտքն ինկաւ : Եւ թեին տա-
կը բռնած ծրարը վար առնելով ու խոտին
վրայ դնելով ,

— « Ահաւասիկ եկանք , ըստւ աղջրկան
կտրուկ կերազով մը . սա ծառազարդ ճամ-
բան բռնէ զնա և շիտակ դղեակը կը հաս-
նիս . քառորդէ մը դուռը երեսիդ առջե-
կելլէ » :

Աս ըստւ ու կը պատրաստուէր երթալու .
բայց դիմացէն ձեւ մը տեսնելով՝ կեցաւ :
Յրիորդը դօտւոյն տակէն հանեց փոքրիկ
քսակ մը , որ շատ ծանր չէր երեար , և
արծաթէ պղտի դրամ մը տուաւ Բիէռոյի
աղնուական կերազով մը , շնորհակալ ըլլա-
լով՝ քաշած աշխատութեանը վրայ : Այս
պիսի առատածեռնութիւն մը տեսնելով
Բիէռոյ՝ որուն յոյս չունէր , շփոթեցաւ
այլայլեցաւ : Տարակուսած մնաց քիչ մը
ատեն . և թերեւս իր խղճմտանաց ճայնին
մտիկ կ'ընէր , բայց մէյ մ'ալ տեսաւ հե-
ռուէն դաշտին մէջ՝ Նէօվի-լէ-Պուայի դան-
գակատունը , որ կը նմանէր ծովափանց
վրայ ինկած նաւու կայմի մը : Եւ սրտին
մէջ եղած բոլբոքը առարկաները մօտեցը-
նելով իրեն , կարծեց որ կը տեսնայ , մա-

նաւանդ թէ ըսենք տեսաւ Եկեղեցւայն
հրապարակին վրայ վեց ջուփստ դատար-
կասունք որ իր սիրած խաղերը կը խա-
ղային : Ա.Լ չկրցաւ ինքզինքը բռնել, ա-
ռաւ ստակը գրպանը դրաւ, և անանկ ա-
րտգաբայլ փախաւ, որ կարծես թէ սա-
տանան ետեւ ինկեր կը հալածէր :

Ծառաղարդ ճամբուն տակն որ մտաւ օ-
րիորդը, այնպիսի հանգատութիւն մը ըզ-
գաց ներսը՝ ինչ որ կը զգայ մէկը տաք ջրոյ
բաղնիքէ մը ելլելով սլաղ ջրոյ մէջ մտած
ատենք : Իր տռաջին գործողութիւնն եղաւ
փառք տալ Աստուծոյ որ իրեն օդնական
և պաշտպան եղեր էր այն երկայն ճամբոր-
դութեան մէջ՝ զոր հիմա լմբնցուցեր էր,
և խնդրել իրմէ՝ որ հիւրասիրութիւն գըտ-
նայ այն դուռը, զոր կ'երթար զարնելու :
Եւ որովհետեւ միտքը անանկ դրած էր որ
զղեակն ամենամօտ էր, կաղնիի ծառի մը
տակ նստեցաւ և անտառին գեղեցկու-
թիւններով զբաղեցաւ մէկէն միտքը . ո-
րովհետեւ, ո՛ ներողամիտ և ազնիւ բնու-
թիւն, դու ամէն հասակի բարեկամն ես .
դու կը միսիթարես ծերերը . նոյն խոկ տը-
ղայք ալ, երբոր դու ծիծաղ երեսով կը
նայիս իրենց, կը մոռնան որ մայրերնին
կորսնցուցեր են : Իր չորս կողմն եղած ա-
ռարկաններուն վրայ կը նկատէր չափա-
կցութիւն, կենդանութիւն և անուշտհոտ
բուրմունք : Տեսնելով արեւուն առ ՚ի շեղ
ճառաղայթներն որ տերեւներուն մէջէն

անցնելով կու գային իր ոտիցն առջև կը շիջանէին, յիշեց որ իրիկունը կը մօտենար: Ոտքի վրայ ելաւ և սկսաւ ծառազարդ ճամբուն մէջ առաջ երթալ, վայրկենէ վայրկեան յուսալով որ դղեկին ճակատն ու աշտարակիկներն երեան իր աչքին: Բայց փոխանակ այն ճամբուն ծայրը դղեակը դտնալու՝ ինչպէս որ ըսեր էր թիէոսյ, ուրիշ խոտորնակ ծառաղարդ ճամբայ մը դիմացն ելաւ: Ուշադրութեամբ մաիկ դըրաւ որ մերձաւոր ընակութեան մը աղաղակ կը լսէ՞ արդեօք. սակայն ուրիշ ծայն չլսեց՝ բայց եթէ այն շնչիւնն որ երեկոյեան ժամանակ կը լսուի անտառներու խորերը: Բարձր տեղ մը ելաւ նայելու, և ուրիշ բան չտեսաւ իր չորս կողմը՝ բայց եթէ կանաչութեան ընդարձակ ովկիանոս մը: Դեռ խել մը ատեն ալքալեց՝ ինքզինքը Առտուծոյ յանձնելով. բայց վերջապէս սաստիկ յոգնելով երբորուզեց ետ դառնալ, չկրցաւ դտնալ այն ճամբաներն ուսկից անցեր էր: Թէպէտ արեն հորիզոնէն դեռ չէր քաշուած, անտառը ստուերաւ և մթութեամբ կը լեցուէր: Թուչունները դադրեր էին երգերէ, զիշերային թիթեռնիկները իրենց բամբակային թւերովն օդը կը հնչեցընէին, և ծովարծուեաց անախորժ ծայները կը սկսէին ականջի գալ: Ամէն ժամերէ աւելի այս ժամուն է որ վհատութիւնը, տիսրութիւնն և միայնութիւնը սաստիկ ծանրութեամբ կը

նստին թշուառներու հոգւոյն վրայ ու կը
ճմլեն զայն : Մէկ կողմանէ յուսահատած,
միւս կողմանէ վրան կարողութիւն մնա-
ցած չըլլալով, խեղճ աղջիկը ինկաւ տա-
րածուեցաւ խոտին վրայ և արցունքները
նորէն սկսան վազել : Իր յարդէ գլխար-
կին սև ժապաւէնները քակած ըլլալով,
լացած ատենը անհանդարտ զեփիւոն իր
խարտեաշ մազերուն հետ կը խաղար, զո-
րոնք յոսկի կը ներկէր վերջին ճառա-
դայթ մը :

Քանի մը վայրկեան ասանկ յուսահա-
տութեան մէջ ընկղմած կենալէն ետքը,
յանկարծակի ազուոր ձի մը տեսաւ որ քա-
նի մը քայլ հեռու անշարժ կեցեր էր, և
որուն դալու ձայնը չէր լսած . ձիուն վրայ
հեծեր էր երխտասարդ մը, և անանկ զար-
մանքով կը նայէր աղջըկան վրայ, որ կի-
մացուէր թէ այսպիսի դիպուածի չէր հան-
դիպած ուրիշ անդամ, մանաւանդ այն
ժամուն և այնպիսի տեղ : Յրիորդը ուրի
վրայ ելաւ, և օտարականին դէմքին վրայ
բարեսրտութիւն նկարուած տեսնելով,

— « Պարոն, ըսաւ անոր, Աստուած է
որ զքեղ ինծի օգնութեան կը խրկէ : Յէ
որ գու տեղացի ես, յայտնի կը տեսնաս
որ ես օտարական մըն եմ. երկու ժամէ
աւելի է որ այս անտառին մէջ մոլորական
կը թափառիմ, ոչ կրնամասկէց գուրս ել-
լալ և ոչ աղ դիտեմ թէ ուր կ'երթամ .
կ'աղաչեմ սորվեցընէիր ինծի երթալու
ճամբաս :

— Յատ սիրով, պատասխանեց երիտա-
սարդն անոյշ ձայնով մը . բայց ուր կ'ու-
զես երթալ :

— Ի Վալդրավէր :

— Դղեահիը :

— Այո, Վալդրավէրի դղեակը :

— Ես ալ հոն կ'երթամ. և թէ որ կ'ու-
զես՝ ես կ'ընկերեմքեզի ինչուան հոն » :

Եւ առանց պատասխանի սպասելու՝
ձիէն վար ցատքեց : Այս երիտասարդին
վրայ կենաց գարնան բոլոր պայծառու-
թիւնը կը նշուէր, փափուկ շէնք մըն էր,
վայելուչ, և քաղցրահայեաց՝ միանդա-
մայն խրոխտ աչքեր ունէր . բայց ամեն
բանէ աւելի՝ անբացատրելի շնորհք մը կար
վրան : Մազերը սև սաթի սլէս փայլուն
էին, և ծամելեաց վրայ առանց ձեռաց ա-
րուեստի կը խոպոպէին : Սևադոյն լոգիկ
մը կը ծածկէր իր երկայն ու ճկուն հասա-
կը . սպիտակ լայն տափատ մը ինչուան
կօշիկները կը հասնէր, որոնց գարշապար-
քը սլողպատով զինուած էին : Այսպէս
պարզութիւն և միանդամայն դեղեցկու-
թիւն խառն էին իրեն վրայ :

— « Ասիկայ քո՞ւկդ է, ազնիւ օրիորդ,
Հարցուց երիտասարդը՝ ձեռքի խարսդա-
նին ծայրովը ցուցընելով գետինը դրուած
խեղճ ծրարը :

— Այո, սլարոն, իմ բոլոր ունեցածս
անիկայ է », պատասխանեց աղջիկը աը-
խուր ժպիտով մը :

Երիտասարդն առաւ ծրաբը և ամուր
մը հաստատեց ձիուն թամբին վրայ . Եսքը
սկսան դէպ 'ի դղեակն առաջ երթալ , ե-
տենէն ալ գեղեցիկ ու հլու կենդանին , որ
աշնանային թարմ խոտերուն համը կը
նայէր :

— « Ուրեմն , ըսաւ երիտասարդը , եր-
բոր քեզի հանդիպեցայ՝ կորսուեր մոլորեր
էիր , ու չէիր գիտէր ինչ ընելիքդ : Շատ
ուրախ եմ որ դիպուածով այս կողմէն ե-
կայ . ապա թէ ոչ՝ հաւանական է որ այս
գիշեր աստեղաց լուսոյն տակ պիտի պառ-
կէիր՝ անտառներու մամուռին վրայ :

— Արդէն աչքս առեր էի » :

Եւ հոս պատմեց օրիորդը թէ ինչպէս
խաբեր էր զինքը Բիէռոյ :

— « Բիէռոյ ըսածդ անզգամին մեծն է ,
և երկու ականջն ալ կտրուելու արժանա-
ւոր : Բայց դու Վալդրավէր կ'երթաս՝ ա-
նանկ չէ . անտարակոյս ուրեմն ասպետը ,
կամ գոնէ դղեկին մէջ մէկը կը ճանչնաս :

— Ոչ զոք կը ճանչնամ :

— Իրամւ կ'ըսես :

— Այո , ճշմարիտ կ'ըսեմ որ մարդ չեմ
ճանչնար . բայց դու , պարոն , կը ճանչ-
նամ արդեօք ասպետը :

— Ի՞նչ ըսել է . հին բարեկամ ենք ի-
րարու :

— Կ'ըսեն թէ աղէկ մարդ մըն է , վե-
հանձն ու դթած :

— Ո՞հ , շատ դթած է ո , պատասխանեց

Երիտասարդը՝ կարծելով թէ աղջիկն իր
թշուառութեանը օդնութիւն խնդրելու հա-
մար կ'երթար . բայց ետքը աչքովը շու-
տով մը չափելով զօրիորդը , հանեց մտքէն
այս կարծիքը , և յայտնի իմացաւ որ սո-
վորական ողորմութիւն խնդրողներէն մէջ
կը չէր :

— « Աղնիւ օրիորդ , յաւել ըսելու ծան-
րութեամբ , այսափ ըսեմ քեզի որ ասպե-
տին սրտին պէս աղնիւ սիրտ բոլոր աշ-
խարհիս մէջ չկրնար գանուիլ :

— Ես գիտէի թէ անանկ է , ամենեին
տարակոյս չունէի . բայց այս վայրկենիա՝
շատ քաղցր է ինձի նոյն բանը նորէն լսե-
լը : Իսկ պղտի Մաւրիտիոսն ալ կը ճանչ-
նամ անշուշտ :

— Ո՞վ է այս պղտի Մաւրիտիոսը :

— Ասպետին տղան :

— Համացայ իմացայ , աղաղակեց
երիտասարդը ծիծաղելով : Այո , կը ճանչ-
նամ պղտի Մաւրիտիոսը :

— Ի՞նչ կ'ըսես , յոյս կու տամյ արդեօք
որ օր մը իր հօրը պէս աղէկ ու վեհանձն
մարդ ըլլայ :

— Անոր տարակոյս կայ . բոլոր այս կող-
մի մարդիկները աղէկ տղու մը տեղ դրած
են զինքը : Ես չեմ կրնար իրեն վրայ գէշ
խօսիլ :

— Աիրատ կը վկայէ որ եղբօք պէս պի-
տի սիրեմ զինքը :

— Ես ալ կրնամ ասլահովոյընել դրեղ

որ նաև իրեն մեծ ախտորժ պիտի պատճառէ զքեղ տեսնելը » :

Այսպէս խօսելու ատենը՝ բացավայրէ մը անցան, և պարտիզի մը պատին ետեւ որուն վանդակապատ դուռը անտառին վրայ կը նայէր, երեցաւ աղուոր դղեակ մը՝ որուն բոլոր պատուհանները արևմտից ճառագայթներէն կ'այրէին :



Բ

Այն իրիկունը , նոյն ժամուն , տը վալ
դրամէր ծեր ասպետը գաւթին մէջ նստած
էր , և հետն ընկերութիւն կ'ընէր ֆրէզնը
պառաւ մարդիզուհին , որուն մերձաւոր
դղեակը հովտին խորը կ'երևար վիեն գե-
տին ափանցը վրայ բարձրացող կաղամա-
խեաց դեռ կանաչ տերեներուն մէջէն :
Այս երկուքը ախորժանօք կը խօսակցէին
իրարու հետ անցեալ ժամանակներու վր-
րայ . որովհետեւ իրենց տարիքին՝ կեանքն
ուրիշ բանով լուսաւորուած չէ , բայց ե-
թէ այն տժդոյն և քաղցր ցոլացմամբ՝ որ
յիշատակ կը կոչուի :

Մարդիզուհոյն և ասպետին իրարու
հետ ունեցած մտերմութիւնը շատոնցուան
էր : Թագաւորութեան գէմ ելած առաջին
ազմուկներուն միջոցը , ֆրէզնը մարդիզը
պատշաճ սեալեց իր կնոջն հետ մէկտեղ
երթալու քանի մը ամիս ճամբորդութիւն
մը ընկելու Հուենոսի տիանց վրայ , բողոք

մը համարելով իր այս ճանապարհորդութիւնը Գաղղիոյ մէջ հանդիպած գործոց գէմ, և վաւերական վկայութիւն մը մեծարանաց և սիրոյ առ աթուան Արքոյն Լուդովիկոսի . և Վալդրավէր ասպետն ալուզեց ընկերակից ըլլալ անոնց : Յայտնի է ամենուն թէ ինչ վերջ ունեցան նոյն ատենները այս քանի մը ամսուան ճամբորդութիւնները , և թէ ինչպէս մեծաւ մասմբ զբօսանիքէ երկար և գառն աքսորանքի մը փոխուեցան : Մեր իրեք ճանապարհորդները անանկ հաստատ մաքերնին դըրած էին շուտով դառնալու , որ հազիւ տարուան մը ծախրի համար հարկաւոր եղած դրամն առած էին հետերնին : Երբոր անիկայ լմընցաւ , երբոր իրենց ազամանդները ծախսեցին և զարդերն ստակ ըրին , անձանօթ երեսօք Նիւլեմալէրկ դացին , և ազքատաբար զետեղուեցան հոն , և ապրուստնին հոգալու վիճակի մէջ ինկան : Տը Ֆրէզնը և տը Վալդրավէր պարոնները վշտացեր և վհատեր էին այս դէպքէն : Սակայն , ինչպէս որ միշտ կը հանդիպի , կինն օրինակ տուաւ անոնց համակամութեան , քաջասրտութեան և անվեհեր գործունէութեան : Երբոր երկու բարեկամներն անձկութեամբ կը հարցընէին իրեն թէ ինչ ճամբայ պէտք էր բռնել , « Աշխատինք , աշխատինք » պատասխանեց կինն անխռովկերպարանքով : Կապարանկարի ¹

և կիտուածանկարի մէջ ճարտար լլլալով
ինքը, սկսաւ դառ տալ և գէմքեր նկարել.
և իր թշուառութեամբն ու իր ճարտարու-
թեամբը՝ քիչ ատենուան մէջ բազմաթիւ
և ընտիր աշակերտներ ունեցաւ : Երկո-
աղնուականներն , որ սկզբան մարդիկու-
հւոյն աշխատիլը տեսնելով բարձրածայն
կը գանգատէին թէ իրենց աղնուականու-
թեանը չէր վայլէր անոր ըրածը , վերջա-
պէս տեսան որ առանց բան մը ընելու բա-
ւական աղէկ կ'ապրէին , և թէ ասիկայ
մարդիկուհւոյն արդիւնքն էր : Մարդիկը
շարունակեց նոյն պարապորդ կեանքը .
բայց առ Վալլուալլէր խորհեցաւ որ փուծ
բան էր իր աստիճանին պատիւը մտածե-
լով առանկ թև թեի անցուցած կենալը .
միայն բանը իր կարողութեանը յարմար
դործողութիւն մը , և իր անդործ ձեռքե-
րուն յարմար արուեստ մը գտնալն էր :
Մաքէն անցաւ որ գաղղիարէն լեզուի վար-
ժապետութիւն ընէ . բայց տեսնելով որ
սորմեցընելէն առաջ պէտք էր որ ինքը
սորմէր , հանեց մաքէն իր այս գեղեցիկ
առաջադրութիւնը : Ամէն կողմանէ ինք-
զինքը չափելէն չափչափելէն ետքը , խո-
նարչաբար խոստովանեցաւ իր անձին որ
ուրիշ բանի կարող չէր , բայց եթէ երթա-
լու կեանքը դոհելու գտնաէի բանակին
մէջ : Երբոր իր այս գիտաւորութիւնն ՚ի
գործ դնելու պատրաստութեան վրայ էր՝
թէ պէտ ոչ ախորժանօք , օր մը տխուր

տրտում փողոցներուն մէջ քալելու առենը՝ մեքենաբար կանկ առաւ տղայոց խաղալիկներու խանութի մը առջև, ուր բացի ուրիշ փայտաշէն խաղալիկներէ, խելմը վարպետ շինուած շոնչաններ կային, որոնք Նիւրեմալէրկի պարձանքն են և քաղքին տղայոց զուարճութիւնը։ Զէր կրնար կարծութիլ թէ այս տեսարանը կարենայ պանդխտեալ և հասակն առած աղնուականի մը, որ բոլորովին ինկած էր առջի վիճակէն, երեսկայութիւնը վառել և ըղեղին գործունեայ բորբոք մը տալ։ Եւ սակայն ար Վալդրավէր ասպետը քանի մը վայրկեան լուութեամբ ուշի ուշով նայելէն ետքը, այնպիսի զգացմունք մը զգաց իր վրան՝ ինչ որ անտարակոյս զգացած են իրենց վրայ՝ Փրիստավոր Գոլոմալոս երբոր տեսաւ ովկիանոսի մէջէն նոր աշխարհին ափանց վեր բարձրանալը, և Գալիլէոս՝ երբոր ծանեաւ թէ մեր երկրագունտը, զոր ագիտութիւնը միջոցին մէջ զամուած և անշարժ կը սեպէր վեց հազար տարիէ ՚ի վեր, կը շարժի և արեւոն վրայ կը պարտի։

Տը Վալդրավէր ասպետը 1760 տարւոյն ծնած էր։ Արդ այն ժամանակի նորութիւնն էր Գալիլիոյ մէջ որ բարձր տատիճանի մարդկանց տղայոց դաստիարակութեանը հարկաւոր կը սեպուէր ու ե իցէ արուեստի մը տեղեկութիւնը։ Եւ այս բանիո վեհագոյն օրինակ մըն ալ արուած էր.

1780ին Գաղղիոյ թագաւորն , որ իր պետութեան մէջ ամենէն արդարակորով մարդն էր , միանգամայն ամենէն վարպետ գարբինն էր : Ազնուական բան մը կը համարուէր իշխանաւորաց համար՝ մեռքնական արուեստ մը գիտնալը , ինչպէս որ մեծատոհմ տիկնանց համար ալ՝ իրենց որդիքն անձամբ սնուցանելը :

Այս ամէն խաղալիկները տեսնալով որ Վալդրավիէր , որոնք դիպուածով կամ մանաւանդ թէ գաղտնի կոչման մը բնածին զգացմամբը իրեն աչքին հանգիպած էին , յիշեց որ ատենօք սորված էր երենոսի և փղոսկրի վրայ աշխատիլ : Իրեք ամիս չանցաւ ասոր վրայ՝ անանկ աղէկ կը բանէր փայտի վրայ , որ իրեն հաւասարը չէր դտնուէր . մասնաւորապէս շատ ախորժելի կ'անցնէին իր շոնչանները . հապա ինչ բսելու է իր շինած կաղնաբեկ գործեաց վրայ , որոնք իրենց փափուկ և վայելուչ յօրինուածովն մէյմէկ փոքրիկ հրաշալիք էին . իսկ փղոսկրէ շինածները չքնաղ զարդերու պէս կը պահէին ամէնը քովիքնին : Ասանկով թէ ասովետն և թէ մարդիկուհին անուն հանեցին իրենց ճարտարութեամբն ոյն գերմանական հին քաղաքին մէջ :

Բոլոր օրը աշխատութեամբ անցընելէն եաքը , իրիկուան մէկտեղ կու գային , և իրենց ձեռակերտներն իրարու ցուցընելով զուարթութեամբ ու ծիծաղով կ'անցընէին

ժամանակնին . և չեին անդրադառնար որ
իրենց զռւարթութեանը պատճառն աշխա-
տութիւնն էր , աշխատութիւնը՝ որ ար-
դէն իրենց բարքը լաւագունի կը փոխէր և
աւելի երջանիկ կ'ընէր զիրենք՝ քան ինչ որ
եղած էին իրենց տմենէն աւելի բարեբառ-
տութեան միջոցը : Խոկ մարդիպին գալով ,
ինքը անանկ կը սեպէր՝ որ քրտամբ երե-
սաց իր հացն ուտելը ուսմելին ընելու քան
էր , և թէ աղնուական մը որ իր յարդը դի-
տէ՝ աւելի պէտք է յանձն առնէ մեռնիլ
հոռմայեցի սինկլիտոսաց իրենց կուրուշեան
գոհերուն վրայ նստած մեռնելուն պէս ,
քան թէ ինքզինքը նուաստացընէ ու աշ-
խատելով հացը դժնայ աղքտաց պէս :
Անոր համար մտքէն նեղացած էր իր կնո-
ջը , տիրաբար կ'արհամարհէր զասպետն և
համարձակ կ'ըսէր երեսին : Անկէց աւելի
կը զայրանար՝ որ կը տեսնէր թէ երկուքն
ալ բոլոր օրը զբազած և զուարթութեամբ
կ'անցընէին . ուր ընդ հակառակն ինքը
մեռնելու աստիճանի կը տագնապէր այն
տիրական ու խորին ձանձրութենէն , որ
անգործութեան հետեւանքն է : Աակայն իր
յարդը գիտնալով ալ հանդերձ աղէկ ա-
խորժակով մը կը սրբէր կերակուրները ,
և անանկ մանկական ու փուճ պահանջ-
մունքներ կ'ընէր՝ իբրև թէ իր վիենի ա-
փանց վրայ կանգնուած դղեկին մէջ ըլ-
լար : Աամսնաւորապէս սեղանի վրայ շատ
կը շարժէր իր բարկութիւնը : — « Ե՛ , մար-

զիդ, կ'ըսէք երբեմն ասպետը, ըսէ նայինք
մեզի անկեղծութեամբ թէ առանց մարդի-
զուհւոյն կապարանկարներուն հիմա ինչ
վիճակի մէջ կ'ըլլայիր : — Եւ առանց մեր
բարեկամին կաղնաբեկ գործեացը », կ'ա-
ւելցընէք մարդիզուհին խնալով : Տը
ֆրէզնը զայրացած ուսերը վեր կը թօթվէք,
իր կնկանն համար թողութիւն կը խնդրէք
իր ազգատոհմին նախնեաց հոգիներէն, և
կը գանգատէք որ սեղանին վրայ Պորտոյի
գինի բնաւ չէք գտնուէք :

Ժամանակ անցնելէ վերջը՝ որ ֆրէզնը
մարդիզուհին և ար Վալդրավիք ասպետն
երբոր իրենց տան ներքին վիճակը բաւու-
կանապէս կարգաւորեցին, սկսան բանա-
ստեղծական զգացման մը գործադրու-
թիւնն ընել, որ առանց իրենց գիտնալուն
անզգալի կերպով ծներ ու զարգացեր էք
իրենց որտին մէջ : Ինչողէս Յակոբայ սան-
դուխն երկրէս ինչուան երկինք կը բարձրա-
նար, այսպէս իրենք ալ արուեստից վարի
աստիճաններէն ելեր բարձրացեր էին ին-
չուան արուեստի գեղեցկութիւնը : Մար-
դիզուհին սկսաւ հին երևելի նկարչաց
պատկերներուն պղտի օրինակներ շինել.
և այնչափ յաջողեցաւ, որ իր Հոլալայնի ու
Ալպրեհդ Տիւրէրի նկարներուն վրայէն
շինած կիտուածանկարները՝ գնողներուն
բարձութեանը քիչ կու գային : Ասպետն
ալ ամենայն խնամքով փայտի քանդակա-
գործութեան ետեկ եղաւ . և այս մասին

մէջ այն կողմերուն ամենէն քաջ արուեստագէտներուն կարգն անցաւ : Խնչուան այսօրուան օրս Նիւրեմպէրկի մայր եկեղեցւոյն մէջ կը տեսնուի իր շինած ամսիունը . ասոր զարդերուն յօրինուածքը կատարեալէ , թէովէտ և անոնցմէ ոմանց վրայ ախորժակի թերութիւն կը նշմարուի . բայց գլխաւոր կտորը որ կը ներկայացընէ սրբոյն Յովհաննու Մկրտչի անապատին մէջ բրած քարոզութիւնը , անանկ գեղեցիկ է՝ որ բոլոր Գերմանիոյ մէջ անոր հաւասար քիչ կը գտնուի , և կրնայ բաղդատուիլ Վենեակոյ Առարք Գեորգ Մեծն եկեղեցւոյն մէջ եղած նշանաւոր փայտաքանդակներուն հետ :

Ո և իցէ ստորին արուեստն ալ , բաց ՚ի այն վայելքներէն որ կուտայ , այս յարզն ալ ունի՝ որ ազնուականութիւն կը սպարզեէ սրտի , վեհութիւն կը շնորհէ ոգւոյ , և մտածութեանց՝ ընդարձակութիւն և զուարթութիւն : Այս արդիւնքն ունեցաւ արուեստը՝ նաև մարգիզուհւոյն և ասպետին վրայ . երկուքն ալ կամաց կամաց բոլորովին մէկդի ձգեցին այն անարդ գաղափարները՝ որոնց սահմանին մէջ փակուած էին իրենց սերնդեամբն և իրենց դաստիարակութեամբը : Ճանչցան որ մեծութիւնը աշխատութեան և իմացականութեան վրայ կայացած է . և թիթեռնիկներու նման որ իրենց պատեանը կը թողուն կը փախչին , այսպէս իրենք ալ իրենց ան-

ձուկ ու սահմանաւոր ցեղին մէջէն ելլեւ
լով աննիւթաբար՝ մտան յաղթանակաւ
մարդկային ընդհանուր և մեծ ցեղին մէջ։
Այս գէտքերուն միջոցը, մարդիդին վրայ
ձանձրութիւնն ինչուան ոսկրները թա-
փանցելով խեղճը օր օրուան վրայ կը հա-
շեր կը մաշէր անկարելի փափաքներով և
ընդունայն յիշատակաց ցաւերով։ Վեր-
ջապէս մահն հասաւ, մարդիդն հոգին Աս-
տուծոյ ձեռքն աւանդեց. իր կինն ու բա-
րեկամը լացին իր մահուան վրայ։

Քանի մը ամիս ետքը, 1802ին, առա-
ջին հիւպատոսին հրաւիրանօքը՝ նորէն
անցան Հռենոսը և ուրախ սրտիւ դարձան
իրենց հայրենիքը, որ իրենց պէս վերա-
նորոգեր էր։ Շատոնցուընէ 'ի վեր՝ եր-
կուքն ալ սկսած էին Գաղղիոյ նոր ստա-
ցած փառքերն ախորժիլու հաւնիլ. և երբ
այս դիւցազնական հողուն վրայ ոտք կո-
խեցին, սրտերնին ելաւ և քաղցր ար-
ցունքներ կաթեցին աչուըներնէն։ Իրենց
կալուածներուն մեծադոյն մասը աղղին
ձեռքը մնացած ըլլալով, դիւրաւ կրցան
ձեռք ձգել դանոնք. անանկ որ աքսորան-
քի մէջ անցուցած տարիներն իրենց աչքին
առջեւ ուրիշ բան մը չէին երեար՝ բայց ե-
թէ երկայն երաղ մը. միայն թէ, Եպիմե-
նիդեայ հանդիպածին հակառակ, ձեր
պառկեր էին ու երիտասարդ արթնցեր
էին։ Ասպետն իր դվեկին մէջ հաստա-
տուելէն ետքը, կանչեց Գերմանիայէն իր

քովը գեղեցիկ և համեստ օրիորդ մը՝ որ
իր հոն բնակած ատենը հաճոյացեր էր իւ-
րեն, ամուսնացաւ հետը. բայց շատ չան-
ցաւ, մեռաւ կինը և մանչ զաւակ մը թո-
ղուց իր էրկանը : Այս տղուն վրայ մեծա-
պէս խնամք տարին իր հայրն և մարդի-
զուհին, որոնք նոյն կեանքը շարունակե-
ցին իրենց միայնութեանը մէջ, բարեգոր-
ծութիւններ ընելով, և աշխարհիս աղմուկ-
ներէն և փառասիրութենէ հեռու անցը-
նելով իրենց ժամանակը : Աշխատելու սո-
վորութեանը ինչպէս որ դժուարին է վար-
ժիլը, այսպէս վարժելէն ետքն ալ անհնա-
րին է ձգելը . մարդիզուհին առջինին
պէս նորէն կը նկարէր, և ասպետն ալ
ամէն առաւօտ արշալուսոյն ելլելով՝ տան-
ձենւոյ, ընկուղենւոյ և կաղնիի փայտե-
րու վրայ կը խաղար իր քերչաւը . միտքը
Դրած էր իր բնակարանին մէջ գտնուած
բոլոր որդնակեր փայտաքանդակներն իր
ձեռքովը վայելչապէս նորոգելու . Եր-
բեմն ալ իր առջի ժամանակներուն յիշա-
տակը կենդանացընել ուղելով, քանի մը
կաղնարեկ գործիններ կը շինէր, զորոնք
իր երկիրներուն վարձակալաց աղջիկնե-
րուն ընծայ կ'ընէր : Իսկ օրուան մնացած
մասը կը սահէր ընթերցմամբ, շրջագայու-
թեամք, և այնպիսի մտերմութեան մը
վայելքովը՝ որ ամեննեին չէր նուազած ու
պակսած, և Վաւրիտիոսին դաստիարա-

կութեանը էոդ տանելով . և յայտնի է որ
երբ օրերը աշխատութեամբ և ընտանու-
թեան սիրովը կ'անցնին , չատ կարճ կ'ե-
րեան :



Գ

Ուստի իրիկուն մ' ալ որ այս երկու ծեռունի ընկերակիցները իրարու քով նըստած իրենց հին օրերուն վրայ կը խօսակցէին, զորոնք մէկտեղ սահեցուցեր էին, յանկարծ տեսան որ պարտիդին ծառազարդ մէկ ճամբէն գուրս ելան այն երկու պատանիները՝ զորոնք մենք վանդակապատ գրանն առջև թողուցինք : Դեռահասակ օրիորդը գաւթին աստիճաններէն կամաց կամաց վեր ելաւ, ծանր և սիրտը եւս կերպով մը : Մարդիկուհին և ասպետը ոտքի վրայ ելան զինքն ընդունելու համար . ինքը ան ատեն ծոցէն նամակ մը հանեց, զոր նախ շրթանցը մօտեցուց պադաւ, ետքը Վալդրավէրի ձեռքը տուաւ, որ հետաքրքիր բարեսրտութեամբ մը կը նայէր այս օրիորդին վրայ, զոր առաջին անգամ կը տեսնար : Ծեր ասպետը կնիքը քակեցու կարդաց նամակը : Աղջիկը ոտքի վրայ կեցած նիհար թեերը կուրծքին վրայ դրեր

և աչուրները գետին սեռեռեր էր . Հանդարտ էր իր ախրութեանը մէջ , և խեղճութիւնը չէր վերուցած վրայէն իր վեհութիւնը : Տը ֆրէզնը մարդիզուհին հետաքննութեամբ մը կը կշռէր դինքն աչքերովը . իսկ երիտասարդը քանի մը քայլ հեռու կեցած՝ ականատես էր այս անձայն տեսարանին :

Մոնակոյ , 15 յունիս 18 . . .

Այս աշխարհէս ելլելու մօտեցած , և դիմացոյութեանականութիւնը տեսած մի ջոցս՝ որ քիչ տաենէն պիտի սկսի ինձի համար , աչուրներս դէպ՚ի Գաղղիա կը դարձընեմ քանի որ չեն փակուած . առ քեզ կ՚աղաղակեմ , ովկ եղբայր իմ , և աղաջաւոր բազուկներս առ քեզ կը բարձրացընեմ , յանուն այն կնոջ՝ որ իմ մօրաքոյրս էր և քու ընտրած ամուսինդ : Աւանդ , ինչեր քաշեց , ինչ դառն պատահարներ , այս տունն՝ որ դուն այնպիսի բարեբաստութեան մէջ տեսար երբեմն : Ուր են հիմա այս ընտանեաց ուրախութիւնն , որուն համը դու ալ առիր : Գերեզմանը բոլոր իմ մերձաւորներս յափշտակեց ինձմի : Երիկո չկրցաւ իր ձախորդութեան վրայ ապրիլ , և ես թշուառս ալ ահաւասիկ ես իսկ կը մեռնիմ : Կը մեռնիմ ես , և մայր եմ . կրկին մտհ է տսիկայ , ովկ Տէր : Այս տողերը կարդացած ժամանակդ , որ մի

միակ գանձն է և մի միակ ժառանգութեան՝ զոր կրցայ ձգել աղջկանս, ինքը աշխարհիս վրայ ուրիշ մէկը չունի՝ բաց 'ի քեզմէ. այս արցունքներով թրջած թուղթը ձեռքդ բռնած միջոցը, իմ զաւակս քու դիմացդ պիտի ըլլայ, միայնակ, հեռու տեղէ եկած, խոնջ'ի ցաւոց և յաշխատութենէ, առանց ուրիշ ապաստանի՝ բաց 'ի քու յարկէդ, տռանց ուրիշ ապաւինի՝ բաց 'ի քու սրտէդ: Ո՛չ, այն քաղցը կապին համար ըլլայ՝ որ քեզի սիրելի եղաւ և զոր անշուշտ մահը չքակեց, այն Գերմանիոյ համար ըլլայ՝ որ քեզի հիւրասիրութիւնը բաւ և երկար ժամանակ հայրենիք եղաւ քեզի, իմ գերգաստանիս համար ըլլայ՝ որ քու գերգաստանդ եղաւ, այն նազելի անձին համար ըլլայ՝ զոր շատ շուտ կողոպատեց քեզմէ մահը և որ կ'երդմնեցուցանէ զքեզի իմ բերնէս, ո՛չ, մի մերժեր իմ սիրուն անօգնական աղջիկս: Ընդունէ, տաքցներ քու գրկիդ մէջ աղաւնի մը որ իր բոյնէն ինկեր է: Եւ դու, զոր թէպէտ չեմ ճանչնար, բայց աղջըկանս հաւասար կը սիրէի և սրտով կը հոգայի, ուլ իմ մօրք քրոջս որդին, թէ որ մայրդ իր հոգւոյն նման հոգի մը տուած է նէ քեզի, դու անշուշտ իմ ամենասիրելի վաղդաղինէիս եղբայր պիտի սեալես ինքզինքդ: Պաշտամանէ զինքը, հոկէ իր վրայ՝ երբոր հայրդ վերանայ քեզմէ, և մի մոռնար երբէք, երիտասարդ բարեկամս, որ Աստուծոյ մեջ

զի խրկած որբ աղջիկը՝ պահապան հրեշտակ կ'ըլլայ երբեմն այն տանն, որ զինքն ընդունեցաւ » :

— « Եկուր, աղջիկս, եկուր գիրկս, աղաղակեց ասպետն երբոր կարդալը լմբնցուց . բարի եկար, զաւակս, քու ծերունի աղգականիդ տունը քուկդ է : Թէ որ սուդի մէջ չըլլայիր, ես այսօրուան օրս շատ երջանիկ օր պիտի սեպէի, և քու գալուստդ տօնի օր մը պիտի ըլլար ամենուս ալ : Մարգիզուհին, քենւոյս թոռն է աս, յաւել ըսելու՝ ձեռքերովն օրիորդին գլուխը սխմելով . Մաւրիտիոս, մօրաքեռ թոռդ է ասիկայ, սլղտի քոյր մըն է քեզի՝ որ մօրդ երկրէն կու գայ » :

Որբ աղջիկը ծերունւոյն գրկէն մարդիզուհւոյն գիրկն անցաւ : Տը Ֆրէզնը տիկինն իր միածին ծաղկահասակ աղջըկանէն զրկուեր էր Մագգաղինէի չափ տարիք ունեցած միջոցը . և ամենայն թրշուառք որ այս ահաւոր ձախորդութիւնն ունեցած են, մասնաւորապէս մարք, բուռն հակամիտութենէ մը մղուելով յայտնի և նշանաւոր նմանութիւններ կը գտնան (թէպէտ և իրօք չգտնուին ալ նէ) այն զաւկին որ մահն առեր է իրենցմէ և ոյն տղոց մէջ որ պատահմամբ իրենց գիմացը կ'ելլան . սիրոյ և ցաւոց խարէութիւնն է ասիկայ, որ այն կենդանի մատադդէմբերուն աննիւթաբար մեռեալ սի-

ըելեաց կերպարանքը կու տայ : Այսպէս
մարդիզուհին ալ բնականաբար այս զգաց-
ման հետևելով՝ իր աղջրկան պատկերը
սեպեց այս սպիտակաղէմ օրիորդը : Իրեն
համար նոյն աչքերն էին ու նոյն նայուած-
քը, նոյն տխուր ու ծանր վայելչութիւնը,
որ սեփական է այն արարածներուն՝ որոնք
ժամանակէ առաջ վշտաց փորձ կ'ըլլան
կամ ժամանակէ առաջ կը դատապար-
տուին մեռնելու : Այսպիսի ներքին պա-
տրաստութեամբ մը բորբոքելով տը Թրէզ
նը մարդիզուհին, որ աշխոյժ ու կրակուբոց
կին մըն էր, և այնպիսի վեհանձն բնու-
թիւն մը ունէր՝ զոր չէին կրցած խանգա-
րել տարիներու բազմութիւնը, օտարա-
կան օրիորդին վրայ վառ եռանդեամբ մը
խանգաղատեցաւ : Գրկին մէջ սխմեց զա-
նիկայ, և քաղցր անուններ տալով կրկին
և կրկին կը գտուէր և անդադար կը համ-
բուրէր : Անկէց վերջը կարգը երիտասար-
դին եկաւ . — « Ուրեմն զուն էիր, ով
իմ աղգականս, ըստ աղջիկն անոր՝ ար-
տասուաթոր այտերը ծիծազի շարժելով,
դու էիր պղտի Մաւրիտիոսը : Ես միտքս
դրած էի որ դու գրեթէ ինծի չափ տղայ
մըն ես » : Մաւրիտիոս ելած սրտով գըր-
կուեցաւ հետը . ինչուան նոյն օրը հազիւ-
թերևս կասկած մը մտքէն անցած ըլլար
թէ կրնայ ըլլար որ մօրաքեռ թոռ մը ու-
նենայ : Այս միջոցին ասպետը ասդին
կ'երթար անդին կը վաղէր հրամաններ

կու տար , և իր հին ծառաներուն իւրաքանչիւրին ալ զեղմամբ սրտի կ'ըսէր : « Ասկէ ետքը զաւակ մըն ալ աւելի ունինք » : — Խրաւցընէ՝ թէ որ սոյն իրիկունը կրցաւ մեր դիւցազնուհւոյն մայրը տեսնել երկնքէն իր աղջըկանն եղած ընդունելութիւնը , անշուշտ շատ գոհ եղած պիտի ըլլայ :

Մագդաղինէին հոն զետեղուիլը՝ դղեկին ընթացըն ամենելին չփոխեց : Բարեպաշտ աղջիկ մըն էր , պարզ , համեստ , հանդարտ ու խորհող . տան մէջ քիչ տեղ կը բռնէր , բնաւ աղաղակ չէր հանէր , եօրուան մեծ մասը լուռ կը կենար ու գլուխը ծռած կ'աշխատէր ասեղով : Քիչ օրուան մէջ իր քաղցրութեամբն ու աղնուութեամբը ամենուն սիրելի եղաւ . և մանաւանդ մարդիղուհւոյն ու ասպետին , որ անշէջ գորովով կը գուրգուրային վրան , և աղջիկն իր կեանքը փոփոխակի երկուքնակարաններուն մէջ կ'անցընէր , որոնք իրարու դրացի էին , և որոնք ճշգիւ խօսելով մէկ տուն մը կը ճեացընէին : Այն պիտի ընտիր դաստիարակութիւն առած էր , որ ալ կրնար ինքիրեն շարունակել զայն , և թէ որ հարկ ըլլար՝ լմընցընել ալ առանց մէկու մը օգնականութեանը : Մաքուր կը խօսէր դաղղիարէն լեզուն . ինչպէս բոլոր գերմանացի կանայքը , և դաղղիացի կանանցմէ շատը , հիմամբ դիտէր զերաժշտութիւն , և որ թշուառաբար դր-

ժուարագիւտն է՝ չեր զեղծաներ անով։
Ասպետն ու մարդիկուհին շատ կ'ախոր-
ժէին երգել տալու անոր իր երկրին դիրո-
յան երգերը . բայց այս եղանակներն՝ որ
իրենց երկուքին հաճոյական կու դային ի-
րենց արսորանաց և աղքատութեան օ-
րերն յիշեցընելով, ընդ հակառակն աղջը-
կանը կը յիշեցընէին ակամայ իր մայրն և
իր հայրենիքը, որոնք անդարձ կորուսա-
ներ եղած էին իրեն համար, և շատ ան-
դամ խեղճ օրիորդը արտասուօք և հե-
ծութեամբք կ'ընդհատէր իր երգերը : Խակ
Մաւրիտիոսի գալով, շարաթ մը կամ եր-
կու շաբաթ պարաք սեպեց իր մօրաքեռ
թոռն զբաղեցընել ու երկրին վրայօք գո-
վեստներ խօսիլ անոր . անկէ ետքը գրե-
թէ մոռցաւ խոկ որ Մագդաղինէ դղեակն
էր : Քսան տարուան էր և այն հասակին
բուռն ու անխորհուրդ աշխուժութիւնը
լիովի ունէր իր վրայ . խելքը միտքը ու-
րիշ բանի տուած էր : Շատ մեծ աղատու-
թեան մէջ մեծցեր էր, և հայրն ու մարդի-
կուհին երկուքն ալ աւրեր էին դիմքը՝ շատ
երես տալով իրեն : Քիչ մը յունարէն ու
քիչ մ' ալ լատիներէն սորվեր էր վարժա-
պետէ մը . 'ի նմին ժամանակի վալդրա-
վեր ասպետն ալ, որ վայսի քանդակա-
գործութեան սիրովը բորբոքած էր, նոյն
արուեստին վարժեցուցեր էր զինքն ալ :
Բարի ծերուկը պարծանքէն և ուրախու-
թենէն արցունք կը թափէր, երբոր կը

տեսնէր որդին իր քաղը որ կը խաղար կը
յզկէր քերչաւ և յոյս կու տար անցնելու
իր հայրը : Մաւրիտիոս ալ կարծես թէ
կախորժէր այս անվաս զբաղանքը . մէջ
մ'ալ յանկարծակի օր մը դժբաղդաբար
հարցուց ինքն իր անձին՝ թէ ասպետէն ,
մարդիզուհիէն և փայտի քանդակագոր-
ծութենէն 'ի զատ՝ աշխարհիս մէջ ուրիշ
բան մը չկամ արդեօք : Այս անմիտ հարց-
մանը՝ զոր ինքն իրեն հարցուց խռովեալ ,
անհանդարտ և սանձը կոտրելու մօտ երի-
տասարդութիւնը , շուտով պատասխանն
առաւ . նոյն ինքն երիտասարդութիւնը իր
թումբերը պատռելովը պատասխան տը-
ւաւ :

Կան փափուկ և բանաստեղծական բնու-
թիւններ , որոնց առաւօտը թեթև մասս
խլով մը ծածկուած կ'ըլլայ . ընդ հակա-
ռակն կան ուրիշ բնութիւններ ալ աւելի
վառվուն և աւելի ազգու , որոնց արշա-
լոյսը ցորեկուան բոլոր ճառագայթներովը
հրդեհած կը ծագէ : Առջիններուն վրայ ,
նոր արթնցած զգայաբանքներուն և երեա-
կայութեան պատճառած խռովութիւնը՝ ա-
ռանց ազաղակի երեան կ'ելլէ և մտաւո-
րական տիրութեան կը փոխուի . իսկ վեր-
ջիններուն վրայ , բռնաբար խռովայոյդ
այլայլութիւններու կը փոխարկի : Մաւրի-
տիոս այս երկու բնութիւններէն ալ միան-
դամայն մասն ունէր . մերթ ընդ մերթ
տիսուր կը տեսնուէր , ինքիրմէն դուրս ե-

լած ու մտածութեանց մէջ ընկղմած , մէյ
մ'ալ յանկարծակի այնպիսի անվախճան
իղձերով կը բորբոքէր՝ որոնք և ոչ կարելի
է ճիշդ բացատրելլը , առւնը չէր կրնար կե-
նալ , բոլնկած ու չափազանց եռանգուն
և բարկասիրտ կերպ մը կ'առնէր , և չէր
դիտէր թէ ինչպէս նետէ վրայէն այն վայ-
րենի բուռն զօրութիւնը որ կը մաշէր զին-
քը . բայց միանդամայն կը սիրէր անկեղծ
զօրովավ իր ծերունի հայրը , շնորհալից
և քաղաքավար կերպով կը վարաւէր պա-
ռաւ մարդիկուհւոյն հետ , ամենուն հետ
աղէկ էր , ամենէն սիրուած . միայն թէ
սաստիկ կը ձանձրանար փայտի քանդա-
կագործութենէն , հօրենական տան մէջ
միակերպ բնակելէն , այն անհատնում
պատմութիւններէն՝ որ գրեթէ քսան տա-
րուընէ 'ի վեր կը լսէր , և կը հարցընէր
ինքն իր անձին նեղորտութեամբ՝ թէ ար-
դեօք բոլոր իր կեանքը տօսախի և կաղ-
նիի փայտի վրայ խաղալով , և իրիկուննե-
րը կրակին դիմաց ոտուըները կրակարա-
նին երկաթներուն վրայ դրած՝ փախստա-
կանաց պանդխտութեան ժամանակին ան-
վերջանալի գէպքերը մտիկ ընելով սիտի
անցընէր : Անոր համար ինքզինքը բոլորո-
վին որսորդութեան տուած էր , բոլոր շըր-
ջակայ տեղուանքը կը պարաւէր և ծիեր կը
ճաթեցընէր :

Այս յիմարութեանց ամենէն սաստիկ
միջոցին եկու Մաղղաղինէ . Կընայ մո-

կաբերուիլ թէ արդեօք ինչ աստիճանի ազ-
դեցութիւն կրցաւ ընել այսպիսի աստեն մը
երիտասարդի մը վիճակին վրայ՝ տասնը-
չորս տասնըհինգ տարեկան դեռահասակ
աղջրկան մը գալուստը , որ վախկոտ , ըզ-
դուշաւոր , լուռ էր և շատ գեղեցկութիւն
ու շնորհը մ'ալ չունէր : Երիտասարդին
անանկ հոգը չեղաւ անոր գալուստը , որ
իբրև թէ աղջիկը Մոնագոյէն ելած եկած
չըլլար իրենց քովը : Առաւօտը տնէն դուրս
կելլէր , և գիշերը կոխած տաեն ներս կը
մտնէր . իսկ շատ անգամ ալ ամբողջ շա-
բաթ մը դուրսը կ'անցընէր , կամ մերձաւոր
քաղաքը , կամ մերձակայից դղեակներուն
մէկուն մէջ : Թէ որ առաւօտը Մագդա-
ղինէն պատուհանը տեսնար , բոլոր բո-
լոր բարե մը կու տար ու կ'անցնէր կ'եր-
թար : Կերակրոյ ժամանակ՝ առանց երեսը
նայելու ասդիէն անդիէն քանի մը ան-
նշան խօսքեր կ'ըսէր անոր : Երբոր անի-
կայ դիրուխան երգերը կ'երգէր , զորոնք
յօժարութեամբ առիթ առնելով ասպետն
ու մարդիզուհին՝ Նիւրեմպէրկի վրայ կը
խօսէին , և կը յիշէին մէկը իր կաղնաքեկ
դործիները , միւսն իր կիտուածանկարնե-
րը , Մարիտիոս՝ որուն ականջները ա-
նոնցմով լեցուած էին , գաղտուկ մը կը
փախչէր միշտ սեղանէն երգը սկսածին
պէս : Ի վերայ այսր ամենայնի՝ իրիկուն
մ'որ օրիորդին քովը նստած էր , յան-
կարծ աշըրը զարկաւ անոր մաղերուն գե-

զեցկութիւնը . և ընտանեբար ձեռքովը
վեր առնելով այն դեղին ու բարակ մազե-
րը , որ պղտիկ գերմանուհւոյն գլխուն
թեթև բեռն էին , բարձրածայն գովեց զա-
նոնք : Օրիորդը այն աստիճանի չեր սպա-
սէր այսպիսի նշանի մը իր աղջականէն ,
որ ամօթէն կարմրեցաւ շփոթեցաւ և դո-
ղալ սկսաւ : Ետքը երբոր կ'ուզէր ժպտե-
լով մը իր չնորհակալութիւնն յայտնել ,
Մաւրիտիոս վախնալով թէ յանկարծ սո-
վորական երդերէն մէկը կը սկսի՝ արդէն
փախեր էր : Ուրիշ անգամ մ'ալ Մաւրի-
տիոս որսէ որ դարձաւ , աղուոր փասիան
մը ընծայեց անոր , զոր ողջ խալբացու-
ցեր էր իր շուներուն մէկուն բերնէն : —
« Ի՞նչ , իմ վրաս ալ կը մտածես եղեր եր-
բեմն , ով աղջականս » , հարցուց օրիորդը
սիրան ելած : Հարցմունքը շլած Մաւրի-
տիոս արդէն հեռացեր էր հոնտեղէն . իր
այս բռնած կերպը ոչ եթէ անկից առաջ
կու գար՝ որ չեր ախորժէր որբ աղջըկան
իր հօրենական տունը բնակիլը : Ոչ եր-
բէք . ինչպէս որ իր հասակին տաքութիւ-
նը կար վրան , ասանկ նոյն հասակին ա-
մէն աղնուական և վեհանձն բնածին ըզ-
գացումներն ալ ունէր : Ոչ երբէք կրնար
իր մտքէն անցնիլ թէ հաւանական էր որ
Մագդաղինէ օր մը ասպետին կտակին
մէջ մասն ունենար : Տեղն է հոս որ զուր-
ցենք ՚ի պարծանս երիտասարդութեան՝
թէ շատ քիչ կը գտնուի քսան տարուան

որտեր որ այսպիսի ամօթալի հաշիւներ ը-
նեն : Մաւրիտիոս պատրաստ էր բաժանե-
լու գամենայն ինչ իր մօրաքեռ թուանն
հետ՝ իբրև թէ իր քոյրն ըլլար . և իր ա-
նոր վրայ շատ գութ ու փոյթ չունենալուն
պատճառը պարզ այն էր՝ որ Մադդաղինէ
տասնըհինգ կամ քսան ամիս առաջ աշ-
խարհ չէր եկած :

Մարգիզուհին և ասպետը մէկէն ՚ի
սկզբան տեսան ու զզացին այն անակնկալ
փոփոխութիւնն որ Մաւրիտիոսի սովորու-
թեանցը վրայ եղաւ , իրենք որ ինչուան
այն ատեն պարզասէր և ընդել բնաւորու-
թեան տէր ճանչցած էին զինքը . այս բա-
նիս վրայ երկուքն ալ կը վշտանային՝ ա-
ռանց աղէկ մը ըմբռնելու իրին էութիւնը :
Իրենց երիտասարդութիւնն այնպիսի ժա-
մանակի մը մէջ հանդիպած էր՝ որ երիտա-
սարդը յանխորհուրդս չնշին ու ընդու-
նայն առերևոյթ իրաց և զբաղանաց ցնդե-
լով , և ոչ իսկ կրնային մակաբերել այն
գաղտնի անձկութիւնը և այն խորին ճան-
ձրութիւնն որ ժամանակաւ ընդհանուր
աղջին սերնդեան մը պատիժն ու չարչա-
րանքը պիտի ըլլային : Մաւրիտիոս թէ-
պէտ գաշտորէից խորը թաղուած միայ-
նութեան մը մէջ մեծցեր էր , առանց իր
գիտնալուն նոր գաղափարաց աղդեցու-
թիւնն առեր էր իր վրան : Գաղափար-
ները կենդանի զօրութիւններ են և մեր
չնչած օգուն հետ խառնուած են . քամին

կը քալցընէ զանոնք և հորիզոնին ամեն
կէտերուն վրայ կը ցանէ . և ինչ ջանք ալ
որ ընէ մէկը այս անտեսանելի յործանքը
ներէն խալըսելու համար , որչափ ալ հեռ
ուռ կենայ նէ , ճար չկայ , անսնք կը թա-
փանցեն իր մէջը և իրենցմով կը լեցընեն
զինքը . մարդ միշտ իր գարուն զաւակն է :
Ասպետին և մարդիզուհւոյն զարմանքը
այնչափ չէր շարժէր այն արտաքոյ կարգի
գործունէութիւնը , որ արեան տաքութե-
նէն և երիտասարդութեան թափէն առաջ
կու գար , որչափ այն խորին մաղձոտու-
թիւնն որուն մէջ կ'կյնար երիտասարդը
անմիջապէս իր տաք և բորբոքեալ իղձե-
րէն ետքը : Իրաւցընէ , ինչպէս կրնային
լմբունել այնպիսի ժամանակի մը հիւան-
դութիւնը , յորում զուարթութիւնը քսան
տարեկան կուրծքերէն աքսորուած էր , և
ճերմակ մաղերով պսակուած գլուխներու
քով կը գտնուէր : Եւ սակայն մտքերնին
յոդնեցընելով այս նիւթիս վրայ և մէկ-
տեղ խորհելով , հասկըցան որ Մաւրի-
տիոսի ինչուան այն ատեն անցուցած
կեանքը՝ միակերպ կեանք մըն էր և առանց
զուարճութեան , և թէ թէպէտ փայտի
քանդակագործութիւնը շատ սիրելի պրադ-
մունք մըն է , բայց ալէտք չէր զարմա-
նալ որ երիտասարդ սիրտ մը չկրնար
ինքինքը բոլորուվին անոր տալ : Այս էր
մարդիզուհւոյն կարծիքը . տողետն ալ
վերջապէս հաւանեցաւ ասոր : Բայց ինչ

ճար ընէին . սկզբան ըսին թէ կարգեն երիտասարդը . բայց աս դեղը չափազանց դօրաւոր սեպուեցաւ . թող որ մարդիզուհին աղէկ անդրադարձութիւն մը ըրաւ թէ ալ քսան տարուան կարդուելու սովորութեան ժամանակն անցած էր , և թէ ուրիշ ատենուան 'ի գործ դրուածին հակառակ՝ ամուսնութիւնն աւելի վախճան մը եղած էր քան թէ սկիզբն : Համառօտ ըսենք , յետ հասուն խորհրդածութեանց որոշուեցաւ որ երկու իրեք տարի մը աշխարհ պտըտելու խրիեն զՄաւրիտիոս , նախ 'ի Բարիզ , ետքը իրեն ընտրութեանը թողուլ Գերմանիա կամ Խտալիա երթալը , որպէս զի կատարելագործէ իր դաստիարակութիւնը մարդկանց և իրաց խորունկ ծանօթութիւնն մը ստանալով . այսպիսի տարտամ խորհուրդ մը հաստատուեցաւ :

Քիչ մը ժամանակ անցնելէն վերջը , աշնան իրիկուն մը՝ ճիշդ տարի մը ետքը Մագդաղինէի գալէն , ասպետը , իր որդին և մարդիզուհին Վալդրավէրի գղեկին մէջ միասեղ ժողվուեցան : Այն ձին որ պիտի տանէր զՄաւրիտիոս մերձաւոր քաղաքն ուսկից կ'անցնէր թղթատարի կառքը , ամենայն կերպով պտարաստ էր ու կը սպասէր գաւթին առջեւ : Վերջին բարետալու ժամանակն եկեր էր . բաժանման վայրիեանը միշտ տխուր ու հանդիսական տեսարան մըն է , նոյն խսկ ցաւալի բաժանմունք ալ ըլլայ նէ : Ասպետը սաս-

ամիկ զգածուած կ'երևար . մարդիկուհին չէր կրնար ծածկել սրտին յոյզըք . նոյն իսկ Մաւրիափոսի ալ սիրտն ելած էր , և երբոր իր ծեր հայրը թևերը դէպ ՚ի իրեն ապարածեց , արտասուօք լցեալ վազեց ին կաւ անոր գիրկը՝ իբրև թէ վերջին ան զամն էր որ կը գրկուէր հետը : Տը Թրէզնը տիկինն ալ առատազեղ զգացմամբ սխմեց զինքն իր բազկաց մէջ : Հուսկ ուրեմն տան հնագոյն ծառաներն որ իր ծնանիլը տեսած էին , իրենց որդւոյն ալէս գրկեցին զինքը :

Ժամանակը քիչ էր , անոր համար հարկ եղաւ որ Մաւրիափոս բաժնուի : Յետին վայրկենին երբոր ուաքը ասպանդակին ¹ վրայ սիրտի դնէր՝ Վազգաղինէն միտքն եկաւ : Աչքովը վնասուեց զանիկայ . և զարմանալով որ չէր տեսնուէր՝ երբոր կ'ուզէր կանչել տալ , ըսին իրեն թէ օրիորդը քանի մը ժամէ ՚ի վեր դղեկէն գուրս ելեր էր և դեռ չէր դարձած : Ան ատեն քանի մը սիրալիր խօսքեր ապլոսպրեց որ ըսեն իր կողմանէ մօրաքեռ թոռանը , և սկսաւ կամաց կամաց քալցընել ձին , և ստէպ ստէպ կը դառնար վերջին անդամ մ' ալ բարեելու սրտի թարգման ձևով մը այն ազնիւ անձինքներն որոնք աչուրնին իր վրայ սկեռած էին : Երբոր վանդակաստո դուռն հասաւ ու անկէց անցնելու վրայ էր , տարակուսած էիցաւ մէյ մը , ինչպէս

¹ ՏՏ. Եռշնչակ :

արծուոյ ձագ մը իր բոյնին եզերացը վրայ
կը կենայ օդուն մէջ յարձակելէն առաջ :
Միտքը եկան այն երջանիկ օրերն որ ան-
ցուցեր էր այս գեղեցիկ բնակարանին
մէջ, ընդ հովանեաւ խնամոց մարգիպու-
հոյն և իր հօրը գորովալից սիրոյն : Կար-
ծեց թէ կը տեսնայ շարժուն տերևներուն
մէջէն իր պատանեկութեան շնորհալի ու-
րուականը, որ տիարութեամք կը նայէր ի-
րեն և կը ջանար հոն բռնելու զինքը : Կար-
ծեց թէ կը լսէր ախորժական ձայներ որ
կ'ըսէին իրեն . Ապերախտ դու, ուր կ'եր-
թաս : Միրտը կտոր կտոր եղաւ և աչքերը
արտասուօք թրջեցան . բայց իր վիճակն
որոշուած էր : Նետուեցաւ անտառին
մէջ զոր պիտի անցնէր քաղաքն հասնելու
համար :

Վիչ մը ատեն վաղցընելէն ետքը ձին,
տեսաւ Մադդաղինէն նստած և մտածու-
թեանց մէջ թափառած նոյն տեղը՝ ուր որ
հանդիպեր էր անոր տարի մը առաջ, նոյն
օրը, նոյն ժամուն : Ինչպէս որ անցեալ
տարին, այսպէս հիմա ալ չէր լսած որք
աղջիկը ձիուն մամուռին վրայ քալելուն
ձայնը . աչքերը վեր վերուց, տեսաւ որ
երիտասարդն իրեն կը նայէր : Նոյն ու-
րուագիծը և նոյն պատկերն էր . ամենեին
բան մը չէր փոխուած, միայն՝ այն օրիորդն
որ առջի տարին վտիտ, հիւանդու էր :
զուրկ ՚ի գեղեցկութենէ և գրեթէ նաև ՚ի
շնորհաց, հիմա ծաղկի կոկոնի մը կը նմա-

նէր, որ թէպէտ բոլորովին չէր բացուած, սակայն ճղքեր էր իր պատեանը : Մաւրիտիոս ձիէն վարիջաւ, փութաց գրկուեցաւ մօրաքեռ թոռանն հետ և հրաժարական ողջոյնը տուաւ անոր . յետոյ դարձեալ հեծաւ ձիուն վրայ և շարունակեց իր ճամբան, առանց գիտնալու դժբաղդաբար որ երջանկութիւնը ձգած անանկ կ'երթար :

Երբոր աներեւութացաւ աչքէ ծառազարդ ճամբուն դարտուղելուն պէս, Մագդաղինէ դէպ 'ի դղեակն սկսաւ դառնալ : Երբոր տուն մտաւ, ասպետը իր անտապատացեալ խուցին մէկ անկիւնը նստեր էր . օրիորդը գնաց տրտմագին կրթընեցաւ թեռըն այն թիկնաթոռին կռնակին վրայ, ուր բազմեր էր ծերունին վիրաւորեալ սրաիւ, և քանի մը վայրկեան լուութեամբ դիտեց զանիկայ : Յետոյ — « Հայր իմ, ըստ դեղին գլուխը դէպ 'ի անոր ծռելով, հայր իմ, դեռ աղջիկ մը ունիս » : Ասպետը ժամտեցաւ և թեթև մը իր սրտին վրայ սխմեց զինքը :

Պ

Աւրիտիոսի հեռանալէն վերջը , Մագ-
դաղինէ վալդրավէրի դղեկին ուրախու-
թեան առիթ եղաւ . իր շնորհալից կենցա-
ղավարութեամբը կենդանութիւն տուաւ
այն յարկին , ուսկից երիտասարդը դացեր
էր : Դեռահասակ Անտիգոնեայ մը նման՝
եռանդեամբ ու մեծարանքով կը խնամէր
իր ծերունի ազգականը . թէպէտ տխուր
էր գեռ սիրտը և իր հասակէն վեր հակա-
մէտ էր միտքը լուռ մտածութեան , սա-
կայն զանիկայ ուրախացընելու համար՝
ինքն իր ընութենէն դուրս ելաւ , և իր սո-
վորական ծանրութիւնը ծիծաղերես զը-
ւարթութեան մը փոխեց : Երբոր զուար-
ճութեան կ'ելլէր ասպետը՝ միշտ հետն էր,
Երբոր՝ գործանոցին մէջ կ'աշխատէր՝ քովը
կ'անցընէր իր ժամանակը , լրագիրները
բարձր ձայնով կը կարդար անոր , անդա-
դար կրկնել կու տար անոր վտարանդու-
թեան ժամանակի սկատմութիւնները , և

մեծ ախորժով կը գովէր այն ամէն փայտաքանդակները՝ որոնցմով անխոնջ արուեստաւորը դղեկին ամէն անկիւնները կը լեցընէր : Միանգամայն՝ սիրելի էր, և իրաւցընէ սիրելի, մարզիզուհւոյն՝ որ նըկարչութիւն կը սորվեցընէր իրեն, և իր Աստուծմէ ընդունած ամէն հաճոյական ձիրքերը կատարելագործել տալու կը ջանար : Ասանկով այս աղջիկը երկու ծերունեաց հետ կեանքն անցընելով, թէ իր մըտաւորական տաղանդն և թէ ցանկալի տապինութիւններ աճեցան վրան : Մագդաղինէ՝ իր գալէն իրեք տարի վերջը, ընտիր ու գեղեցիկ արարած մը դարձեր էր : Տան խնամակալութեան հոգն իր վրան էր, և առանին բարեկարգութեան վրայ ինքը կը հսկէր, և իմաստութեամբ ու խոհեմութեամբ կը շարժէր այս գործոց մէջ . և վեհութիւն մը, բանաստեղծական շնորհը մը ու մտածութեան կերպ մը կը փայլէին իր վրայ, զորոնք ժառանգած էր մօրմէն, ի Գերմանիոյ և յԱստուծոյ : Մէկ խօսքով՝ երիտասարդութեան և առողջութեան գարնան մէջ էր իր հասակը, այն եղանակին մէջ որ անձայն իր շրջակայ արարածոց շարժումն, երջանկութիւն և կեանք կու տայ :

Դիւրաւ կրնայ մարդ մտածել թէ այսպիսի յատկութեամբք Մագդաղինէ Բնչյարդ ունէր մարդիզուհւոյն և ասպետին աշացն առջև : Իրենց ծերութեան զուար-

Ճառթիւնն էր, և քաղցր ճառագայթ մը որ
իրենց կենաց վերջին օրերը կը լուսաւու-
րէր : Այս երեք հոգիք այսպիսի մտերմու-
թեամբ մը յիրար խառնած՝ ծանր ու խա-
ղաղ ընթացքով մը կը սահեցընէին իրենց
ժամանակին ալիքները, և ամենեւին չէր
կարծուէր որ այն թափանցիկ ալեաց պայ-
ծառ յստակութիւնը պիտի պղտորէր : Աս-
կայն եկաւ ժամանակ որ այս վճիռ ջրե-
րուն յատակն սկսաւ չերենալ :

Մաւրիտիոսի գրած առջի նամակները
զեղուն էին բանաստեղծութեամբ և ա-
խորժական վայելչութեամբ, և կը նմա-
նէին մարդագետնի մէջէն ժողվուած
թարմ ու անուշահոտ ծաղկանց փունջե-
րու : Ասանկ կը գրէ մարդ այդ հասակին,
որ խիստ շուտով կը փախչի : Այն գունատ
ժամն հասած ատեննիդ՝ երբոր կենաց
սանդուխէն կը սկսիք վար իջնալ, գտեր
էք երբեմն արդեօք հին դարանի մը մէջէն
ձեր երիտասարդութեան ժամանակի գը-
րած նամակներէն մէկ քանին : չէք զար-
մացած զանոնք կարդալով, և արցունքներ
թափելով՝ չէք նորոգած մոքերնուդ մէջ
ձեր գեղեցիկ տարիներուն յիշատակը :
Եւ յետոյ ձեր սրտին ներկայ վիճակը ցա-
ւով մտածելով՝ չէք հարցուցած դուք ձեզի
թէ արդեօք այդ աղբիւրէն, որ հիմա ցամ-
քելու մօտ է, բղխեր են ատենօք խանդի,
հաւատոց, շնորհաց և առաքինութեան,
սրտի անկեղծութեան և սիրոյ այսչափ

կանձերը : Ահաւասիկ այսպիսի նամակներ կը գրէր Մաւրիտիոս քսան տարուան :

Այս պատճառու սուրհանդակի օրերը հանդիսի օրեր էին վալդավէրի դղեկին համար : Մագդաղինէ գեղին թղթաբերին հեռուանց գալը տեսնելուն պէս՝ դիմացը կը վաղէր , և նամակն առած ցատքը ուտելով կը դառնար : Սովորաբար ինքը կը կարդար բարձր ձայնիւ իր ազգականին թուղթերը . երբոր իր անունը յիշատակուած կը գտնար անոնց մէջ , որ միշտ չէր հանդիպէր , թեթև կարմրութեամբ մը կը շառագունէր իր ալապասդրեայ դէմքը : Թէ որ յիշատակուած չըլլար , որ ստէպ կը հանդիպէր , ոչ կը զարմանար անոր վրայ և ոչ ալ կը տիրէր . միայն թէ ինչուան իրիկուն սովորականէն աւելի ծանր և աւելի լուռ կը կենար : Այս նամակները մտիկ ընելու ատեն՝ բարի ասպետին բոլոր ջիղերը կը տնկուէին , և իր եռանդուն սիրոյն կրակովը բորբոքած՝ ազնուական ոգւոյ մը և վառ խելքի մը զարդանալը կը դիտէր 'ի նոսա : Ուրիշ կողմանէ ալ՝ իր մէկ քանի բարիզ ունեցող ծեր բարեկամները անդադար իրեն ուրախակցութիւններ կը գրէին որդւոյն համար , մեծամեծ գովեստներ խօսելով և հիանալի դիպուածներ պատմելով վրան : Մեծ էր տան խնտումը . և Մաւրիտիոսի դարձին անձկանօք կը սպասէին :

Բայց տարի մը անցաւ չանցաւ՝ մեր ե-

րիտասարդը սկսու քիչ անգամ՝ նամակ
գրել, անոնք ալ համառօտ, և զուրկ ՚ի
փափկութենէ և ՚ի սիրալիր բանից։ Մա-
ծութեան տարամութիւն մը կը նշմա-
րուէր անոնց մէջ, բացատրութեանց բըռ-
նազբօսութիւն մը, և յայտնի կ'իմացուէր
որ զգայարանաց և հոգւոյ սաստիկ խոռ-
վութիւն մը պատեր է զՄաւրիտիոս։ Դղե-
կին գաղթականները այս բանիս վրայ սկր-
սան վշտանալ ներքուստ։ Ետքը այն աս-
տիճանի աւելցաւ վիշտերնին, որ իրարու-
ալ կը հաղորդէին իրենց սրտին տագնա-
պը։ Քաղցր յանդիմանութիւններ գրուե-
ցան Մաւրիտիոսի։ բայց անիկայ փա-
խուսա կու տար անոնց պատասխանելու։
Բարիզ կենալու սահմանուած միջոցը շա-
առնց լմբնցեր էր. և սակայն Մաւրիտիո-
սի վրայ ամեննին կամք չէր երեւար ճամ-
բայ ելլալու դէպ ՚ի զերմանիս կամ իտա-
լիս։ Ասպետը կը բռնադտաէր զինքը որ
որոշմանն հպատակի, իսկ անիկայ պա-
տասխան չէր տար. բայց երբոր հայրը ան-
դադար կը կրկնէր իրեն նոյն բանը, վեր-
ջապէս պատասխանեց յանդուդն խօսքե-
րով նամակ մը գրելով, որուն մէջ կը հաս-
կըցուէր որ հպատակութեան սանձերը
խզել կ'ուղէր։ Դեռ այն ատենն ալ ծեր
բարեկամները կը գրէին նամակ Վալդրա-
մէր ասպետին, բայց գանգատ ընելով որ
Մաւրիտիոս առջինին պէս չէր։ Հուսկ ու-
րեմն սկսան երբեմն երբեմն փոխանակա-

զիրներ գալ ասպետին վրայ , որ թնդա-
նօթի հարուածներու պէս կ'իջնային տնե-
ցոց սիրոը , և տխուր սարսափ մը տռաւ
զիրենք : Այս բաներս շարթուան մը մէջ
չեղան , և ոչ իսկ ամսուան մը մէջ . և սա-
կայն իրեք տարի չըշած այս աստիճանին
հասաւ երիտասարդը :

Այսչափս ալ բաւական չէ . թէպէտ
Վաւրիտիոսի բերած սուտ պատճառանք-
ներն որով կ'ուզէր պարտըկել իր անկար-
զութիւնները . քիչ մը կը խարէին վալդրա-
վէր ասպետը , բայց չար մարդիկ , որ Գաղ-
փոյ գաւառաց մէջ այնչափ առատ են ,
չին դանդաղէր պղտորելու ծերունւոյն
միաքը : Որովհետեւ խիստ աղնիւ անձ մըն
էր տը վալդրավէր , վեհանձն , ամենուն
հետ ընտանի , սիրելի և աղնուական սիրու-
ունէր , և արդար ընաւորութիւն , անոր
համար ընականապէս շատ թշնամի ունէր
այն կողմերը . իր գեղացիները զինքը կը
սիրէին , բայց մօտի քաղաքին մէջ խել
մը զինուորական մարդիկ և փաստաբանք ,
որոնք գինետանց զարդն , աղատամու-
թեան պարագլուխներն և ընկերութեան
որդն էին , սաստիկ զայրացած էին՝ աս-
պետին նորէն իր կալուածները գառնա-
լուն և հոն նորէն սիրելի եղած ըլլալուն
վրայ : Սրդ այդ քաղքին մէջ ամէնքը եր-
կայն ատենէ 'ի վեր գիտէին Վաւրիտիոսի
ինչ կեանք անցընելն 'ի բարիդ . որովհե-
տեւ հայրենական գաւառ ըստծդ անանէ

բնութեամբ մայր մըն է , որ իր հեռաւոր
որդւոց վրայ անհոգութեամբ չանցնիր ,
անոնց կենաց ընթացքը հետաքրքիր , չար
և նախանձոտ աշքով մը կը դիմէ : Ընդ-
հանրապէս խօսելով , երբոր կ'ուզես յու-
սահատցընել ու սարսափի ծգել այն մարդ-
կանց սիրտը , որ ծննդեանդ կամ հա-
սսկիդ աճմանը տեսող եղած են , ար-
դար ճամբով և անխոռով յաջողութեան ,
պատուոյ կամ հարստութեան ճամբուն
մէջ առաջ դնա : Ընդ հակառակն թէ որ
կ'ուզես պաղըշտրկցընել անոնց սիրտը ,
ճամբադ խոտորէ , անանկ որ առարինի
քաղաքակիցներդ կարենան կործանմանդ
վրայ լալ : Երբոր մեր քաղաքակիցները
կու լան վրանիս , ըսել է որ ծաղր ընելու
աղէկ ախորժ ունին :

Ասովէ որ Մաւրիտիոս քիչ ատենուան
մէջ այս քաղաքին մէջ հասարակաց դայ-
թակղութեան և ներքին գոհութեան մեծ
առիթ մը եղաւ : Խել մը սիրալիր աղղա-
րարութեանց , և կեղծաւորական ցաւա-
կցութեանց նամակներ գրուեցան ասպե-
տին . իսկ մնացած պաշտօնն ալ անանուն
թղթերը կատարեցին :

Մարգիղուհին արցունքները կը բռնէր .
իսկ ասպետը օր օրուան վրայ զդալի կը
տկարանար : Ամենայն երջանկութիւն ան-
հետացեր էր երկայն ատենէ ի վեր այս ծե-
րունի բարեկամներուն տուներէն : Մադ-
դաղինէ մէյ մը մէկին՝ մէյ մը մէկալին

կերթար մխիթարիչ հրեշտակի մը պէս .
կը պաշտպանէր զԱլաւրիախոս և կըսէր
թէ անառակ որդին քիչ ատենէն պիտի
դառնար . սակայն ինքն ալ բածին չէր
հաւտար , և շատ անդամ կ'առանձնանար
արցունք թափելու համար : Յայտնի տես-
նուեցաւ . որ աղնիւ ասպետը վերջին աս-
տիճանի վշտացած էր , որովհետեւ սկսաւ
փայտի քանդակագործութեան քիչ ետևէ
ըլլալ , և ետքը ինչուան բոլորովին թո-
ղուց : Ալ անկէ վերջը ամենեին մէկ բա-
նէ մը համչէր առնէր . Մագդաղինէ միայն
կրնար թեթեւ զուարթութիւն մը տալ իր
ճակտին և շրթանցը վրայ տիսրական ժպիտ
մը ծնանել տալ : Վալդրավէր կ'ըսէր եր-
բեմն անոր . « Պէտք է որ , խեղճ աղջիկս ,
մեռնելէս առաջ քու բաղդդ ապահովցը-
նեմ . որովհետեւ Մաւրիտիոսի բռնած
ճամբուն նայելով ամենեին յոյս չկայ որ
իմ մահուընէս վերջը գքեզ հոգայ : —
Թող տուր , հայր իմ , կը պատասխանէր
Մագդաղինէ , թող տուր , մի մտածեր ա-
սոր վրայ : Ես ուրիշ բան չեմ ուզեր՝ բայց
եթէ զքեզ սիրել . ես բանի մը կարօտ չեմ
ըլլար քու մահուընէդ վերջը : Փանք Աս-
տուծոյ՝ կտրըճութիւն և կամք ունիմ , և
ինչ որ դու և մարդիկուհին ըրիք 'ի Գեր-
մանիա , նոյնը ես 'ի Գաղղիա կ'ընեմ , սի-
րելի հայրս . կ'աշխատիմ , կ'աշխատիմ » :
Ծերունին կը ժպտէր ու թեթեւ մը գլուխը
կը շարժէր : Որ մը գեռահասակ օրիորդը

մտածեց ծածուկ նամակ մը գրելու իր
աղքականին . ո՞չ , ինչպէս սրտով գը-
րուած նամակ էր . բայց Մաւրիտիոս չալ-
տասխանեց : Իսկ ասպետն ալ չէր գրէր .
հաղիւ թէ թող կու տար իր վերջին ժամա-
նակներն որ տղուն վրայ իր առջև խօսին :
Վակայն տեսնալով որ օր ըստ օրէ ուժէ
կ'իյնայ և վախճանն ալ կը մօտենայ , միտ-
քը դրաւ վերջին անգամ՝ մ' ալ սիրոյ և
յուսահատութեան ուժդին ձայն մը հաս-
ցընել այն թշուառ երիտասարդին ական-
ջին :

Պատասխանն ուշացաւ . իրեք ամիս
անցնելէն ետքը , վերջապէս եկաւ : Մաւ-
րիտիոս գրեթէ տարիէ մը՝ ի վեր Յարիզէ
չեռացած ըլլալով՝ ո դիտէ դէպ ՚ի ուր և
որուն հետ , ՚ի դարձին կարդացեր էր իր
հօրը վերջին խրատները : Աստուածային
շնորհքով մը՝ երիտասարդին վրայ նորէն
լաւագոյն զգացմունքներ կու գային , ինչ-
պէս որ կը վկայէր իր նամակը . որուն մէջ
կ'երեւար թէ ինչ կործանման վիճակի մէջ
էր հոգին , և միանգամայն իր ըրած յետին
ջանքն որ նորէն ուղղուի : Իր ծերունի
հօրն ոտքը կը պլաւէր , համբուրիւ և ար-
տասուօք կը թրջէր մարդիզուհւոյն ձեռքը .
իր յորդեռանդն զղջման խօսքերուն մէջ
Մագդաղինէի անունն ալ կը խառնէր :
Կը խոստանար որ քանի մը շաբաթուան
մէջ ամէն չար կառանքներէ ինքինքը լու-
ծած՝ ճամբայ կ'ելլար . մշտնջենաւոր հրա-

Ժարական ողջոյն մը կու տար զինքը մու-
լոցընող աշխարհիս . կ'ըսէր թէ ալէկոծու-
թեան տագնապը քաշած ըլլալով , ալ կ'ու-
զէր նաւահանգիստը մտնալ ու մէյ մ' ալ
չելլալ անկէ : « Ուրեմն նորէն պիտի տես-
նամ զքեզ , կ'աւելցընէր , ով յարկ հայ-
րենական . նորէն պիտի դառնամ ՚ի քեզ ,
ով մանկութեանս սիրելի բոյնը : Ով պա-
տանեկութեանս տենչալի ընկերները , ու-
րեմն քիչ ատենէն պիտի գրկուիմ ձեզի
հետ . նոյնպէս քեզի հետ ալ , ով մօրա-
քեռ թոռո , որ ո՞վ գիտէ որչափ մեծցեր
ու գեղեցկացեր ես » : Այսպիսի վառ-
վուուն դաղափարներով երևակայութիւնը
բորբոքելով՝ այդ վայրկենին իր պատանե-
կութեան շնորհալի ու առոյդ վիճակը դար-
ձեր էր Մաւրիտիոս : Դժբաղդաբար՝ երբ
այս նամակը դդեակն հասաւ , քսանը չորս
ժամէ ՚ի վեր ասպետը փոխեր էր յաշխար-
հէս՝ մարգիզուհոյն և Մագդաղինէի տչ-
քին առջև , որոնք իր մէյմէկ ձեռքէն բըռ-
նած էին :

Յուղարկաւորութեան օրը , երբոր հո-
ղու տակ ծածկեցին այն սքանչելի անձին
մարմինը , որ պատահմամբ աղնուական
ծնած էր , և զոր աշխատութիւնն ու աղ-
քատութիւնը մարդ ըրած էին , մարգիզու-
հին առաւ հետք տարաւ զՄագդաղինէ , որ
պս երկրորդ անդամ որրացեր էր :

— « Աղջիկս , ըսաւ իրեն , զեռ քու ր-
նելիքդ չմընցաւ . զեռ պիտի օգնես ինձի

մահուանս ժամանակն ու աշուըներս դոցես» :

Իրարու դիրկը պլլուեցան , և այնպէս երկար ժամանակ դիրկընդիսառն կեցան :

— « ԱՇ , աղաղակեց մարգիղուհին , որովհետեւ դու իմ աղջրկանս յարութիւն առնել տուիր , ինձի ալ կ'իյնայ որ քեզի մայրութիւն ընեմ » :

Այն օրուընէ սկսեալ՝ Մագդաղինէ Յորէզնը դղեակը բնակեցաւ : Ասպետը մահուընէն շաբաթ մը առաջ ինքնադիր առանձին կտակ մը յանձներ էր մարգիղուհւոյն ձեռքը , որով իր քենւոյն թռուանը կը թողուր իր Գուտրէի աղարակը , որ 80-100 հազար ֆրանգի չափ կ'աժէր : Այս համառօտ կտակը սիրալիր ու սրտաշարժ խօսքերով գրուած էր , և կտակադրին փափուկ սրտին գերազանց լաւութիւնը կը յայտնէր : Տը Յորէզնը տիկինը՝ անշուշտ Մագդաղինէն ապահովցընելու դիտմամբ իր ապագայ վիճակին վրայ , ձեռքը տուաասպետին սիրոյն այս անջնջելի գրաւականը : Օրիորդը նախ երախտագիտութեամբ ու պատկառանօր համբուրեց զայն և սրտին վրայ դրաւ . յետոյ պատռեց , և կտորները խնամով ծոցը դրաւ :

— « ՈՇ , ինչ ըրիր , աղջիկս , աղաղակեց մարգիղուհին՝ արտաքուստ խռովիւալ ձեւացընելով ինքղինքը , բայց ներքուստ հիանալով :

— Դու ինձի կը հարցընես զայդ , ո՞ աղ-

նուասիրտ խաթուն, պատասխանեց Մագդաղինէ ժպտելով։ Ես Մաւրիտիոսի անցուցած կենաց վրայ ստոյգ տեղեկութիւն մը չունիմ. այսչափ միայն գիտեմ որ հարկաւ իր բոլոր հօրենական ընչիցը կը կարօտի, և չեմ կրնար ընդունիլ այնպիսի բարերարութիւն մը, որ իր ստացուածոց մէկ մասէն կը զրկէ զինքը։ Ապահով եղիր, սիրեցեալ տիկին, որ ըրածս աղէկ գործքէ. և թէ որ դու ալ իմ տեղս ըլլայիր, նոյն բանը կ'ընէիր։

— Բայց, խեղճ աղջիկս, դու բան մը չունիս. և աս ալ կ'ըսեմ քեզի՛ որ յոյսդ Մաւրիտիոսի գթալուն վրայ չդնես։ Երբոր ես ալ երթամ, և գիտես որ ալ երկայն ժամանակ չեմ կրնար կենալ երկրիս վրայ, սիրելի աղջիկս, ինչ պիտոր ընես դուն։

— Ինչ որ կ'ընէ մէկն որ արիասիրտ է և կամքով զինեալ։ Քեզմէ առած դասերովս այնչափ հարուստ չեմ՝ որչափ որ էիր դու Նիւրեմպէրկ հասած ժամանակդ։ Կը յուսամ թէ Աստուած, որ ան ատեն քեզի օգնութեան հասաւ, զիս երեսէ չձգեր, և ես ալ բոյն մը կը գտնամ՝ ինչպէս որ դու գտար։

— Ո՛վ աղնիւ օրիորդ », ըստ մարգիւղուհին իր սպիտակ ու վտիտ ձեռքերուն մէջ առնելով Մագդաղինէի զլուխը և ճակատն ու մազերը համբուրելով։

Օր օրուան վրայ կը սպասէին Մաւրիտիոսի, որուն սրտին վրայ կայծակի պէս

իջեր էր հօրը մահուան գոյժը : Շաբաթներ՝
ամիսներ անցան , Մաւրիտիոս չերեցաւ :
Քիչ ատենէն լսեցին որ գործակալութեան
թուղթ խրկեր էր մէկու մը , որ ետևէ էր
կարգի դնելու դուրս ելած խառնակու-
թիւնները : Մաւրիտիոս մէկէն հօրը մա-
հուքնէն քիչ ետքը , պաղ՝ բայց քաղաքա-
վարական նամակ մը գրեր էր իր մօրաքեռ
թոռանը , որուն մէջ իր հօրը ժառան-
գութենէն մեծ մաս մը կը հանէր իրեն ,
այն Գուտրէի ազարակը , ուսկից որը աղ-
ջիկը վեհանձնութեամբ հրաժարեր էր , ա-
նանկ որ Մաւրիտիոս առանց գիտնալու
այն բանը կընծայէր Մագդաղինէի , զորն
որ անիկայ իրեն կու տար : Օրիորդը պա-
տասխանեց որ տը ֆրէզնը տիկնոջ քով կը
բնակէր և ամենելին բանի մը կարօտ չէր . ե-
րիտասարդը վրայ չտուաւ : Բայց ո՞ւր դրեր
էր արդեօք իր բարի առաջադրութիւննե-
րը . թերեւս սրտին վշտէն ու պատկառան-
քէն գեռ չէր համարձակէր տեսնալու այն
գերեզմանը , զորն որ կրնար իրաւամբք իր
յանցանացը պտուղը սեպել :

Երբ ֆրէզնը գղեկին մէջ այս վերջին
յուսով կը միմիթարուէին մարգիղուհին և
օրիորդը և կը գովեէին զինքը այս ամօթոյ
զգացմանն համար , անկէց քանի մը քայլ
հեռու Մաւրիտիոսի ստացուածները ե-
տևէ ետև անշարժ գրաւի կը դրուէին :
Հազիւ տարի մը անցաւ ասպետին մա-
հուան վրայ , ձայն մը տարածուեցաւ այն

կողմերն՝ որ վաղբավէրի կալուածն ու
դղեակը աճուրդի պիտի հանուէին : Մար-
գիզուհին և Մագդաղինէ շհաւտացին առ
բանիս և զրաբարտութիւն սեպեցին , ինչ-
պէս որ ինչուան այն տտեն սեպեր էին
Մաւրիտիոսի վրայօք շրջակայից մէջ ձայն-
ձրնուած խօսքերը : Աակայն օր մը որ ան-
առոին մէջ մէկտեղ կը սլուտէին՝ Մաւրի-
տիոսի վրայ խօսելով , զոր պախարտկե-
լով ալ հանգերձ կը սիրէին , պարտիզին
վանդակապատ դրան ծակերէն տեսան որ
խել մը ծառաներ ու գեղացիներ գաւթին
աստիճաններուն վրայ ասդիս անդին ժող-
վուած տաք տաք կը խօսէին իրարու հետ
և սարսափով պաշարուած կ'երեւային :
Կէս մը ներքին ազդմամբ , կէս մ' ալ հե-
տաքրքրութեամբ՝ առաջ գացին ներս մը-
տան , ինչպէս ուրիշ անդամներ ալ սաէս կ'
երթային :

— « ԱՇ , խաթուն , ա՛հ , աղնիւ օրիորդ ,
աղաղակեցին ամէնքը միաբերան՝ երբոր
անոնց մօտենալը տեսան . ա՛հ , սյս ինչ
մէծ թշուառութիւն է որ ամենուս զլուխին
եկաւ : Կայծակ մը իջաւ վրանիս , ու զմեղ
մոխրի վրայ պիտի նստեցընէ :

— Ի՞նչ կայ , զաւակներս , ի՞նչ եղաւ ,
ի՞նչ ունիք , հարցուց տը ֆրէզնը տիկինը :

— Տես տես , մարդիզուհի . ո՛հ , ի՞նչ
կըսէ արդեօք երկնքէն մեր աղնիւ տէրն՝
ասպետը » :

Աս ըսելով կը ցուցընէին մատով դղե-

կին դրան և ճակտին վրայ կողուցած վա-
ճառման ծանուցումները աէրութեան կըն-
քով :

Մաղդաղինէ գլուխը ծռեց , և առանց
հեծեծանաց երկու արցունք երեսներէն՝ի
վար վաղեցին . ինչուան այն տաեն բոլո-
րովին չէր ըմբռնած Մաւրիտիոսի վրայ
պատմուած անկարգութեանց ինչ ըլլալը ,
անոր համար ալ միշտ 'ի ներքուստ ան-
պարտ սեպած էր զանիկայ . բայց այս ան-
գամուն իր աղնուական բնածին գգացումը
վերջին աստիճանի զզուելով՝ իմացաւ որ
երիտասարդն՝ի կորուստ հասեր էր : Խսկ
մարգիզուհւոյն գալով , զայրացած սրտին
արիւնը բոլոր գլուխը դարկաւ , այն սրտին՝
զոր հասակը չէր սառեցուցած , և միշտ ե-
րիտասարդ էր և եռանգուն :

— « Զէ , զաւակներս , չէ , աղաղակեց
հաստատութեամբ , քանի որ ես կ'ապրիմ՝
այս կալուածն և այս գղեակը չարդ-
կանց ընկերութեանն աւար պիտի չըլլան .
թող պիտի չտամ որ անմիտ և անզգամ
մարդիկ այս մեծ ուրախութիւնն ունենան :
Ուստի ապահով եղէք . դուք վարձա-
կալքդ՝ ինչպէս որ մինչև հիմա , այսպէս
տսկէ ետքն ալ ձեր տնակներուն մէջ կը
մնաք՝ որոնց մէջ ծնած էք , դուք ծառայրդ
ալ աս տանս մէջ , ուր մեծցած էք : Զեր
կեանքը ամեննեին պիտի չփոխուի . ձեղի
երաշխաւոր ըլլայ խոստմունքս , և դացէք
շուտով միիթարեցէք ձեր կանայքն ու
որդիքը » ։

Յետոյ առանց ժամանակ անցընելու կանչել տուաւ իր նօտարն , և անոր ձեռքովը գնել տուաւ Վալդրավէրի կալուածը . սակայն անկէ ետքն ալ շարունակեց Մագդաղինէի հետ Ֆրէզնը դղեկին մէջ ապրիլ , ուր մեռած էր իր աղջիկը , և ուր ինքն ալ կ'ուզէր մեռնիլ :

Աւաղ . ասիկայ պատուական մարգիզուհւոյն վերջին գործողութիւնն եղաւ . որովհետեւ զգալի կը տեսնուէր որ իր հին բարեկամը անդիի աշխարհ կը հրաւիրէր զինքը :

— « Շատ սպասեցուցի խեղճը , կ'ըսէր Մագդաղինէի . պէտք է որ երթամ զըտնամ զինքը . բայց բանը ան է որ ինչ պատասխան տամ իրեն՝ երբոր որդւոյն վըրայօք հարցընելու ըլլայ ինձի » :

Մահուան նախընթաց օրը՝ երկայն տեն թմրութիւն մը եկաւ վրան . երբոր արթնցաւ , դարձաւ Մագդաղինէի , որ քովը նստած էր , և ըստ . « Արտաքոյ կարգի երաղ մը տեսայ հիմա , պատմեմ քեզի որ զարմանաս : Կը տեսնայի զՄաւրիտիս խոր անդունդի մը մէջ . գարշելի զեռուններ քովը կը սողային ու կը շչէին , և ողորմելին յուսահատաքար կը յոգնէր կը ջանար վեր ելլալու որ լոյս տեսնայ : Կ'ուզէի ես օգնութեան հասնիլ , բայց ոտքերս գետնին վրայ անշարժ կեցեր էին , և ձեռքերս որ դէալ ի իրեն երկնցուցի՝ անկարող էին . մէյ մ' ալ յանկարծակի ըզ-

քեզ տեսայ՝ որ Հեռուէն կու գայիր հանդարա և զօւարթ կերպարանքով։ Անդունդին քովն որ Հասար, քակեցիր վզէդայն ճերմակ կտաւն որ կռնըկիդ վրայ կը ծածանէր, ծիծաղելով նետեցիր Մաւրիտիոսի, որ բոնեց զայն, և առանց նեղութեան վեր առիր զինքը. Մաւրիտիոս լուսաւոր էր և բոլորովին փոխուած։ Ահա այս է երազս . ի՞նչ կըսես, աղջիկս» :

Տիսուր ժակիտ մը ծնաւ Մագդաղինէի շրթանցը վրայ . սկսաւ ինքիրեն մտածել, և սկատասխան չտուաւ։ Մարգիղուհին երկրորդ օրը մեռաւ, կամ լաւ ևս ասել ծրագի մը պէս մարեցաւ գերմանացի օրիորդին աշացն առջեւ :

— « Պզտի աղջիկս, ըսեր էր Մագդաղինէի մեռնելէն քանի մը ժամ առաջ, կտակիս մէջ չեմ մոռցած զքեզ։ Արովչեաև կիտուածանկարը կ'ախորժիս, ունեցած դոյներս և վրձիններս քեզի թողուցի . նայէ որ անսնցմով էրիկ մը գտնաս» :

Երաւցընէ՝ կտակն որ բացուեցաւ, Մագդաղինէ տեսաւ որ մարգիղուհին ճըշմարիտ ըսեր էր . միայն թէ՝ այս պզտիկ ժառանգութեան վրայ Վալդրավէրի կալւածն ու դղեակն ալ աւելցուցեր էր, առանց ամեննեին զրկելու ուրիշ աղուոր մասերէ իր բուն ժառանգները, որ արդէն կարօտ չէին :

Ասանկով այս դեռահաստկ օրիորդը
իբրև տէր մտաւ այն տունը, ուր հինգ
տարի առաջ աշնանային իրիկուն մը պղտի
ծրար մը թևին տակն առած մտեր էր :

Հասանկով այս դեռահաստկ օրիորդը
իբրև տէր մտաւ այն տունը, ուր հինգ
տարի առաջ աշնանային իրիկուն մը պղտի
ծրար մը թևին տակն առած մտեր էր :
Հասանկով այս դեռահաստկ օրիորդը
իբրև տէր մտաւ այն տունը, ուր հինգ
տարի առաջ աշնանային իրիկուն մը պղտի
ծրար մը թևին տակն առած մտեր էր :
Հասանկով այս դեռահաստկ օրիորդը
իբրև տէր մտաւ այն տունը, ուր հինգ
տարի առաջ աշնանային իրիկուն մը պղտի
ծրար մը թևին տակն առած մտեր էր :
Հասանկով այս դեռահաստկ օրիորդը
իբրև տէր մտաւ այն տունը, ուր հինգ
տարի առաջ աշնանային իրիկուն մը պղտի
ծրար մը թևին տակն առած մտեր էր :



Հասանկով այս դեռահաստկ օրիորդը
իբրև տէր մտաւ այն տունը, ուր հինգ
տարի առաջ աշնանային իրիկուն մը պղտի
ծրար մը թևին տակն առած մտեր էր :
Հասանկով այս դեռահաստկ օրիորդը
իբրև տէր մտաւ այն տունը, ուր հինգ
տարի առաջ աշնանային իրիկուն մը պղտի
ծրար մը թևին տակն առած մտեր էր :
Հասանկով այս դեռահաստկ օրիորդը
իբրև տէր մտաւ այն տունը, ուր հինգ
տարի առաջ աշնանային իրիկուն մը պղտի
ծրար մը թևին տակն առած մտեր էր :

Ե

Պազդաղինէի նոր վիճակը չհպարտացուց զինքը, թէպէտ դղեկին ծառաները, որոնք իր պատանեկութեանը տեսող եղած էին և կը սիրէին զինքը, իբրեւ իրենց տէրն ընդունեցան և պատուեցին զինքը: Առջինին պէս չափաւորութեամբ և առանց սնապարծութեան կ'անցընէր հոն իր կեանքը, և իր միակ զրադանքն այն էր՝ որ իր խնամոցը յանձնուած անձանց երջանկութիւնը հոգայ: Իր իշխանութիւնն՝ ըրած անթիւ բարերարութիւններովը միայն կ'իմացուէր. ապա թէ ոչ կարելի չէր գուշակել իր հարստութիւնը, և կրնար դեռ այն գեռահասակ որբ օրիորդը սեպուիլ, զոր գթած Վալդրավէր ասպետն հիւրընկալեց: Իմացուց իր մարդիկներուն թէ կ'ուղէր որ տունն իր առջի ընթացքովն երթայ, և թէ աղնիւ առպետին սովորութիւնները շարունակուին պահուելու, իբրեւ թէ մեռած չըլլար անիկայ և քիչ ատենէն տոն:

պիտի գար : Իր բնակութիւնն ալ այն փոքրիկ սենեկին մէջ հաստատեց , ուր առաջ նստեր էր : Երբոր կու գային մեծ բանի մը համար հրաման առնելու իրմէ , միշտ կը հարցընէր կիմանար իր մարդիկներէն թէ արդեօք այսպիսի դիպուածի մը մէջ ինչպէս կը շարժէր ասպետը : Թէ որ առիթ մը ունենար խրատ տալու , կամ յանդիմանելու (որ խիստ քիչ կը հանդիպէր) , միշտ իր խօսակցութիւնը այսպիսի ոճով մը կը բանար . — Կարծեմ , սիրելիքս , որ ձեր պատուական տէրն ասպետը այս հանդամանաց մէջ անանկ կը խօսէր կամ կը գործէր , ինչպէս որ հիմա ես պիտի ընեմ : Ստէպ կը կրկնէր ըսելու թէ մեր սիրած անձանց յիշատակը լաւագոյն կերպով պատուելու համար՝ զգուշանալու է այն ամէն բաներէ որ կրնար իրենց տը հաճելի ըլլալ , և թէ որ անոնք ողջ եղած ըլլային՝ գործելէն առաջ անոնց կարծիքը հարցընելու էր : Վերջապէս , Մաւրիտիոսի վրայ միշտ մեծարանօք կը խօսէր , իւրեւ թէ անիկայ մատաղ հասակի թագաւոր մը ըլլար և ինքը անոր տղայութեանը միջոց թագաւորութիւնը կառավարէր :

Իր բարեբաստութեան ձայնը այն կողմերը տարածուելով , խել մը անձինք ամուսնանալուզեցին իրեն հետ . բայց Մագդաղինէ ամենուն ալ ժխտողական պատասխան տուաւ : Այն պատասխանը սուած էր միշտ երբոր ատենօք ասպետը

կամ մարդիլուհին երբեմն երբեմն կը յորդորէին զինքը կարդուելու . որովհետեւ միաքը դրած էր որ չկարդուի : Մագդաղինէ շարունակեց իր առանձնութեան կեանքը , իր պղտիկ տէրութիւնն հոգալով , բարեգործութիւն ընելով և իր սիրած արուեստներուն պարապելով : Ասպետին դրատան մէջէն քանի մը հին ընտիր դըրքեր առաւ կարդաց , որ իր խելքին հարկաւոր եղած դարդացումը տուին : Քսանը մէկ տարուան էր , և իր զուարթ ծանրաբարոյ բնութեամբը և հանդարտ դիմաց դեղեցկութեամբը՝ ճոխ էր թէ վայելչութեամբ և խմացականութեամբ , և թէ ուզիղ դատմամբ ու բանաստեղծութեամբ , նման ծաղկանց որ երկրին հիւթը իրենց ցօղունին արմատներէն կը քաշեն կը ծըծեն , մի և նոյն ժամանակին որ իրենց անուշահոտ բաժակը կը խմէ երկնից ցօղը : Միանդամայն աստուածապաշտ ալ էր , և ոչ երբէք զանց կ'առնէր կիրակի օրերը Նէօվի-լէ-Պուա երթալու պատարագ տեսնելու համար : Աիրով կ'երթար այն խեղճ գեղն՝ ուր ատենօք անօդնական վիճակի մէջ հասեր էր , և ուր հիմա աղքատներ և որբեր կ'օրհնէին զինքը : Եկեղեցիէն որ կ'ելլէր , քիչ անդամ կ'ըլլար որ այն աղնիւ կնոջ տնակը չմտնար , որն որ ուզեր էր իր կովերուն կաթին համն առնել տալ Մագդաղինէի : Բայց ինչ որ ալ ըրաւ , չկրցաւ թիէռոն տեսնալ . անզդամբ երբոր

Հեռուէն Մագդաղինէի գալը կը տեսնէր ,
չորս ոտքով կը փախչէր , ո՞ գիտէ խղճմը -
տանքը զարնելէն արդեօք ըրածին վրայ ,
չէ նէ վախնալէն որ չըլլայ թէ Մագդաղի-
նէ տուած արծաթէ դրամը ետ ուզէ :

Երբոր մահուան յիշատակները ցրուե-
ցան Մագդաղինէի մտքէն , և ժամանա-
կաւ քաղցրացան իր սրտին մեռեալ սիրե-
լեաց անունները , կրնար այս օրիորդը եր-
ջանիկ սեպուիլ , թէ որ միաքը անդադար
զրաւեալ չըլլար մտածութեամբ մը , որ կը
դառնացընէր իր երջանկութիւնը : Ի՞նչ
կ'ընէ Մաւրիտիոս , ի՞նչ ճամբայ կը բռնէ .
այս էր իր մտածութիւնը : Մաւրիտիոս՝
հօրը մեռնելէն վերջը կենդանութեան ու-
րիշնչան մը չէր տուած , բայց եթէ իր ան-
կարգութիւններովն որ օր օրուան վրայ
կ'աւելնային : Մագդաղինէ Վարդրավէրի
կալուածը ժառանգելէն առաջ՝ այնպիսի
սրտի փափկութեամբ մը , զոր ազնուա-
կան սրտերը դիւրաւ կ'ըմբռնեն , նամակ
մը զրեր էր Մաւրիտիոսի՝ ինքզինքը ար-
դարացընելու համար այս ժառանգու-
թեան նկատմամբ : Այս նամակին , զոր
անշուշտ հիացմամբ կարդացած պիտի ըլ-
լայ Մաւրիտիոս՝ թէ որ առաքինութեան
զգացմունքը բոլորովին մեռած չէր նէ
սրտին մէջ , պատասխան չէր տրուած :
Նանդերձ այսու ամենայնիւ , յետ որոյ
որ Մագդաղինէ այսչափ պատճառ ունէր
մերժելու զանիկոյ իր սրտէն , յետ որոյ

որ Մաւրիտիոս այնչափ բան ըրեր էր իրեն
և յետ որոյ որ այնչափ կը խօսուէր անոր
վրայ , Մագդաղինէ չէր մոռնար դեռ զա-
նիկայ և իր սիրտը կը տագնապէր անոր
ողորմելի վիճակին վրայ : Աստուած որ
կը տեսնայ ադամանդին ձեւանալն հո-
ղուն մէջ և մարդրտին ծնանիլն ուլկիա-
նոսի անդունդին մէջ , Աստուած միայն
կրնայ գիտցած ըլլալ օրիորդին սրտին
յուզմունքը : Մագդաղինէ երկար ժամա-
նակ Մաւրիտիոսի վրայ լսուած չափէ
դուրս անկարգութիւններուն չէր հաւտա-
ցած . երկար ժամանակ պաշտպաներ էր
զանիկայ ամենուն խօսքին դէմ , ինչուան
նաև անորներողամիտ հօրն և աղնիւ մար-
զիզուհւոյն ալ դէմ : Վերջապէս՝ երբոր
ասպետին կենաց կարճընալը և հօրենա-
կան կալուածին հրապարակաւ աճուրդի
հանուիլը տեսնալէն ետքը՝ հսրկաւորուեր
էր ճշմարտութիւնը ճանչնալու , նորէն
Մաւրիտիոս կենդանի էր իր մտաց մէջ :
Մանաւանդ որ բնակած դղեկին մէջ ամեն
կողմ անոր հետքերը կը տեսնար . սեղա-
նատան փայտաքանդակները բոլոր Մաւ-
րիտիոս շինած էր . անոր բնակած սենեակ-
ներուն մէջ ամենեին փոփոխութիւն մը
եղած չէր , և Մագդաղինէ շատ անդամ
անոնց մէջ տիսրութեան ժամեր կ'անցը-
նէր : Դղեկին գաւթէն որ կ'անցնէր , որ
սի շուները կը վաղէին ձեռքերը կը լցէին .
Վիեն դետին ափանց վրայ որ ժուռ կու

գար, ցանկերուն վրայէն կը տեսնար
Մաւրիտիոսի հեծած ձիերը, որոնք պա-
րարտ մարդագետնոց մէջ կ'արծէին։ Բայց
այսչափս բաւական չէ, դղեկին մէջ աղ-
նիւ ու լաւաբարոյ աղջիկ մը կար, որ հոն-
տեղ ծնած էր՝ գրեթէ մէկտեղ Մաւրիտիո-
սի հետ, և ինչուսն այս ատենս ոչ երբէք
հեռացեր էր տունէն։ Ասպետն՝ որ գութ
ունէր վրան, անոր դաստիարակութիւնը
հողաց, բայց անանկ բարձր աստիճանի
էր անոր տրուած կրթութիւնը, որ բարե-
բաղդաբար աղջիկը քիչ օգտուեցաւ անկէ,
և անանկ մնաց՝ ինչպէս որ բնութիւնն ըս-
տեղծեր էր զինքը, այսինքն գործունեայ,
աշխոյժ, համարձակ, միանգամայն մա-
քուր, շնորհալից և առողջութեամբ կայ-
տառ։ Պակտութիւն մը ունէր նէ՝ միայն
այս էր որ ուրախութեան ատեն երբեմն
շատ աղաղակ կը հանէր։ Մաւրիտիոսի
հետ մէկտեղ մեծցած ըլլալով, եղբայրա-
կան գութ ունէր վրան։ անոր համար
Մաւրիտիոսի ամէն ըրածները աղէկի կը
մեկնէր, և իր անմեղութեամբը կը զար-
մանար թէ ինչպէս ուրիշները կը զարմա-
նան անոնց վրայ։ Հաւասար սիրով կը
սիրէր նաև զՄագդաղինէ։ Երբոր առջի
անգամն որ լսեր էր թէ գերմանացի որք
դեռահասակ օրիորդ մը, Մաւրիտիոսի
մօրաքեռ թոռը, եկեր էր գղեակը, վաղե-
լով գացեր գրկուեր էր հետը, և արցունք-
ներով թրջեր էր զանիկայ։ Զուարձալին

ան ատեն էր՝ երբոր ծառայք կամ կալուածին մարդիկները ասոր դիմաց սկսէին երիտասարդ ասպետին բռնած գէշ ընթացքին վրայ խօսիլ . այնպէս կը տաքնար՝ որ կայծակի պէս ապտակներ կ'իջեցընէր անոնց երեսներուն . և անանկ ծանր էր ձեռքը , որ ամէնքն ալ կը զգուշանային այս վտանգին մէջ իյնալու : Մազդաղինէ շատ կ'ախորժէր Որսոլայի հետ խօսակցիլ . այս էր աղջրկան անունը : Օր չէր անցնէր որ զանիկայ կանչել չտար . պատուհանին մէջ նստած ձեռքերնին կար , կը սկսէին խօսիլ և միշտ խօսակցութեան ծայրը Մարիտիսի վրայ կը գառնար . Որսոլա երիտասարդին կենաց առաջին տարիները կը ստորագրէր . բայց խօսքը կամաց կամաց անզգալի կերպովներկային վրայ կու գար : Որսոլա կը պաշտպանէր զան , և կը մարդարէանար որ քիչ ատենէն սլիտի գառնայ գայ . իսկ Մազդաղինէ գլուխը կը շարժէր : Որսոլայի փաստն այն էր՝ որ գուտրէի ազարակը չէր ծախուած . որով ըսել էր թէ Մաւրիտիս հրաժեշտի վերջին ողջոյնը չէր տուած այն կողմերուն :

Այս վերջին յոյսն ալ անհետացաւ . քիչ ատենէն լսեցին որ այն ազարակը ծախուելու հանուեր էր . և ինչպէս սովորաբար թշուառութիւնք թշուառութեանց ետենէն կը քալեն , նոյն օրը անկարծելի դիպուած մը հանդիպեցաւ , որ մեր սակաւաթիւ գաղթականները խռովեց ու

սորոտափեցուց : Օրէնոգէտ մը եկաւ իմացուց Ապդղաղինէի թէ Ֆրէզնը տիկնոջ եղբօրորդին , որ շատ տարիներէ 'ի վեր մեռած կը կարծուէր , ելեր եկեր էր իր հայրենիքը , և իր հօրաքեռ կտակին վրայ դատաստան բանալ կ'ուղէր , որով այս օրէն 'ի վեր թշնամութիւնները պիտի սկըսէին իրարու մէջ :

Քիչ մը ժամանակ անցնելէն վերջը , Ապդղաղինէ իրիկուն մը պարտիղին ծառաղարդ ճամբաներուն մէջ մինակուկ կը պտըտէր . ծանր էին իրքայլերը , խոկ ինքը տիրուր ու մտածութեանց մէջ ընկղմած : Թէպէտ անկարելի էր գուշակել թէ այս դատաստանին ծայրը ուր պիտի երթար , թէպէտ չէր ախորժէր ինքը այս տեսակ դործոց պատճառած հոգերն ու նեղութիւնները , ստկայն իր ստացուածոցը վըրայ չէր իր մտմտուքն ու այլայլութիւնը : Ակզբան մտածեր էր որ շիտակ դղեակը ձգէ երթայ . բայց վերջը իր բարերարաց յիշատակն անմոռաց պահելու և իրենց կամքը կատարած ըլլալու դիտմամբ՝ յանձն առաւ իր իրաւունքը պաշտպանելու : Այսպէս իր պարտքն 'ի գործ դնելէն ետքը՝ փոյթը չէր ինչ որ ալ ըլլար նէ . թողոր կը մտածէր թէ ի՞նչ բանի կու գար իրեն այս տունը՝ երբոր ալ Ապարիտիոս տմեննեին հոն գալու միաք չունէր , որովհետեւ միշտ իր աղգականին ստացուածքը կը սեպէր Ապդղաղինէ այս կալուածը . դրեթէ իրեր

աստիճի չափի իր կինաց յոյսն և իր հոգւոյն ուրախութիւնն այն եղած էր՝ թէ որ մը պիտի դայ , որ անառակ որդին իր ձեռքով հօրենական կալուածը նորէն պիտի ժառանգէ :

Իսկ Մաւրիտիոս այս վայրկենիս ինչ կընէր : Մագդաղինէ ծառազարդ ճամբու մը ծայրը՝ յանկարծակի իր դիմացը տեսաւ զանիկայ : Երազ չէր , ստուգիւ Մաւրիտիոս էր . բայց անանկ տժդոյն ու անանկ փոխուած , որ կարծես թէ իր ուրուականն էր : Աւազ . իրաւցընէ Մաւրիտիոսը չէր , հապա անոր ուրուականը : Մագդաղինէ շփոթած՝ մերձեցաւ իրեն խանդաղատանաց ողջունիւ . բայց անոր պաղ ու տիսուր տրառում կերպը տեսնալով՝ ետ քաշուեցաւ : Մաւրիտիոս ըստւ թէ իրիկունը քիչ մը ցրտկեկ է , և կ'ուզէր դղեակն երթալ : Դարձան դէպ ՚ի տունը . Մաւրիտիոսի քալուածը համարձակ էր , և առանց այլայլութեան գաւթին աստիճաններէն վեր ելաւ . բայց երբոր խուց մը մտան և Մագդաղինէ իրեն ըստւ՝ թէ « Ահա հայրդ հոս մեռաւ » , ծնկուըները դողացին , ու ձեռուըներովն երեսը դոցեց : Յետոյ երբոր Որսոլան տեսաւ , « Հոս ես ուրեմնի » ազաղակեց . և քանի մը սովորական քաղաքավարութեան խօսքեր ըսելէն ետքը իր մօրաքեռ թոռանը , պատմեց թէ միտքը դրած ըլլալով երկայն ու մշտնջենաւոր ճամբորդութիւն մը սկսելու քիչ ատենէն ,

ուզեր էր յետին անդամ մ' ալ իր հօրը
տունը տեսնալ և հրաժեշտի քարել տալ
իր ատենօք սիրածներուն : Ժամ մը վերջը
իր խուցը քաշուեցաւ, որովհետեւ օրիորդը
բռնադատեց զինքը որ իրենց քով կենայ:

— « Ո՞վ թշուառ երիտասարդ, ո՞վ թը-
շուառ երիտասարդ », աղաղակեց հեծե-
ծանօք Ավգուստինէ աղբիւրի պէս ար-
ցունք թափելով :

Իսկ Արտողաքար կտրեր էր :

Ավրիտիոս Վալդրավէր գալու ատենը
միտքը դրեր էր որ քանի մը ժամ միայն
կենայ հոն . կ'ուզէր մէկէն հոնկէց Բարիդ
գառնալ, որպէս զի գործողութիւնները
կարգի դնէ և որոշած երկայն ճամբոր-
դութեան պատրաստութիւնները տեսնէ :
Ավագայն իր մօռաքեռ թոռը շատ վրայ որ
տուաւ, յանձն առաւ քանի մը օր մէկտեղ
անցընելու : Այս միջոցիս մէջ Ավգուստի-
նէ կրցաւ դիտել երիտասարդին վրայ ե-
ղած արտաքոյ կարգի փոփոխութիւննե-
րը, որոնք ոչ այնչափ իր դէմքը՝ որչափ
սիրտն ու հոգին ապականեր էին . վայրե-
նի, մաղձու ու երգիծաբան կերպ մը ա-
ռեր էր Ավրիտիոս, և հաղիւ թէ երբէք
գորովոյ և լաւութեան զգացմունք մը վր-
րան կը տեսնուէր : Ավագայն ջանաց որ
կերպով մը իր մօռաքեռ թոռան գործոցը
յաջող երթալուն վրայ փոյթ ցուցընէ . ի-
րիկուն մը՝ խղճմտանքը հանդարտեցընե-
րու համար՝ դատաստանին վերաբերեալ

գրուածքները թղթատեց , ու առանց բան
մը հասկընալու՝ ըստ թէ բանը աղէկ ջու-
րի մէջ էր , և թէ յայտնապէս դատին ի-
րաւունքը Վագդաղինէի կողմն էր :

— « Այս դատաստանը քեզի կը վերա-
բերի , ով իմ աղգականս , ըստ օրիորդը
ծիծաղելուլ :

— Ինձի :

— Չես դիտեր որ հօրդ մահուընէն վեր-
ջը այս կալուածին տէրը փոխուած չէ :

— Ափառս որ այս ըրած վեհանձն առա-
տաձեռնութիւնդ փուճ տեղն է , ըստ
Վաւրիտիոս անտարբեր կերպովմը : Հարկ
է իմացընեմ քեզի որ եթէ Գաղղիոյ բոլոր
գղեակներն ալ իմս ըլլային՝ ոչ երբէք ա-
նով երջանիկ կըլլայի ես :

— Ուրեմն թշուառո ես , Վաւրիտիոս ,
հարցուց օրիորդն անանկ անոյշ ու տխուր
ձայնով մը՝ որ կրնար քարէ սիրտ մըն ալ
կակըզընել :

— Ե՞ս թշուառ . ամենէն երջանիկ մարդն
եմ ես » :

Երկրորդ օրը Վագդաղինէ իմացաւ որ
Վաւրիտիոս գացեր էր տունէն առանց ի-
րեն բարեւ մը տալու : Երբոր Բարիզ հա-
սաւ Վաւրիտիոս , այսպիսի անքաղաքա-
վար կերպով բաժնուելուն վրայ նամակով
մը ներումն խնդրեց Վագդաղինէն : Եր-
կու ամիս վերջը , նորէն մէյ մ' ալ գրեց .
կ'ըսէր թէ հարկաւոր պատրաստութիւն-
ները տեսներ էր , և թէ տասնըհինգ օրէն

Համբայ պիտի ելլար : Այս երկու նամակը
ներուն մէջ ալ իր հոգւոյն գէշ վիճակը
յայտնապէս կ'երեար . մասնաւորապէս
երկրորդը սաստիկ յուսահատութեամբ մը
և վայրագ յոյսերով թաթխուած էր : Առ
ջի նամակն որ առաւ Մազդաղինէ , մինչեւ
ի մահ տիրեցաւ . իսկ երկրորդին՝ զար-
հուրեցաւ սոսկաց :

Այս պարագաներս հանդիպած միջոցը,
դատաստանը առաջ կ'երթար . բոլոր Մազ-
դաղինէի հետ ամուսնանալ ուղղվները
կ'ուրախանային որ գերմանացի օրիորդին
բաները գէշի կ'երթային . միայն Մազդա-
ղինէի հոգը չէր :

2

Աւրիտիոս ինչպէս որ իմացուցեր էր
 Մադդաղինէի՝ մեծ ճամբորդութիւն մը
 սկսելու վրայ էր . իրաւցընէ շատ մեծ , ու
 րովհետեւ ովոր ալ այս ճամբորդութիւնն
 ըրած է՝ ինչուան հիմա դարձած չէ , և ու
 րովհետեւ ճամբայ ելլալու միջոց ամենէն
 աւելի աներկիւղներն ալ արիւն քրտնած
 են ու բոլոր մարմիննին դողացած է սար-
 ռափէն : Իր ամէն պատրաստութիւնները
 տեսած էր . ալ ուրիշ բան չունէր ընելու՝
 բայց եթէ վերջին բարեւ մը տալ այս աշ-
 խարհիս ու ուրիշ աշխարհ մը անցնիլ , զոր
 անմտաբար կը յուսար լաւագոյն դտնա-
 լու : Մաւրիտիոս իբրև անզգալի զառ ՚ի
 վայրէ մը վար իջնալով հասեր էր այս աս-
 տիճանին : Մարդկային կենցաղավարու-
 թեան այս ընթացքը անանկ ծանօթ ու սո-
 վորական է ամենուն , և այնչափ նկարա-
 գրուած է աւելի ճարտասան գրիչներէ ,
 որ բաւական է հոս գլխաւոր կէտերը
 միայն ստորագրել :

Այս սա երիտասարդին . Հազիւ թէ
քոան տարեկան կայ . ահաւասիկ կը սկը-
սի իր կեանքը , որովհետեւ ինչուան հիմա
իրեն համար կեանքը իր բնակութեան
միայնարանին մէջ երազած գեղեցիկ աշ-
խարհն էր : Իր տղայութեան տարիները
հայրենական յարկին տակ սահած են խո-
րին ու հեռաւոր ձորի մը մէջ . բնութիւնն
իր գրկին մէջ զինքն որորեր է . Աստուած
իր չորս կողմն աղնուական ու բարի օրի-
նակ տուող անձինք շարեր է : Ահա կը քա-
լէ առաջ կու գայ՝ երիտասարդութեան ա-
մէն սրանչելի ձիրքերովը դարդարուած .
ճակտին վրայ շնորհք մը կը փայլի . սիրտն
անմեղութեան խարերայ յոյսերով լցուած
է . բիւրեղեայ ջրին մէջ բացուած ծաղկի
մը պէս՝ իր նայուածքին մէջէն հոգւոյն
գեղեցկութիւնը կը տեսնուի : Բարեմտու-
թեամբ կը հաւտայ կեղծաւորեալ խօսքե-
րու ու հաւատարմութեան խոստմունքնե-
րու , և նորեկ ըլլալով՝ անխորհրդաբար
ինքինքը խանդաղատանաց ձեռքը կը
մատնէ . և քիչ ատենուան մէջ կը տեսնաս
որ ապականեալ ու մոլար սրտի մը աւար
եղեր է :

Այս կերպով սկսաւ Մաւրիտիոս իր աշ-
խարհի ու կենաց ընթացքը , որով կեղեկի
մը պէս ինկաւ վրայէն իր բնիկ աղնուու-
թիւնը . և ինչովէս որ տկար ու բուռն ո-
գւոց յատուկ է միշտ շափաղանցն երթա-
լը , այսպէս Մաւրիտիոսի բռնած ճամբուն

ծայրն ալ բոլոր մարդկութիւնն անարգելու հասաւ : Կան ազնուական սրտեր որ նոյն խոկ իրենց վերքերէն վազած արեանը մէջ կը դտուին կը մաքրուին . բայց կան նաև ուրիշներ ալ որ անոնցմով կը դառնանան ու բոլորովին կ'ապականին : Մաւրիտիոս ալ անկէց վերջը այն տեսակ ծուռ փիլիսոփայութեան տուաւ բոլորովին ինք դինքը , որ բարձրագոյն զգացմունքները ծաղր ընելու , և մտացածին ցնորդ համարելու վրայ կայացած է այն ամէն բան՝ որ նիւթական վայելքներու կարգը չէ . անարդ փիլիսոփայութիւն մը , որ ատենօք զաղղիական կատակերգութեանց մէջ ծառաներու բերանը միայն կը դրուէր , և այսօրուան օրս կը դտնուին մարդիկ որ բանավարութեան համաձայն կը սեպեն զայն , և ընտիր ախորժակի կանոն . որով վար կը զարնեն այն ամենայն բան՝ որ կը բարձրացընէ զմարդկային ընութիւնը : Մաւրիտիոս քիչ ժամանակի մէջ այս ամէն բան արհամարհող սկեպտականութեան հետեւող եղաւ : Մէյ մ' որ մարդ ոտքը աս զառ 'ի վայրին վրայ դնէ , շուտով վար կը սահի . սկզբան այսպիսին միտքը կը դնէ որ ըրածը զուարճութեան համար է , և ստուգիւ երկար ժամանակ սպարդ զուարճութիւն է բանը . և կը համոզէ ինքղինքը որ երբոր հարկ ըլլայ՝ կը ծնանին յինքեան այն ամէն զգացմունքներն՝ որոնց վրայ հիմա կը խնտայ , և իրենց բոլոր ուժովք կը դոր-

ծեն : Առանկ մտածութեամբ սիրաց հանգարատ բռնելով , չանդրագառնար որ արտաքրուստ և թանհաւատութիւն և կրօնքի արհամարհութիւն ցուցընելն ալ իր բարոյականը կ'աւրէ . մէյ մ' ալ օր կու գայ որ կը տեսնէ թէ այն զգացմունքները զւրոնք իբրեւ պահեստի գունդ մը կը սեղէր , ալ չուզելով ծազր ըլլալ՝ առանց ձայնի ծածուկ մը փախներ գացեր են : Այսպէս սկզբան ներքուստ աւելի լաւ էր քան ինչ որ գրառանց կ'ուզէր երեցընել , եաքը արտաքրուստ երեցուցածը իրօք բնական կ'ըլլայ իրեն :

Մաւրիտիոս երբեմն երբեմն դեռ մըտքով վալդրավէրի վրայ կը գառնար . բայց սաստիկ կտակերով կտակուած ու սխմուած էր . անդամ մը որ ոտքդ կենաց փուշերուն մէջ զրիր , դիւրին չէ անկէց ելլալը : Իր հօրը նամակները կամաց կամաց դինքը կը զայրացընէին . աղնիւ մարդիկուհւոյն իրեն զրած քաղցր և մայրենի խրատներուն վրայ կը ծիծաղէր , երբեմն ալ վիրաւորուած տոիւծի մը պէս վեր վեր կը ցատքէր : Այն տաենուան երիտասարդներուն մէջ այս նորութիւնը կար՝ որ քանի տեղ չէին դնէր իրենց ծնողքը , զորոնք տաենօք նոյն խել Ապարատցիներն ալ կը յարգէին : Պուրապոնեանց վերականգնումը վերջանալու վրայ էր այն տաենները . եհասեր էր այն տաղնապողական ժամը մորդկային ընկերութեան համար , որ կը

կարծուէր թէ աշխարհիս կարգը պիտոր
փոխէ, և չեմ դիտեր թէ ուրիշ ժամանակ
մը եղած է արդեօք որ այն ատենուան չափ
կարգ կանոն արհամարհուած ու ամէն մեռ
ծարանք ոտքի տակ առնուած ըլլայ : Աւ-
րիտիոս առանց դիտնալու այն ապստամ-
բողական ոգւով տոգորուեր էր, որ օգուն
մէջ կը քայէր, և որուն բնականարար կը
մղէին զինքը իր արեան տաքութիւնն ու
իր բնաւորութեան թափը : Ափսոս, ո՞ր-
շափ փոխուեր էր այն երիտասարդէն,
զորն որ առաջ այնչափ վայելչութեամբ և
անսմեղութեամբ պճնեալ տեսանք և սիրա-
միր, շնորհալից, ու ամենուն հետ բարե-
բարոյ : Այս տեսակ բանտստեղծական և
դիւրաբեկ կազմուածքով բնութիւնները
կը նմանին տպակւոյ, որ քանի որ ողջ է՝
կրնաս շօշափել իր փափուկ մարմինը,
բայց երբոր կոտրուի՝ ձեռքդ կը կարէ :

Աւրիտիոս ուրիշ բան չէր ընէր՝ բայց
եթէ դատարկ ասդին անդին պտըտիլ Բա-
րիզու մէջ, իր եկամուտները ժամանակէն
առաջ ուտել, և միտքը ցրուած բռնել որ
չիմանալ թէ ինչ գահավիժի առջեւ հասեր
էր : Աեծ սրտով մարդիկ երբոր սաստիկ
կը վիրաւորուին, առանձնութեան մէջ կը
քաշուին կընկզմին, որպէս զի կամ հոն
՚ի լուութեան իրենք զիրենք բժշկեն, և
կամ հոն մեռնին . իսկ Աւրիտիոս ընդ-
հակառակն հոգւով մարմնով ինքզինքը
անարդ զբաղանաց փոթորկին մէջ նետեր

էր . և գատարկութիւնն ու ձանձրութիւնը , որ կրից ալէկոծութիւններուն կը յաջորդեն , օր օրուան վրայ առաջ կը մըզէին զինքը : Ի՞նչ անյարմար դեղ է հոգւոյն վէրքերուն՝ գետին ցեխովն անոնք լուալը : Ողբալու արժանի է այն երիտասարդն՝ որ իր ցաւերուն վրայ չմտածեր , այլ մանաւանդ կ'արհամարհէ . այսպիսին կը ցուցընէ որ երջանիկ ըլլալու արժանի չէր : Մաւրիտիոս իր գեղեցկութեամբը , առատաձեռնութեամբն ու շոայլութեամբը . քիչ ատեննուան մէջ անուն մը հանեց այս երկլեզու աշխարհիս մէջ : Ամէնքը սկսան իր մենամարտութեանց ու իր ձիերուն , իր պարտքերուն և իր անվայել զուարճութիւններուն վրայ խօսիլ : Օր օրուան վրայ աւելի կործանելով , օր մը անառակութիւնը դիմացն ելաւ . Մաւրիտիոս հրեշին երեսը նայեցաւ առանց գոյնը նետելու , ու իր երիտասարդութեան մնացորդը անոր ճիրաններուն առջեր նետեց որ ծախէ սպառէ :

Այսպիսի անկարգութեանց մէջ ինկած էր երբոր իր հօրը վերջին նամակը ձեռքն հասաւ : Շատ սրտաշարժ ու գեղեցիկ նամակ էր ասիկայ , ոչ սնոտի բարկութեամբ և ոչ տղայական ճոռոմաբանութեամբ գըրուած : Մաւրիտիոս կարդալու ատենը խղճմտանքը զարկաւ , և բոլոր իր ազնուական բնածին զգացմունքները արթնցան . այն վեհ ու սիրելի ճայնը լսելով սկսաւ

Հիծեծալ, աչուըներէն արցունք կը թափէր, վերջապէս՝ սիրոյ ձայն մը լսուեցաւ այն սրտէն, որ երկար ատենէ՛ի վեր լրու և անբարբառ էր : Երթալու վրայ էր, ճամբայ կ'ելլար՝ այն աղէտալի կապերէն աղատած, երբոր լսեց որ հայրը մեռեր է : Երիտասարդ եղած ատեննիս կենաց երկայն տարիներու դեռ յոյս ունենալով շատ անգամ կը մոռնանք մեր հեռաւորութեան միջոցը որ մեր հօրը օրերն համբանքով են . ամսէ ամիս կը թողունք սիրոյ նշան և արդիւնք ցուցընելլը, և դրեթէ միշտ զերեղմանի մը վրայ կը մատուցանենք արտասուաց հետ անաղան կարելցութեան մը նուերը :

Մաւրիտիոսի գլուխը կայծակ իջառ . սաստիկ ցաւէն ջերմ ու մալեդնութիւն և կաւ վրան : Իր բարեկամները, կամ լաւ ևս ասել՝ իր չարեաց գործակիցները դինքը մխիթարելու պատճառանքով իր գրլիուն բարձին քովը ժողվուեցան, և անանկ ըրին՝ որ այն հարուածն որ կ'երեւար թէ չար կապանքները բոլորովին պիտի խըզէր վրցըներ՝ առջինէն աւելի ամրացուց զանոնք : Վալդրումէր երթար ինչ պիտի ընէր : Յետ ընդունայն ջանից որ զսոլէ և նուածէ այն տղմուտ ալիքն որ հետն առած կը տանէր դինքը, աւելի դիւրին ճամբայ երեցաւ Մաւրիտիոսի որ ինքինքը անոր ձեռքը թողու : Որովհետև ջրոյն ընթացքին հետ բայելլը շատ զիւրին է, բայց

անոր զէմ' երթալը դժուարին . որովհետեւ
այն անդունդն ուր կը տանի անիկայ՝ այն-
պիսի արտաքոյ կարգի խաբէական երե-
ւոյթներով կը քաշէ իրեն զմարդ , զորոնք
չեն ճանչնար վճիտ և հանդարտ ջրերու
վրայ միայն նաւարկութիւն ըրած անձինք .
Աւակայն օր օրուան վրայ իր վիճակը յայտ-
նի կ'ըլլար իր տչքին սպառնալից կերպա-
րանքով մը . ամէն տեսակ շփոթութիւն
զինքը առեր էր , որովհետեւ զգացմանց
խոռվութիւնը շիտակ ամէն անկարգու-
թեանց կը տանի : Իր պարտքերուն վի-
շտալը հանդարտեցընելու և իր ստրին տակ
բացուած անդունդը գոցելու համար , բըռ-
նադատուեցաւ . Վաւրիափոս յանձն առ-
նել որ աճուրդի հանուին այն դղեակն ուր
ինքը ծներ էր և իր հարց կալուածը : Հա-
մառօտ ըսելով , անզգալի կերպով այն աս-
տիճանի հասաւ՝ որ զնաց խառնուեցաւ
այն խառնագնացներու խումբին հետ , որ
Բարիդ կը դտնուի , և որոնք առանց ստա-
ցուածքի , առանց աստիճանի ու առանց
վիճակի մը տէր ըլլալու շատ ստըկով խաղ
կը խաղան , ուղածնին կ'ընեն , և իրենց
անդիտելի հարստութեամբը կը կործանեն
այն արդար մարդիկը , զորոնք կ'արհամար-
չեն և որոնք բարեբաղդաբար բարիք կը
փոխարինեն իրենց :

Ինչ որ ալ ընէ մորդ խալըսելու հա-
մար , անհրաժեշտ կու դայ ժամ' մը , յո-
րում ճակատագիլը իբրև անսղարելի պար-

տատէր մը կու դայ գուռերնիս կը զարնէ՝
իւր առնելիքին թուղթը ձեռքը բռնած։ ԱՌ
ան ատեն փախուստ տալ չըլլար, հարի է
կամոյ կամ տկամոյ նոյն միջոցին անոր
հաշիւները սրբել։ Կ'ըսուի և կը կրկնուի
աշխարհիս մէջ թէ մարդս բաղդին խաղա
լիկն է։ Բայց մեզի համար մարդկային կե
նաց տրամաբանութեան պէս պատճա
ռեալ ու խիստ տրամաբանութիւն չկայ։
ամէն բան իրարու հետ կը կապակցին ՚ի
նմա . ով որ նախնագոյնը կրնայ որոշել և
համբերութեամբ հետևութեանն սպասել,
յայտնապէս կը տեսնայ որ խիստ ճշգրիտ
հաւաքարանութիւն մըն է անխիկայ։ Առանկ՝
Մաւրիտիոսի ալ ինչ որ պիտոր հանդիպէր
նէ հանդիպեցաւ . այն չար ժամը իր անել
փողոցի մը մէջ փակուած ատենը վրայ հա
սաւ , ուսկից դուրս ելլելու ուրիշ ճամբայ
չկար՝ բայց եթէ անձնասպանութիւնը կամ
վատահամբաւութիւնը :

Մաւրիտիոսի հոգին խոտորեր էր ուղիղ
ճամբէն , բայց անանկ ծնած չէր . իր ա
մենէն սաստիկ անառակութեանց միջոցն
ալ տեսնուած էր վրան իր ծագմանը կնիքը,
և բնածին մեծութեան մը դրոշմը՝ թէպէտ
արտաքոյ կարգի աւրուած . խորին դիշե
րուան մը մէջ մոլորած ժամանակը՝ փա
ռաւոր փայլակներով լուսաւորեր էր զան։
իր առջևի եղած երկու ճամբաներուն ըն
տրութեանը մէջ չտարակուսեցաւ . շատոն
ցուընէ ՚ի վեր արդէն իր բարոյական անձ-

նասպանութիւնն ըրած էր, ուրիշ բան չէր
մնար՝ բայց եթէ թաղուիլ. և այն մելա-
մաղձոտ տաղտուկն որ կը մաշեցընէր զին-
քը, և այն ձանձրութիւնն որով ամէն
բանէ աւելի խնդն իրմէ ձանձրացեր էր,
զինքը պիտի մղէին շուտ կամ ուշ դէպ՚ի
այս անարդ վախճանը, որ կարդէ դուրս
բան մը չէր այն ժամանակին՝ յորումքիչ
չէին գտնուէր քսան տարուան կեանքեր-
նէն յուսահատած տղաք :

Երբոր այս դիտաւորութիւնը հաստատ
միտքը դրաւ, չուղենալով այս կեանքէս
հրաժարիլ իբրև զինուորներուն ձեռքէն
խալքափլ ուղող պարտապան մը, իր Գու-
արէի ազարակը ծախել տուաւ, որուն ին-
չուան այն ատեն ձեռք չէր դպցուցած՝
պարդ Մագդաղինէի համար. վասն դի,
թէպէտ իր մօրաքեռ թոռան գաղափարը
հաղիւ թէ իր սրտին մէջ տպաւորուած էր,
սակայն վախնալով որ կրնար անիկայ դի-
պուածով աղքատութեան մէջ իյնալ՝ պա-
հեր էր զայն : Երբոր այս բանիս վրայ իր
վախը փարատեցաւ՝ գիտնալով որ օրինա-
ւոր կերպով Մագդաղինէի ստացուածք ե-
ղեր էր Ալաղքավէրի կալուածք, ունեցած
նոր պարտքերը գոցելու համար՝ ծախեց
այն միակ ու յետին մնացորդն իր հայրե-
նական ժառանգութեանը. ետքը այն սի-
րոյ բնածին զգացմամբ՝ որ ոչ երբէք կը
մարի մեր սրտին մէջ, ուղեց մեռնելէն ա-
ռաջ տեսնել մէյ մը այն հողը, ուր ծներ
էր :

Իր ծննդեան տևլոյն տեսարանը , զոր
թերես միջոց մը սեպեր էր իր երիտառար-
դութիւնը նորէն կենդանացընելու համար
յինքեան , ուրիշ բանի չծառայեց՝ բայց ե-
թէ իր եւթեան խեղճութիւնը բոլորովին
դուրս ցարքեցընելու իր աչքին : Հաղիւ
հաղ ճանչցաւ այն ճամբաներն , որոնց մէջ
չէն այնչափ անգամ անցեր էր մարդիկու-
հւոյն և ասօլետին հետ . տռանց զգաց-
ման նայեցաւ այն գեղեցիկ բնութեան ,
զոր այնչափ սիրեր էր , և որն որ իրեն
ոլէս առոյգ ու գեղեցիկ տեսեր էր ատե-
նօք դպարիտիոս : Երբոր եկաւ նստաւ
այն տանը սեմոց վրայ՝ ուր իր հայրը մե-
ռեր էր , արցունք մըն ալ չկտթեցաւ իր
չոր արտեանունքներէն . արդար պատիժ
այն աւրուած հոգւոց , որ յետ ոտքի ասկ
առնելու ամենայն սրբազն և մեծարելի
զգացմունքները , օր մը մտքերնին կը փչէ
որ գան զուտ դորովոց աղբիւրէն ծարաւ-
նին անցընեն . սակայն խճախառն աւագ
միայն կը գտնան :

Սադգաղինէի ալէս բարերարոյ ու աղ-
նիւ օրիորդի մը հետ տեսութիւնն ու խօ-
սակցութիւնն ալ օգուտ մը ու տարաւորու-
թիւն մը չըրաւ իր վրայ : Եւ հրաժեշտի
ողջոյն աալու սովորութենէն ճանձրացած
ըլլալով , առաւօտ մը կանուխ ելաւ զնաց
առանց մարդու բան մը ըսելու : Երբոր
բարիդ դարձաւ , աճապարեց զործողու-
թիւնները կարգի դնելու . արդէն հոնտե-

զէն երթալին առաջ տան կարգաւորութիւնները լմբնցուցեր էր, ծառանները արձրկեր և կառքերն ու ծիերն և անոնց ըստասները ծախեր էր : Գուտրէի ադարակին գնովը իր վերջին պարագերը վճարեց, և հաղար սկուտի մը չափ ալ քովը միաց, որ շատ ալ էր իր ճանապարհորդութիւնը լմբնցընելու համար : Ա'լամէն հոգէ ազատ՝ առանձնացաւ իր տանը մէջ, ուղելով միայնութեան մէջ անցընել այն քանի մը օրն որ դեռ աշխարհիս մէջ պիտի անցընէր : Ամենեին մէկ քանի մը չէր հաւտար, և որչափ որ մարդկանց վրայ չէր մտածէր՝ նոյնչափ ալ անհոգ էր Աստուծոյ վրայ խորհելու : Վազդաղինէի գաղափարն ալ և ոչ ազօտ կերպով մը ծագեց մաքին մէջ իր կենաց վերջին իրիկունը . և ոչ անդամ մը մտածեց մաղձուաւթեամբ անոր վրայ, և իր անձնասիրութեան վատ խորհրդովը զրաւեալ չյիշեց որ դատաստան մը իր մօրաքեռ թուանը կը սպառնար ունեցած բոլոր հարստութիւնը ձեռքէն առնելու և ազրատ թողլու զինքը :

Ճամանակը կը մօտենար. ինքը անշարժ լուռ կեցած անխոռով կը սպասէր այն վայրկենին՝ առանց իր մտաց հաստատութիւնը փոխուելու կամ զեղեւելու : Յայտնի կերեար որ անյեղի կերպով որոշեր էր քիչ ատենէն իր կեանքը վերցընելու աշխարհէս . զրեր էր Վազդաղինէի յետին հրաժեշտի նամակը . ատրճանակները լե-

ցուցած էր, և քանի մը անգամ անոնց
շրթունքները իր ճակտին շօշափել տուեր
էր՝ իբրև թէ մահուան ցուըրտ համբուրին
վարժելու համար : Վերջապէս, այն էր ա-
մենամեծ նշանը իր վերջին վայրկեանը
հասած ըլլալուն՝ որ իր անցեալ կենաց ա-
մենայն հետքերը ջանաց անհետ ընել, որ-
պէս զի դիակ մը միայն ձգէ հետաքրքիր-
ներու խօսակցութեանը նիւթ :



Ե

Աւրիտիոս առաւօտը Բարիղէն դուրս
ելեր էր, և կիւսիէնի ու Աէլի անտաւնեւ-
րուն մէջ ինչուան իրիկուն թափառելէն
եաբը՝ նորէն քաղաք դարձեր էր: Ոչ եր-
բէք այն աստիճանի ծանրաբեռն երեցեր
էր կեանքն իրեն՝ ինչպէս նոյն օրը, ոչ եր-
բէք այն աստիճանի խորունկ զգացած էր
իր սրտին մէջ տիրած դատարկութիւնն ու
իր մատոր կարողութեանց հիւծումը:
Մտաւ տուն, գզրոց մը դուրս քաշեց բա-
ցաւ, անցեալ երջանկութեան ժամանակ-
ներու ընդունած նամակները՝ անանկ
խաւնիխուռն դրուած էին անոր մէջ, ինչ
անհոգութեամբ որ իր անձին բարոյական
բարեկարգութիւնը նայած էր: Ծնտա-
նեաց և խանդաղատանաց նամակներ,
չորցած ծաղիկներ, հինցած ժամաւէններ,
մաղերու խոպոալիքներ, վերջապէս՝ իր ե-
րիտասարգութեան բոլոր բանաստեղծա-
կան էութիւնն անոր մէջ բովանդակուած

էր : Երբոր բացաւ զայն առանց մեծ պատկառանքի մը ու առանց սիրաը շատ շարժելու , թէպէտ խել մը տարիներէ ՚ի վեր այս տեսակ զգացմունքներէ օտար էր՝ առկայն երբոր երջանկութեան օրերու անուշահոտութիւն մը ծաւալեցաւ անոր մէջէն իբրև գարնանային բոյր մը , այլայլութիւն եկաւ վրան : Նամակները մէկիկ մէկիկ կրակը կը ձգէր , մէկ քանին աչքէ անցընելով . պատահմամբ այն նամակը ձեռքն եկաւ զոր իր մօրաքեռ թոռն ատենօք գըրեր էր իբրեն ասպետէն ու մարդիզուհիէն ծածուկ , և որուն ինքը պատասխան չէր տուած : Այս առաջին անգամ ամբողջ կարդաց զայն , տեղ տեղ ժայռելով այն բնական շնորհալի զուրցուածքին վրայ , որ կը հանգիպէր մէջը : Երբոր կրակը մաշեց ամէն բան , Պաւրիտիոս պարապ զզրոցին մէջէն միատլ մը հանեց , որուն դաշելու ատենը իբրև իժէ մը քատմնեցաւ . ճանչցաւ վրան նկարուած դէմքը , որ իր տռաջին և միակ սիրած օրիորդը կը ներկայացրնէր , և մէկէն ջղային դող մը եկաւ վրան , ճակտին վրայ մըրիկներ վրթան , և ահաւոր փայլակներ շողացին աշուքներէն , որոնց կապիճները քիչ մը առաջ անլոյս էին : Խել մը վայրկեան դժնեայ նայուածքով զննելէն վերջը զանիկոյ , ատելութենէ և բարկութենէ շարժած՝ զետինը նետեց նուրբ ու դիւրաբեկ փղոսկրն , որ մէկէն ՚ի մէկ խորտակեցաւ : Յոզնութե-

նէն հանգչեցաւ բազմոցի մը վրայ , ձեռքերովը տժդոյն դէմքը ծածկած . ժամու մը չափ ասանկ կեցաւ : Երբոր զլուխը վեր վերուց , Մազգաղինէն իր քովը տեսաւ , որ ոտքի վրայ կեցած տխուր ու անոյշ ժպի տով մը իրեն կը նայէր : Ակզբան կարծեց որ իր զգայարանաց գրգռմունքէն առաջ եկած ցնորք մըն էր . վայրկենի մը չափ մի ջոց՝ միտքը դրաւ որ մահուան հրեշտակն եկեր էր քովը դիւրացընելու համար իր վախճանը . բայց ալ ասանկ բանտառեղծ ծական պատկերներով պարարելու մարդ էր Մաւրիտիս :

— « Ի՞նչ , դուն ես , Մազգաղինէ . Բնչ կ'ուզես ինձմէ . ինչ միարդ փչեց կամ ինչ ունիս որ ելոր եկար : » և իցէ կերպով ալ ըլլայ , հոս քու կենալու տեղի չէ :

— Այո , ազգականս , ես եմ , պատասխանեց օրիորդն՝ տռանց շխոթելու ու առանց զարմանալու այս խօսքերէն , որ Մաւրիտիս կրակի պէս ետևէ ետե կրորուկ ու զայրադին ձայնով մը զուրցեց : Ես եմ , կամ մանաւանդ՝ մենք ենք , աւելցուց ըսելու , որովհետեւ Որսոլա ալ նախասենեակդ է : Չկրցայ համոզել բարերարոյ օրիորդն որ ինձմէ զատուի . թերեւս տհաճելի չըլլար քեզի իր աղնիւ կերութանքն երբեմն երբեմն տեսնելը :

— Ի՞նչ կայ որ յանկարծ բոյներնիդ թողուցիք , հարցուց երիտասարդը վայրագ կերպով մը . ինչ բանի համար եկաք այս

անզգամ քաղաքը . դուք չեք գիտեր որ
հոստեղի ծծուած օդը ժահահոտ ու թու-
նաւոր է . չեք գիտեր որ հոս մարդ տաղա-
կութենէ , տիրութենէ ու ձանձրոյթէ կը
մեռնի : Որսոլա և դու , երկուքնիդ ալ
բարիդ եկեր էք . խեղճ աղջիկներ , շու-
տով ճամբայ ելէք , Վալդրավէք դարձէք ,
ձեր անտառներուն հովանեաց տակ պա-
տըսալարուեցէք :

— Շատ դիւրաւ կը խօսիս Վալդրավէ-
քի վրայ , կրկնեց քաղցրութեամբ Մագ-
դաղինէ . ես ալ քեզի կ'ըսեմ որ դու չես
գիտեր թէ այն դատաստանն որ անտանկ
ապահովութեամբ պիտի վաստըկէի , վեր-
ջապէս կորսնցուցի . չես գիտեր որ Վալ-
դրավէք ալ իմս չէ , և թէ ճիշդ նոյն վի-
ճակին մէջն եմ՝ ինչ որ էի այն իրիկունն
որ հանդիպեցար ինձի այն անտառներուն
խորերը , որոնց շուքը վայելելու խորհուրդ
կու տաս ինձի :

— Դատաստանդ կորսնցուցիք . Վալ-
դրավէք ալ քուկդ չէ , աղաղակեց Մաւ-
րիտիոս զարհուրած :

— Ո՞չ , այո , աղգականս : Բայց ասիկայ
պատճառ մը չէ որ մարդ նախատէ մարդ-
կային արդարութիւնը . ա՞չ , երկինք ինձի
վկայ է որ հարստութիւն կորսնցընելուս
վրայ ամենեին չեմ ցաւիր . միայն այս
մտածութիւնը ցաւ կու տայ ինձի՝ որ մեր
ամենասիրելի մարդիզուհւոյն վերջին կամ
քը չպահեցին : Այս ալ պէտք է ըսեմքե-

զի՝ թէ յոյս ունէի որ այն աղուոր կալուածն ու դղեակն որ ինծի ինկած էին՝ օրմը կամքեզի, կամ որդիքներուդ նորէն կը դառնան :

— Որդիքներս բանի մը կարօտ պիտի չըլլան, և ես ալ չեմ մտնար այս բանիս մէջ, կրկնեց Մաւրիտիոս աւելի կտրուկ ձայնով մը : Ինչու համար չընդունեցար գուարէի ագարակն որ քեզի կու տայի . ինչու թող տուիր որ ծախեմ զանիկայ . ինչու չըսիր ինծի այն ատեն՝ որ կրնայ ըլլալ օր մը բացը մնաս : Ահաւասիկ եկաւ այն օրն . հիմա ինչ պիտի ընես նայինք :

— Մի սրգողիր, ազգականս . կը տեսնես որ քու որտիդ ազնուութեանը վրայ չեմ տարակուսած, որովհետեւ հիմա անոր ե կեր եմ դիմելու : Կ'երդնումքեզի որ և ոչ վայրկեան մը երկրայեցայ . ըսի ես ինծի . Ասկէց վերջը ազգականս միայն ունիմ ինծի նեցուկ՝ որուն կրնամ ապաւինիլ . դիտէ ինքը որ ինչպէս սիրեր եմ իր ծերունի հայրը, և թէ զէշ աղջիկ մը չեմ, և թերեւս իր կարեկցութեանն արժանաւոր եմ: Իր մեծանձնութիւնը կը ճանչնամ . կ'երթամ իր պաշտպանութեանը տակ կ'ամրանամ . անտարակոյս եմ որ չմերժեր զիս : Աս ըսի, ու կապոցս պատրաստեցի, ինչպէս ատենօք Մոնադոյէ ելած ժամանակս . յետոյ ծունկ չոքեցայ այն սեմոց վրայ, որ այնպիսի հիւրասիրութիւն ըրեր էր ինծի, երկայն ու տիսուր վերջին

բարեւ մը տուի այն տանն՝ ուր որ հասակո
աճեր էր , այն քաղցր տեղերուն՝ զորոնք
մէյ մ’ ալ պիտի չտեսնէի . վերջը ճամբայ
ելայ , և ահաւատօիկ հոս եմ : Մաւրիտիոս ,
աղէկ չըրի՞ . չէ նէ արդեօք կըսես թէ ու-
րիշ կերպով պէտք էի շարժիլ :

Մաւրիտիոս պատասխան չտուաւ . բազ-
մոցին վրայ նստած Մագդաղինէի դիմայ՝
տիսուր աաշութեամք մը անոր երեսը կը
նայէր , ան մարդուն նման որ չդիտեր
թէ արթուն է չէ նէ քնոյ մէջ : Ուր թա-
փանցողութիւն մը պէտք չէր իր ճակտին
վրայէն գուշակելու համար թէ ինչ վիճա-
կի մէջ էր հոգին . բայց Մագդաղինէ չան-
դրադարձու , և զուարթ վեհութեամք մը
յաւել ըսելու .

— « Մի վախնար , աղբականս , որ քու
ապրելու կերպիդ մեծ արգելք մը պիտի ըլ-
լամես . ամեննեին չեմ ուզեր քու սովորու-
թիւններուդ ու քու տղատութեանդ խա-
փան մը դնել : Ես պարզ ու չափաւոր ա-
խորժի տէր եմ . իմաղքատութիւնս ոչ եր-
բէք կրնայ քու քսակիդ մեծ վնաս մը բե-
րել : Միայն կ’աղաչեմ որ գոնէ քիչ մը ա-
տենուան համար ետ կենաս այն երկայն
ճամբորդութենէն որ միտքդ գրեր էիր
կարծեմ թէ չես ուզենար միայնակ և ան-
պաշտպան թողուլ դիս այս մեծ քաղքին
մէջ , որուն դու իսկ անզգամ անունը տր-
ւիր : Գու հոս պիտի կենաս , պիտի չեր-
թաս հոստեղէն . քու աղնուական հայրդ

ու սիրելի մարգիղուհին իմ բերնովս կ'աշ-
ղաչեն քեզի . նոյնպէս իմ սրբակեաց
մայրս ալ , որ մեռնելէն տուաջ՝ զիս իր մօր-
քրոջը տղուն յանձնեց : Յիշէ այն նամակն
որ մեռնելու ատենը միակ ժառանգութիւն
ձգեց ինծի : Յէ որ մոռցեր ես զայն , Աւ-
րիտիոս , ահաւասիկ առ կարդա » :

Իրաւցընէ՝ Աւրիտիոս ոչ երբէք կար-
դացեր էր այս նամակը : Որբ աղջիկը՝ ո-
րովհեաւ մօրմէն ասիկայ միայն մնացեր
էր իրեն , իր վաղբամէր հասնելուն եր-
կրսրդ օրը՝ աղաչեր էր ծերունի ասպետն
որ իրեն դարձընէ զայն , և աղնիւ աս-
պետն ալ կատարեր էր իր այս գովելի փա-
փաքը : Զարմանք չէր որ այդ երիտասար-
դը մաքի զբաղմունքներէ խոռոված միջոցը՝
փոյթ ըրած չըլլայ ստուգելու Ավգդաղի-
նէի նոյն անձն ըլլալը , և ոչ տեսնալու
թէ իր Առնագոյի մօրքրոջն աղջիկը ինչպէս
գրեր էր գաղղիարէն լեզուով . բնականա-
պէս աս բանիս վրայ ամեննեին հոգ չէր ը-
րած նոյն ատենը : Հայրն ըսեր էր իրեն .
Ահաւասիկ աս է մօրաքեռդ թոռը . Աւ-
րիտիոս առանց ուրիշ բան հարցընելու
սիրոյ ողջոյնը տուեր էր անոր : Աւելի նե-
ղը մտնալով քան թէ հետաքրքրութենէ
զրգուուած՝ նիւթաբար առաւ նամակն որ
կու տար իրեն օրիորդը , և անտարբեր ու
անզգայ աչքով մը կարդաց զայն :

Որչափ որ կրնար կարծուիլ ու ինչպէս
որ ալ մտածէր ինքն իր վրայ , Աւրիտիո-

սի սիրոը բոլորովին անդացած չէր . բիրտ
մակերեւութին տակ՝ քանի մը ջղեր կային
որոնք կատարեալ անդամալոյծ չէին , և
որոնք կրնային գեռշարժիլ զօրուոր զգաց-
ման մը ներգործութեամբը : Եւ մասնաւո-
րապէս կէս մը անկորուստ պահած էր այն
կենդանի կարողութիւնն՝ որ մարդուս աս-
տուածային բարկութենէ և գթութենէ ըն-
դունած կարողութեանց մէջ ամենէն աւել-
իլ յարդին և ամենէն աւելի մահառիթն
է , այն՝ որ կը դարթնու ՚ի մեզ յառաջ քան
զայլս , և որ ամենէն ետքը կը մեռնի , այն՝
որ չնորհք է և միանդամայն անէծք , թոյն
և խանթէ փար¹ , դժոխային տանջանք ,
երկնային զարմանալիք , գերմարդկային
զօրութիւն մը տուեալ մեր ուրախու-
թեանցն ու ցաւոցն համար . միով բա-
նիւ , երեակայութիւնը :

Այս նամակս կարդալու ատենը , որուն
արտասուքներէ և համբոյրներէ մաշած
գրերը՝ նախ իր հայրն աչքէ անցուցեր էր ,
Մաւրիտիոս կամաց կամաց յիշեց այն աշ-
նանային իրիկուան ամէն պարագաները ,
յորում Մադդաղինէ առաջին անդամ եւ-
րևցեր էր իրեն : Նորէն մոքովը տեսա-
հովանաւոր անտառն , արևմտից ճառա-
գայթներէն ողողեալ բացավայրը , պար-
տիղին վանդակապատ դուռը , և գաւթին

1. Տ. Կէրէդ օնու . վէրքերու համար օդտակար խոս
մըն է :

վրայ՝ որուն տստիճաններէն գերմանացի
օրինարդը կամաց կամաց վեր կ'ելլար՝ առ
պետին ու մարդիզուհւոյն ոտք ելլելը զա-
նիկայ ընդունելու համար։ Այս պատկեր-
ները սիրու շարժեցին . կենդանի ջրոյ
նուրբ երակ մը ժայռին կողերը ծակելով
սկսաւ վաղել . բայց նամակին վերջին տո-
ղերուն՝ որ իրեն ուղղուած էին, երբոր կար-
դաց այս բառերը . « Եւ դու, զոր թէպէտ
չեմ ճանչնար, բայց աղջըկանս հաւասար
կը սիրէի և սրտով կը հոգայի, ով իմ մօր-
քրոջս որդին, թէ որ մայրդ իր հոգւոյն
նման հոգի մը տուած է նէ քեզի, դու
անշուշտ իմ ամենասիրելի Մագդաղինէիս
եղբայր պիտի սեպես ինքզինքդ » , ժայռը
ճղքուեցաւ, և աղբիւրն՝ որ երկայն ատե-
նէ 'ի վեր գերի էր՝ առատ և երագահոս
ալիքներով դուրս ցայտեց : Երբոր Մաւրի-
տիոս բաղմոցին բարձերուն վրայ դլուխը
ծուեցուցած հեծութիւններ կ'առնէր կու-
տար, Մագդաղինէ լուռ և ոտքի վրայ՝ կը
նայէր իրեն, թե երն իրարու անցուցած
կուրծքին վրայ, տխուր ու ծանր կերպա-
րանքով մը, իբրև երիտասարդ մայր մը իր
հիւանդ զաւկին օրօրոցին քով :

— « Մաւրիտիոս, բարեկամ իմ, եղ-
բայր իմ, ինչ ունիս », հարցուց վերջա-
պէս ողոքական ճայնիւ մը :

Մաւրիտիոս քովը նստեցուց զինքը, և
այն դեռ վառ զգացման բորբոքմանը մի-
ջոց՝ տեղն 'ի տեղ պատմեց իր կենացը գը-

րայօք ան ամէն բան՝ որ կրնար պատմել առանց ստատիկ զարհութեցընելու այն կուսական հոգին, որ իրեն բերնին կը նայէր : Պատմեցիր խարքէական յոյսերուն պարագ ելլելը, այն մոլութիւններն՝ որոնց մէջ դահավիժեր էին զինքը ցաւն ու ձանչ ծրութիւնը, իր անկարգութիւնները, իր կատարեալ կործանումը, կեանքէ բոլորովին տաղտկանալը, ինքինքը աշխարհէս մերցընելու հաստատ դիտաւորութիւնը . մերջագէս, ամէն բան ըստ : Դիւրաւ կը նայ մարդ մտածել թէ ինչպիսի պատմութիւն էր ասիկայ . բայց մարդկային տկարութիւնը այնչափ յազդուած է հսկարտութենէ, որ Մաւրիտիոս ինքինքը կենաց պարագաներու զոհ մը նկարագրեց . միանցամայն յիշատակեց իր համոզուիլն այն դրութեան, որ զօրաւոր հոգւոց մի միայն բռնելու ընթացքը զանառակութիւնը կը սեպէ : Զերկինս և զերկիր ամբատանեց, և համառօտ ասել բոլոր մարդկային ընկերութեան մէջ իր անձին վրայ միայն յանցանք չդրաւ :

Մազգաղինէ տիսուր ու մտածող կերպով մը և մերամազգիկ կարեկցութեամբ մը մտիկ կ'ընէր : Երբոր Մաւրիտիոս խօսքը լմբնցուց, ինքը երկար ատեն լուռ կեցաւ, և կերպարանքէն յայտնի կ'ըլլար որ միոքն իրեն ամփափած էր :

— « Արտաքոյ կարգի պատմութիւն մընէ լսածո, յանկարծ ըստ Մաւրիտիոսի

բաւական զուարթութեամբ մը՝ դէպ՚ի նա
վերցընելով իր ազուոր աչուըներն, որոնց
մաքուր կասլոյտը չէր պղտորած այսպիսի
ունկնդրութենէ մը . դժբաղդաբար ալէտք
է խոստովանիմքեղի, ով ազգականո, որ
անոր մեծ մասը չըմբռնեցի . այսպիսի բա-
ներ շատ վեր են խեղճ աղջրկան մը մըտ-
քէն, որ գաւառի մը գիւղական բնակու-
թենէն կու գայ, ուր արդար և քիչով գոհ
եղողանձանց մէջ մեծցած է : Հոն այսպիսի
կարգէ դուրս զդացմունքներու չեն վարժե-
ցուցած զիս, և ճանչնալով հանդերձ կե-
նաց անհաստատութիւնը՝ ինչուան հիմա
ես միտքս գրած էի որ կեանքը Աստուծոյ
ընտիր պարգև մըն է մեզի : Գու պատմա-
ծիդ մէջ ամենէն աւելի պարզ այն ըմբռնե-
ցի, որ բոլոր ժառանգութիւնդ մսխեր ես,
և նոյն վիճակի մէջ կը գտնուիս՝ ինչ որ
ես : Ուստի յուսահատելու պատճառ չկայ:
Միայն թէ՝ ինչ միտք գրեր ես ընելու .
սպաննելու զքեղ . ալ ասկէց վերջը չես
կրնար . ես պարզ հարստութեանդ համար
հոս չեկայ, մանաւանդ թէ աւելի քու սի-
րոյդ վրայ վստահանալով քան թէ ոս-
կոյդ՝ ճամբայ ելայ : Թէպէտ ինծի պէս
ինկած ու աղքատ ես, և սակայն իմ օրի-
նաւոր նեցուկս, իմ բնական ապաւէնս
դու ես : Գու քու անձիդ դատաւոր եղիր .
իմ մամս ու քու մայրդ իրարու քոյր էին .
երկուքն ալ հիմա երկնքէն կը տեսնեն ըդ-
մեղ ու կը լսեն խօսածնիս : Արլոր ձեր

բնակարանը մտայ, հայրդ ընդունեցաւ
զիս իր գրկացը մէջ, և իրեն սիրելի աղ-
ջիկն եղայ. ես քու տեղդ լեցուցի իրեն
սրտին մէջ մեղմէ հեռանալէդ վերջը, ես
իր ծերութեանը վերջին ուրախութիւնն ե-
ղայ. ես օգնեցի իրեն մեռնելու միջոցը,
և իմ ձեռքովս աչուըները գոցեցի: Սա-
կայն այս երկրորդ անգամ որբ մնացի,
միայնակ, անինչ, առանց ուրիշ պաշտօտա-
նի՝ բաց 'ի քեզմէ, և անանկ աշխարհի մը
մէջ որ լի է ժայռերով, և զոր չեմ ճանչ-
նար: Մաւրիտիոս, պատասխանէ ինձի.
ասկէց վերջը պարզ քեզի համար կրնաս
ապրիլ»:

Մաւրիտիոսի սրտին վրայ կայծակի պէս
իշնալով այս պարտքերուն ծանրութիւնը,
սոսկալով ապրելու բռնադատուելուն վր-
րայ՝ որչափ որ ատենօք իր երջանկութեան
օրերուն կրնար սոսկալ մեռնելու հարկին
վրայ, և կենաց հետ կապուած համարե-
լով զինքը՝ իբրև գերի մը որ երբ յոյս ու-
նի իր շղթաներուն քիչ ատենէ քակուե-
լուն՝ կը տեսնայ որ առջինէն աւելի կ'ամ-
րացընեն զանոնք, իր ներսի յուսահատու-
թիւնը դուրս պոռթքաց: Ի՞նչ կրնար ընել
իր մօրաքեռ թոռանը, ինքն որ իր անձին
բան չէր կրնար ընել. ի՞նչ օգնութիւն կըր-
նար մատուցանել, ինքն որ իր ճակատա-
դրին բեռանը տակ կը ճմէր:

— « Գնա, հեռացի՛ր հոստեղէն, ձգէ
զիս, աղաղակեց կիրք ելած. թշուառու-

թեանս վրայ դթա՛ , վշտացս խնայէ՛ : Ծովեղերը կեցած քեզի օգնութեան մի կանչեր ան դժբաղդն՝ որ խղղուելու վրայ է . նեցուկ մի ուղեր քեզի այն եղէդն՝ որ քամիներէ կը ծեծուի :

— Ուլ բարեկամ , պատասխանեց Մադդաղինէ , իրարու կրթընինք , և այն ատեն թշնամի քամիներու կը յաղթենք . իրարու օգնութեան ձեռք երկընցընենք , և մէկտեղ կը խալըսինք այն ալիքէն՝ որ զմեղ կլլել կը սպառնայ . մէկտեղ ջանք ընելով կը հասնինք ծովեղերը , ուր ալ չեմ դըտնուիր ես՝ թէպէտ դու անանկ կը կարծես : Քեղ տեսնամ , Մաւրիտիոս , կտրիճ եղիր . փոխանակ լալու ու ինքզինքդ թաղելու , ելիր կանգնէ . դիտնաս որ մահն ամուգոհ մըն է . ապրէ , վերջապէս՝ մարդ եղիր : Կեանքն ևեթ՝ բեղնաւոր է . միայն զիտնալու է ճանչնալ զայն ու սիրել : Աղքատ ենք . բայց ինչ բանի համար տուեր է մեզի Աստուած բանականութիւն , ոյժ և առողջութիւն : Մենք ալ անանկ ընենք՝ ինչպէս որ կընեն այնչափ մեզի նման մարդիկ , ինչպէս որ ատենօք ըրին մարդիկուհին և ասպետը . իբրև որդիք Աստուծոյ աշխատինք » :

Այս ապառնւոյն հեռացոյց նկարը ախորժելի մը չանցաւ Մաւրիտիոսի , որ արհամարհութեամբ և բարկութեամբ մը՝

— « Ի՞նչ , ես ալ խաղալիկներ շինեմ , հարցուց ուսերը վեր վեր թօթվելով :

— Ինչո՞ւ չէ . Հայրդ , որքեզի պէս զուտ ազնուական էր , ո՞րչափ շինած է անոնց մէջ :

Մաւրիտիոս ոտքի վրայ ելու , և երկու անգամ խուցին մէջ վեր վար պտղտելէն ետքը՝ եկաւ Մագդաղինէի դիմաց կայնեցաւ :

— « Մաւրիտիոս , բարի դիտաւորութեան մը կը սպասեմ քեզմէ , աղաղակեց ընտիր օրիորդը :

— Ազէկ ազէկ , որպէս զի գոհ ըլլաս՝ ուղածդ կ'ընեմ քեզի համար , զորն որ ապահովապէս ինձի համար չէի ընէր . կ'առլիմ :

— Շնորհակալ եմ , ով աղդականս , բսաւ Մագդաղինէ սիրաը ելած . ա՛հ , ազնիւ ես , և ես դիտէի որ չես մերժեր զիս : Առաւօտ ու իրիկուն պիտի աղաչեմ Առտուծոյ որ իր օրհնութեանց ցօղը գլխուղ վրայ կաթեցընէ :

— Աստուած շատ բան ունի ընելու , և իրաւցընէ այսպիսի պղտիկ բանի մը համար չարժեր իրեն նեղութիւն տալը : Կ'առլիմ ես . բայց այս պայմանով՝ որ երբ քու վիճակդ ապահովցընելու ըլլանք , ես ալ աղատ ըլլամ և իմ վիճակիս տէր :

— Բնական է , պատասխան տուաւ օրիորդը . ես արդէն կարգաւորութիւններ մտքիս մէջ պատրաստած եմ , որոնց վրայ եղբայրաբար կը խօսինք . և առաջուցմէ ապահով եմ որ պիտի հաւանիս անոնց :

Աստուծոյ և քու օդնականութեամբդ՝ Երկու տարի ինձի բաւական է վայելուչ վիճակի մը հասնելու համար :

— Երկու տարի . Երկու տարի կ'ուզես , ապշած հարցուց Երիտասարդը՝ առանց ծածկելու իր զգացմունքը :

— Ի՞նչ , շատ բան մըն է որ ուզածս . ապահովեղիր որ ամէն ջանք կ'ընեմ կարձեցնելու ըստ կարելոյն այս փորձի ժամանակը » , ըստ Մագդաղինէ տիրութեամբ :

Մաւրիտիոս խօսակցութիւնը լմընցուց՝ դիւցազնութեամբ մը դիջողութեան նշան տալով :

Այս միջոցիս Որսոլա ալ չկարենալով համբերել թաթառի մը սկս խուցին մէջ վաղեց , և իր Երիտասարդ տժգոյն տիրոջը վիզը սլլուեցաւ , որ նեղացած հեռացաւ իրմէ այսպիսի սիրոյ զեղմունքն ախորժելու վիճակի մէջ չըլլալով , և գնաց պատուհանի մը առջև անշարժ կեցած ու ձեռք ձեռքի վրայ դրած սկսաւ փոփոխակի այս Երկու օրիորդներուն դայրագին աչքով նայիլ , մտածելով որ իրեն ծանրութիւն եղան , և վրէժխնդրութեան ախորժ կը զգար սրտէն :

Սակայն իրիկուան մութը կը կոխէր . Երկրորդ օրուան ձգեցին ընելու կարգաւորութեանց հոգը , և Մաւրիտիոս տարաւ զՄագդաղինէ ինչուան այն փոքրիկ պանդոկին դուռն՝ ուր իջեր էին Երկու հանապարհորդ օրիորդները : Ճամբան Որ-

սոլա գեղացւոյ հարցմունքներ կ'ընէր ի-
րեն և ծիծաղական բաներու վրայ կը սքան-
չանար . խեղճը փողոցներուն լուսաւորու-
թիւնը հասարակաց ուրախութեան անտա-
րակուսելի նշան մը սեպելով , և տօնա-
ցոյցին սուրբերէն զատ հանդիսի ուրիշ
առիթ չկարենալով ըմբռնել միամտաբար
հարցուց որ արդեօք սուրբ Պապոլէյնի
պատուոյն համար էր որ քաղաքը լուսա-
ւորեր էին : Թէ որ ուրիշ պարագայի մէջ
եղած ըլլար Մաւրիտիոս , շատ պիտի
զուարձանար այսպիսի հարցմունքներէ .
բայց աս վայրկենիս վերջին աստիճանի
բարկացուցին անոնք դինքը : Գետեղերքէն
ետ գարձաւ Մաւրիտիոս , և երբեմն եր-
բեմն անյագ աչքով մը կը նայէր գետին
ուե ու խորին ջրոյն վրայ , որ կարծես թէ
կը հրաւիրէր դինքը : Երբոր իր խուցը մը-
տաւ , շիտակ դնաց ատրճանակներուն
տուփը բացաւ . քանի մը վայրկեան բոր-
բոքեալ ու տիսուր նայուածքով մը դննեց
զանոնք , և յետոյ

— « Քնացէք , ըստ՝ խուփը կամաց
կամաց գոցելով . քնացէք , ով հաւատա-
րիմ բարեկամներս , մինչև այն աղատու-
թեան օրն՝ որ զձեղ արթնցընելու պիտի
դամ » :

Է

Երկրորդ օրը Մաւրիտիոս անկողնէն
որ ելաւ՝քանի մը ժամ անհանդիսատ քուն
ըլլալէն վերջը , կ'ամը չնար իր ցուցուցած
տկարութեանը վրայ , կը կատղէր Մագ-
դաղինէի դէմ և իր անձին ալ կը զայրա-
նար : Ի՞նչ փոյթն էր իրեն իր մօրաքեռ
թոռան խեղճութիւնը . և ի՞նչ պարտաւո-
րութիւն կրնար ունենալ այդ օրիորդին .
ի՞նչ իրաւունքով եկեր էր անիկայ իրեն ա-
պաւինելու . անոր դատաստան կորսնցը-
նելն իր յանցանքովն եղեր էր : Ի՞նչու հա-
մար այն միջոցին որ մահուան գիրկը նե-
տուելու վրայ էր՝ պիտի բռնադատուէր
ինքը ապրելու և խնամակալի պաշտօն կա-
տարելու , միայն այն պատճառին համար՝
որ իր մօրաքրոջն աղջիկը , զոր ամենեխն
չէր ճանչցած , անդիի աշխարհ երթալու
միջոց խելքը փչեր է զաղղիա խաւրելու
իր դեռահասակ աղջիկը : միայն այն պատ-
ճառին համար՝ որ գերմանուհի օրիորդ մը ,

որուն դոյութեանը վրայ հաղիւ կասկած
մը կրնար ունենալ և որուն վրայօք հոգը
չէր եղած, աշնանային իրիկուն մը եկեր
Վալդրավէրի դուռը դարկեր էր: Ո՞վ տը-
ւեր էր ազգականաց՝ իրենց մօրաքեռ թոռ-
ներուն կենացն առաջնորդելու պաշտօ-
նը. ապա թէ ոչ ինչ տարբերութիւն կ'ըւ-
լար քրոջմէ մը: Ուրիշ կողմանէ՝ Մագդա-
ղինէ ալ դեռահասակ չէր. քսանուերիու-
քսանուիրեք տարուան կար. և այս հասա-
կին՝ որը աղջիկներն ալ օդնութեան կարօտ
չեն: Մագդաղինէ առանց ազգատոհմի
րվալովը կը զեղծանէր այս բանիս մէջ:
Եւ թողունք ասիկայ, ինքը ինչ կրնար ը-
նել անոր համար, պարզապէս խօսելով.
հարստութիւն չէր մնացած քովը. ստա-
ցուածք մը չունէր, և ոչ իսկ իր բնակա-
րանին կահկարասիքը, որ տան վարձուց
տեղ պիտի տրուէին: Ինքը իրեն կամքովը
միաքը դրեր էր ինքղինքն սպաննելու, և
այն վիճակի հասած էր, որ ուրիշ ու իցէ
որոշմունք մը մեծ տաղնապի մէջ պիտի
խոթէր զինքը: Աշխատիլ. ըսելը դիւրին,
բայց երբոր մէյ մը բարուց ապականու-
թիւնն ու անգործութիւնը կ'արմատանան
մարդուս վրայ, հեշտ բան չէ կարգի կա-
նոնի ու աշխատութեան վարժեցընել
ինքինքը: Վերջապէս՝ Մաւրիտիոս անա-
շառ անկողմնասիրութեամք մը իր հոգւոյն
շափը կը մտածէր. զիտէր թէ Ակիալիոնի
ժուժկալութիւնն ու Յովանիայ համես-

տութիւնը չունէր . և թէպէտ իր մօրաքեռ
թուը ոչ գեղեցիկ և ոչ ցանկալի կ'երեար
իրեն , սակայն ինքինքը կը ճանչնար :
Չափեր էր իր սրտին խորերը , և կը տես-
նար այն տիզմն որ ութ տարուան անցու-
ցած կեանքը թողուցեր էր հոն . կը գու-
շակէր որ առաջին անակնունելի հարուա-
ծին բոլոր այս տիզմը , որ այսօրուան օրս
անշարժ էր , կրնար յուզիլ ու սրտին ե-
րեսն ելլել :

Երբոր այսպիսի խորհրդածութեանց
մէջ կը թափառէր , և առջի իրիկուան
տուած խոստմունքները չալահելու կը
պատրաստուէր , իր մօրաքեռ թուը Որսո-
ւայի հետ՝ ժապտելով խուցը մտաւ : Մագ-
դաղինէի հագուստը շատ սրարդ ըլլալով ,
Մաւրիտիոսի աչքին՝ որ երկայն ատենէ՝ ի
վեր փառաւոր հագուստներով զարդա-
րուած կանայք տեսնելու վարժած էր՝ հա-
սարակ աստիճանի կնկան մը պէս երեցաւ :
Գժուարին բան է որ համեստութենէ համ
չառնողը՝ միանդամայն կորսնցուցած չըլ-
լայ ճշմարիտ գեղեցկութեան բնածին ըդ-
գացմունքն ալ , որովհետեւ այս երկու ըդ-
գացմունքները ներքին զօդով մը կապուած
են իրարու հետ : Խոկ Որսոլա , որ իր ա-
մենէն հարուսա զարդերը վրան առեր էր ,
իր երկրին օրիորդներուն զգեստն հա-
զուած էր , արձըթէ զինդերով , կարճ վը-
տաւակով , տձեւ զլխարկով , զոր աւելի
ադեզցուցեր էր Մաւրիտիոսի հաճոյական

Երենալու գիտաւորութեամբ : Իր ազգեւ
րաց ուժովը , մարմնոյն գիրութեամբն ,
ակռաներուն ճերմըկութեամբն ու կար-
մրագեղ շրթունքներովը՝ փարսախ մը հե-
ռուէն կ'իմացընէր Վիմոժի երկրէն ըլլալը :

Մագդաղինէ ներս մտածին պէս , իրեւ
թէ իր ազգականին շուարումը գիտցած ըլ-
լար՝ քովընստեցուց զինքը , և առանց ժա-
մանակ թողլու որ առջի իրիկուան որոշուած
բաներուն վրայ խօսք բանայ՝ սկսաւ իմա-
ցընել իր միտքը թէ ինչ կերպով կ'ուզէր
որ իրենց կենացը կարգ դնեն : Կ'ըսէր թէ
առաջին գործքերնին այն պիտի ըլլար՝ որ
առանձին թաղի մը և մի և նոյն տան մէջ
երկու սղտիկ բնակութիւն գտնեն , մէկը՝
Մաւրիտիոսի , մէկալն՝ իրեն և Որսոլայի
Համար , ուր աղքատաբար հաստատուին՝
ինչպէս որ ասկէ ետքը իրենց խեղճ վիճա-
կին կը վայլէր : Մագդաղինէ իր նաւաբե-
կութենէն քանի մը աղամանդ խալքսցու-
ցած էր , որոնք աղնիւ մարգիղուհւոյն
տուածներն էին , և զորոնք առանց խըղճ-
մտանքի հետը բերած էր : Անոնցմէ հա-
նած գիներնին պիտի բաւէր իրենց զետե-
ղուելուն և միանգամայն իրենց առաջին
պիտոյքներուն ծախքին : Բաւական էր որ
հաստատուն ճեռք մը կառավարէր զինքը
և հաւատարիմ սիրտ մը պաշտպանէր ,
Մագդաղինէ պիտի կարենար իր կեանքն
ապահովցընել և իր քմացն յարմար բոյն
մը շինել : Կտրիծ էր ասղնեղործութեան

մէջ, և անանկ վարսետ ոսկւով ու մետաքսով բանելու մէջ, որ հրաշալի փափկութիւն ու կատարելութիւն մը ունէին իր բանուածքները : Փայտի վրայ թռչուններ ու ծաղիկներ կը նկարէր, որոնց երբոր վեռնիճ տրուելու ըլլար՝ արևադարձին տակ եղող աշխարհաց ծաղիկներուն և թռչուններուն կենդանութիւնը կ'առնէին : Կրնար դաշնակի ու երգի դաս տալ : Վերջապէս, ֆրէզնը տիկինէն կատարելապէս սորվեր էր կիտուածանկարը . և չեմ գիտեր թէ արդեօք մարդիկուհւոյն վրայ ունեցած մեծարանքին համար, չէ նէ մի միայն շահաւէտ միջոց ասիկայ ըլլալուն համար էր՝ որ իր յոյսը այս արուեստին վրայ գրեր էր : Ուստի տաղանդ չէր պակսէր իրեն . և ամէն բանէ աւելի այն անվեհեր կտրընութիւնն ունէր՝ որ արդելքները կ'արհամարհէ, այն ինքնածին ազգուութիւնն՝ որ առանց բռնութեան առաջ կու գայ, այն սքանչելի զուարթութիւնն՝ որ կ'երգէ և կը ծիծաղի կամքին աշխատած ատենը : Ուստի գրեթէ որոշուածի պէս էր՝ որ Մագդաղինէ կիտուածանկարի վրայ փորձ ընէ . տղու մը պէս կ'ուրախանար ինքը որ Բարիզ այն կերպով պիտի ապրէր՝ ինչ կերպով որ ցանկալի մարդիկուհին ատենօք ապրեր էր 'ի Նիւրեմպէրկ : Ցիշելու է որ ասիկայ եղած էր միշտ իր փափաքը . կրնանք ինչուան հաստատել՝ որ գրեթէ իր հարստութեան

կորստեանը գրայ չեր ցաւէր այս կողմանէ : Իսկ Մաւրիտիոսի թող կու տար որ ազատ ըլլայ ուզածին պէս դործելու և իր ներքին ազդեցութեանցն հպատակելու . ուրիշ բան չեր ուղէր անկէ՝ բայց եթէ իր առաջին քայլերուն , որ աշխարհիս և փորձելու ասպարիզին մէջ պիտի դնէր , նեցուկ ըլլայ և ուղղէ : Երկու տարիէ վերջը , ինչպէս որ խօսք դրեր էին , Մաւրիտիոս դարձեալ իր անկախութիւնը պիտի ստանար ու իր վիճակին նորէն տէր պիտի ըլլար : Միայն թէ ինչուան այն միջոցը՝ Մագդաղինէ իրաւունք պիտի ունենար իրեն յենլու իբրև թէ իր եղբայրն եղած ըլլար . և թէ մարդկանց չարախոսութենէն խալըսելու ու թէ Մաւրիտիոսի խնամակալութիւնն աւելի մեծարելի և աղդոյընելու համար՝ Մաւրիտիոս ուրիշներու դիմաց պիտի ձեւացընէր թէ անոր եղբայրն էր . և կը յաւստցուէր որ աստուածային բարկութիւնը չեր շարժէր այսպիսի սուտի մը վրայ : Այս ամէն բաներս այնպիսի վառվառուն ողւով ու մոգական քաղցրութեամբ ըստ Մագդաղինէ , որ Մաւրիտիոս առարկաւթիւն մը չկրցաւ ընել , և այնպիսի չնորհալից ու զուարթ զուրցուածքով , որ Մաւրիտիոսի դէմքին վրայ երբեմն երբեմն ժպիտ մը կը ծնանէր : Եւ սակայն երբորօրիորդը խօսքը լմընցուց , Մաւրիտիոս զլովսը այնպիսի կերպով մը շարժեց , որ կիմացընէր շատ համողուած չըլլալն ու

չախորժիլը . բայց Մագդաղինէ մէկէն ոռ
քի վրայ ելաւ . և առանց տարակուսելու
մը անոր ձեռքը բռնելով

— « Ով ազգականս , ըսաւ , այսօրուընէ
՚ի վեր պիտի սկսի մեր եղբայրութիւնը :
Եւ յիշէ ալ որ հայրդ իրեն աղջիկը կը կան-
չէր դիս , և իր ամենասիրելի աղջիկն էի :
Ողուոր օդ ունինք այսօր , չփախցընենք
ձեռքէ ու երթանք չափաւոր տան մը մէջ
մեզի յարմար երկու բնակարան փըն-
տրուենք : Դու ընտրէ ո՞ր թաղն որ կ'ուզես .
միայն թէ շուտ ըրէ զուրս ելիր այս բնա-
կարանէն , որուն ճոխութիւնը քու աղ-
քատութեանդ նախատինք կ'ընէ : Որչափ
կրնաս նէ շուտ ելիր , և ջանա , աւելցուց
Մագդաղինէ զուարթագին , հոս ձգելու
այդ ախուր և անախորժ կերպն՝ որ քու
հասակիդ տրուած չէ , և որ շատ գէշ կ'ե-
րեայ վրագ՝ զիտնաս :

— Հա անանկ է անանկ , երիտասարդ-
տէրս , ըսաւ բարի Որսոլան . խնտալու ,
խաղալու , զուարճանալու է : Դեռ քսա-
նըինը տարուան չկաս . հազիւ թէ սուրբ
Նիգէզի տօնին օրը այդ տարիքը կ'առնես .
ինչ աղուոր հասակ : Տեսնաս թէ ինչ աղէկ
կեանք պիտի անցընենք իրեքնիս մէկտեղ ,
և ինչ խնամք պիտի տանիմ երկուքնուգ-
վրայ : Մի հոգար , ամէն բան կորսնցու-
ցած չես , որովհետեւ առողջութիւնն ու ե-
րիտասարդութիւնը կը մնայ քեզի , և ես՝
քու սննդակից քոյրդ , որ ինչպէս 'ի Վալ-

գրավեր՝ այսպէս հիմա ալ սեւ ցորենէ պաքսիմատներ ու շղարշներ պիտի շինեմքեղի համար, որ այնչափ կը սիրէիր » :

Մագդաղինէ այս միջոցին առեր հետը կը տանէր զՄաւրիտիոս, որ մահապարտի մը պէս կը թողուր որ մահուան տեղը տանին զինքը։ Դունէն դուրս ելլալու ատենը, Մաւրիտիոս դարձաւ տեսաւ Որսոլան որ ետևէն կու դար .

— « Ի՞նչ, դու ալ մեղի հետ դուրս կ'ելլաս, հարցուց դժկամակած՝ վերէն վար մէյ մը կշռելով զանիկայ :

— Ո՛հ, աս է աղուորը, մէկտեղ չելլամ կ'ըսես, աղաղակեց աղնիւ օրիորդը անմեղ զարմացմամբ մը : Ովերիտասարդ տէր իմ, կարծես որ աղուաւներուն ցուցընելու համար հագերեմ տօնի զգեստներս :

— Բայց, ողօրմելի աղջիկ, ըսաւ իրեն Մաւրիտիոս հազիւ բարկութիւնը բռնելով, չես գիտեր, չես ուզեր հասկընալ որ բոլոր անցնելու փողոցներնուս մէջ ցուցանք մը պիտի սեպուխ :

— Այս կը հաւտամ, երիտասարդ տէրս, պատասխանեց Որսոլա պարծենալով մը . բայց ես կ'ուզեմ ցուցընել Բարիզցաց թէ Վալդրավերի օրիորդներն ինչ կ'արժեն : Զիս տեսնողները պիտի ըսեն . Ահա Պ. Մաւրիտիոսի սննդակից քոյրը . և կարծեմ թէ ասիկայ քեղի պատիւ մըն է », յաւել ըսելու մեծարանքով մը ծռելով :

Մաւրիտիոս յանձն առած ըլլալով մինչեւ

՚ի դիրաք խմելու բաժակը , տխուր յուսա-
հատութեան մը նշան ցուցուց պատաս-
խանւոյ տեղ : Քանի մը վայրկեան վերջը՝
իրեքը մէկտեղ պուրդարներուն մէջէն կ'եր-
թային , Մագդաղինէ ազգականին թեն
անցած , և Որսոլա ետևնէն՝ զուարթ երե-
սով և ձեռքերը ազգերաց վրայ կախած՝
ժողովրդեան ալիքներուն մէջէն ճղքելով
կ'անցնէր , բոլոր առագաստները բացած
և բոլոր դրօշակներովը զարդարուած նա-
ւու մը պէս : Նոյն օրը այն հանդիսաւոր
օրերէն մէկն էր , որ Բարիղ իր ոսկեզօծ
վանդակները կը բանայ ու իր գեղեցկա-
դոյն թոշունները կ'արձըկէ , այն զուարթ
արեններէն մէկը՝ որ քաղքին փառաւոր
փողոցներուն մէջ հագուած սրդուած երի-
տասարդներու և զուարթ կանանց բաղ-
մութիւն մը կ'երեցըննեն : Մաւրիտիոս շու-
տով կը ջանար փախչելու այն տեղերէն ,
որոնք ատենօք այնչափ անզամ տեսեր
էին իր սիրականներուն և իր ծիերուն զեղ-
խութիւնը . թէպէտ շատ մեծ ցաւ կը պատ-
ճառէր ասիկայ Որսոլայի , որուն ամէն
մէկ քայլը յաղթանակ մըն էր , այնչափ
տպաւորութիւն կ'ընէր ժողովրդեան վրայ:
Ցիրաւի հոն կենալու բան չէր . թողունք իր
հագուստը , որ անցնողներուն հետաքրր-
քրութիւնը կը շարժէր , Որսոլա կարծելով
թէ ինչպէս 'ի Նէօվի-լէ-Պուա' ասանկ 'ի
Բարիղ ալ ամէնքը կը ճանչնան իր երիտա-
սարդ տէրը , երբեմն երբեմն բարձր ճայ-

նով անմտական հարցմունքներ կ'ընէր անոր , որպէս զի յայտնապէս տեսնուի որ ինքն ալ տնօր ընկերութենէն է : Խսկ ուր որ բաղմութիւնը շատ խիտ կ'ըլլար , Մաւրիտիոսի զգեստին ծայրէն կը բռնէր՝ որպէս զի աչքէ չկորսնցընէ զան ու չմոլորի : Մաւրիտիոս երբեմն կէս մը կը դառնար իրեն և կայծակնացայտ աչքով մը կը նայէր , որուն խեղճ ազջիկը անմեղ ծիծաղով մը կամ զեղացւոյ քաղաքավարութեամբ մը կը պատասխանէր : Թշուառ Մաւրիտիոսը պատժոյ մէջ էր . ոկզբան մտածեր էր որ կառքով մը երթան՝ որպէս զի ամօթ չքաշէ . բայց իր մօրաքեռ թոռն անդրադարձնել տուեր էր իրեն որ ալ այսպիսի ճոխութիւն մը իրենց ազքատութեանը չէր վայլէր : Երկինքը պարզ էր , փողոցներուն յատակները չոր , և քնական խելքն ալ կը ցուցընէր : որ կսոքով բնակարան փնտուելու չերթըցուիր : Մազդաղինէի գալով , ճի մը եղերքը կեցած օրիորդ հովուուհւոյ մը պէս՝ արագաքայլառաջ կ'երթար՝ առանց շփոթելու կամ զարմանալու չօրս կողմն եղած աղաղակին ու շարժման վրայ , և առանց անդրադառնալու այն կինծի կատաղութեան վրայ՝ զոր իր ընկերը չէր ջանար ծածկելու , մտքովն զբաղած ըլլալով իրենց բռնելու կենաց ընթացքին վրայօք , և նոր կարգուած հարսի մը ուրախութիւն ցուցընելով , որ կը վաղէ առանին տնտեսութիւնը ձեռք առնելու :

Ասանկով գետին ձախակողմեան աշխունքն անցան : Լուվրի մօտ՝ գետին եղարքէն երթալու ատեն , Վաւրիտիոսի մտքէն անցած գիպուածն հանդիպեցաւ : Ճամբայ որ բացին բաց կառքի մը , զոր կայծակի պէս կը տանէին երկու Մերլէմ սլուրկի ծիեր , անոր մէջի նստած ուրախ ընկերութիւնը ճանչցաւ զՎաւրիտիոս : Ասոնք ամենէն փափուկ ծաղկիներն էին այն մարդկանց դասին , որոնց մէջ ապրեր էր երիտասարդը : Ծանր կերպով մը չորս կամ հինգ թեթևամիտ զլուխներ խորին բայց կեղծաւորեալ մեծարանքով մը ծռեցան իրեն . և երբոր կառքն անցաւ՝ սիկարի և բաշոշիի ոուր հոտ մը թողլով , խեղճ երիտասարդը , որ գեռ անշարժ կեցեր էր նոյն տեղը , երկար ծիծաղներու ճայն առաւ : Այս վայրկենիս՝ սաստիկ փորձութիւն զգաց Որսոլան ու Վագդաղինէն Ակյն գետին մէջ նետելու :

Թէ որ առնէն զուրս ելած ատենը հաստատապէս միտքն ալ դրած ըլլար առջի իրիկուան տուած խոստամունքները սլահելու , այս ըլլած շրջագայութիւնն երկու զնտակի ծանրութիւն տանող պատժաւորի պէս՝ բաւական էր ցուցընելու իրեն յայտնապէս որ խոստացած անձին նուիրումը՝ իր կարողութենէն վեր էր : Այս տեսակ կեանքով երկու տարի ասլրիլը , երկու տարի մեռնիլ ըսել էր : Ասկայն Վաւրիտիոս կը զգար միանդամայն որ մարդ չէր ըլլար՝

թէ որ չհսկէր այս երկու խեղճ արարած ներուն վրայ , որ բարիզու մէջ մոլորած էին , բաց իրմէն ուրիշ առաջնորդ և նեցուկ չունենալով : Թերեւս անօրէնութիւն մը գործելէ ետ չէր կենար , բայց վատութիւն մը ընելէ կը զարհուրէր : Որինակի համար , ժամէ մը 'ի վեր ներսէն գրգիռ մը կը զգար Որոոլայի վիզէն բռնելու խրդդել . սակայն անգթութեամք երեսէ թողուկ երկու օրիորդներ՝ որ իրեն պաշտանութեանը տակ ամրանալու եկեր էին , ան չէր կրնար ընել :

Ուստի թէ պէտաժգոյն և բարկութենէն կը դողար Մաւրիտիոս , առաջ կը տանէր ճամբան այն վախճանովն՝ որ յանձներ էր իրեն Մագդաղինէ : Որովհետեւ օրիորդը կ'ուզէր բարիզու առանձին՝ միանգամայն չափաւոր աստիճանի մէկ կողմը քաշուիլ , Մաւրիտիոս մտածեր էր որ Վիւրսանապուրի մօտ տեղուանքն իր մօրաքեռ թոռան փափաքը կրնային լեցընել : Ուրիշ կողմանէ ալ ենթադրելով թէ յանձն առնէր քանի մը ամիս Մագդաղինէի հետ անցընել , գոնէ այս թաղիս մէջ որ դիտութեան և ուսումնական պարագմանց ապաստանն էր՝ գրեթէ ապահով կրնար ըլլալ որ ճանչուորի մը դէմքի պիտի չհանդիպէր երբէք : Յետ զուր տեղը մերձաւոր փողոցներուն մէջ փնտոելու բնակարան մը , որ զեռահասակ գերմանուհոյն բանաստեղծական բնածին զգացմանցն ու պարկեշտ փառա-

սիրութեանը յարմար երևնար , Գիտարանին շրջակայքը չափաւոր կերակուր մը կերան , որ ամենեին չփարատեց Մաւրիտիոսի դառնութիւնը , որովհետեւ հինգ յարկով տուներ շատ ելած իջած ըլլալով նոյն օրը՝ այսչափ ժուժկալութեան չէր պատրաստուած : Այս ալ աւելցընենք ըսելու՝ որ անձնասպանութիւնն որոշելէն ետքն ալ , անապատականի մը սովորութեամբը չէր վարուած Մաւրիտիոս : Մասնաւորապէս սպասուց ճոխութիւն կը պահանջէր , և թէպէտ ամէն բանէ տաղտկացած էր , սակայն չէր համոզուէր որ կենցաղասէր շնորհալի մարդու մը , թէ և միաքը դրած ըլլայ հրազէնքով մը երկրորդ օրն իր կեանքը վերցընելու , նոյն պատառաքաղով երկու տարբեր կերակուրներու դպչիլ վայլէ : Երթանց ծայրովը խմեց , ակուաներուն ծայրովը կերաւ : Որսովաճիշդ խօսելով , կլլեց իր առջև դրուածները . Մագդաղինէ ըսաւ որ բոլոր կենացը մէջ ասանկ ախորժելի կերակուր մը չէր կերած : Երբոր անկից ելած կը դառնային , դեռ ևս ազրով ասդին անդին փնտուելով թէ արդեօք պատշաճ տուն մը կը դտնան , միաձայն հաւանութեամբ փողոց մը մտան , որուն անմարդի տեսքը մէկէն ի մէկ Մագդաղինէի հաճոյացեր էր . առանձին փողոց մը , որուն մէկ ծայրը Անկարոյ զինուրաց պուրիարը կը հանէր , իսկ մէկալ ծայրը՝ Պազ փողոցը , որուն ուղին անուանի ըրաւ

Շղաէլտիկինը : Բնակչաց աճմանն ու ճար-
տարութեան յառաջադիմութեանը նայե-
լով , հինգ հարիւր տարի չերթար՝ բոլոր
աշխարհիս մէջ ապաւէն մը պիտի չմնայ
առանձնական մտածութեան կեանք սի-
րողներու . այսպէս այսօրուան օրս այդ
փողոցը կրկին կարգ մը ունի առաւել կամ
նուազ նոր , տղեղ և անարուեստ տռնե-
րու : Այն ատենը գեղ մը կրնար սեպուիլ
կամ գոնէ կանաչագեղ արուարձան մը
տերեներու մէջ պահուըտած պղտի քա-
ղաքի մը : Գարնան , Հոն մտած ատենդ՝
եզրեվանիներու . հոտք կամ ծաղկազարդ
թմբիներու .¹ բուրմունքը կը ծծէիր : Պա-
տերը ցանկի տեղ կը ծառայէին , և անոնց
մէ վեր բարձրացած ակասիաները , սուտ
երենոսի ծառերն , ու Հրեաստանի ծառերը
կը շարժէին իրենց անուշահոտ ողկոյզնե-
րը : Պարտէզներու խորերը , ուր սոխակն
ամառուան դիշերները կ'երգէր , վանդա-
կապատ դմներու ետև կը տեսնայիր ա-
ղուոր անմոռունչ պալատներ և գեղեցիկ
տղայք որ կանաչին վրայ կը վագվրգէին :
Միով բանիւ , բարեզոնի փողոցն էր ասի-
կայ , որոն աս անունը թէ իր սկարտէզնե-
րուն , և թէ ատենօր Շամիրամի հին քաղ-
քին եղիսկոպոսին հոն բնակած բլլալուն
պատճառաւը արուած էր : Որսոյա Վալ-
դրավէր կարծեց ինքինքը , և հարցուց թէ

որ կողմէն կը վազեր վիեն գետը : Մադա
գաղինէ աղաղակեց թէ իրեն համար եր-
ջանկութիւն էր այս գեղին մէջ բնակիլն ,
որ Բարիդու մէջ գարտուղութիւն մըն էր :
Մաւրիտիոսի ամէն քան անտարբեր էր :
Օրիորդին ժամփարը կատարուեցաւ . այն
սակաւաթիւ տուներուն մէկուն մէջ որ
ասդին անդին կ'ընդհատէին զիւղական
տեսարանը՝ երկու պղտի բնակարան գը-
տաւ , իրարու մերձաւոր՝ միանգամայն իւ-
րարմէ զատուած . մէկը՝ Մաւրիտիոսի հա-
մար , երկու սենեկով . միւսը՝ իրեն և Ար-
տօլայի համար , իրեք խուցով . ամէնն ալ
բարձր գիրքով և տանիքի տակ , բայց հո-
վանաւոր ծառերու վրայ նայող էին : Իմ
կարծիքս այն է , Մադդաղինէինն ալ նոյն
էր , որ լաւագոյն է մարդ իր պատուհանին
առջև կանաչութեան շիւղ մը ունենայ քան
թէ Լուվրի սիւնազարդ տեսքը :

Առանկ լմբնցաւ այն օրն , որ կրնար
նախկին ճաշակ մը տալ Մաւրիտիոսի այն
զուարծութիւններուն , որ իրեն համար
պատրաստուած էին : Երկրորդ օրն ու հե-
տևեալ օրերը աւելի տաժանելի և աւելի
աշխատալի եղան : Բաւական չէ թուփն
ընտրելը բոյն դնելու համար , պէտք է
նաև խոտերու մազեր , փետուր և մա-
մուռ բերել : Մաւրիտիոս բռնադատուե-
ցաւ Մադդաղինէն խանութներ տանելու ,
ամէն քան տեսնալու քննելու , դիներու
վրայ վէճեր կոփւներ լսելու , ինքն որ բո-

լոր կենացը մէջ ամենեին բան գնած չէր, և իրեն պատիւ կը սեպէր ամէն բանի ու րիշերէ աւելի ստակ վճարելու . և Որսուա ալ միշտ անբաժան էր իրմէ : Թէպէտ ինչպէս որ պէտք է իրաց յարգը կը ճանչնար Մադդաղինէ , թէպէտ ՚ի բնութենէ որչափ շնորհօք՝ նոյնչափ ալ խելքով պըճնեալ էր , բայց գնելու միջոց շատ խստութեամբ չէր երթար . տղայական ուրախութիւն մը կ'երեար վրան , որ հաշուի այնչափ չնայիր . սակայն Որսոլա , որ կարծէր թէ խանութպանները կ'ուզէին խաբել զինքը իբրև միամիտ Հիմոժցի մը , ամէն բանի վրայ անվերջանալի դժուարութիւններ կը հանէր , և այնպիսի դաժան կծծութեամբ իր տերանց շահը կը նայէր , որ հազիւ հրեայ մը կ'ընէ : Մոլիէրի աղախիններուն պէս կոկորդը զօրաւոր ըլլալով , խանութի մանչերու հետ կը վիճէր , մուրացկան և գող կը կանչէր անխարաբար , անանկ որ քանի մը տեղ քաղաքավարական կերպով մը զուրցուեցաւ իրեն որ դըռնէն դուրս ելլէ : Մաւրիտիոս կատաղութենէն չէր գիտէր ինչ ընելիքը . կը զայրանար ամենայն սաստկութեամբ , բայց Որսոլայի փոյթը չէր ըլլար : Սակայն երբոր սպառնացաւ իր երկիրը նորէն դարձնելու զինքը , Որսոլա բաւական սկսաւ լեզուն ըռնել :

Վ երջապէս , շաբաթուան մը մէջ մեր իրեք ընկերները իրենց պզտի կալուածը


մտան : Աղուոր առաւօտ մը՝ երկու նիհար
ձիերով կառք մը մեծ դղրդմամբ այն փա-
ռաւոր պալատին դրանն առջև կեցաւ, ուր
կը բնակէր դեռ Մաւրիտիոս : Որսոլա և
Մագդաղինէ կառքէն վար իջան :

— « Երթանք, Մաւրիտիոս, երթանք,
եղբայր իմ, ազգականին սենեակը մտնա-
լով աղաղակեց օրիորդը, որ աւելի վառ-
վուուն և աւելի թեթևաշարժ էր քան բա-
յավայրի մը խոտին վրայ խաղացող այծե-
ման ուշ մը . օրը բոլորովին լուսացաւ :
Ուրիշ բան չմնար քեզի ընելու՝ բայց եթէ
հրաժարական ողջոյն մը տալ այս կահկա-
րասեաց, գորդերուն, օթոցներուն և ու-
կեզօծ ձեղուններուն : Իրաւ երթալու տե-
ղերնիս ասոնց հաւասարը պիտի չգտնես .
բայց աղքատութիւնն ալ իր ճոխութիւնն
ունի, և երջանիկ մարդիկ հարկ չէ որ ա-
սանկ շքեղ բնակարան ունենան :

— Խեղճ գառնուկ, ըսաւ անպատմելի
փափկութեամբ մը Որսոլա, որ իր տիրո-
ջը հետ ապրելու ուրախութենէն ինքիր-
մէն դուրս ելեր էր : Երթանք դինքը սիրե-
լուու գգուելու, և անտարակոյս ինքզինքը
դեռ Վալդրավէր պիտի կարծէ : Եւ ինչ
զուարճութիւն պիտի ըլլայ մեղի՝ բոլոր
շաբաթը աղէկ մը աշխատելէն վերջը, կի-
րակի և տօն օրերը իրեքնիս մէկտեղ հա-
սարակաց պարտէզներն երթալ պարտիլ :
Ո՞հ, պարոն Մաւրիտիոս, շատ երջանիկ
եմ ես . ուրախութենէս կը խղզուիմ,
պէտք է որ դուրս թափեմ զայն » :

Ուրեմն վերջապէս այն ժոմը զարկեր
էր, զոր Մաւրիտիոս կարծէր թէ ամենելին
պիտի չհասնի : Ինքը յոյս ունէր որ ան
կարծելի խափանմունքներ, անյաղթելի
արգելքներ դուրս կ'ելլեն, և ընդ հակա-
ռակն կարծես թէ դիւթութեամբ ամէն
բան յաջող գացած էր : Այն իսկ վերջին
իրիկունը միաքը դրած էր որ անշուշտ ար-
տաքոյ կարդի դիպուած մը կը հանդիսի,
որ զինքը այս ծանր կապանքէն կ'ազատէ,
և սակայն իրական հարկը հասեր էր երկը
թէ ձեռքով և առանց ճամբան խոտորե-
լու : Ա՛լ ժամանակը չէր ետ քաշուելու :
Այն սեմէն դուրս ելլալու ատենը՝ ուսկից
մէյ մ' ալ ներս պիտի չմտնէր, այն առար-
կաներէն բաժնուելու միջոցը՝ որոնց մէջ
սահեր էր իր խռովայոյզ երիտասարդու-
թիւնը, Մաւրիտիոս սրտէն տխուր ողբեր
ու բանաստեղծական հրաժեշտի ողջոյն-
ներ արձրկելու մարդ չէր : Ուրիշ կող-
մանէ, թէպէտ այն տեղերն՝ ուր կրած է
մարդ՝ չկրնար առանց խանդաղատանայ
թողուլ, սակայն այն տեղերն՝ ուր գէշ
կեանք անցուցած է՝ հայրենիք չեն կրնար
ըլլալ, և միշտ առանց գորովոյ և առանց
ցաւելու կը թողու զանոնք : Այն ամէն բա-
ներն՝ որոնց վրայ իշխանութիւն ունէր՝ Որ-
սոլային տուաւ որ կառքին մէջ դնէ . և
տխուր ու չոր աչքերով չորս դին մէյ մը
նայելէն ետքը, թեին տակն առաւ առըր-
ճանակներուն տուփն, որ իրեն բոլոր

Հարստութիւնն ու վերջին յոյսն էլին , ու
թափով մը բնակարանէն դուրս ելաւ :
Այս վայրկենիս՝ Վաղդաղինէի ճակտին
վրայ այն երկնային ուրախութեանը ճա-
ռադայթ մը կը ցոլար , որ անտարակոյս կը
լուսաւորէ հրեշտակաց դէմքը , երբոր ՚ի
ճայն երգոց մոլորեալ հոգի մը կը տանին
առ Աստուած :



Թ

տուն և գիրքը առաջ ետք առաջ առ մասն և
 զայն առաջ առաջ այս պատճեն առաջ առ
 առաջ առաջ առաջ առաջ առ առաջ առ
 առաջ առ առ առ առ առ առ առ առ առ
 առ առ առ առ առ առ առ առ առ առ

Երկու խեղճ բնակարաններ էին անոնք՝
 ուր Մագգաղինէ և Մաւրիտիոս ալիտի սկը-
 սէին ասլրիլ իրարու մօտ . բայց բանա-
 ստեղծ մը սիրած կ'ըլլար դանոնք , թէ որ
 բանաստեղծները դեռ ևս մերնայարկաց
 մէջ բնակելու ըլլային : Թէպէտ չափէ
 դուրս պարզութեամբ կը փայլէին , սա-
 կայն ամէն բանի մանր մասանցը վրայ
 կ'երևար ընտիր ախորժակի մը և բնածին
 վայելչութեան մը կնիքը : Գերմանուհի օ-
 րիորդին սենեակը սպատած էր մարդար-
 տագոյն թղթովլ մը , որուն վրայ ասդիս
 տնդին ցրուած էին մեխակի , վարդի ու
 յակնթի սղափի փունջեր , և որ վրանի ձե-
 ւով կը միանար ձեղունին վրայ : Կահկա-
 րասիքն ընկուղէ էին , աթոռները՝ հիւ-
 սած կնիւնէ : Անկողինը նուրբ էր , նեղ ,
 նման դպրոցի ներքին աշակերտաց անկո-
 ղիններուն , և զոր կը ծածկէր լայն վարա-

գոյր մը՝ պատերուն թղթին յարմար գունով պարսիկ կտաւէ : Պատուհանին մօտ կը տեսնէիր ստոլմը , որուն վրայ կը հանգչէին վրձիններ , գունոց տփիկներ ու յախճապակէ պնակներ , որոնք սիրելի մարդիւդուհոյնն էին : Կրակարանին մարմարիոնը ուրիշ զարդ չունէր՝ բայց եթէ երկու հողէ լայն բերնով անօթներ . իսկ ներսի կողմը նոյեմբերի կը սպասէր՝ դալար մամույն ձևացուցած թանձր բարձէն խալքսելու համար : Անկողնոյն դլխուն կողմը՝ յենարանի մը վրայ կը հանգչէր կանթեղմը , որ կրնար սահիլ իր պղնձէ բնոյն վըրայ : Իրաւ գորդեր չկային , սակայն կը ռնայիր հայլիի պէս յատակին տախտակամածին մէջ նայիլ , այնչափ պայծառ ու փայլուն էր : Հայլիին շրջանակին երկու կողմերը՝ մէկ դիէն ֆրէզնը տիկնոջ խելմը կիտուածանկարներ կախուած էին , միւս կողմն ալ քանի մը շարժուն գարաններ , որոնց մէջ վալդրավէրէն բերուած զրքեր , չորցած ծաղկըներ , տունկեր և հանքեր կային : Պատուհանն , ինչպէս ըսինք , պարտիզի մը վրայ կը նայէր , որուն ծայրն եղած պալատը կարծես թէ մաղճոտ մտածմանց մէջ կը թափառէր : Մաւրիսիոսի խուցն ալ շուրջ շուրջանակի նոյն ոճով շակուած էր . միայն ասով կը տարբերէր՝ որ աշխատութեան նշան մը չէր տեսնուէր մէջը . և փուճ տեղը կը փնտռէր մէկը՝ թէ որ ուղենար այնպիսի առարկայ մը

դտնալ հոն , որ յոյս մը տար վերոյիշեալ
բանին կամ դոնէ նոյն տեսակ հին յիշա-
տակ մը միտքը բերէր : Պատերը մերկ էին ,
անկողինն ալ առանց վարագուրի :

— « Ո՞չ , աս ասանկ աղուոր չէ , ըստ
Վաղդադինէ Մաւրիտիոսի . բայց ես կար-
ծեմ թէ աշխարհիս մէջ ո և իցէ խեղճ բը-
նակարանն ալ մարդ կրնայ ինքիրեն զար-
գարել՝ թերեւ օթոցագործներէն ալ ա-
ղէկ : Մեր մտածութիւններն ու երեա-
կայեալ յոյսերը , մեր ուրախութիւններն
և մեր ցաւերը՝ այնպիսի ճոխ կահկարա-
սիք և զարդարանք են , որ հարուստնե-
րէն շատը չեն ճանչնար , և լաւագոյն են
քան զթաւիշն ու մետաքսը , քան զվար-
դենւոյ փայտն ու ծիրանեփայտը : Այն
չորս պատերն՝ որ զմեղ կը տեսնեն զբա-
զեալ՚ի սիրել , աշխատիլ , մտածութեամբը
պարարիլ և յուսալ , միշտ պալատի մը
պատեր են » :

Այս խօսքերս Մաւրիտիոսի սիրտը շատ
չշարժեցին , որ երբ մինակ մնաց , սկը-
սաւ խուցին մէջ ասղիս անդին պտըտիլ
վանդակի մէջ նոր փակուած առիւծի մը
պէս : Վերջապէս քարկութիւնը զեղաւ .
սկսաւ ինքզինքը քսմըթել , ճակտին զար-
նել , և յետոյ կատաղութեան աղաղակնե-
րով անկողնին վրայ գլորեցաւ : Կը յան-
դիմանէր ինքզինքը թէ ինչո՛ւ վատութեամբ
և անհաւատակի թուլութեամբ մը դիջաւ
ու թողուց որ բաններն այս աստիճանի

հասնին . անմիտ կը կոչէր ինքդինքը , և իր
մօրաքեռ թոռան անունը հայհոյութեամբ
բերանը կ'առնէր : Այս միջոցիս Մագդա-
ղինէ իր գոյները , վրձիններն ու փղոս-
կը թիթեղները կարգի կը դնէր , և անանկ
ուրախութիւն մը կը ցուցընէր դէմքին վր-
այ , որ կարծես թէ բոլոր կենացը մէջ
այս վիճակն ունեցեր էր . աւելի գոհ էր
իր աղքատութեանը՝քան թէ իր հարստու-
թեանը վրայ , երբոր մարդիկուհւոյն մա-
հուընէն եաքը իբրև տէր մտեր էր՝ի վակ-
դրավէր : Որսոլա ալաշխատելու հետ էր .
մէկ կողմանէ կը շմէր կը մաքրէր , և մէ-
կալ կողմանէ ալ բարձրածայն իր երկրին
երգերէն մէկը երգելով կը զուարճանար :
Ժամէ մը եաքը Մաւրիտիոս տնէն դուրս
ելաւ , Որսոլայի ձայնէն սասափկ կիրք ել-
լալով : Ինչուան իրիկուն քաղքին մէջ
թափառեցաւ , առանց գիտնալու և առանց
փոյթ ընելու թէ ուր կ'երթայ : Ճամը տաս-
նը մէկին միջոցները՝ գիպուածով այն տե-
ղոյն մօտերն հասաւ , ուսկից որ ճամքայ
ելեր էր : Փայլակներ կը սահէին ամպերուն
երեսը . կայծակները կ'որոտային . անձրեփ
խոշոր հատեր կը սկսէին վար թափիլ :
Մաւրիտիոս , որ ալ ուրիշ ապաւէն չու-
նէր՝ բայց եթէ բարելոնի փողոցին վերնա-
յարկը , փութաց հօն քաշուելու : Որսո-
լա , որ կը սպասէր անոր դարձին , վաղեց
սանդուխին առջև դնաց՝ իր երիտասարդ
տիրոջը քալելուն ձայնը լսելով . բայց եր-

որ տեսաւ անոր դէմքին տժգունութիւնը ,
սոսկացաւ մնայ : Երթունքները կատու-
տակած էին , աչուըները խորցած ու ջեր-
մնաբեր լուսով մը կը փայլէին : Խեղճ աղ-
ջիկը վախնալով Մաւրիտիոսի վրայ՝ ուղեց
զանիկայ Մագդաղինէի խուցը տանիլ , որ
սովորաբար շատ ուշ կը պառկէր . բայց
Մաւրիտիոս հրեց անցաւ ու իր սենեակն
առանձնացաւ : Բայց պատուհանին առջև
նստեցաւ , ու ինչուան առաւօտ մտիկ կ'ը-
նէր հովուն մռնչելը պարտիզին մէջ , և կը
դիտէր երկինքն , որ իր հոգւոյն չափ մութ
ու մրրկալից չէր : Երբոր անկողին մտաւ՝
ջերմը բռներ էր դինքը , և երբոր եկան
զինքը տեսնելու՝ ցնորած էր :

Իր կեանքը վտանգի մէջ կ'երևար : Խեղճ
երիտասարդը չէր կրցած այսպիսի նոր վի-
ճակի մը բռւռն հարուածին դիմանալ , զոր
հեռաւոր կը կարծէր . ինչպէս Տօն Ժուան¹
մարմարիոնին ձեռքը բռնելու ատեն , այս-
պէս Մաւրիտիոս ալ կայծակնահար եղեր
էր : Սակայն քաջ բժշկաց խնամքը , երի-
տասարդութեան ոյժն որ դեռ մեռեալ
չէր 'ի նմա , և մանաւանդ Մագդաղինէի
և Որսոլայի անխոնջ և փոյթեռանդն խը-
նամքը , կամաց կամաց կենդանացուցին
զինքը : Իրարու հետ կը մրցէին իրեն

¹ Ա Մոլիէրի խնջոյ + Հե՞ ըսուած կատակերգութեանը
մէջ , Տօն Ժուան անունով անզգամ ու անհաւատ մարդը՝
խօսող արձանի մը ձեռք տալու ատենը , կայծակը կ'իջնաց
դլխուն , ու երկիրը պատուելով կը կլէ զանիկայ :

կեանքը խալըսելու համար , և կարծեմ
մայր մը եղած չէ որ այնչափ դութ , սէր
և զոհ և հոգ ըրած ըլլայ իր հիւանդ որ
գւոյն , որչափ այս երկու ազնիւ օրիորդ
ները ցուցուցին Մաւրիտիոսի : Հիւան
գութիւնը շատ անդգամ հիւր չէ . ունի ի-
րեն աղէկութիւնները . թէ որ ուրիշ օդուտ
մ' ալ չունենար՝ բայց եթէ լաւ ևս յայտնե-
լու մեզի այն անձանց սէրը , որոնք մեզի
ախորժելի են և զորոնք ինքը մեր անկող-
նին քով կը ժողվէ , պէտք չէր շատ գէշ
խօսիլ վրան : Անկէց զատ՝ այս սքանչելի
յատկութիւնն ունի , որ կը ջնջէ չար կիր-
քերը , խիստ սրտերը կը կակզացընէ , և
ծունկովը՝ ուռենւոյ բարակ ճիւղի մը պէս
կը ճկէ ամենէն աւելի անսաստ բնաւորու-
թիւնները : Այսպէս այն կատաղի Մաւ-
րիտիոսը , որ առողջ եղած միջոցը այն առ-
տիճանի դայրացած էր ապրելու բռնտդա-
տուելուն վրայ , սանձուած կենդանւոյ
մը պէս թող տուաւ որ խնամեն զինքը :
Երբեմն երբեմն քաղցր նայուածքով մը
շնորհակալ կ'ըլլար Մագդաղինէի և Որսո-
լայի , որ քովը նստած էին . և քանի մը
անդգամ ալ իր մօրաքեռ թուանը ձեռքը
սխմեց 'ի նշան երախտազիտութեան : Յը
մը զիսուն վրայ կախուած տեսնելով հօրը
դէմքը , զոր նկարած էր մարդիկուհին՝ աս-
պետին մահուընէն տարի մը առաջ , ձեռքն
առաւ զայն և երկայն բարակ վրան նայե-
լով այնալիսի ցաւի ու ապաշտանաց սըր-

տաշարժ խօսքեր կ'ուղղէր անոր , որ հաւաչանքները ձայնը կը կտրէին : Մագդալինէ և Որսոլա ալ կու լային . բայց քաղցր արցունքներ էին անոնք : Ուրիշ օր մըն ալ կրտակարանին վրայ ազածու փայտէ տուի մը տեսաւ , որ ինչուան անօրը դիտած չէր : Ապաքինութեան վիճակը , ինչպէս որ յայտնի է , շատ զարմանալի նմանութիւն ունի մանկութեան : Մանկութիւն պէս այս վիճակին վրայ ալ նոյն է անդամոց տկարութիւնը , բնական կերպով զարմանալու բերումը , և հետաքրքրութիւնն որ ոչինչ բանով մը կ'արթննայ կամ կը խափանուի . կենաց սկսումն է , մերջապէս՝ երկրորդ մանկութիւն մըն է : Մաւրիտիոս բերել տուաւ այս տուփը , բացաւ խուփը , և տեսաւ կանաչ թափիչ խորշերու մէջ չափակցութեամբ դրուած այն գործիքները՝ զորոնք ատենօք կը գործածէր իր հօրն հետ մէկտեղ՝ ընկուղենւոյ , տանձենւոյ և կաղնւոյ փայտերը փորելու միջոց :

— « Սկսու , ըսաւ Մագդալինէ , աս միայն կրցայ խալքսցընել հօրենական ժառանգութենէդ : Մտածեցի որ քեզի տհաճելի չկրնար անցնիլ ասոնց քովդ գտնուիլը , և թէ թերեւս շնորհակալ ալ կ'ըլլաս ինձի՝ օտարաց ձեռքը չթողլուս համար :

— Այո , մօրաքեռ թուս , ըսաւ Մաւրիտիոս . յետոյ՝ Այո , բոյր իմ , աւելցուց , (այս առաջին անդամն էր որ աս անունը կու տար անոր) , շատ աղէկ ըրեր ես :

Այս տուին որ բացի , երիտասարդութեանս տարիներուն պատկերը դիմաց ելաւ :

— Զարմանքս կու դայ , վրայ բերաւ Որսով , երբոր կը մտածեմ որ ասոնցմով ասպետն իր ասլրուստը ճարեր է անհաւատից մէջ . ասպետն որ աղնուական , մեծ մարդ և աղնուապետական էր կարծեօք , իր ճերմակ ճեռքերովն անանկ վարսպետութեամբ տղոց խաղալիկներ կը շինէր , իրրե թէ բոլոր կենացը մէջ միայն անոր զբաղած ըլլար , և ամենեին չէր ամբշնար ռասմիկ մարդու մը պէս աշխատելու : Իրաւցընէ իրեն համար կրնամըսել թէ գոռող չէր . և սակայն 'ի բնէ գոռող մարդ էր :

— Այս , ըստե Մազդազինէ , շատ մեծասիրտ էր :

— Հապամարդիզուհին , ազաղակեց Որսով , որ խօսելու ասպարիզին մէջ ետքաշուիլ չէր դիտէր . անտարակոյս անոնց մէ մէկն եղած է , որ արքայութեան գրանդիմաց երկար ատեն չեն սպասեր : Այն պիսի մեծ ցեղէ տիկին մը , որ արքունեաց մէջ ալ մտած էր , գարեջուր խմողներու և շուգրուդ ¹ կերողներու կենդանազիրները կը շինէր , մինչդեռ շատ դիւրաւ կրնար լուագոյն և ճոխագոյն կերպով ապրիլ :

1 Շուգրուդ բառաձր մեծագլուխ կաղամբով շինուած առողջարար կերակուր մըն է :

— Այո, զուրցեց Մագդաղինէ, գեղեցիկ հոգի մը ունէր :

— Քու հոգւոյդ պէս, կտրիճ օրիորդ», կրկնեց Որսոլա՝ մեծարանքով մը Մագդաղինէի մասուըներուն վրայ իր շրթանցն համբոյրը դրոշմելով :

Նման այն մարդկանց՝ որ սիրով առակ մը մտիկ կ'ընեն առանց փոյթ ընելու անոր քարոյականին վրայ, Մաւրիտիոս մը տիկ կ'ընէր բոլոր այս խօսակցութիւնը, և ամենեին մտքէն չէր անցընէր մտածելութէ արդեօք անոր տակ իրեն համար խրատ մը ծածկուած կամ : Ապաքինութեան մէջ ամենէն աղէկ բանը՝ անցելոյն մոռացութիւնն ու ապառնւոյն վրայ ամենեին հոգ չընելին է : Գեռ շատ տկար ըլլալով՝ կարողութիւն չենք ունենար ներկայ վայրկենէն անդին անցնելու, և մեր խօսակցութեանը մեղի տուած զգացմանը մէջ բոլորովին կ'ընկղմինք : Այսափ միայն գիտենք որ կ'ապրինք : Դժբաղդաբար այսպիսի քաղցր վիճակ մը երկայն չաեեր . կամաց կամաց՝ քանի որ առողջութիւնը կը հաստատուի, կենաց բեռն ալ զգալի կ'ըլլայ :

Թէսկէտ վտանգէ աղատած և դրեթէ բոլորովին վրայ դրած էր Մաւրիտիոս, բայց վերջի աստիճանի տկար էր, և գեռ անընդհատ խնամքի կարօտ ըլլալուն, միանգամայն գինքը զուարթացընելու ու զբաղեալ բռնելու վախճանաւ ալ, Մագդաղինէ և Որսոլա օրուան մեծ մասն իրեն քու

վր կ'անցընէին։ Մաւրիտիոսի խնդիրքու-
վը՝ օրիորդն իր աղքականին խուցը փո-
խագրեր էր իր արուեստանացը։ բոլոր օ-
րը կ'աշխատէր հոն, շատ անդամ ալ դի-
շերը կը հսկէր։ ինքը կը նկարէր, կամ
կ'ասղնեղործէր, խկ Որսոլա կը լուէր
կամ օղակերպ կը հիւսէր։ Սկզբան Մաւ-
րիտիոսի շատ ախորժելի երեցեր էր այս-
ընտանեկան տեսարանը։ բայց քանի որ
մարմնոյն առողջութիւնը կը զօրանար,
սրտին ու հոգւոյն հիւանդութիւններն ալ
նորէն կը տիրէին վրան, և կամաց կամաց
կը սկսէր սրտէն նեղանալ այս երկու օ-
րիորդաց ցուցուցած խնամքներուն վրայ,
որոնք ոչ երբէք քովէն կը զատուէին։ Ու
նեցած պարտաւորութեանցն գիտակցու-
թիւնը՝ առանց իր գիտնալուն կը ճմէր զին-
քը մրրկալից մթնոլորտի մը պէս։ թեթե-
երկիւզի դգացմամբ մը կը լուէր իր ճակա-
տագրին խուլ ձայնը, նման ջրոց մակըն-
թացութեան հեռաւոր աղաղակին։

Երիկուն մը որ խորունկ քնոյ մէջ կ'ե-
րեար, Մագդաղինէ և Որսոլա ստոլի մը
երկու կողմը նստած՝ ցած ձայնով կը
խօսակցէին, կանթեղին լուսովն աշխա-
տելով։

— « Ի՞նչ անմեղ հրեշտակ, կ'ըսէր Որ-
սոլա։ ամենեին չեմ ցաւիր իրեն համար
ըրած ծախքերնուս վրայ։ հարկ ըլլար նէ՝
դիսարկս ու վտաւակս ալ դրաւ կը զնէի։
Բոլոր ստակնիս իրեն հիւանդութեանը

Համար գնաց , և երկու սկուտ չունինք
տան մէջ :

— Փոյթդ չըլլայ , աղնիւ Որսոլաս . ես
կը յուսամ՝ որ վաղը լմընցընեմ սա թէյի
տփոյն նկարը , որ ինծի գէշ չերևար .
նայէ սա աղուոր ծաղիկներն ու սիրուն
թռչունները : Բաներնիս գէշ կ'երթայ թէ
որ չկարենամ դնել զայն այն մեծ մթերա-
նոցին մէջ , ուր ուրիշ երկու ձեռագործներս
գնուեցան : Ասկէց զատ՝ երկու պայուսակ
ալ պատրաստած եմ , որ ըստ բաւականին
ընտիր են . քեզի հետ մէկտեղ կ'երթանք
ծախելու զանոնք : Կ'ըսեն թէ այսպիսի
օնոտափը աղեկ գնով կը ծախուին ՚ի բա-
րիդ : Իսկ թէ որ այս ամէնը յաջող չեր-
թան , գեռ քանի մը մատնի , քանի մըն ալ
գոհարներ ունիմ . զանոնք ալ աղամանդ-
ներուս քով կը խրկենք :

— Իմ գինդերուս ու ոսկիէ խաչիս հետ
մէկտեղ , ըստ Որսոլա . ասիկայ բնական
բան է . բայց , սիրելի օրիորդ , դու զիշեր-
ները կը նստիս կ'աշխատիս , չըլլայ որ ա-
զուոր կապոյտ աչքերդ կորսնցընես , և ա-
ռողջութիւնդ , որ ալ աւելի յարգի է :

— Ո՞ս վախնար , պատասխանեց Մագ-
դաղինէ ժամանով , ես զրառւանց երեցա-
ծէս աւելի ուժով եմ : Յող որ աշխատու-
թիւնն առողջութիւն կու տայ . մարդիզու
հին ստէպ կը զուրցէր ինծի թէ ամէն տե-
ղէ աւելի ՚ի Նիւրեմբերկ առողջ էր : Գի-
շեր ցորեկ կ'աշխատէր ինըը հոն . և ես

կը Ակայեմ որ մեռնելէն քանի մը ժամ
առաջ՝ դեռ իր աչքերը շատ գեղեցիկ
էին : Եւ այս ալ մտածէ , ազնիւ Որսոլա ,
որ մեր սիրելի հիւանդին համար ալէտք է
որ ջանքս և գործունէութիւնս կրկնա-
պատկեմ : Իր ապաքինութիւնը թերեւ եր-
կայն երթայ . թէ որ մենք այն ամէն խը-
նամքը չցուցընենք իր վրայ՝ որչափ որ իր
վիճակը կը պահանջէ , ի՞նչպէս ալէտք է
յանդիմանենք մենք դմեղ , ի՞նչպէս խիզ-
ճերնիս ալէտք է դարնէ , և ի՞նչ կըսէ Մաւ-
րիտիոս , որ մեզի համար միայն յանձն ա-
ռաւ ապրիլ :

— Այո , զուրցեց Որսոլա՝ մեծարան-
քով աչքը դէպ՚ի այն անկողինը դարձը-
նելով , ուր կը հանդչէր իր երիտասարդ-
տէրը . իրօք մեծ բարութիւն ու մարդա-
վարութիւն էր ըրածը . չենք կրնար դան-
դատիլ վրան : Այն վայրկենին որ ատրճա-
նակը պիտի պարապէր գլխաւն , միայն մեր
սիրոյն համար ետ քաշեց զայն : Եւ ինչպի-
սի ուրախութեամք կը պտըտէր հետերնիս
փողոցներուն մէջ : Թող որ մէյ մը որ ա-
ռողջանալու ըլլայ , շատ պիտոր հանդար-
տի : Զուարթութեամք պիտոր աշխատի իր
մօրաքեռ թոռանն ու իր սննդակից քրոջն
համար . որովհետեւ հրեշտակ մըն է , աղ-
նիւ հրեշտակ մը , ինչպէս որ միշտ ըսեր
եմ քեղի » :

Ասանկ ցած ձայնով խօսեցան իրարու-
հետ , մինչեւ որ Որսոլա բռնադատեց ըղ-

Վագգաղինէ որ խուցը քաշուի քիչ մը
հանդչելու համար : Երթալու ատեննին՝
երկուքն ալ Վաւրիափսի անկողնոյն վրայ
ծռած , քանի մը վայրկեան դիտեցին լու-
թեամբ անոր տժգոյն կերպարանքը , ու
րուն վրայ հիւանդութիւնը գարծեալ ար-
պաւորեր էր իր բնածին մեծութիւնն ու
վեհութիւնը :

Վաւրիափս չէր քնանար , և բոլոր խօ-
սակցութիւնը լսեր էր : Երկրորդ առաւօ-
ար սաքի վրայ էր . որչափ որ առաջ տար-
տամ , բարկացկոտ և զայրագին բնաւո-
րութեամբ տեսանք զինքը , հիմա ընդ հա-
կոսակն հանդարտ և հաստատամիտ կ'ե-
րեար , և միտքը զրած էր աշխատութեան
ձեռք զարնելու : Սակայն կը խարուի մէ-
կը թէ որ անօր կամացն այս որոշումը՝ ե-
րախտագիտութեան . և դորովոյ զդաց-
մունքներէ առաջ եկած սեպելու ըլլայ նէ :
Սոսով զութեան հետ Վաւրիափս իր առջի
խստասրտութիւնը նորէն ստացած էր :
Այն երկու վեհանձն օրիորդաց անձին
նուիրումը՝ որով իր հիւանդութեանն հա-
մար իրենց բոլոր ունեցածը գործածեր
էին , փոխանակ սիրալ շարժելու՝ կը զայ-
րացընէր մանաւանդ . բայց Աստուած ա-
նոր համար թոյլ տուած է հպարտութիւնը
մեր սրտին խորը , որ հարկաւոր եղած ա-
տեն առաքինութեան տեղ ծառայէ : Ահա-
ւասիկ այս առթիս ալ հպարտութիւնն ը-
րաւ այն հրաշքը , զոր ըստ ինքեան առա-

քինութիւնը միայն պիտի կարենար ընել:

Ուստի պատրաստ էր ինքը աշխատութեան, իրաւ առանց եռանդեան, բայց գոնէ առանց տարակուսելու: Միայն կը մտածէր թէ ինչ բանի ձեռք զարնէ . աշխատի, կը բառ մըն է՝ մարդուս բերնէն շուտով կը սահի . բայց բան մը պէտք է գիտնալ աշխատելու համար: Տղայոց խաղալիկներ ու կաղնարեկ դործիներ շննել. — ասիկայ Նիւրեմպէրկ բանի կու գար, որ այսալիսի իրաց հայրենիքն է : Փայտի քանդակագործութեան ետևէ ըլլալ . — ասոր համար ալ հաղարումէկ դժուարութիւններ կար: Ծոյլերուն համար աշխատութեան ճամբանները միշտ խափանուած են արգելքներով: Ուրիշ կօղմանէ ալ՝ շատոնցուընէ ՚ի վեր թողուցած ըլլալով այս արուեստը, մոռցեր էր զայն: Իսկ մտաւորական աշխատութեան պարապիլը, իր բանը չէր . ոչ թէ յարմարութիւն չունէր այն տեսակ սովորական գրականութեան, որուն այսօրուան օրս այնչափ անձինք ձեռք կը զարնեն յաջողութեամբ . բայց դժբաղդաբար նոյն միջոցին գեղեցիկ դըպրութիւնք գեռ քիչ մը անմատչելի էին, և արուեստից դժուարագոյնը գեռ ամենէն դիւրինը չէր եղած: Թէ որ քանի մը տարիուշ եղած ըլլար այս դիպուածու, Մաւրիտիոս ետ քաշուած չէր ըլլար այս արուեստէն, և մենք հիմա մեծ մատենագիր մ' ալ աւելի ունեցած կ'ըլլայինք: Ճիշդ ժամանա-

կին հասնիլը՝ կենաց մեծադոյն դաղտնիք-ներէն մէկն է :

Մաւրիախոս չկարենալով ինքիրեն ընտրութիւն ընել, խորհուրդ հարցուց իր մօրաքեռ թուանը : Յրիորդը քաղցրութեամբ պատասխանեց .

— « Ինչու կ'աճապարես . հիմկու հիմա շատ ստիպողական հարկ մը չկայ : Դու գեռ շատ տկար ես ու հիւանդուտ . նախ մէյ մը ոյժդ տեղը դայ, մէկալ բաները վերջը կու դան : Բաւական է որ ես պաշտպանութեանդ տակն ըլլամ, ասիկայ ինձի հերիք է, ուրիշ բան չեմ ուզեր : Ամենելին հոգ մի ըներ . ես ոյժ և յօժարութիւն ունիմ . ես քեզի համար սիրով կ'աշխատիմ, մինչեւ որ օր մ' ալ դու կարենաս աշխատիլ ինձի համար երջանկութեամբ : Ըսէ ինձի, Եղբայր իմ, չես ուզեր որ ասանկ ընենք » :

Տարակոյս չկայ որ այսպիսի խօսքեր Մաւրիախոսի գոռողութիւնը զայրացուցին : Հիմա տեսնանք թէ ինչ կերպով դիպուածը, կամ՞ լաւ ես ասել՝ Մագդաղինէի ձեռքով գործող Կախախնամութիւնը մղեց երխասարդն այն միակ ճամբուն մէջ, ուր կրնար քալել :

Ճ

Այն տանը մէկ թեին մէջ, Մաւրիսիուսի և Մագդաղինէի բնակած վերնայարկերուն գիմացը, չափաւոր բնակարան մը կար իրեք սենեկով, ուր կը բնակէր երիտասարդ արուեստաւորներու ընտանիք մը: Երիկը Պետրոս Մարտոյ կը կոչուէր և եթենագործ էր արուեստիւ. կտրիճ ու գեղեցիկ երիտասարդ մը, որ հաղիւ քսանը հինգ տարուան կար, միշտ զուարթ, անկեղծ ու պարզասիրտ. մոխրագոյն կտաւէ բաճկոնսակ մը կը հագնէր, և կաշիէ գօտւով մը պնդած էր զայն առոյգ մարմնոյն վրայ: Ասիկայ ոտանաւոր չէր շինէր, և իր քնարը՝ քերիչն ու քանդակագործ դրիչն էին: Ամէն օր արշալուսոյն կ'ելլար անկողնէն, ուրախութեամբ առաւօտուընէ ինչուան իրիկուն կ'աշխատէր, և կ'երեար թէ համոզուած էր որ աշխատութիւնը ժողովրդեան ճշմարիտ բանաստեղծութիւնն է, և արուեստաւորաց վիճակը լաւցընե-

լու համար ընտրելագոյն գրութիւնը : Իր խելացի ու ազնիւ կինը քովը նստած՝ ասեց զով կ'աշխատէր , և աչքը երկու պղտիկ տղոցը վրան էր , որոնք հօրերնուն քով կը խաղային : Մարսոյ երբեմն երբեմն աշխատութեան սեղանատախտակէն կը հեռանար կու դար ընկերոջը քովը , կամ տղաքները կը գրկէր . յետոյ նորէն գործը կը սկսէր առաւելագոյն եռանդեամբ : Երբեմն երիտասարդ կինը Պէրանժէի երգմը կ'երգէր , այն անմահ երգերէն մէկը՝ որոնք միսիթարութիւն եղան հայրենեաց . Երիկն ալ առանց աշխատութիւնն ընդհատելու զօրաւոր և պարծենկոտ ձայնով մը տան վերջին տողերը կը կրկնէր : Երբորի իրիկունը կը մօտենար , կինը իրենց չափաւոր կերակուրը կը պատրաստէր : Շատ անգամ երկայն բարակ կը նստէին սեղանին վրայ , որուն զարդն էին աղոց անմեղ շատախօսութիւնները , և ընտանեկան խօսակցութեանց զբաղեալ գիշերը առաջ կ'երթար :

Մաւրիտիոս պատուհանին վրայ թևերովը կրթընած , ստէպ վեր՝ ի վերոյ աչքով մը այս ընտանեաց ներքին աշխատասէր և գովելի կենաց տեսարանը կը զննէր . բայց ոչ եթէ հետաքրրութեան համար , կամ որպէս զի օդտակար դաս մը առնէ իրեն . հապալ միայն պարապ ըլլալուն համար կը նայէր : Իսկ Մադգաղինէ կ'ախորժէր անոնց օրական ընթացքը գիտել , և

խորհրդական գեղեցկութիւն մը կը նշմարէր 'ի նմա : իր ու այն երկու երիտասարդ ներուն մէջ կամաց կամաց գրացւոյ բարեկամութիւն հաստատուեր էր . գերմանու հի օրիորդը կը գգուէր տղաքները երբորսանդիսոց զլուխը կը տեսնար զանոնք . Մաւրիտիոսի հիւանդութեան միջոցն ալ Պետրոս Մարտոյ քանի մը անդամ եկերէր հարցընելու հիւանդին վիճակը : Առաւոտ մը Մագդաղինէ տեսնելով որ երիտասարդ երենագործը կը քերէր ու կը քանդակէր կաղնւոյ փայտ մը , ինչպէս տենօք Մաւրիտիոս կ'ընէր աղնիւ ասպետին հետ , սիրտն ելաւ այս յիշատակաւու սկսաւ դննել : Մարտոյ քաց պատուհանին մօտ՝ սեղանատախտակին վրայ ծռած էր և կ'երեւար որ դիմացը դժուարութիւն մը ելած էր , որուն 'ի զուր կը ջանար յաղթելու : Մէյմ'ալ յանկարծ այնպիսի բուռն ձեռվլ մը՝ որ իր անկարոզութիւնն զդալէն առաջ կու գայ , մէկդի նետեց դործիները , ու ձեռքովը ճակատը զարկաւ յուսահատութենէն . յետոյ թեւերն իրարու անցուցած՝ ոտքի վրայ անշարժ կեցաւ , սատիկ վհատութիւն մը ցուցընելով դէմքին վրայ : Երիտասարդ ամուսինը քովը մօտեցաւ ու կ'ուզէր գգուանօք և անոյշ խօսքերով խրախոյս տալ . Մարտոյ այս առաջին անդամ ետեւ հրեց զանիկայ , և կատաղութեան արցունքներ դէմքէն վարսահեցան : Կինը սկսաւ լալ . առ տեսնել

լով տղարն ալ անդիէն կրցածնուն չափ
սկսան պոռալ : Վագդաղինէ այս աղէտա
լի տեսարանը տեսնելով, դութը շարժե-
ցաւ . խուցէն դուրս ելաւ , և քանի մը
վայրկենէն այն ընտանեաց մէջն էր , ո-
րոնց հաճոյական էին իր այցելութիւննե-
րը : Երբոր պատճառն հարցուց այսպիսի
տրտմութեան ,

— « Աւազ , ըսաւ կինը , էրիկս այսօր
խելքոնադատեալ է լմընցընելու յանձնա-
րարութիւնմը , որուն յաջողութենէն կամ
ձախորդութենէն կախուած է մեր տպա-
գայն : Զեմ գիտեր թէ արդեօք իր վրայ չա-
փաղանց համարմունք ունենալէն յանձն
առեր է այս դործս , չէ նէ իր տաղանդը
հիմա չօգներ իրեն . բայց բանը այս է՝ որ
խեղճը չկրնար աղէկ յաջողցընել զայն :
Էրիկս զիս ու մեր սիրելի տղաքը մտածե-
լով կը ցաւի . ես ալ իրեն արտասուրը
տեսնելով կու լամ :

— Սիրուն օրիորդ , ըսաւ դործաւորը ,
ինքինքս խարեցի կարծելով թէ ես ալ ա-
րուեստագէտ մըն եմ . ընդ հակառակն ո-
ղորմելի մարդ մըն եմ , և ձեռքէս ուրիշ
բան չգար՝ բայց եթէ տախտակ քերել և
աթոռի ոտքեր շինել :

— Մի ըսեր ասանկ , պատասխանեց
քաղցրութեամբ Վագդաղինէ . մարդուս
տաղանդն ալ իր ժամանակն ունի բաղդին
ալէս : Միջակ կարդի մարդիկն են միայն
որ միշտ պատրաստ են ձեռք դարնելու և

ամենեին չեն տարակուսիր : Տեսնանք ,
պարոն , ինչ է ընելլիքդ :

Փայտէ քանդակ մըն էր տսիկայ որ
հրեշտակապետ մը պիտի ներկայացրնէր ,
և բարիզու եկեղեցեաց մէկուն համար
ապապրուած էր : Իրօք դէմքը չէր յաջողած .
Մագդաղինէ թէպէտ բնութեամբ ներու
զամիտ էր , սակայն համողուեցաւ որ եթէ
այս երիտասարդ ընտանեաց ապագայն ի-
րաւցընէ այս դործոյն յարգէն պիտի կա-
խուէր , իրաւունք ունէին յուսահատելու :
Մէյ մ' ալ այն միջոցին տեսաւ Մաւրիտիո-
սը պատուհանին առջելը . և նշան մը ընե-
լով անոր , Մաւրիտիոս քովերնին եկաւ
առանց շատ փութալու :

— « Արդեօք կերպով մը օդնութեան
չենք կրնար հասնիլ այս բարի ընտանեաց ,
եղբայր իմ , ըսաւ Մագդաղինէ , և այս
տագնապէն խալսցընել դիրենք » :

Մաւրիտիոս այսպիսի հարկի մը մէջ իյ-
նալով , մօտեցաւ փայտէ քանդակին և
արհամարհողական կերպով մը քանի մը
վայրկեան զննեց դայն ուշադրութեամբ :
Ճշմարիտն ըսելով՝ շատ անկատար քան-
դակ էր , և աւելի ստուերագիծ ըսելու ար-
ժանաւոր : Եթենագործը , իր կինն ու Մագ-
դաղինէ չորս կողմը ժողվուած՝ անձկու-
թեամբ կը սպասէին տեսնել թէ ինչ պիտի
ըսէ : Մաւրիտիոս խօսք մը ըսաւ . բայց
յանկարծակի իրեն քաջութիւնը ցուցընե-
լու դիտմամբ , և ոչ թէ բարեսրտութենէ

շարժած՝ վրայի զգեստն հանեց, փարիս-
րայէ շապկին թևերը վեր դարձուց, և գոր-
ծիներէն մէկը ձեռքն առնելով՝ սկսաւ ա-
րագ արագ քալեցընել դայն կաղնւոյ փայ-
տին վրայ, որ Մարտոյի ձեռացը չէր հպա-
տակէր: Մադդաղինէ սրտէն կուրախա-
նար որ կը յաղթանակէ: Արուեստաւոր
ընտանիքը լուսթեամբ և ոտքի վրայ ան-
շարժ կեցած՝ երիտասարդին ձեռքին վը-
րայէն աչքերնին չէին վերցընէր: իսկ
սեղանատախտակին քովս ալ տղաքները
իրենց խարտեաշ գլուխներովն ու քե-
րոքէի դէմքերովը մէյմէկ աթոռի վրայ ե-
լեր էին հետաքրքրաբար, և գեղեցիկ ու
բնական միութիւն մը կը կազմէին այն
դէմքին հետ, որ կը սկսէր կենդանութիւն
առնուլ ստեղծագործ գրիչը ճարտարու-
թեամբ բանեցընելովը:

Ինչպիսի մըրիկներէ ալ անցած ըլլայ
մարդկային սիրտը, որչափ որ ալ խան-
դարուած ըլլայ, թէ որ Աահարայի անա-
պատին ալ նմանի, չոր և ցամաք աւաղ
ալ միայն ունենայ, դեռ անանկ պայծառ
ու վառ ծաղիկ մը կը տեսնուի 'ի նմա, որ
կարծես թէ առջի օրը բացուերէ: Թէպէտ
իր քովի բոլոր ծաղիկները թոռմած ու մե-
ռած են, բայց իր բաժակէն թերթ մըն ալ
պակսած չէ: կը խնտայ զուարթութեամբ
իր ցողունին վրայ, զոր քամիները չեն
կրցած արմատաքի խլել: Մարդուս սրտին
այս անմահ ծաղիկն ունի անուն մը. սնա-

սլարծութիւն կը կոչուի : Այսողէս Մաւրի
ախոս , որ դրեթէ մեռեալ էր այն ամէն
բաներուն՝ որ կետնք կու տան , ներքին
գաղտնի հաճութեամբ մը կ'ուրախանար
այն տպաւորութեանը վրայ՝ որ ինքը քովի
եղողներուն վրայ կ'ընէր : Անձնասիրու-
թենէ դրգուռած՝ իբրև մողական հնարիւր
իր ձեռքերն ստացան այն գրչի ճարտա-
րութիւնն ու ճշգութիւնը , որ ատենօք տո-
պետին պարծանքն էին : Յաղթող հրեշտա-
կապեար կաղնւոյն ձեռքէն խալքածած՝ իր
թեթև թեւերը կը շարժէր : Քանի մը ժա-
մուան մէջ , այն գէմքն՝ որ առաջ հազիւ
սկսուած կրնար ըսուվիլ , անանկ մաքուր ու
անանկ ողորկ եղաւ , իբրև թէ մարմարիո-
նի վրայ փորուած ըլլար :

— « Ահա այս էր ընելիքը , ըսաւ Մաւ-
րիտիոս՝ գործիները անդին նետելով ու
շապկին թեւերը վար իջեցընելով . շատ
դժուարին բան մը չէր » :

Եեղծ ընտանեաց ուրախութիւնն երե-
ւակայելու է . տղաքները ծափ կը զար-
նէին . կնիկն ու էրիկը զարմանքով և ե-
րախտագիտութեամբ լցեալ , ուրախակից
կ'ըլլային Մաւրիտիոսի ըրած գործոյն հա-
մար , և կ'օրէնէին իր բարեգործութիւնը :
Մաղդաղինէ լոիկ և կէս մը ժպտելով կը
նայէր Մաւրիտիոսի վրայ ու կը կարծէր
թէ քաղցր ուրախութեամբ մը գինովցեր
էր անիկայ . իսկ Մաւրիտիոս ընդ հակա-
ռակն աշխատութիւնը լմբնցուցածին պէս՝

ինքզինքը ներքուստ պախարակեր էր թէ
ինչ անմտական ու փուձ զուարճութիւն
ուզեր էր ընել . և որովհետեւ ամէն բանէ
աւելի դորովյ տեսարաններն անախործ
էին իրեն , ուզելով շուտով լմընցընելներ-
կայ տեսարանն ալ հագուստը մէկէն հա-
գաւ :

— « ԱՇ , պարոն , դու իմ կեանքս խա-
լըսեցիր , աղաղակեց դործաւորը զեղուն
սրտով :

— Ես անանկ կը համարիմ , պատաս-
խանեց Մաւրիտիոս պաղ կերպով մը , որ
խօսքի համար և չափաղանցութեամբ կը-
սես այս բանը . ասկա թէ ոչ շատ դէշ ծա-
ռայութիւն մը ըրած կ'ըլլայի քեզի , և չէր
արժէր շնորհակալ ըլլալ ինձի » :

Այս ըսաւ և ուժով մը մէկդի հրելով
այն նազելի մանուկներն՝ որ կը դգուէին
զինքը , անանկ դուրս ելաւ՝ ինչպէս որ
ներս մտեր էր , և իր խուցն առանձնացաւ .
ինչին արդեօք առաջ կու գար այս վայ-
րենութիւնը . — մարդուս սիրտն անդունդ
մըն է անարդ վատութեանց : Առանց
զիտնալու՝ Մաւրիտիոս անոր համար կատ-
ղած էր , որովհետեւ ալ անկէց վերջը պատ-
ճառանք մը չէր կրնար բերել չաշխատե-
լու համար : Աքուեստաւորները սարսա-
փեցան անոր այս կերպով երթալը տես-
նելով , և շատ կը ցաւէին որ չկրցան ի-
րենց երախտազիտութիւնն յայտնել : Իսկ
Մագդաղինէ , որուն սրտին ծանր հա-

րուած տուեր էին լսած խօսքերը , զլուխն անդին դարձուց որ աչքերը սրբէ : Ասկայն մտածեց ու ըստ ինքիրեն՝ թէ ապառնուց մը թերեւս բողբոջ պիտի ըլլար սոյն օրը :

Եւ իրաւցընէ , ինչովէս որ յուսացեր էր , Մագդաղինէ դիտեց որ ան օրուընէ սկը սեալ՝ Մաւրիտիոս ստէպ կը տեսնուէր Գետրոս Մարսոյի հետ : Մագդաղինէի առջելուու կը կենար Մաւրիտիոս . բայց օրիորդն անոր ծանր կերպն ու դբաղեալ միտքը տեսնելով , յայտնի կ'իմանար որ արտաքոյ կարգի փոփոխութիւն մը կը պատրաստուէր ըլլալու անոր վիճակին վրայ :

Առաւօտ մը որ Որսոլա իր երիտասարդ տիրոջը սենեակը պիտի մտնար , յանկարծ դուռը կէս բաց թողուցած ու հեւքը բըռնուած ետ փախաւ : Ի՞նչ տեսած էր արդեօք . ի՞նչ արտաքոյ կարգի բան կը հանդիպէր Մաւրիտիոսի վերնայարկին մէջ : Որսոլա Մագդաղինէի քով վաղեց , ու զրկուելով հետը՝ կը համբուրէր զանիկայ ու արցունքները անոր վրայ կը թափէին :

— « Եկո՛ւր եկո՛ւր , սիրելի օրիորդ » , ըստ , և առանց ուրիշ բառ մը զուրցելու՝ Մագդաղինէի ձեռքէն բոնեց և գայլի պէս քալելով երիտասարդին խուցին առջեւը բերաւ :

— « Առանց աղաղակ հանելու՝ մէյ մը ներս նայէ » , աւելցուց :

Որիորդը շունչը բոնելով կիսաբաց դըռ-

նէն ներս նայեցաւ . և երբոր աղէկ մը
տեսաւ , արտասուալից աչքերով Որսո-
լայի դիրկն ինկաւ , և այս երկու աղնիւ
արարածներն երկայն ատեն գրկախառն
մնացին :

Արդեօք ինչ էր Մագդաղինէի տեսածն
ալ : Իրեն համար ասկէց աւելի աղուոր
տեսարան չէր կրնար ըլլալ . հասարակ
բաճկոնակ մը հագած՝ սեղանատախտակի
մը վրայ ծռեր կ'աշխատէր Մաւրիտիու

ԺԱ

Փայտի քանդակագործութիւնը պատիւ
ունէր այն ժամանակները . այս արուեստն՝
որ երկայն ատենէ 'ի վեր երեսէ ձգուած
էր ու գրեթէ կորսուած , նորութեան ու-
ղելովը դարձեալ սկսեր էր ծաղկիլ : Յե-
շեն ամէնքն որ մենք այն միջոցին միջին
դարուն մէջ փոխադրուած էինք . գրա-
կանութիւնը գոթական կերպարանը կ'առ-
նէր՝ երիտասարդութեան կենդանութիւնն
ստանալու համար . և բանաստեղծու-
թեան մէջ տիրող ախորժակը՝ գրաւեր էր
նաև որուազրութեան բոլոր արուեստ-
ները : Նկարչութիւնը , արձանագործու-
թիւնն ու ճարտարապետութիւնը՝ միջին
դարով միայն կը գեղեցկանային : Բնական
հետեւութեամբ մը՝ կահկարասիքն ալ նոյն
ախորժակին հետեւեր էին : Սկսան գա-
ւառներու մէջ գտնուած դղեակները մեր-
կացընել՝ բարիզու նորութեանն համա-
ձայնելու համար . յետոյ երբոր կաշիէ

անտուկները , զարդեղինաց ու սեղանի ա-
նօթոց դարանները , և քանդակուած ու
աղջատոհմի կնքով գրոշմուած բազմոցնե-
րը վերցուեցան , երբոր ճշմարիտ միջին
դարը անհետացաւ , ան ատեն հարկ եղաւ
նոր միջին դար մը ստեղծել : Ճարտար
ձեռք ունեցող մարդիկ ուղածնուն պէս
կերպարանք տալով ընկուղենւոյն , կաղ-
նւոյն և տանձենւոյն՝ ճանչցողներն ալ
խաբեցին , և այս հնարժադիւտ խաբեռու-
թեամբ քանի մը արուեստաւորներ հա-
րցստացան : Պետրոս Մարտոյի միջնորդու-
թեամբը՝ Մաւրիտիոս մէկէն աղէկ յանձն-
արարութիւններ ունեցաւ . և քանի մը
ամսուան մէջ առանց հարստութեան կըր-
ցաւ հարկաւոր եղած ապրուստը ճարել
իրեն և երկու օրիորդացն համար՝ որ իր
պահպանութեանն յանձնուած էին : Աղ-
քատ էր , բայց աշխատասէր աղքատ՝ որ
ինքինքը կը հօգայ , և իրիկուան առանց
խղճմտանքի կը պառկի ու առանց երկրորդ
օրուան վրայ մտածելու . աղքատութիւն ,
որ հարիւր անդամ ընտրելի էր քան զայն
անբնական ու անհանդիստ զեղիսութիւնն՝
որով ապրեր էր Մաւրիտիոս : Բայց իրաւ
ալ է որ այս երիտասարդը իր նոր վիճա-
կին աղէկութիւնները չէր ըմբռնէր ու չէր
սիրէր զայն : Կընդունէր իր ճակատազի-
րը , բայց ատելով զայն . կ'աշխատէր ,
բայց անիծելով աշխատանքը : Քանի քանի
անդամ այս առաջին ամիսներուն մէջ իր

քաջալերութիւնը պակսեցաւ ու կամքը
դեղևեցաւ : Քանի քանի անդամ առանց
պատճառի յանկարծ զայրանալով , նոյն
խելիր մօրաքեռ թոռանն առջեւ , գործի-
ները գետին զարկաւ ու ոտքին տակ խոր-
տակեց սկսած գործը . կարծես թէ չէր գի-
տէր որ զոհին հետ խառնուած աղնուա-
կան շնորհքն անոր յարզը կը կրկնապատ-
կէ , և թէ գեղեցկագոյն անձին նուիրման
հետ պէտք է միանայ անոյշ ժափտ մը :
Այդ վայրկեաններուն ահաւոր էր Մաւ-
րիախոս : Մազդաղինէ տխրութեամբ երե-
սը կը նոյէր . յետոյ երբոր թշուառ երի-
տասարդն ուժէ ինկած ու ոտքի վրայ չկա-
րենալով կենալ՝ անկողնին վրայ կը տարա-
ծուէր , օրիորդը կը մօտենար անոր և ճակ-
տին քրտինքը կը սրբէր . բայց քիչ ան-
դամ կըլլար որ Մաւրիախոս կոսկիտ խօս-
քով մը չհեռացընէր քովէն զանիկայ :
Հպարտութիւնն էր միայն որ կը զրգուէր
և կը խրախուսէր զինքն այս մրցանաց՝ ո-
րուն ձեռք զարկեր էր . ամէն բանէ աւե-
լի կը փափագէր իր մօրաքեռ թոռանը կա-
րօտ չըլլալ : Այն մտածութիւնը միայն՝ թէ
Մազդաղինէ իր աղամանդները ծախսեր
էր ու կաշխատէր իրեն համար , բեռ մըն
էր իր սրտին վրայ : Միանդամայն սրտէն
աս ալ կըսէր՝ թէ երբոր Մազդաղինէի
վիճակն առահօգցընելու ըլլայ , ալ պարաք
մը չէր ունենար անոր և կրնար ուղածին
պէս իր կենացը վերջ տալ : Անձնասովու-

նութիւնը կը հսկէր իր զվարձին քով՝ ոչ իբրև ահարկու ուրուական մը, այլ իբրև աղատիչ հրեշտակ :

Սակայն կայ ուրախութիւն մը, որ անծանօթ է անոնց՝ որոնք իրենց կենացը մշջնանելու աշխատութիւնը միայն կրած են, և զոր սաստիկ դգաց Մաւրիտիոս, որովհետեւ չկրնալով առաջուց գուշակել դայն՝ չէր պատրաստուած անտարբեր կենալու : Խօսքս այն ուրախութեան վրայ է, կուզես տղայական ըսէ, բայց շատ հաճոյական ուրախութիւն, զոր կը դգայ մարդ երբոր առաջին անդամ իր աշխատութեամբը վաստըկած ստակը ձեռքը կու գայ : Չէ, տղայական չէ այս ուրախութիւնը, որովհետեւ ուրիշ բան չէ բայց եթէ մեր անձնական կարողութեան ճանաչմունքը : Մեր աշխատանքովն ստացած հարստութիւննիս՝ ամենէն աւելի օրինաւոր հարստութիւնը չէ, և որուն վրայ արդարագէս կրնանք պարծիլ: Ժառանգ մը որ իր ուկիները կը համրէ՝ Աստուծոյ աչքին առջեւ այնչափ հարուստ չէ, որչափ այն գործաւորն որ իր վարձքը կ'ընդունի : Այս անդրագարձութիւնները չէր ընէր Մաւրիտիոս . բայց երբոր տեսաւ իր սեղանաստախակին վրայ այն քանի մը սկուտն՝ որ Պետրոս Մարտոյ բերեր էր իրեն, մէկիկ մէկիկ ձեռքն առաւ և մանկական հետարրրութեամբ մը զննեց ուշադրութեամբ զանոնք : Կարծես թէ աղահ մըն

էր, կամ ողորմելի մարդուն մէկը՝ որուն
ձեռքն առաջին անդամ ստակ կ'իյնայ :
Յանկարծ իր պատանեկութեան երջանիկ
օրերուն խանդը վրան դալով, զուարթ
դէմքով խուցէն դուրս ելաւ որ պարծան-
քով Մագդաղինէի տանի այս երախայրի-
քը . կը խնտար, քսան տարուան դարձեր
էր : Ափսո՞ս . դեռ գերմանացի օրիորդին
դրանն առջեւ չհասած՝ սկսաւ արհամար-
հել ունեցած հաճութիւնը, ու անմտու-
թիւն սեպել այն զգացմանքն որ դինքը կը
մզէր դէպ 'ի իր մօրաքեռ թոռք : Վայր-
կեան մը չտեսած՝ այս գեղեցիկ յափշտակ-
մունքը մարեցաւ, ինչպէս բուրնկած խո-
ղաններու կրակ մը սաստիկ անձրեկի մը
տակ : Պաղ կերպով մը սկուտները Որսո-
ւայի գոգնոցին մէջ նետեց, որ նախասե-
նեակն էր, և առանց խօսք մը դուրցելու
ետ դարձաւ :

Աստուած այնպիսի ներքին սփոփանք
մը կու տայ մեծ պարտք մը կատարողնե-
րու, որչափ ալ ծանր ու աշխատալի
պարաք ըլլայ, որ սովորաբար ամենէն ա-
ւելի ապականեալ հոգիներն ալ կը զգան :
Բաց ասկէ, թէ որ ամենէն աւելի հասա-
րակ արուեստն ալ երբեմն երբեմն գեղե-
ցիկ ժամեր ունի, կարդաւորեալ արուեստի
մը պարապմանքն ալ պէտք է ունենայ իր
դուարձալի վայրկեանները : Մաւրիտիոս
իր սանձը խածնելով ալ հանդերձ ներ-
քուատ ախորժ մը կը զգար ինքղինքը ու-

րիշներուն օգտակար ու հարկաւոր տես-
նալով։ Այս նիւթիս մէջ ամենքնիս ալ
աստիճանաւոր անձանց կը նմանինք . եր-
բոր մարդիկ անոնց չորս կողմը կ'առնեն ու
թախանձանքներով կը ձանձրացընեն, թէ
ովէտ արտաքուստ նեղանալ կը ձեւացընեն,
բայց ներքուստ կ'ախործին ու կը ծածկեն
իրենց ունայնասիրութեանն յաղթանակը։
Ուրիշ կողմանէ ալ, Մաւրիտիոս երբեմն
իր քանդակագործ զրշին ստեղծած դէմ-
քերուն շատ հաւնելով կը զուարթանար։
Պատանեկութեանը անմեղ պատկերներն
իր սեղանատախտակին քով ժողվուած՝
միաքը կը զբաղեցընէին։ Ինքոյինքը Վալ-
դրավերի արուեստանոցին մէջ կը կարծէր,
և հայրն ալ քովը . աղնիւ ասպետը կը ծի-
ծաղէր ու կը խրախուսէր զինքը։ Մէկ
խօսքով, 'ի բայց առեալ յանկարծական
կատաղութեան միջոցներն որ նշանակեցին
և որոնք երթալով կը քիշնային, քանի մը
ամսէ վերջը՝ երբոր իրիկունը կը մօտենար,
Մաւրիտիոս կը զարմանար ժամանակին
շուտով անցնելուն, և վայլած խաղաղու-
թեանը վրայ։ Աշխատութիւնն իր վարձքն
ալ մէկտեղ ունի . կ'առանձնացընէ զմեղ
մեր անձէն ու աշխարհէս . թէ որ իր ար-
դիւնքը այն զուարթութիւնն ալ ըլլար
միայն՝ որով կը լեցուի մարդ բոլոր օրը ա-
ղէկ անցընելուն համար, ովէտք եր օրհնել
զայն ու սիրել։

Դժբաղպարար այս վրկաւէտ աղղեցու-

թիւնները ժամանակ չեին գտնար Մաւրիւ
տիստի սրտին մէջ պտղաբերելու , որով
հետեւ իրիկունը հասածին պէս՝ տնէն դուրս
կը վատներ այն բարոյական օգուտն՝ որ
առանց զիտնալուն օրուան մէջ քաղեր
էր : Ըստ իր կարծեացն՝ իր աստիճանին
չփայլելով միակերպ ու քաղաքացւոյ մը
կեանք անցընելու , պարզապէս զուրցեր
էր որ իր քմացն համեմատ կ'ուզէր ապրիլ:
Խօսքը մէջերնիս մնայ , Մաւրիտիոս Որսու
լոյի խոհակերութիւնը չեր ախորժէր .
Մազդաղինէի հետ ալ դիմացէ դիմաց կե
րակուր ուտելը չեր սիրէր : Վերջապէս ,
ինչպէս ամէն տկար արարածները , Մաւ
րիտիոս միաքը դրած էր ցուցընել յայտ
նապէս որ ինքն իր կամքէն միայն կը կա
խուէր : Առաւոտը թեթև նախաճաշիկ մը
կ'ընէր իր խուցին մէջ . խոկ իրիկուան՝ եր
բոր շրջակայից ժամացոյցները ժամը վեց
կը զարնէին , կը հանէր վրայէն բաճկու
նակը , կը հագուէր ու դուրս կ'ելլար՝ շատ
անդամ առանց բոլոր օրուանը մէջ իր մօ
րաքեռ թուը տեսած ըլլալու . որովհետեւ
ալ ամեննեին ինքզինքը պարտական չեր
համարէր անոր՝ քանի որ ինքն իր ապրուս
ար կը ճարէր : Խաղաղ ու հանդարտ գրե
խով դուրս կ'ելլէր և արխմնը զովացած
աշխատութեամք , լուսութեամք և առան
ձնութեամք : Ակզրան ուրախութիւնը գրե
թէ ինքիրմէն դուրս կը հանէր զինքը՝ իր
վերնայարկէն դուրս տեսնելով ինքզին-

քը , բաղմութեան մէջ խառնուած , և փողոցներուն յատակին վրայ աղատ : Եւսակայն ուր երթար . որովհետեւ իր անցեալ կեանքը բոլորովին թողուցեր էր : Բարեկամ մը չէր մնացած . բայց լաւագոյն ևս առել աշխարհիս մէջ ուր թարշամեր էր իր երիտասարդութիւնը , ընկերներ կ'ունենայ մարդ , բայց ոչ երբէք բարեկամներ : Պատահմունքն էր իր քայլերուն առաջնորդողը , ցաւալի հակամիտութեամբ մը զրեթէ միշտ կը մղուէր դէպ 'ի այն կողմերն ուր ատենօք ընկղմեր էր իր հոգին :

Նման այն նաւարեկ մարդուն որ ափանց վրայ կը թափառի ու նախանձու աչօք կը նայի այն ալիքներուն վրայ ծածանող նաւերուն՝ որ իր հարստութիւնը կը լեցին , տժգոյն ու տիսուր դէմքով պատերուն քովէն քալելով այն մշտնջենաւոր հանգիսին մէջէն կ'անցնէր , որ իր զոհերուն վրայ չսդար ամենեին , և որուն մէջէն ամենէն աւելի երիտասարդ , դեղեցիկ և շնորհալից անձինքներն ալ կը պակսին տռանց խմացուելու ու առանց ցաւ պատճառելու , և ոչ իսկ ասուալի մը լուսաւոր հեարը թողլով : Զար կիրքերն որ քիչ մը տաենէ 'ի վեր կը ննջէին Մաւրիտիոսի որտին մէջ , կ'արթննային ու կը մանչէին : Լուսով բոընկած պարվարներուն վրայ կեցած , այն հրաշալի աեսարանին մէջ որ Բարիզու ոլարծանքն է և աշխարհիս զար-

մանալիքներէն մէկը , այն կողմնակի ծառուցեաց մէջ որոնք իր դատարկ պարագիւը տեսած էին ճոխութեամբ զարդարուած , Մաւրիտիոս Բարեկոնի փողոցը կը մտածէր , իր վերնայարկը , իր սեղանատախտակը . և կատաղութեան արցունքներ կը վազէին երեսէն : Զայրագին ու դոլգըզալով՝ ու զորմելին ետ կը դառնար բիւրաւոր նետերով վիրաւորուած վայրենի գաղանի մը պէս : Երբոր տուն կը մտնար , իր խուցն առանձնանալէն առաջ՝ քիչ անդամ կ'ըլլար որ Մագդաղինէի բնակութիւնը չմըտնար , որն որ՝ ինչպէս ըսինք՝ Որսոլայի հետ երկայն բարակ կը նստէր գիշերը : Պէտք չէ կարծել թէ Մաւրիտիոս այս բանս 'ի գորովոյ շարժեալ կ'ընէր կամ պարզ քաղաքավարութեան մը համար . թշուառ երիտասարդը կ'ուզէր ասով իր բարկութիւնն յագեցընել ու այն երկու անմեղ օրիորդներէն իր կրած վշտացը մրէժն առնել : Անձնասիրաց յատկութիւնն է որ երբ իրենք կը կրեն՝ կ'ուզեն որ իրենց քովե եղող ամէնքն ալ կրեն :

Մաւրիտիոս անհրաժեշտ Մագդաղինէն ու Որսոլան կանթեղին առջեւ նստած ու աշխատութեան դրազած կը գտնար , և անանկ զուարթ՝ իբրև թէ դեռ Վիեն գետին ափանցը վրայ ըլլային և այդբավէրի սրահին մէջ : Գլխարկը դլուխը ու լողիկն ինչուան վեր կոճկած՝ անքաղաքավար կ'երակով մը ներս կը մտնար , պղասոր դէմքով ,

և դաժան ու արհամարհու նայուածքով
մը : Երկուքն ալ սոսքի վրայ կ'ելլային
դինքն ընդունելու համար , Մաղղաղինէ
ժպանելով մը , իսկ Որսոլա գգուելով դին-
քը . ոչ երբէք ծանր խօսք մը , ոչ երբէք
անխոհեմ հարցմունք մը իրենց բերնէն
կ'ելլէր . ընդ հակառակն ամենայն սէր ու
խանդաղատանք կը ցուցընէին վրան , ի-
րրե թէ իրենց ցանկալի եղբայրը կամ ա-
խործելի բարեկամն ըլլար : Մաւրիտիոս
կոպտութեամբ մը հրելով Որսոլան և հը-
պարտ աշբով մը նայելով գերմանացի օ-
րիորդիննկարներուն վրայ , կ'երթար խու-
ցին ծայրը կը նատէր . և երբոր երկու աղ-
նիւ օրիորդներն իրենց աշխատութեանը
նորէն ձեռք կը զարնէին , վայրագ ու եր-
գիծարան նայուածքով մը կը զննէր զա-
նոնք : Այն երկու դէմքերուն պայծառու-
թիւնը , այն փոքրիկ գերդաստանին խա-
ղաղութիւնը , այն աղքատին յարկին տակ
երեցած բարեկարգութիւնը , և այն ներ-
դաշնակ վայելչութիւնն որ այն չափառը
կահկարասեաց ամենէն պղտիկ մասերուն
վրայ ալ կը նշմարուէր , այս ամէնը փո-
խանակ հանդարտեցընելու վիճը՝ աւելի
կը զայրացընէին : Ոչինչ բանի մը համար
դառն խօսքերով իր մաղճը անոնց վրայ
կը թափէր . ինքն որ սովորաբար սակա-
ւախոս էր , այն միջոցին անգութ , ուրիշի
դպչող ու անհաշտ զուարթութիւն մը կը
ստանար . ինքն որ սովորաբար տիսուր ու

լուռ էր, երբոր իր մօրաքեռ թոռան սիր-
ող վիրաւորելու ժամանակը կու գար՝ հան-
ճարեղ, հնարազիւտ ու ճարտասան կ'ըլ-
լար: Իր խօսքերովը կ'իմացընէր որ ամէն
բանէ աւելի սաստիկ ձանձրացեր էր Մադ-
դաղինէն ու Որսոլայէն: Մադդաղինէ
անոր ամէն զուրցածներուն քաղցր պատ-
ճառաբանութեամբ ու անփոփոխելի աղ-
նուութեամբ մը պատասխան կու տար:
բայց Որսոլա գիտէր որ խեղճ օրիորդը
արցունք կը թափէր աղդականին երթալէն
վերջը:

Օր մը ձեռքը աշխատութիւն չունենա-
լով Մաւրիտիոս, առաւօտանց տնէն դուրս
ելեր էր ու ինչուան իրիկուն ասդիս ան-
դինթափառեր՝ այն հրակէղ արևուն տակ,
որ կը բորբոքէ ճահիճներու տիղմն ու ա-
նարդ կրից ցեխը: Հին Խտալական Թա-
արոնին մօաերը՝ կերակուր կերաւ պանդո-
կի մը մէջ, որուն համբաւն այնչափ լաւ
ելած չէր: Մութ խուցի մը ծայրը նստած
ու կանթեղի մը լուսովը լուսաւորուած,
քիչ կերաւ ու ետևէ ետև կլլեց ու պարպեց
աղջուրով խառնուած գինւոյ շիշ մը, ան զի-
նիէն՝ զորն որ ներս մտցընելու համար ոչ
երբէր տուրք վճարուած է մաքսատանց:
Հատ տարբերութիւն կար առ կերակու-
րին ու ան ճաշերուն մէջ, որ ատենօք կ'ու-
տէր Մաւրիտիոս զուարթ ընկերներով
Բարիզու Արձանոցին սրահներուն մէջ, ո-
րուն զրանն առջև կը սպասէր իր կառըն,

և գաւթին քովը՝ իր սեննեկապան ծառան։
Սբմուկները սեղանին ծածկոցին կրթըն-
ցուցած, և ձեռքերը ճակտին դրած, եր-
կար տտեն գրգռիչ մտածութեանց ան-
դունդի մը մէջ ընկվմած մնաց, զորոնք
աւելի կը սաստկացընէին գինովութեան
գոլորշիները։ Գլուխն ու զգայարանքները
գինիին ուժէն բոլնկած, ճամբու գլուխ-
ներու վրայ անցուց իրիկուան մնացած
ժամանակը՝ անցնողները զննելու զբաղե-
լով։ Երբոր իր մօրաքեռ թոռան խուցը
մտաւ, Մագդաղինէ միայն մնացեր էր
հոն. որովհետեւ Որսոլա առջի իրիկուընէ
ի վեր թեթև տկարութիւն մը զգալով
Մագդաղինէ ըսնադատեր էր զինքը որ
երթայ կանուխ պառկի։ Երբոր Մաւրի-
տիոս ներս մտաւ՝ Մագդաղինէ կարդալու
հետ էր։ Գոցեց գիբրը, ստոլին վրայ դր-
րաւ, և սովորական ընդունելութիւնն ը-
րաւ աղդականին, առանց կարծես թէ ան-
դրագառնալու անոր զէմքին այլայլութեա-
նը, աչքերուն մութ փայլունութեանն և
երեսին կարմրութեանը, որ գինւոյն ար-
դիւնքն էին։ Մաւրիտիոս իր սովորական
տեղը նոտաւ, և կտրուկ ու տաք ձայնով
մը անանկ չափաղանց գովեստի խօսքեր
զուրցեց օրիորդին, որ անիկայ սկզբան
զարմանքով մը երեսը նայեցաւ, ետքը
բարձրածայն ծիծաղեցաւ։ Բայց այս ծի-
ծաղն ու աս զուարթութիւնն որով կատա-
կի տեղ կ'առնէր եղածը, աւելի վառեցին

ՊՄաւրիտիոս : Զայրապին կերպով մը սիրոյ վրայ խօսեցաւ . մթին էր իր խօսակցութիւնը , բայց երբեմն արտաքոյ կարդի խօսքեր անախորժ լուսով մը կը լուսաւորէին զայն : Խոկ Մագդաղինէ անշարժ ու պաղ կեցած , անոր խօսած միջոցն անանկարհամարհում՝ միանդամայն տխուր կերպով երեսը կը նայէր , որ վերջապէս Մաւրիտիոս անոր նայուածքէն ճնշուած լուռ կեցաւ , տեսնելով որ մարմարիոնի մը հետ կը խօսէր : Մագդաղինէ միշտ նոյնալէս կեցած , կը շարունակէր անոր նայելու նոյն տխուր և ծանր կերպով , որուն մէջ բարկութեան հետք չկար , հապա խառնուրդ մըն էր մայրական գթութեան և ցաւաղին զարմացման : Մաւրիտիոս ալ չկրցաւ դիմանալ , ելաւ փախաւ զարհուրած :

Քանի մը ժամ այն կապարեայ քունով հանդէելէն ետքը՝ որ գինովութեան կը յաջորդէ , արթնցածին պէս Մաւրիտիոս՝ առջի իրիկուան հանդիպածին յիշատակը միտքն եկաւ ու շատ ամչցաւ : Զէ թէ խըզձմտանքը զարնելուն համար . որովհետեւ շատոնցուընէ ՚ի վեր չափաղանց ներողամտութեան վարժեցուցեր էր զանիկայ . հապա կը մտածէր թէ ինչպէս անկէ ետքը Մագդաղինէի դիմացը պիտի համարձակէր ելլալու : Երբոր այս տխուր մտածութիւններով միտքը պաշարուած իրիկունը կը մօտենար , Մագդաղինէ իր խուցը մըտաւ : Մաւրիտիոս գեղընցաւ ու խռովիւ-

ցաւ . կուզէր որ գետինը ոտքին տակ
պակսի ու առաստաղը գլխուն վրայ փլչի :
Յրիորդը ձեռքն երկնցուցած , ողոքիչ նայ .
ուածքով մը ու ժամտելով եղբայր կոչեց
զինքը . անանկ որ քիչ մը ատեն տարա-
կուսեցաւ Մաւրիտիոս թէ երազ էր ար-
դեօք առջի իրիկուան տեսարանը : Դժուա-
րին է որ 'ի բնէ ազնիւ եղող անձինք ան-
կեղծ գորով մը չղգան այն կանանց վրայ՝
որոնց նախատինք ըրած են , և որոնց ձեռքն
ըլլալով ըստ ժամանակին զիրենք ամրչցը-
նելը , ներսղամտութեամբ ու բարեսիրու-
թեամբ միայն հատուցումն ըրեր են ի-
րենց : Մարդկային սիրտը միշտ երախտա-
գէտ է այն խնամոց՝ որով մէկը կը ջանայ
չվիրաւորել մեր անձնասիրութիւնը : Մաւ-
րիտիոս թէ պէտ արտաքուստ նշան մը չը-
տուաւ , սակայն Մազդաղինէի մեհան-
ձնութեանը վրայ սիրտը շատ շարժեցաւ .
իր ներքին ատեանը ճանչցաւ թէ հարկ չէ
որ առաքինութիւնը ծաղրելի ու դաժան
ըլլայ , և թէ գոնէ երբեմն կրնայ սիրելի
ըլլալ :

Մազդաղինէ եկեր էր աղաչելու որ նոյն
օրը իրեն հետ մէկաեղ կերակուրն ուտէ :
Մաւրիտիոս դէպ 'ի երկինք մէյ մը նոյե-
ցաւ , որ առաւօտուընէ 'ի մեր անձրեային
էր . և մասածեց որ այնպիսի օգով մը եր-
թաղ անէն գուրս խեղծ կերակուր մը ուտե-
լը՝ զուարճալի բան մը չէր . ուրիշ կողմա-
նէ ալ ստամոքսն առջի օրուան զինովու-

թեան տուած նեղութիւնը դեռ կ'իմանար։
Ես մէկ տեղ մը կարգացեր եմ որ խել մը
մարդիկ շուայտութեան յաջորդ օրը գա-
յեր անսալատական եղեր են։ Վերջապէս՝
Մաւրիտիոս, որ ինքզինքը յանցաւոր կը
սեպէր Մագդաղինէի առջե, պատշաճ սե-
պեց այսպիսի թեթև կերպով մը քաւել իր
յանցանքը։ ուստի ինքն ալ անոր մեծ-
անձնութեանը նմանելով, Մագդաղինէի
խնդիրը ին զիջաւ։



ԺԲ

Անդանը պղտի սեղանատան մը մէջ
զրուեր էր, որ աղուոր թղթով մը պա-
տած էր ամենեին նման կաղնիի փայտէ-
քանդակներուն : Կրակարանը ծածկուած
էր աստղածաղկի, տահլեայի և վարդի
փունջերով . միակ պատուհանն որ կար
հոնտեղը՝ պարտիզին ծառերուն վրայ կը
նայէր, որոնց տերեները ժանդոտեր էին
աշնան սուր ու թեթև քամիներէն : Ան-
դանը քիչ մը նեղիեկ էր . ճոխութիւնը
կարթուսեան կրօնաւորի մըն ալանախորժ
չէր կրնար տեսնուիլ . բայց ձեան պէս
սպիտակ ծածկոցին վրայ՝ ամէն բան մա-
քրութեամբ կը փայլէր, ամէն բան զը-
ւարթ, վայելուչ ու հաճոյական տեսք մը
ունէր : Երբոր Մաւրիտիոս գերմանացի օ-
րիորդին դիմացը նստաւ, որ անձամբ իր
աղքատին ճաշոյն կերակուրները անանկ
չնորհալից կերպով մը կը բաժնէր՝ որ շատ
հարուստներու քով ալ չգտնուիր, համո-

զուեցաւ մտքէն որ ճշմարտութիւնը խոս-
տովանելով՝ այս կերակուրը լաւագոյն էր
քան այն ցած պանդոկն , ուր ատենէ մը
՚ի վեր սովորութիւն ըրեր էր ճաշելու : Կե-
րակուրները բաղմաթիւ ու բարակ բաներ
չեին . բայց որ լաւագոյնն է՝ առողջ և հա-
մեղ : Աղնուասիրոտ Որսոլան ամէն ճար-
տարութիւնը բանեցուցեր էր աղէկ եփե-
լու համար . և յիրաւի իր կարողութենէն
ալ աւելի յաջողեր էր : Այս միջոցիս տես-
նելու էր դինքը բնչողէս մաքուր , դուարթ ,
աշխոյժ թևերը վեր առած կրակի պէս իր
երիտասարդ տիրուըտոցը քով կ'երթար
կուգար , կերակուրները կը բերէր , պնակ-
ները կը փոխէր , աղէկ կտորները Մաւրի-
տիոսի կը ցուցընէր , և ուրախութենէն
ինքիրմէն դուրս կ'ելլար՝ երբոր անիմայ
կերակրոյ մը կը հաւնէր : Մագդաղինէ հա-
զիւթէ կ'ուտէր և իր աղգականը միայն կը
հոգար : Մաւրիտիոս այսչափ խնամքներ
որ տեսաւ , խանդաղատեցաւ սիրտը . և
շփոթած ինքն իրեն կը հարցընէր թէ ինչ
ըրեր էր որ արժանի ըլլար այսպիսի սիրոյ :
Պէտք է աս ալ ըսեմ որ նոյն խսկ Որսո-
լայի ճարտարութեանն ալ անդգայ չեղաւ ,
որուն վրայ ասանկ համարմունք մը չու-
նէր ինչուան այն օրը : Բայց աղանդերի ¹
միջոցը շատ յանկարծակիի եկաւ . Որսոլա
քովը մօտեցաւ ձեռքը մեծ փունջ մը ըըռ-

նած, և սկսաւ պղտի բարեմաղթութիւն
մը արտասանել զոր առաջուց սորմեր էր.
բայց սրտին այլայլութենէն ձայնը կտրե-
ցաւ, և Մաւրիտիոսի գիրկը վաղեց ու ա-
մէն տարի բարով հասնիս ըսելով անոր
տօնը շնորհաւորեց, և արցունքները երի-
տասարդին վրայ կը վաղէին: Երբոր Մաղ-
դաղինէի ալ կարգն եկաւ, սեղանին վր-
րայէն ձեռքն երկնցուց Մաւրիտիոսի և
քանի մը պարզ ու սիրալիր խօսքեր զուր-
ցեց: Այս միջոցիս սեղանին փոռոցը շղարշ-
ներով ու սլաքսիմատներով ծածկուեր էր
ինչպէս ՚ի Վալդրավէր. հին գինւոյ շիշ մը,
զոր երկու օրիորդներն այս օրուանս հա-
մար ճարեր էին՝ ամիս մը սաստիկ խնայ-
ութիւն ու զոհեր ընելով, ծաղկըներուն
մէջէն իր կնքամումով պատաժ երկայն վիզք
վեր տնկեր էր. օդը բացուեր էր. թռչուն-
ները քնանալէն առաջ կ'երգէին պարտի-
զին մէջ. թաց տերեւներուն զմայլեցուցիչ
հոտերը բաց պատուհանէն ներս կու գոյ-
ին. վերջապէս՝ արևն երկնից երեսէն ա-
ներեւութանալու մօտեցած, սեղանին վր-
րայ զուարթ ճառագայթ մը ծագեր էր,
ուսկից ապակիները աղուոր բիւրեղինման
կը փալփրէին: Քանի որ Մաւրիտիոս իր
հօրենական տունէն հեռացեր էր, այս ա-
ռաջին անգամ էր որ ուրիշներն իր տօնին
օրը կը շնորհաւորէին իրեն: Այս տարե-
դարձն որ զրեթէ տասը տարուքնէ, ՚ի վեր
մոռցուեր էր, բոլոր իր պատանեկութեան

Ժամանակի դեղեցկագոյն յիշատակները
ուժդին շարժմամբ մը մարին մէջ արթըն-
ցուց : Յիշեց այն ատեններն՝ որ այս օրը
հասարակաց ուրախութեան օր մըն էր ՚ի
Վալդրավէր . ինքինքը մարդիզուհւոյն ու
ասպետին հետ տեսաւ , և բոլոր ծառա-
ները չորս կողմն առած իրենց իզձերն ու
իրենց սէրը անկեղծ խօսքերով կը բացա-
տրէին իրեն : Այս պատկերներն որ մտացն
առջեւ ելան , սիրտը կտոր կտոր եղաւ .
ելեքտրական դող մը ոտքէն ինչուան մա-
զերուն արմատը քալեց , ճակատը դեղըն-
ցաւ և աչքերն արտասուօք թրջեցան :
Մագդաղինէ , որ կը դիտէր զանիկայ , ե-
լաւ վաղեց քովը՝ այս յարմար վայրկենին
շահելու համար անոր սիրտը : Անոր ուսո-
ցը վրայ կրթընեցաւ , և Լուփրի մէջ գըտ-
նուած Պոլիմնիա անուամբ դեղեցիկ ար-
ձանին նման , կամ մանաւանդ պահապան
հրեշտակի մը պէս որ իր հսկողութեանն
յանձնուած տղուն յարութիւնը կը զննէ ,
քանի մը վայրկեան լուռ ու մտախոհ կե-
ցաւ : Հուսկ յետոյ Մաւրիտիոս մտածե-
լով Մագդաղինէի իրեն համար ըրածն ու
իր անոր համար ըրածը , կարծը սիրտը
կակդացաւ : Այս անդամ յանպատրաստից
վրան հասնելով այս դիպուածը , իր հպար-
տութիւնը փոխանակ զայրանալու՝ խոնար-
հեցաւ այսպիսի առաքինութեան մը առջեւ :
Խօսք մը չընդհատեց այդ սրտաշարժ տե-
սարանը : Նոյն իսկ Որսովա ալ լուռ կե-

ցաւ . բայց երբոր երիտասարդն յերախա-
տագիտութենէ շարժեալ Մագդաղինէի
ծեռքը պագաւ , Որտոլա չկրցաւ ձայնը
բռնել ու իր սովորական զարմացման ա-
ղաղակաւը գոչեց , իբրև թէ իր սննդակից
տէրը աշխարհիս ամենէն աղէկ գործն ը-
րած ըլլար : Բոլոր իրիկունը Մագդաղի-
նէի խուցին մէջ անցուցին ճրագի լուսով՝
քաղցր խօսակցութեան դրաղած : Խօսե-
ցան Վալդրավէրի , մարդիկուհւոյն ու առ-
պետին վրայ . նոյնպէս այն աշնանային ի-
րիկուան վրայ՝ որ առաջին անգամ իրա-
րու հանդիսակեր էին՝ Մաւրիտիոս ձիու վր-
այ , խոկ Մագդաղինէ բիեռոյի անզգա-
մութեանը պատճառաւ մամուապատ գետ-
նին վրայ լացով նստած : Երկուքն ալ յօ-
ժարութեամբ յիշատակեցին իրենց գը-
ղեակն հասնելուն ամէն պարագաները .
դեռահասակ օրիորդին երիտասարդ հեծե-
լոյն հետ գրկուիլն առանց գիտնալու թէ
իր աղքականն էր անիկայ . ձիուն իրենց
ետեէն քալելը՝ սանձը վիզն անցուած ,
ու թարմ խոտերն համտես ընելը . անտա-
ռին բացավայրին արևմտից ճառագայթնե-
րով լուսաւորուիլը , երիտասարդին խըն-
տումը երբոր Մագդաղինէ պղտի Մաւրի-
տիոսին վրայ կը խօսէր , պարտիզին վան-
դակապատ գուռը , պատերուն ետեը տես-
նուած գեղեցիկ պալատին աշտարակիկնե-
րը , հուսկ ուրեմն՝ երկու ծերունի ընկերա-
կիցներուն դաւթին վրայ ոտք ելլելն օտա-

բական օրիորդն ընդունելու համար։ Զէին
յագենար խօսելովու լսելովայս յիշատակ-
ներն՝ որ իրենց յիշողութեանը մէջ կը
ճռուողէին ինչպէս թոշնարանի մը մէջ
թոշունները։ Երբոր բաժնուելու ժամա-
նակը մօտեցաւ, Մաւրիտիոս բռնադա-
տուեցաւ խոստովանելու որ մարդուս
կեանքն իր աղէկ վայրկեաններն ունի, և
աղքատներն ալ իրենց հանդէսներն ունին
ինչպէս հարուստները։ Իր սենեակն որ
մտաւ, առանց բարկութեան նայեցաւ իր
գործեաց վրայ, և հաճութեամբ զննեց
հօրը պատկերը. յետոյ արտաքոյ կարգի
խողաղութեամբ մը պառկեցաւ, ըսելով
մոքէն որ իրաւցընէ լաւ օրիորդներ են իր
մօրաքեռ թոռն ու իր սննդակից քոյրը.
և անոյշ ու խորունկ քնացաւ։ Արշալու-
սոյն արթըննալով Պետրոս Մարտոյի ձայ-
նէն, որ օրուան դալուստը կ'ողջունէր ու
կ'աղօթէր Աստուծոյ երգելովու աշխատե-
լով, անկողնէն վեր ցատքեց ու հաստատ
կամքով աշխատիլ մկսաւ։

ՃԳ

Չատ կը խաքուի մէկը թէ որ զՄաւրիւ
տիոս իր բնութենէն բոլորովին աղասած
համարի , ուրախանայ այդ յաղթութեանն
համար , և միաքը զնէ որ ուրիշ բան չէր
մնար ընել Մաւրիտիոսի՝ բայց եթէ ձեռքն
երկնցընել ու առնել իր երիտասարդու-
թիւնն ու անոր ամէն անհետացած գան-
ձերը . այսպիսի կարծիք ունեցողը Աստու-
ծոյ գիտաւորութիւնը չըմբռներ , որ կ'ու-
ղէ որ քաւութիւնն առթէ մարդուն նորո-
գութիւնը , և թող չտար որ մէկ օրուան
մէջ մարդս այն սրբաղան բլրոյն գաղաթն
ելլայ՝ որուն ճամբռուն վրայ վար ինկեր է :
Այդ դառ՝ի վայրէն վեր եղելը շատ դը-
ժուարին է , և Մաւրիտիոսէն աւելի զօրա-
ւորները կը ճանչնամ որ կէս ճամբռուն վր-
րայ կանկ առած են խոնջեալ , վաստակա-
բեկ և տժգոյն , սարսափած աչքով մը չա-
փելուլ այն երկար անցքն որ դեռ կը մնար
ընելու : Իրաւ է որ անոնց քով հրեշտակ

իր շկար զիրհնք զօրացընելու համար , եւ իսնուն քրտինքը սրբելու , և ցուցընելու համար իրենց ամենէն աւելի կարծ և հարթ ճամբան , ուսկից կործանեալ հողիները կրնան երկնային գագաթը հասնիլ :

Աշունը լմբննալու վրայ էր , նոյեմբերը առաջ կ'երթար , եղեամէ վերարկուին տակը դողալով , անձրեւէն ջուր կտրած , ուսքերը շաղախի մէջ թաթխուած , և ճակատը մառախուղով պատած : Այս եղանակին տուած խորունկ ախրութիւնն ըմբռնելու համար , ալէտք է մարդ Բարիզ ըլլայ՝ մինաւոր , աղքատ , առանց ընտանեաց , և բռնադատուած ըլլայ կերակուր գտնելու համար տնէն դուրս ելլալ , ու դարձին ատենը մտքէն անցընէ որ տան մէջ ագահ կրակարանի մը առջեւ ծնկան վրայ նստած միայնութեան հետ ընկերութիւն պիտի ընէ : Մաւրիտիոս Որսոլայի խոհակերութեանը վրայ ունեցած կանխակալ կարծիքը մէկդի թողլով , և ձմեռուան սաստկութենէն ստիպուելով ընտանեաց կեանքն ընտրելու , վերջապէս յանձն առեր էր իր մօրաքեռ թուանն հետ ճաշելու անկէց եաքը : Իր տօնին իրիկուան ունեցած անխառն զգացմունքները անցած գացած ըլլալով , նեղութիւն քաշեց վարժելու այն հասարակ քաղաքացւոյ սեղանին : Մակայն երբոր հիւսիսային քամին կը փչէր և ձիւնը պատուհանաց ապակիներուն կը դարնէր , ախորժանօք մտքէն կը դուրցէր որ

երկու քայլ հեռուն իր սեղանը պատրաստ
էր տաքուկ ու աղջկ գոցուած սեղանա-
տան մը մէջ, ուր երկու ծիծաղերն օ-
րիորդներ միշտ խնամքով կ'ընդունէին
զինքը :

Թէպէտ ոչ երբէք ճօխ էր սեղանը, բա-
ւական զուարճալի կերպով կ'անցնէր կե-
րակրոյ ժամանակը : Մաւրիտիոս աշխա-
տութենէ անօթենալով սաստիկ ախորժու-
կով մը կ'ուտէր, և անոր համար աչք կը
գոցէր սպասուց կարգաւորութեանը փրայ:
Արսոլա զիտէր իր երիտասարդ տիրոջը սի-
րած կերակուրներն, և իր ուրախութիւնը
զանոնք եփելն էր : Մազդաղինէ ալ իր
կողմանէ կերակրոց նուազութիւնն իր
շնորհալից խօսակցութեամբը կը ծածկէր :
Մաւրիտիոս քիչ անգամ կը խարուէր այս-
պիսի բանաստեղծական պատրանքներէ .
Ի վերայ այսր ամենայնի երբեմն երբեմն
կը սքանչանար անոր մտաւորական ձրիցն
ու շնորհալի կերպին փրայ, որոնց այնչափ
երկար ատեն ամենեին ուշադրութիւն ը-
րած չէր : Այսպէս՝ քանի որ սեղանի փրայ
էին, զուարթութեամբ կ'անցնէր ժամա-
նակը : Բայց դժբաղդաբար իրիկունը
յուսահատեցուցիչ դանդաղութեամբ մը
կ'անցնէր, ոչ Արսոլայի կամ Մազդաղի-
նէի, հապա Մաւրիտիոսի համար, որ չէր
զիտէր ինչով ժամանակը սահեցընէ : Նը-
շանակելու բան է որ կանայք միշտ դրա-
զանք ունին, իսկ ընդ հակառակն երիկ

մարդիկ բոլորովին պարագալ կը կենան երբ-
որ իրենց էական աշխատանքն կը դա-
դրին : Մագդաղինէ և Որսոլա կանթեղին
քովը նստած՝ ասեղով կ'աշխատէին .
Մաւրիտիոս ձեռքերը դրապանները դրած՝
խուցին մէջ վեր վար կը պատրակէր ձանձրա-
ցած կերպով մը : Մէյ մը մէկին, մէյ մը մէ-
կալինքովը կ'երթար, աշխատութիւննին կը
զննէր, կը նստէր, ոտք կ'ելլար, նորէն կու-
դար կը նստէր : Նոյն խակ ամենէն խելացի
անձանց մէջ ալ խօսակցութեան նիւթերն
անհատնում չեն . անոր համար խելքով
հնարած են մարդիկ թուղթերն ու ուրիշ
խաղերը՝ որպէս զի խօսակցութեան հարկ
չըլլայ ընկերութեան մէջ եղած ատեննին :
Այն օրուընէն 'ի վեր՝ որ Մաւրիտիոս իր
մօրաքեռ թոռանը խուցը մտեր էր նախա-
տելու դիտմամբ, իր խօսքերն առջինին
չափ կծու չեին : Ինքն իր վրայ կը հսկէր
ու կը ջանար ինքդինքը բռնելու . երբեմն
ալ շրթունքը շարժած միջոցը՝ կը խափա-
նէր այն նետն որ թռչելու վրայ էր : Ա-
կայն որչափ ալ ջանք ընէր ինք իր վրայ
տիրելու ու իշխելու, ձանձրութենէն դայ-
րացած՝ որ ան ալ յանկարծական բարկու-
թեանց ենթակայ է, քիչ անդամ կ'ըլլար
որ առանց դառն կամ խայթող խօսք մը
բերնէն փախցընելու անցընէր իրիկունը :
Մագդաղինէ վստահ ըլլալով չափէն
դուրս չելլելու, փոխանակ ուրիշ ատե-
նուան պէս զլուխոը ծոելու՝ պատասխան

կու տար այն խօսքերուն քաղցր բայց
կշռած բառերով, այն հիանալի լեզուով
զոր կը խօսի բանավարութիւնն երբոր շը-
նորհքով և աղնուութեամբ բարեխտանած
ըլլայ: Երբեմն երբեմն ալ Որսոլա մէկ
պղտի վարպետ խօսք մը կը գլորազէր, որ
Մոլիէրի աղախնոյն բերանն ալ կրնար
վայլել: Մաւրիտիոս կը սկսէր դայրանալ.
յետոյ մէկէն խոժոռագէմ նայուածքով
մը լոռութիւն կը պահէր. երբեմն ալ չէր
կրնար ժափտը բռնել:

Հանդերձ Մագդաղինէի հրեշտակային
լաւութեամբն ու ցուցուցած որտալիր ու
խնամուտ պատուովը՝ դեռ իրիկունները
շատ երկար կ'երեային Մաւրիտիոսի :
Ստէսլ խօսակցութիւնը կը կարուէր ու հա-
զիւ հազ նորէն կը սկսէր: Յրիորդը ձան-
ձրութեան դէմն առնելու համար՝ աղաչեր
էր Մաւրիտիոսի որ զիրք մը կարդայ իրեն.
բայց անիկայ յանձն չէր առած այդ առա-
ջարկութիւնը: Իր առջի պարապորդ և ցը-
րուած կենացը միջոց՝ շատ քիչ անգամ ե-
ղեր էր որ գիրք մը բացած ըլլար: Իր յիմա-
րական ծախքերը ձիերու, կառքի կազմած-
ներու և կահկարասեաց գործածեր էր. ա-
մենեին չէր մտածած ընթերցմամբ խոր-
հըրդածութեանց դուռն բանալ: Մագդա-
ղինէ, որուն առաջարկութիւնն առաջին
անգամ մերժուեր էր, ետ չկեցաւ իր խոր-
հըրդէն. իրիկուն մը անգղիական գրակա-
նութեան ախորժելի գրուածներէն մէկը,

Ուեկյբթիլտի Փոխսերկցը , իր աղղականին
ձեռքը տուաւ : Գիտենամէնքը թէ ինչպիսի
փափիկութեամբ և ինչպիսի սրտաշարժ
պարզութեամբ կոլտզմիթ կը պատմէ մեղի
այս գրքին մէջ ընտանեաց ամէն ուրախու-
թիւններն և ամէն անձկութիւնները : Մաւ-
րիտիոս , որ խորունկ տղիտութեան մէջ
թաղուած էր , նեղարտութեամբ մը չուզեց
երես մըն ալ կարդալ , հարցընելով Մադ-
դաղինէի թէ տղմւ տեղ կը դնէր զինքը՝
որ պատմութիւններով կ'ուզէր զուարձա-
ցընել : Մադդաղինէ քաղցրութեամբ վը-
րայ տուաւ , և Մաւրիտիոս աւելի համբե-
րութիւնն հատած՝ քան թէ անոր կամքը կա-
տարելու համար , որպէս զի անոր ձանձրա-
ցուցիչ խօսքերէն խալըսի՝ սկսաւ կար-
դալ այդ զարմանալի պատմութիւնը : Ամե-
նայն անձանց նկարագրութեանը , զանոնք
ներս բերելու կերպին և այն արուեստին
մէջ որով ամենէն չնչին պարագաներն
հեղինակը գործողութեանն հետ կը միա-
ցընէ , այնպիսի ընականութիւն ու սքան-
չելի գեղեցկութիւն մը դուրս կը ցատքէ ,
որ շատ գժուարին է առանց ամբողջ կար-
դալու ձեռքէ ձգել այդ զիրքը : Մաւ-
րիտիոս թէպէտ ամբարտաւանութեամբ
կ'արհամարհէր իր դայելի պատմութիւն
անուանածները , ուակայն այդ ընտանե-
կան զիւցաղներզութիւնը մոզեց զինքը :
Արդէն իր Մադդաղինէի հետ ամենօրեւայ
խօսակցութիւնն իր սիրաը կակզացուցեր

էր և պատրաստեր էր ընդունելու ու բեղաւորելու այդ յարգի սերմունքը : Մաւրիտիոս տեսնելով թէ ամենէն անձանօթ աստիճանի մարդիկն ալ ինչպիսի ծանր փորձերու մէջ կ'իյնան , հտակըցաւ որ նրա ւաստագոյն վիճակի անձանց քով ալ կը դտուին բարձրագոյն առաքինութիւններն ու դիւցազնագոյն անձիննուիրմունքները : Մէկ շունչով կարդաց լմբնցուց, և շնորհակալ եղաւ իր մօրաքեռ թուանն՝ որ ասանկ զուարճութեան մը պատճառ եղեր էր իրեն : Այն օրուընէ սկսեալ ալ աղաչելու հարկ չկար . Մաւրիտիոս ղարմանալով ընթերցմունքէն զգացած հաճոյիցը վրայ , կը հիանար՝ առանց բերնով բան մը զուրցելու՝ Մագդաղինէի խոհուն խելքին վրայ , թող կու տար որ անիկայ առաջնորդէ իրեն և օր օրուան վրայ տարբերութիւն կը զգար իր անձին վրայ : Երբորդիրը կը գոցէր , կը սկսէին իրարու հաղորդել իրենց մատածութիւններն ու իրենց զգացումները . Որսոլա ալ խօսակցութեան մէջ կը մտնար , և այսպէս առանց ժամերը համրելու իրիկունը կ'անցնէր :

Պետրոս Մարտոյ ու իր կնիկը երբեմն երբեմն կուգային Մագդաղինէի սենեակն անցընելու իրիկունը , որ ճշմարիտ բարեկամութեամբ կը սիրէր զանոնք : Մագդաղինէ միարը հաստատ դրած էր՝ որ Մաւրիտիոսի ընութիւնը փոխելու համար Պետրոս Մարտոյ գործի եղած էր Կախա-

ինամութեան ձեռքը . չէր կրնար մոռնալ
որ եթէ անիկաց չըլլար , Մաւրիտիոս դեռ
երկար ատեն թերեւս առիթ չէր ունենար
աշխատութեան ձեռք զարնելու : Արուես-
տաւոր ընտանիքն ալ չէին մոռնար որ
Մագդաղինէի միջնորդութեամբը Մաւրի-
տիոսէ օգնութիւն գտեր էին այնպիսի
դժուարին պարագայի մը մէջ ուսկից կը
կախուէր իրենց բոլոր ապագայն . այս
քաղցր յիշատակը մտքերնէն չէր ելլէր և
վառ երախտագիտութիւն մը կը պահէին :
Թէպէտ վարժած էին Մաւրիտիոսի կեր-
պին և վերջապէս սկսած էին սիրել զան ,
բայց դեռ քիչ մը կը խրտէին անկէ . սա-
կայն Մագդաղինէի վրայ այնպիսի դորով
մը կը զգային , որ լի էր մեծարանօք : Շու-
տով ըմբռներ էին ասոնք որ երկու երի-
տասարդները՝ զորոնք իրենք եղբայր և
քոյր կը կարծէին՝ ուրիշ վիճակի անձինք
էին . անոր համար զրացութեան պարտը
՚ի գործ դնելու և անոնց հետ վարուելու
միջոց՝ յարգութիւնն ու ակնածութիւնը կը
միացընէին անկեղծ բարեկամութեան մը
հետ :

Երբեմն իրիկունք տղաքը պառկեցընե-
լէն վերջը կու գային . երբեմն ալ Մագդա-
ղինէի խնդիրքը կատարելու համար , որ
կ'ախորժէր անմեղ տղաքն իր քովը տես-
նալ , հետերնին մէկտեղ կը բերէին զա-
նոնք : Մաւրիտիոս սկզբան չէր ուզէր
Մարտոյի ընտանեաց այցելութիւնը . խեղճ

երիտասարդին երակներուն մէջ եղած աղ նուապետական արփւնէն հալարտութեան ու սլարապորդութեան բնածին զգացմունքը միայն մնացեր էր վրան : Որ մը Մագդաղինէի առջեւ արհամարհանօք խօսեցաւ անոնց վրայ : Մագդաղինէ , որ օր օրուան վրայ իշխանութիւն կը ստանար անոր վրայ և ասանկ բանի չէր ներէր , առաջին անդամ ծուռ աչքով մը նայեցաւ Մաւրիտիոսի . — « Գիտես որ , ըստ , ապերախտին մէկն ես . թէ որ աղնիւ Մարտոն աշխատութեան ճամբան ալ առջեւդ բացած չըլլար՝ որուն մէջ առաջ կ'երթաս հիմա , ոլէտք էր քեզի սլատիւ սեպէիր այն մարդուն բարեկամութիւնը՝ որ իր ծեր հօրն աչուըները գոցեր է մահուան ժամանակն և կը կերակրէ իր կինն ու տղաքը » : Մաւրիտիոս , որ եթէ քանի մը օր առաջ լսած ըլլար այս արդարացի յանդիմանութիւնը՝ բարկութենէն վեր ցատքած կ'ըլլար , կարմըրցաւ ու լուռ կեցաւ :

Իրիկուն մը բոլոր ընտանիքը մէկտեղ ժողվուած էին : Յերեղա (այս էր երիտասարդ արուեստաւորին ընկերոջն անունը) մէկտեղ բերեր էր իր կարը . իրեք կանայքն ալ կանթեղին քովը շարուած՝ կ'աշխատէին ու ցած ձայնով կը խօսակցէին : Մարտոյ քիչ մը հեռուն նստած՝ կը դիաէր զանոնիք բարեսէր դէմքով մը , ինչպէս որ բնական է աշխատատէր մարդու մը՝ հանդիստ առած միջոցը : Յերեղա երբեմն եր-

բեմն առանց կարը դադրեցընելու՝ ժպակ-
լով մը տչքերը գէտ՝ ի անոր կը վերցընէր։
ան ատեն Երիտասարդ գործաւորին կեր-
պարանքը քաղցրագոյն ուրախութեամբ
մը կը կենդանանար։ Խոկ Մաւրիտիոս ար-
մունկով ստոլին վրայ կրթընած և մէկ ձեռ-
քը մազերուն մէջ խոթած՝ մէկալ ձեռքո-
վը գրի մը թուղթերը կը դարձընէր կար-
դալով։ այս գիրքն ինքը բերեր էր, և թէ
որ Մազդազինէ զիտնար թէ ինչ թունա-
ւոր գրուածք էր անիկայ, շատ պիտի զար-
մանար Մաւրիտիոսի այսակիսի ընտրու-
թեանը վրայ։ Մամուռըն առաւ զՄազ-
դազինէ, տեսնելով որ իր ազգականն այն
իրիկունը ապստամբ հրեշտակի կերպ մը
առեր էր՝ որ չարութեան մէջ կը յազթա-
նակէ։ Երիտասարդ օրիորդն իր սովորա-
կան թափանցող խելքովը մէկէն հասկը-
ցաւ որ այս գիրքն անոր բոլոր ուշադրու-
թիւնը գրաւած է, և սիրան անհանդիսա-
ըլլալով ու հետաքրքրութիւն ընելով այս
բանիս վրայ, աղաչեց Մաւրիտիոսի որ
բարձր ձայնով կարդայ զայն։ Մաւրիտիոս
ալ մէկէն կամքը կատարեց։

Այս գիրքն այն վիպասանութիւններէն
մէկն էր՝ որ տասնըհինգ տարի առաջ
յաճախ էին, և որոնք բարեբազդարար օր
օրուան վրայ կը քիշնան։ Ասոնց մէջ
պարառուց և ընտանեաց վրայ արհամար-
հութեամբ և անարդանօք կը խօսուէր։
ընդ հակառակն՝ մինչեւ Երկինք կը բար-

ձրացուէր կիրքն՝ երկնային պաշտօն մը
տալով անոր : Այդ վիպասանութեան ,
ինչպէս նոյն տաենուան տպուած ուրիշ
շատ վիպասանութեանց մէջ , գիւցազնը
յետ ոտքի տակ առնելու այն ամէն կար-
ծեալ ծիծաղական նախապաշարմունքներն
որոնցմով կը բաղկանայ դաստիարակու-
թիւնը , յետ նախատելու զմարդկային ըն-
կերութիւնն իսասայ զատուածս նախա-
տելուն նման , կամ մանաւանդ Առոնի
պէս որ իր կենցաղավարութեան օրինա-
կաւը սլիտի վերականգնէր զայն , յետ ա-
մէն կարգադրութիւնները ջնջել ջանալու
յամառ կռուով մը , վերջապէս տեղի կու-
տար ու կը վհատէր : Մարդկանցմէ և յի-
րաց յուսահատելով , և զայրանալով այն
ապականեալ ընկերութեան վրայ , որ չեր
ընդունէր իր ամբարտաւանութեանը տը-
ւած օրէնքներն ու իր հանճարոյն պատ-
գամները , զանիկայ սկատժելու համար՝
տնճնառապանութեան կը դիմէր իբրև 'ի
վերջին և 'ի միակ ապաստան աշխարհիս
վրայ մեծ որտով և գեղեցիկ հոգւով մարդ-
կանց : Բայց չեր ուզէր յազթուած խոս-
տովանիլ ինքզինքը , կը ջանար ծածկելու
իր պարտութիւնն ու հոգեվարքը՝ կատա-
զութեան աղաղակաւ զերկինս և զերկիր
քամահրելով : Բոլոր այս զեղեցիկ բանե-
րը , որոնք ամբողջ սերնդեան մը զարման-
քը կը շարժէին , թեթև , անոյշ և ծամար-
տակող ոճով մը զրուած էին՝ նման այն

շոնչաններուն որ աղնիւ ասպետը կը շինէր՝ ի Նիւրեմպէրկ : Մաւրիտիոս այս գրքին մէջ այն մատածութիւններուն հաւատարիմ պատկերը կը դտնար՝ որոնցմով երկար ատեն մաշեր էր , և որոնք՝ թէպէտ թմրած էին՝ դեռ կրնային արթըննալ թեթեւ աղղեցութեամբ մը : Ասով մութ ու գէշ կրակով մը աչքը կը սկսէր վասովիլ . ձայնն ալ կամաց կոմաց ահաւոր և սպառնալից ոճ մը կ'առնէր : Այնաէս ինքզինքը նոյն կը դտնար այն դիւցաղին հետ՝ որուն անէծքները կը կարդար , որ կարծես թէ ինքն իր բերնէն կը խօսէր . նոյն վայրկենին չար ոգին նորէն յարձակեր էր վրան : Մագդաղինէ գողալով մտիկ կ'ընէր , թերեզա բնական գարմանքի դրքով մը , Որսով կէս մը ծաղրածու կերպով մը , Պետրոս Մարտոյ ալ բարեսիրտ նայուածքով որուն մէջ քիչ մը տհաճութիւն կը ցոլար : Մաւրիտիոս երբոր գիրքը լմընցուց , նետեց զայն ստոլին վրայ և իր ունկնդրաց վրայ յաղթանակի ուրախութեամբ ու հետաքրքրական աչքով մը նայեցաւ . կարծես թէ կ'ուղէր անոնց կարծիքն իմանալ :

— « Աս ի՞նչ սնոտիք , ըսաւ Որսովա , աս ի՞նչ անմտութեան շտեմարան : Ո՞ր չար անզգամն է այդ որ կ'ուղէ աշխարհիս խելք սորվեցընել , և ինքն իր կեանքը չկընար կառավարել :

— Պարոն , ըսաւ Պետրոս Մարտոյ , զիանաս որ շատ նուաստ մարդ է այնպիւ

սին՝ որ ինքպինքը սպաննել միայն դիտէ : Քիչ մը բանի եկող մարդիկը միշտ գործու զութիւն մը ունին ընելու . միայն նայելու է որ իրեն համեմատ գործողութիւն մը բնարէ մօրդ : Ես որ աշխատաւոր մըն եմ, առելի վեր կը սեպեմ իմ երկու ձեռացս աշխատանքը քան այս ձանձրացուցիչ դըրքին բոլոր մեծամեծ խօսքերը » :

Թերեղտանկեղծաբար խոստովանեցաւ որ ինքը բան մը չէր հասկրցած : Մագդաղինէ լուռ կը կենար և ներքուստ կ'ուրախանար Արսոլայի , Վարսոյի և Թերեղտայի խօսքերուն վրայ : Վաւրիտիս ապշած զբքին անոնց վրայ այսպիսի արտաքոյ կարգի տպաւորութիւնն մը ընելուն , զբէ խարկին առաւ ու դուրս ելու :

Վակայն այս իրիկունն անպառող չանցաւ . Վաւրիտիսի համար : Երբոր միայնացած ինքիրեն սկսաւ մտածել , յետ իրբարկութիւնն աղէկ մը դուրս զեղլու , յետ ինչպէս որ պէտք է ածականներ տալու Արսոլայի , Թերեղտայի և Վարսոյի հասկրցողութեանը , յետ կրցածին չափ նախատական խօսքեր դուրցելու անոնց զէմի արհամարհանօք՝ պղտիկ ինկած ըլլալուն համար , վերջապէս եթէ կամայ և եթէ աշկամայ ճանչցաւ որ անոնց պաշտանածն էր ուղիղ խելքի ցուցուցած կողմը : Ուրիշ անդամ՝ ալ նորէն Վագդաղինէի քոյ հանգիպեցաւ Վարսոյի ու անոր կնոջը . և ականելով անոնց խաղաղութիւնն ու եր-

ջանկութիւնը, սկսաւ ոիրել զանոնք : Այն խակ տղաքներուն վրայ ալ, որ սկզբան իր անհամբերութիւնն ու բարկութիւնը շարժեր էին, անյօւսալի գորով մը ծնաւ սրբաթին մէջ . ծունկին վրայ առաւ զանոնք, զգուեց, և զանոնք դրկելու միջոց՝ ըմբռունեց ընտանեաց բոլոր ուրախութիւնները :

Այսպէս այս երիտասարդը այն տղմուտ զետին ընթացքին դէմ կը քալէր՝ որն որ զինքը քաշեր տարեր էր հետք : Դեռ քիչ մալ ջանք պէտք էր որ ափունքն հասնէր . ոտքին տիղմերը մաքրելու հետ էր և պայծառ ու նոր աշխարհի մը մէջ կը փոխազրուէր :

Այս աշխատասէր ու քաշուած կեանքն ոլ իրեն զուարճութիւններն ունէր . Մաւրիտիոս և Մագդաղինէ երբեմն թատրոն կ'երթային : Իրիկուն մը որ Օրերա թատրոնը զայեր էին, Գաղյիւմոս թէլ տաղերդութիւնը կը հանդիսանար : Մաւրիտիոս իր անցեալ փառաւորութեան օրերուն՝ ոչ երբէք Օրերան իրիկուն մը անցուցեր էր տունց սաստիկ ձանձրութեան : Իր խեն թութեան ընկերներուն սնուտի խօսքերուն զբաղած՝ հաղիւթէ ըմբռներ էր երաժշտութեան գեղեցկութիւնը, որ թէպէտ տարատամ, սակայն ճոխ ծնունդ մըն է երես կայութեան . ոչ երբէք ներդաշնակ ձայն մը զգացման ու խորհրդածութեան զաղափարական աշխարհին մէջ ընկղմեր էր զինքը : Այս բառած վայրեկնիս՝ Մագդաղի-

նեի քալ նստած մինաւորիկ , որովհետեւ
քովերնին եղած հետարբիր բազմութենէն
ոչ ոք բարեկամութեան աշբով կը նայէր իր
վրայ , մտիկ կ'ընէր Ծոսսինեայ վերջին
երգը նոր լեզուի մը պէս՝ որ առաջին ան-
դամ կը սկսէր հասկընալ : Առջի կտորնեւ-
րը սիրտը շատ շարժեցին , և ինքն ալ կը
զարմանար որ ի՞նչպէս կը վառուէր ու սէր
կը ձգէր այն գեղեցիկ քերթուածին վրայ :
Առնոլտի հեծեծանքներն՝ այն միջոցին որ
հօրը մահուան լուրը կը լսէ , իր հօրն յիշա-
տակը զարթուցին մտքին մէջ , որուն և ոչ
տկարացած ձեռքը մէյ մը սխմեր էր վեր-
ջին անդամ : Հելուետական գաւառներուն
հասարակաց ազատութեան համար ըրած
գաւադրութեան երգմունքը՝ շարժեց իր
սրտին մէկ թելն որ ինչուան այն առեն
անզգաց կեցած էր , այսինքն՝ զսէր հայրե-
նեաց և ազատութեան : Բոլոր սրբազան
մտածութիւններն իրարու ձեռքէն բռնած
են . երբոր անոնցմէ մէկը մեր մտքին մէջ
տիրէ , խորհրդական ակնարկութեամբ մը
իր ընկերներն ալ կը կանչէ , և իր նոր
ընակարանը կը մտցընէ զանոնք ալ : Մաւ-
րիտիս սկսաւ տիտոր ու անաշառ քննու-
թեամբ մը իր անձին վրայ մտածել . ինքը
իրեն հարցուց թէ ի՞նչ ըրեր էր իր հայրե-
նեացն համար , և ի՞նչ իր ընտանեացն հա-
մար : Քանի մը խօսք խօսեցաւ իր մօրա-
քեռ թուանը հետ . բայց իր ձայնին սձէն
և նայուածքին ցրուած կերպէն Մազգա-

զինէ հասկրցաւ որ միաբը բերնէն դատ
տեղ էր . և չփոթելու համար զանիկայ՝
ուշ չխօսեցաւ հետք :

Աստղերով կը փայլէր երկինքն երբոր
տուն գարձան , և ճամբան իրենց առած
զգացմունքներուն վրայ կը խօսէին : Վաւ-
րիտիոս Վագդաղինէի խօսքերուն մտիկ
զնելով՝ կը տեսնէր որ գեռ դարմանալու
ուրիշ մասեր ալ կային՝ որոնց ինքը չէր ան-
դրադարձած : Տուն որ հասան , խաղին իր
վրայ ըրած խորունկ տպաւորութեամբը
զրաւեալ՝ չրաժնուեցաւ մօրաքեռ թոռէն
իր խույցն առանձնանալու համար . բայցաւ
պատուհանն ու քանի մը վայրկեան եր-
կինքը զննեց , որուն պայծառութիւնն իր
սիրտն ալ պայծառացուցեր էր : Յետոյ ե-
կաւ գերմանացի օրիորդին քովը նպաւ ,
որն որ այս բանաստեղծական իրիկունն
ինչպէս որ պէտք է կնքելու համար՝ աղա-
շեց անոր որ կարդայ իրեն Շիլէրի Գուշիկ-
մու թեկ ողբերգութիւնը : Վաւրիտիոս ու-
րախութեամբ կամքը կատարեց . և հաղիւ-
քանի մը երես կարդաց՝ ձայնը կարծես
թէ մողութեամբ վոխտելով , այնպիսի օ-
ծութիւնն մը ստացաւ՝ որ Վագդաղինէ մեծ
հաճութեամբ մտիկ կ'ընէր : Քանի որ ամ-
բողջ ժողովրդեան մը այս հրաշալի աղա-
տութեանը պատմութիւնն առաջ կը տա-
նէր , կ'այլակերպէր Վաւրիտիոս . ճակա-
ռը անոց լուսով մը կը ցոլար , և աչքերն
երկնային յուսով մը կը վառաեին : Հին

մարդը կը ջնջուէր , և Մագղաղինէ պարծենկոտթեամբ մը կը զիտէր այն նոր մարդն որ իր առջեր կը տեսնար : Այս իրիկունը բեղնաւոր պիտի ըլլար :

Մաւրիտիոս իր պարտուց մեծութիւնը ճանչցաւ , և միանգամայն իր կարողութեանը վրայ մեծ համարմունք մը չդրաւ մորին մէջ . որովհետեւ Մագղաղինէ զիտէր զանիկայ բորբոքելու ու միանգամայն չափի մէջ բռնելու կերտը : Ուստի իրեն ինկած պաշտօնը մաքովը շատ չմեծցուց . մանոք Աստուծոյ բաւական մարդիկ կան որ իրենց պարտք կը սեպեն Պետութիւնը կառավարելու . շատ խելքով դանուեցաւ Մաւրիտիոս որ չուզեց անոնց թիւն աւել ցընել . խոհեմութեամբ իր չափին մէջ կեցաւ , աղէկ ըմբռնելով որ ամենուն բանը չէ հասարակաց գործողութիւններու մէջ մանալ , բայց ամենուն պարտքն է անոնց տղէկ ընթացքին վրայ հետաքրքրել : Ան օրուընէ սկսեալ այն եռանգուն հետաքրքրքութիւնն ունեցաւ , և ալ իր սրտին մէջ ընձիւղեցին պատույ և փառաց զգացմունքները՝ զորոնք ատենօք այնչափ ծաղրը բրեր էր :

Մագղաղինէ իր առջի յաջողութեան ժամանակներուն երաժշտութիւն սորված էր և ճարտարութեամբ երգել զիտէր : Մաւրիտիոս չէր մոռցած ասիկայ , և որովհետեւ իր աշխատութեամբը քիչ մը կենաց դիւրութիւն ստացեր էր , որպէս դի կեր-

ոլով մը շնորհակալ ըլլայ իր մօրաքեռ թուանն իրեն վրայ շռայլած խնամոցը , և մանաւանդ ցուցընէ իր երախտազիտութիւնն անոր հրեշտակային համբերութեամբ իր բարկութեանն ու խստութեանը տանելուն համար , դաշնակ¹ մը ընծայեց անոր : Ասիկայ Վագդաղինէի համար մեծ հանդիսի օր մը եղաւ . և այս անյուսալի ընծայն իրենց ընտանեկան հաւաքմանը նոր կենդանութիւն մը տուաւ : Ստէպ Վագդաղինէ քովը կը ժողվէր զՊեարոս Վարսայ , անոր կինն ու դաւակները , որ հիացած մափկ կ'ընէին իրեն . Վաւրիտիոս ոլ կ'ախորժէր անոր ձայնը լսելը :

Իրիկուն մը Վաւրիտիոս մինակ էր Վագդաղինէի հետ . Վագդաղինէ դաշնակին վրայ դրուած տեարակը կը խառնէր , որ Շուտէրդի երաժշտութեանց հաւաքմունք մըն էր . ասոնց մէջէն ամենէն աւելի ազուոր ու սրտաշարժներէն մէկն ընտրեց , Հրամեշտի ողջոյնը : Այս երաժշտութեանց ախորժելին այն է՝ որ միջին տեղի չունին . երեսոր ինչպէս որ արժան է կ'երդցուին , կը յափշտակեն դմեղ կամսքան չելի վերացեալ աշխարհի մը մէջ կը փոխադրեն . իսկ երեսոր առանց ողին ըմբռնելու սրարդ տառական ճշդութեամբ եղանակուին , անվերջանալի ձանձրութեան մը մէջ կը խորասուղեն զմեղ : Ասիկայ փոր-

ձաքար մըն է որ քիչ անգամ՝ կը սխալի։
Շուպէրդի երգերով սիրտ շարժելու ու
զուարճացընելու համար՝ բաւական չէ եւ¹
բաժշտութիւն գիտնալը։ բանաստեղծական հոգին մը պէտք է այն
երկնային հանճարոյն ոգւոյն մէջ խորա-
մուխ թափանցած էր։ և զգացածը պարզ
կերպով շրթանցը վրայ կը յայտնէր։ Զայ-
նը շատ լեցուն չէր, բայց սիրտ թափան-
ցող էր։ ոչ ոք կրնար չզգածուիլ անոր եր-
գերէն։ Այնպիսի գորովաշարժ մելամաղ-
ձուութեամբ մը երգեց Հրաժեշտի ողջոյնը,
որ Մաւրիտիոսի սիրտն ելաւ։

Աչքերը վեր վերուց Մաւրիտիոս դէպ
ի անոր, և այս առաջին անգամ իր կե-
նաց մէջ ըմբռնեց որ անիկայ դեղեցիկ
էր, ինչպէս որ առաջալ ըսի, ոչ թէ կա-
տարելութեան դաղափար մը կրնար ըլլալ
անոր դէմքը արձանագործի մը առջեւ, բայց
իր հոգւոյն աղնուութիւնն աչուըներուն
մէջ կը նշուլէր, և ներդաշնակ շրթունք-
ներուն գեղեցկութիւնը նշանաւոր էր։
ինչուան ան ատեն Մաւրիտիոս դեղեց-
կութիւնը ցանկութենէ չէր զատած։ զար-
մանքն ու փափագը իրարու հետ կը խառ-
նէր։ և ոչ իսկ գիտէր թէ ինչպէս կ'ըլլայ
զարմանալը։ Հիմա նոր զգայութիւն մը
զգաց իր վրայ, և յափշտակուած կը նայէր
Մաղդաղինէի։

ԺԴ

Ասանկով կը ստուգուէր այն երազն որ
մարդիզուէին տեսեր էր մեռնելէն քանի
մը ժամ առաջ . Մաւրիափոս ինկած ան-
դունդին մէջէն կամաց կամաց դէպ՚ի վեր
օդը կ'ելլէր , և Մադդաղինէ էր որ անոր
ձեռքէն բռնած վեր կը հանէր : Յդոյ գա-
ւառներուն զովքամին երիտասարդին մա-
զերուն հետ կը սկսէր խաղալ . մերձաւոր
զադաթներու անուշահոտութիւնը կ'առ-
նէր , և խառնիխուռն հնչմամբ մը կը լսէր
իր պատանեկութեանը ձայներն որ իր
դարձը կ'երդէին : Նորոգութեան փառա-
ւոր նշանը կ'երեւար իր երեսին վրայ . կեր-
պարանքն որ այնչափ ատեն աւրուած ու
թումած էր ժամանակէն առաջ կը ցոլար
այն վեհութեան կնքովը , զոր անվրէպ կը
դրոշմէ աշխատանքը քաջասիրտ ու ջանա-
սէր մարդկանց ճակտին վրայ : Աչքերն որ
անկարդութեանց պատճառաւ մարած էին ;

իրենց առջի յստակ պայծառութիւնն ըստոցեր էին . շրմունքներն որ ատենօք բարկութենէ կը կծկուէին և միշտ պատրաստ էին թունաւոր նետեր արձրկելու , հիմա հանգստեան մէջ թողուած աղեղան մը պէս թուլացած՝ ազնուութեան շնորհք մը ունէին : Այն խակ ձայնն ալ քաղցրացեր էր . վերջապէս , երբոր իր մօրաքեռ թոռանն հետ կը քալէր , կը տեսնէր որ իր պատանեկութեան ընթացից արագութիւնը նորէն գարձեր էր իր ոտքերուն վրայ : Երկրորդ գարուն մը կը ծաղկէր իր վրայ , որ թերեւս ոչ նոյնչափ վայելչութեամբ սլճնեալ էր՝ որչափ առաջին գարունն որ անցեր էր , բայց աւելի ապահով խոստ մունքներ կու տար և հիմակուց ամառուան գանձերով հարուստ էր : Յա՞րէ , խեղճ երիտասարդն առանց ջանքի չէր հասած այդ կէտը . քանի քանի անդամ ոտքերն արեան մէջ թաթխուած և երեսը քրտինքով թրջած՝ կանկ առաւ վչատած ճամբուն եղերացը վրայ . քանի քանի ան գամ նսպատակին մօտ հասած՝ սահեցաւ ու զլորտըկելով ինկաւ այն զառ ՚ի վայրէն վար՝ որուն վրայ այնչափ ճդամբք ելեր էր : Շատ անդամ խոռովութիւն մը կամ թուլութիւն մը վրան գալով՝ այնչափ ամիսներու մրցանաց ու աշխատութեան պատուզը կօրանցուցեր էր : Շատ անդամ՝ ալ՝ այն միջոցին որ աղէկութեան սերմը կը սկսէր բռանիլ սրտին մէջ , յանկարծա-

կան ահաւոր մըրիկ մը հունձքի յոյսը վերուցեր տարեր էր . բայց Մագղաղինէ կը հօկէր իր վրայ : Հըեշտակային համբերութեամբ և անխոնջ խնամովք հաստատութիւն կ'ըլլար անոր , վեր կը վերցընէր ու կը խրախուսէր . նորէն կը ցանէր սերմունքն այն սրտին մէջ զոր աւրբշտըկեր էր մըրիկը : Յետոյ իր խուցին մէջ ծնկան վրայ եկած՝ ջերմեռանդութեամբ կ'աղօթէր , որովհետեւ բարեպաշտ օրիորդը կը մտածէր որ արարածն ոչինչ կրնայ ընել առանց Արարչին օգնականութեանը , և թէ ամենէն աւելի ազնուական ձեռնարկութիւնները պէտք է երկնից ժպիտն ունենան իրենց հետ :

Աստուած , որ մարդուս սրտին խորը կը տեսնայ , օրէներ էր Մագղաղինէի ջանքը . Եկաւ վերջապէս այն ժամն որ այս հոգեսէր օրիորդը չնորհակալութեան ձայներ կը բարձրացընէր 'ի վեր յերկինս : Այն Մաւրիտիոսն որ տեսանք առաջ ամեն բանէ տաղտկացած , երդիծարան , ժանտու դժնեայ , այն Մաւրիտիոսն ալ չկար մէջտեղը . Մագղաղինէ զանիկայ նոր մարդ մը դարձուցեր էր : Թէպէտ երբեմն երբեմն հին մարդը նորէն դուրս կ'ելլար , բայց ալ տժդոյն ուրուական մը դարձած էր և Մագղաղինէ ձեռով կամ նշանով մը մէկէն կը փախցընէր զան . թէպէտ շատքիչ անդամ անցեալ ժամանակի մըրիկը նորէն կ'արթըննար ու կը թնդացընէր օ-

դը , բայց ալ անիկայ կայծակին խորին ու
րոտումն էր որ երթալով կը հեռանայ երբ-
որ երկինքը պայծառացած է : ԱՌ Մաւ-
րիտիոսի տիսրութիւնն ու նեղսրտութիւնը
կը փարատէր իր մօրաքեռ թոռան մէկ
խօսքէն . նոյն խսկ Որտոլա ալ , որ այնչափ
ատեն իրեն բարկութեան առիթ եղած էր ,
կը զուարթացընէր դինքը : Երբոր Մաւ-
րիտիոս իր առջի տաղտկութեան կերպե-
րը կը սկսէր նորէն երեցընել իր վրայ ,
կտրիճ աղջիկն իր գեղացւոյ խմաստու-
թեամբը անոր խելքը զլուխը կը բերէր իր
գաւառին յատուկ վարպետ ու զուարճալի
խօսքերով . ան ատեն Մաւրիտիոս փոխա-
նակ կիրք ելլելու՝ կը սկսէր հետք խնտալ :
Այն աստիճանի հասեր էր երիտասարդը՝
որ կը վայելէր անյագաբար իր նոր վիճա-
կին պտուղներն որ սկզբան արհամարհա-
նօք մը մէկդի նետեր էր : Անոնց համը
թթու է , բայց կերողները՝ հուսկ ուրեմն
կ'ախորժին զան : Կ'ըմբոնէր Մաւրիտիոս
թէ պարտքի մը կատարումը՝ որչափ հա-
սարակ աստիճանի պարտք ալ ըլլայ՝ տւե-
լի ճշմարիտ մեծութիւն ունի , քան թէ այն
ծառայի փիլիսոփայութիւնն որ կը սորվե-
ցընէ ժխտել ու արհամարհել այն ամէն
բան՝ որ մարդկային բնութիւնը կը բար-
ձրացընեն : Կ'ըմբոնէր նաև թէ կեանքը
քաղցր է երբ օգտակարութեամբ կ'անցնի ,
և թէ ինքնասէր և անկարող մարդիկն են
միայն որ ինքինքնին կը սպաննեն : Ամ-

պարիշտ դարու մը մէջ ծնած ըլլալով ,
զուրկ էր 'ի հաւատոց . բայց զոնե իր պա-
հապան հրեշտակին աղղեցութեամբը կը
զարթնուին 'ի նմա յոյս և սէր : Չէր հաւ-
տար , բայց կը յուսար , և կ'ուղէր հաւ-
տալ . միանգամայն կը դիջանէր Մադդա-
ղինէի խօսքին՝ թէ ամենեին վեաս մը չը-
բերեր մարդուս՝ կրօնից սորվեցուցած ճըշ-
մարտութիւններովն աշխարհիս մէջ կեանք
անցընելը : Ա՛լ անկէ եարը անձնասպա-
նութիւնը չէր հսկէր իր դիմուն բարձին
վրայ . այն մարդիկն որ առաւօտուընէ
մինչև իրիկուն կ'աշխատին՝ գիշերը խա-
ղաղ կը քնանան և ամենեին մտքերնէն
չեն անցըներ գլուխնին ատրճանակ պար-
պելու : Այն ատրճանակներն որ ատենօք
իր մխիթարութիւնն էին , Մաւրիտիոս ծա-
խեր էր զանոնք ծաղիկներ ընծայ ընելու
համար մօրաքեռ թոռանն անոր տօնին օ-
րը : Իր սրաին հետ միանգամայն միաքն ալ
բարձր թոփչք մը առեր էր . կը սիրէր զգե-
ղարուեստս , և կը կարդար բանաստեղ-
ծից քերթուածները : Խնչպէս իր հայրն 'ի
նիւրեմպէրկ , այսպէս ինքն ալ ճանչցեր
էր որ բանավարութիւնն է մարդուս ազ-
նուականութիւնը : Ուշադրութիւն կ'ընէր
գաղափարաց այն ատենուան առած ըն-
թացքին , և ներողամտութեամբ , երբեմն
ալ եռանդեամբ կը լսէր այն ամէն անհնա-
րաւոր եղեմի¹ բարի դիտաւորութիւննեւ-

ըլ , որոնց վրայ առաջ կը բարեկանար կամ
կը քամահրէր : Ա' ատէր անշաշտելի ատեց
լութեամբ այն ցած , նախանձու ու կեղծ
ծաւոր ռամկապետութիւնն , որ ժողովրը
գեան բարեկամն է՝ որովհետեւ ո և իցե
իշխանութիւն չընդունիր . կը գարշէր կը
զգուէր այն շատախօս խարեբաներէն՝ որ
իրենց արուեստ ըրած են ընկերավարու
թիւնն ու մարդասիրութիւնը . և միանգա
մայն կը մեծարէր այն անշահասէր մար
դիկն՝ որ անկեղծ անձին նուիրմամբ մը ա
րուեստաւորաց և աշխատաւորաց պաշտ
ովան կ'ելլան :

Սակայն պէտք չէ կարծել որ ալ գէշ օ
րեր չունէր Մաւրիտիոս : Գեռ իր յուսա
հատութեան ուլքման օրերն ունէր . մերթ
իր յանցանաց բեռը իր բոլոր ծանրութեամ
բը կը ճնշէր զինքը , մերթ ալ իր թումած
սյատանեկութեան ուրուականը դաժան
նայուածքովմը կ'երեար իրեն և լուռ սար
սափովմը կը պաշարէր զինքը : Գէշ կեանք
անցընողներուն պատիժն է՝ որ եթէ բարի
կենցաղավարութիւն ալ ստանալու ըլլան,
խել մը ատեն իրենց անցած ժամանակին
պիղծ ստուերը հետերնին կը քալէ : Յը
շուառ երիտասարդը զարհուրած ու խովոր
աջրով կը տեսնէր իր յիշատակաց տիսուր
խմբին ծանր ընթացքով իր դիմացէն
անցնիլը , իր հայրն անանկ երեսէ ձգելը ,
իր նախնեաց կալուածոյն աճուրդով ծա
խուիլը , իր՝ Մագգաղինէի վիճակը բաղ-

դին ձեռքը թողուլը . Ետքը կ'անցնէր իր մերջին տարիներուն պատկերը՝ զորոնք անկարգութեամբ փճացուցեր էր : Ինքն իրմէն չարաչար արհամարհուելով , և հը պարտութենէն չուղելով զղջման արցունքով իր խղճմտանաց խայթերը հանդարտեցրնել , այն միջոցին վայրենի լուռ թիւն մը կը պահէր . Լակեդեմոնի տղոց պէս , առանց ճայն մը հանելու՝ կը թողուր որ սիրտը մաշի : Բայց Աագդաղինէ միշտ վրան կը հասնէր , կը հսկէր մամտուքով , ոչ երբէք աչքին առջևէն կը կորսնցընէր զան , կը զննէր անոր հոգւոյն ամէն շարժմունքները . և քան զԱաւրիտիոս լաւ գիտէր ինչ որ կը հանդիպէր անոր սրտին մէջ : Այս թուլութեան ու լուռ մելամաղձուաւթեան օրերուն էր որ իր հնարագէտ բարեսիրութիւնն ու իր սիրտ շարժող փափուկ խնամքները . կը կրկնապատկէր : Այնպիսի գաղտնիքներ ունէր՝ որոնցմով ցրուել կու տար անոր ցաւագին մտածութիւններն իր առջի անձին վրայ , անոր սրտին թելերը կը շարժէր , և խորհրդական ճամբաններ կը բանար այն ալիքներուն որ կը ճմլէին զանիկայ : Երբեմն դեռահասակ մօր մը պէս իր աղդականին քովը նըստած՝ քաղցը ու ծանր ճայնով մը հետը կը խօսակցէր . իր խօսած միջոցը՝ Աաւրիտիոս անոյշ թեթև հով մը կը զգար որ իր վէրքերը կը զովացընէր : Երբեմն դաշնակին առջելը կ'անցնէր . ինչպէս Որեւ-

տէս իր Ելեկորա քրոջը ձայնէն , առանկ
Մաւրիտիոս ալ Մազդաղինէի երդը լսե-
լով իր խղճմտանաց խայթերը կը հան-
դարտէին . կամաց կամաց քաղցրութիւն
մը կը ծաւալէր ներսը . և անդգալի կեր-
պով մը սիրաը կ'ելլար : Առած ախորժն
հետղհետէ աւելնալով , այնչափ աւելի
սիրաը զեղանելու կը մօտիկնար . հուսկ
յետոյ առատ արցունքներ կը վագէին ա-
շուըներէն : Արցունքը աստօւածային պար-
զե մըն է . երկնային ցողն է որ մեր աղ-
տեղութիւնները կը լուանայ : Մաւրիտիոս
անով զտուած սրբուեցաւ :

Ի բաց առեալ յիշեալ օրերն որ երթա-
լով կը քիչնային , ժամանակն սքանչելի
ժամերով կ'անցնէր : Այն երկու տարին
որ Մաւրիտիոս այնչափ տհաճութեամբ
իրեւ գրաւ շնորհած էր իր մօրաքեռ թո-
ռանը՝ խել մը ամսէ ՚ի վեր լմընցած էր .
բայց իր մօքէն չէր անցնէր իր ազատու-
թիւնը պահանջելու : Աշխատութիւնը սի-
րել սկսելէն ետքը , իր արուեստին գրայ
սէր ձգեր էր . ոչ երբէք գործողութիւն կը
պակսէր իրեն . Պետրոս Մարտոյի ձեռքո-
վը , որ աննման ու անշահասէր բարեկա-
մութեամբ մը կապուած էր հետք , ստէպ
ստէպ յանձնարարութիւններ կու գային
առանց իր ուզելուն ալ : Մաւրիտիոս գրե-
թէ այնչափ յաջողած էր փայտի մեծ քան-
դակագործութեան մէջ որչափ իր հայրն
յաջողած էր տղոց խաղալիկներու և կաղ-

նաբեկ գործեաց մէջ։ Ապդաղինէ ալ
անկէ ետքը ստիպուած չէր թէյի տուփեր
կամ կրակէ պաշտպանուելու համար շի-
նուած ձեռակերտներ նկարելու . իր ման-
րանկարները յարդի էին , մանաւանդ ազ-
նուականաց ընկերութիւններու մէջ , ո-
րոնց ականջը աստանկ ձայն մը հասած էր՝
թէ աղնուական ընտանեաց որդի և աղջիկ
մը , դատաստանովմը կործանած ըլլալով ,
ազքատօրէն կ'ապրին իրենց աշխատան-
քովը , Բարելոնի փողոցին մէջ անմիջակէս
տանիքի մը տակ։ Այս այնպիսի պարա-
գայ մըն էր՝ որ մեծ դքաղման և հետաքրը-
քրութեան նիւթ կրնար ըլլալ այն ձան-
ձրացեալ ընկերութիւններուն , որ անյա-
զաբար կը մուրան միտք ցրուելու առիթ-
ներ : Աղքատութեան նեղութիւնը քաշե-
լէն ետքը , Ապդաղինէ և Աւրիտիոս կե-
նաց դիւրութիւն կը վայլէին , որ ապահո-
վապէս այն անձանց ջանքը կը պսակէ , ո-
րոնք կամք ունին աշխատութեան , և միան-
գամայն կարգաւորութիւն , պարզ ախոր-
ժակ և չափաւոր փառասիրութիւն : Կըր-
նային իրենք ելլալ իրենց վերնայարկէն և
աւելի վայելուչ բնակութիւն մը գտնալ ,
գոնէ աւելի ցած տեղ դրուած բոյներ :
Աւրիտիոս ալ շատ մտածեր էր այս բա-
նիս վրայ . ոչ եթէ աւելի փառաւոր բնա-
կարանի մը բաղձալուն , որովհետեւ իր
պղտի բնակութիւնը կը սիրէր , և ճանչցեր
էր ան խօսքերուն ճշմարտութիւնը՝ թէ այն

պատերն որ կը տեսնեն մեր աշխատիլը ,
մեր մտածութեամբք պարարիլն և յուսա-
լը , միշտ պալատի մը պատեր են : Այն
փոքրիկ սենեակն , որուն մէջ իր վերանո-
րոգութիւնը կատարուեր էր աշխատանաց
և համակամութեան ձեռքով , իրեն համար
տեսակ մը նուիրական տեղի մը դարձած
էր , ուսկից առանց ցաւելու չէր կրնար
հեռանալ . սակայն այս երիտասարդն , որ
ատենօք անանկ անքաղաքավար ու կար-
ծրասիրու էր , եզրօր պէս խնամքով հոդ
կ'ընէր Մագդաղինէի հանգստութեանը
վրայ . թշուառ կը սեպէր իր կեանքն ա-
նոր համար միայն՝ որ չէր կրնար դարձը-
նել իր մօրաքեռ թոռանն այն հարստու-
թիւնն որ կորսնցուցեր էր անիկայ : Անոր
համար խել մը անգամ՝ առաջարկեր էր ա-
նոր՝ փոխագրուելու աւելի ընդարձակ ու
աւելի հանգիստ բնակարան մը՝ քիչ մը ա-
ւելի յաճախեալ թաղի մը մէջ : Մագդա-
ղինէ պատասխաներ էր իրեն . — « Խնչու
կենաց կերպերնիս փոխենք , երբոր այս
վիճակին մէջ երջանիկ ենք : Երջանկու-
թիւնն ալ իր սիրած տեղերն ունի . անոր
համար զգուշանալու է անոնց դպչելու :
Քիչ մը երկնքի մօտ ենք , բայց զուտ օդ
մը կը շնչենք . անընակ թաղի մը մէջ կը
բնակինք , բայց պատուհաններնուս առջեւ
պարտէղ մը կը բացուի . փոխանակ կառ-
քերու աղաղակին՝ թոշնոց երդերը կ'ար-
թընցընեն զմեղ առաւօտք . խուցերնիս

պղտիկ են , բայց ձմեռը աղէկ կը տաքնան : Մտիկ ըրէ ինծի , ազնիւ բարեկամս , մեր վերնայտրկաց մէջ մնանք , ապերախտ կ'ըլ-լայինք՝ թէ որ դանոնք թողուինք » : Մաւ-րիտիոս գեռ վրայ կու տար իր խղճմտան-քին հանգստութեանն համար , սակայն 'ի ներքուստ կը գովէր իր մօրաքեռ թոռանը խելքը : Ուստի անկէ ետքն ալ առջինին պէս կ'ապրէին . միայն թէ Մաւրիտիոս ամէն ջանք կ'ընէր իր մօրաքեռ թոռա-նը խեղճ բնակարանը գեղեցկացընելու . Մագդաղինէի ալ ամենէն մեծ ուրախու-թիւնն էր Մաւրիտիոսի օթևանը զարդա-րելն այն ամէն գեղարուեստի ձեռակերա-ներով՝ որ անիկայ կը սիրէր : Այս երկու երիտասարդ բարեկամներն իրարու հա-մար կ'աշխատէին . և այսպիսի աշխա-տանքն աւելի քաղցր է :

Առանձնութեան մէջ կ'ապրէին և բաց 'ի Մարտոյ ընտանիքն ուրիշ բարեկամ չունէին : Քանի մը ազնուական տիկնայք , որոնց գէմքերը նկարեր էր Մագդաղինէ , հիացած անոր շնորհալից ու վայելուչ կեր-պին վրայ , շատ ջանք ըրեր էին իրենց քո-վը քաշել զանիկայ . սակայն օրիորդը գէմ կեցեր էր այդ ինքնայօժար հրաւէրքնե-րուն , որ ճշմարիտն ըսելով հետաքըր-քրութենէ առաջ եկած էին : Մագդաղի-նէ հեռու կը կենար այսպիսի բաներէ . այնպէս զուարթ էր իր սիրտը , որ ոչ եր-բէք Որսոլա և Մաւրիտիոս գանգատ մը

կամ ցաւելու խօսք մը լսեցին իր բերնէն
այն գեղեցիկ կալուածին կորստեանը վր-
րայ՝ որ դատաստանով մը յափշտակուեր
էր իր ձեռքէն : Փիչ անդամ կը խօսէր
այն դժբաղդ դիպուածին վրայ . և թէ որ
Մաւրիտիոսի հօրենական ժառանգութիւ-
նը սեպած չըլլար զայն , անտարակոյս ու-
րախութեամբ կը խօսէր անոր վրայ : Բայց
այս նիւթիս մէջ Մաւրիտիոս անոր չափ
անտարբեր չէր . չէր կրնար առանց խըզճ-
մտանքի ու առանց դառնութեան մտածել
այն դղեկին վրայ՝ ուր ծներ էր ինքը , և
ուր իր հայրը մեռեր էր՝ իր անուղղայ բա-
րուցը զոհ եղած : Ստէպ մտածմունքը
վալդրավէրի վրայ կը դառնար տխրու-
թեամբ . և իրաւցընէ ոչ ոք կրնայ պահան-
ջել ասկէց աւելի միակամութիւն մարդուս
վրայ , վասն զի շատ չափազանց ալ ախոր-
ժելի պէտք չէ սեպել վերնայարկի մը բը-
նակութիւնն և փայտէ քանդակագործու-
թեան տուած հաճութիւնը : Իսկ Որսոլա
բանի մը վրայ չէր ցաւէր , և բանի մըն ալ
չէր փափագէր . իր գլխաւոր դբաղանքն
էր Մաւրիտիոսը գովելը , և մասնաւորա-
պէս հիմա առջինէն աւելի վստահութեամբ
կը կրկնէր թէ անիւհայ հրեշտակ մըն է ,
երկնքի հրեշտակ մը , Աստուծմէ իսրկուած
հրեշտակ մը : — « Թո՞ղ տուր դուն ալ , կը
պատասխանէր երբեմն իրեն Մաւրիտիոս
բարեսէր կերպով մը , դիտեմ որ հրեշտակ
մը կայ հոս , բայց ոչ ես և ոչ ալ դու ես

ան » : Ամառ ատեն բոլոր շաբաթը աղէկ
աշխատելէն ետքը՝ կիրակի օրերն իրեքը
մէկտեղ կ'երթային դէպ 'ի դաշտերը , եր-
բոր Որսոլա և Մագդաղինէ Արտաքին քա-
րոզորեանց եկեղեցին պատարագ տեսնե-
լէ տուն կը դառնային : Ասոնք էին իրենց
գեղեցկագոյն հանդէսները . բոլոր օրը
բլուրներու զառ 'ի վայրին վրայ և հովտաց
մէջ կ'անցընէին , ինչ որ կը դտնային կ'ու-
տէին , և ուրախալից տուն կը դառնային :
Ասանկով Մաւրիտիոս իր մօրաքեռ թո-
ռանն հետ նորէն տեսաւ ի իւսիէնի և Աէ-
լի անտառները , որոնց մէջ երկու տարի
առաջ իր անձնասպանութեան դիտաւո-
րութիւնն որոճեր էր : Այն շագանակի
ծառերուն տակ՝ զորոնք իր հոգւոյն վշտե-
րով սկզբուցեր էր , այն ջրասէր կաղնի-
ներով և բարտիներով շրջապատած պղտի
լնին եղերացը վրայ՝ ուր մահն երևցեր էր
իրեն , լսեց կենաց ձայնն որ կ'երգէր իր
սրտին մէջ :

ՃԵ

Սակայն այն միջոցներուն երիտասարդն սկսաւ արտաքոյ կարգի ներքին նեղութիւն մը զգալ : Ատենէ մը՝ ի վեր Մագդաղինէի քով գտնուած միջոցը՝ բան մը կը զգար սրտին մէջ, որ չէր գիտէր թէ ինչ է . անիկայ իր երեսն որ կը նայէր , Մաւրիտիոսի գէմքը մերթ կը գեղնէր մերթ կը կարմրնար . և անոր ձայնէն դողի մը սլէս թեթև շարժմունք կու գար մարմնոյն վրայ : Իրիկուններն՝ երբոր անիկայ ասղնեգործելու հետ կ'ըլլար՝ ժամերովաչքերն անոր վրայ էր առանց խօսք մը զուրցելու . առ բանս իր առջի ունեցած վայրագութենէն կամ ծաղրելու յօժարութենէն առաջ չէր գար : Երբոր Մագդաղինէի խուցը կը մտնար , սիրով սաստիկ վեր կը նետէր : Թէ որ Մագդաղինէ իրեն գար , տղու մը սլէս շփոթած ու անճրկած կերպով կ'ընդունէր զանիկայ : Երբեմն ալ ա-

յանձին եղած միջոցը կուլար՝ առանց գիտ
նալու թէ ինչ պատճառէ առաջ կու գար
իր արցունքը : Ամէն միջոց , նաև քունի
մէջ ալ , կը զգար որ իր ներսը նոր շնոր
մը կը շինուի , բայց հազիւ թէ շինուելուն
ձայնը կը լսէր : Ի՞նչ էր արդեօք եղածը .
— Մաւրիտիոս օր մը կրցաւ կէս մը մա-
կաբերել զայն :

Անդղիացի աղնուական մը , որ ցեղով
ուղղափառ հաւատքը պահած էր , իր Լէն-
դէշը գաւառին մէջ ունեցած դղեակնե-
րուն մէկուն աղօթարանը կ'ուզէր զարդա-
րել Ռւնկարիոյ Ս . Եղիսաբեթ թագու-
հւոյն մեծ քանդակովը . ուստի Մարտոյի
ձեռքով Մաւրիտիոսի յանձնեց այս աշ-
խատութիւնը : Երիտասարդ գործաւորը
մեծ ախորժով յանձն առաւ այս բանս ,
որովհետեւ իր մայրն ալ այն սրբուհւոյն ա-
նունն ունեցեր էր , և որովհետեւ շատ կը
մեծարէր անոր յիշատակը : Եւ սակայն
թէպէտ իր հօրմէն կատարելապէս սորված
էր այդ արուեստը , թէպէտ շատ ճարպիկ
էր իր արուեստին գրիչը գործածելու մէջ ,
կաղնւոյ փայտին ձեռք դպցընելու միջոցը
խորին վհատութիւն մը զգաց : Ինքն որ
ինչուան այն ատեն արհամարհած էր ա-
մէն դժուարութիւն այնպիսի համարձա-
կութեամբ մը՝ որ կրնար ինչուան յանձնա-
պաստանութիւն ըսուիլ , հիմա կը տարա-
կուսէր , չէր կրնար փայտը դուրել . և
ինքն իր երկչուութեանը վրայ կը զարմա-

նար , որովհետեւ դեռ չէր գիտէր որ ինքն
իր անձին չվստահիլը՝ նշանէ ծմարիտ հան-
ճարոյ : Մաքէն անցուց եկեղեցիներու մէջ
տեսած ամէն քանդակեալ արձաններու
դէմքերն որ կը յիշէր . բայց անոնց մէկն ալ
թագուհւոյ մը ու սրբուհւոյ մը գաղափա-
րը չէր տար , մէկն ալ չունէր այն ազնուա-
կան ու համեստ կերպարանքն որ կը վայ-
լէր այն անձին : Բանը այն էր որքիչ ժամա-
նակ ունէր . նախ մէյ մը վեր ՚ի վերոյ մը
զգեստներն ու ձեռքերը շինեց : Մէկ կող-
մանէ անուն հանելու և իր մօրաքեռ թո-
ռանը գովիստն ընդունելու փառասիրու-
թիւնը կը խրախուսէր զինքը , մէկալ կող-
մանէ ալ աւելի խիստ աչքով նայել կու-
տար իր ձեռագործին : Ամենեին գոհ չէր
ըլլար շինած ծալքերուն վրայ , ամենեին
զգեստը դիւրաշարժ չէր երեար իրեն , և
մարմնոյն դիրքն ալ վայելուչ չէր սեպէր :
Դատ ժամանակ անցուց ձեռքերուն վրայ .
ջանաց արքունական փափկութիւն մը տալ
անոնց : Այս կերպով կը շինուին այն աշ-
խատասիրութիւններն որ զլուխ գործոց
կ'ըլլան . իսկ ժողովուրդն որ կը զարմա-
նայ անոնց վրայ՝ չգիտեր թէ ինչ աշխա-
տանքով ծնած են անոնք : Երբոր զլուխն
սկսելու միջոցն եկաւ , կրկնապատիկ տար-
տամութիւն մը տիրեց նորէն վրան : Հան-
գերձ այսու ձեռք զարկաւ գործոյն , և
մէկէն գրիչն սկսաւ բանիլ գաղտնի մտա-
ծութեան մը աղղեցութեամբ . ճակատն

առանց շատ աշխատութեան կլորութիւն
առաւ , և աչքերն ալ իբրև դիւթութեամբ
շինուեցան , ու ակնակապճաց մէջ պատըս-
պարուած՝ աղօթքի մէջ յափշտակուած
հոգւոյ մը նշանակութիւն ունէին . շրթ-
ունքները լի էին ներողամտութեամբ ու
աղնուութեամբ , ու անուշահոտ շունչ մը
շնչելու համար կը բացուէին . մազերուն
հիւսքն երկու բաժնուած էին ճակտին վրայ
ու ականջներէն վեր առնուած , և դէմքին
ամբողջութեանը շրջանակի մը տեղ կը ծա-
ռայէին : Մաւրիախոս քանի մը վայրկեան
քանդակին դիմացը կեցած՝ լուութեամբ
զննեց . յետոյ ներքին հաճութեամբ մը՝
սկսաւ կատարելագործել այն ամէն մա-
սերն որ դեռ անկատար կ'երևային իրեն
ճշդութեան կողմանէ : Անկէ ետքը մէկդի
նետեց գործիներն ու քանի մը քայլ հե-
ռուն քաշուեցաւ՝ աւելի աղէկ դատաստան
ընելու համար իր ճեռակերտին վրայ : Այս
միջոցին Մագդաղինէ ներս մտաւ , և մէ-
կէն ճանչցաւ որ քաշուած պատկերն իր
դէմքն էր : Սկսաւ ճեռքովը ծափ զարնել
և անմեղ ուրախութիւն մը ցուցուց . ընդ-
հակառակն Մաւրիախոս շփոթեցաւ ու չէր
դիտէր ինչ ընելիքը , դեռահասակ օրիոր-
դի մը պէս կարմրելով որուն առաջին
գաղտնիքը բերնէն կ'առնեն : Խեղճն իր
մտքին մէջ պատկեր մը փնտըռելու ատեն՝
Մագդաղինէի պատկերն առջևն ելեր էր ,
և առանց իր դիտնալուն կամ ուղելուն ,

ու առանց իսկ մտածելուն՝ ճիշդ. իր մօրաքեռ թոռանը կերպարանքն հաներ էր փայտին վրայ : Աս դէպքը լուսաւորեց զինքը . բայց այս պայծառ լոյսը գրեթէ մէկէն փարատեցաւ : Ի՞նչ կրնար ըմբռնել Մաւրիտիոս սիրոյ այս պարկեցաւ սկզբնաւորութիւնը , ինքն որ ինչուան ան ատեն կրից զինովութիւնն ու զեղմունքը միայն ճանչցեր էր : Սակայն այդ օրուընէ սկսեալ դգացած նեղութիւնն երթալով աւելցաւ , և իր ներքին հանդարտութիւնը սաստիկ տակնուվրայ եղաւ՝ որչափ որ ինքը չէր համարձակէր ըսելու կամ նոյն իսկ իր անձին խոստովանելու :

Այս Ա . Եղիսաբեթի քանդակը ահաւոր մրրիկ մը պիտի բերէր իր կենաց վրայ , և Մաւրիտիոսի մտքէն ալ չէր անցնէր որ անիկայ պիտի ըլլար իր մինակը բոլորովին որոշողը :

Այս քանդակը դեռ իր գործարանն էր . որովհետեւ գրեթէ չէր ուղէր հեռացընել զայն իր քովէն . և թէպէտ խել մը անգամ հարուստ աղնուականը մարդ խրկեր էր առնելու , Մաւրիտիոս միշտ պատճառանք մը կը գտնար ուշացընելու , ըսելով թէ սա կամ միւս կտորը դեռ գրչի կարօտ էր . բայց ընդ հակառակն ամեննեին չէր դաշէր իր ձեռակերտին , և Պիգմալիոնի պէս կը նայէր միայն անոր վրայ : Առաւոտ մը աղնուականն անձամբ եկաւ Մաւրիտիոսի բնակարանը : Բարձրահա-

սակէր, նիհար, կապոյտ աչուըներով, ճեր-
մակ մորթով, դեղին մազերով ու մօրու-
քով, և Մաւրիտիոսէ աւելի երիտասարդ
կ'երեար, թէպէտ քանի մը տարի անկէց
մեծ էր հասակաւ : Զգեստներն ալ պարզ
էին ու ընտիր ախորժակով և վայելուչ
յօրինուած : Պաղ կերպով մը ներս մտաւ,
ու ասդիս անդին նայելով բարեմը տուաւ.
Ետքը առանց ամենեին տանտիրոջը դէմ-
քը նայելու շիտակ Ա . Եղիսաբեթին առ-
ջեր զնաց : Բաւական ատեն լոփի մնջիկ՝
մարմնովը քիչ մը ծուած ու ոտքի վրայ ան-
շարժ կեցած դիտեց զայն, մէկ ձեռքը եր-
կաչեայ պղտիկ դիտակն ու մէկալ ձեռքը
գաւազանն ու գլխարկը բոնած :

— « Զեն խաբած դիս, ըսաւ վերջապէս
առանց գլուխը դարձընելու իրրե թէ ինք-
իրեն խօսէր . ես ալ ասանկ ըմբռնած էի
սրբուհւոյն գաղափարը . իրաւցընէ կը
տեսնամ որ մեծ արուեստաւորի մը գործք
է ասիկայ » :

Այս ըսաւ ու լոդկին դրապանէն պղտի
դրապանակ մը հանեց . որուն մէջէն խել
մը թղթադրամ անտարբեր կերպով մը ա-
րուեստաւորին սեղանատախտակին վրայ
դրաւ :

— « Զէ, պարոն, աս ասանկ չըլլար,
ըսաւ Մաւրիտիոս . ա՛ռ այս թուղթերն
ու թէ որ կ'ուզես՝ մեր դաշինք դրած զի-
նը վճարէ ինծի : Գիտնաս, պարոն, որ
փուծ տեղն ըրած կ'ըլլաս առատաձեռնու-

թիւնդ . որովհետեւ թէ որ ուզէիր այն գիւնը տալ՝ ինչ որ ես կ'արժեցընեմ , բոլոր հարստութիւնդ չէր բաւեր անոր » :

Այս խօսքերս որ լսեց սըր Եղուարդ (այս էր ազնուականին անունը) , առաջին անգամ աշուքները մէյ մը փայտիքանց գակագործին վրայ դարձուց : Թէպէտ Մաւրիտիոս իր բաճկոնակն հագած էր , բայց ձեռքերուն ճերմըկութենէն , երեսին մաքուր գծերէն և խրոխտ ճակտէն՝ որուն վրայ աշխատութիւնը նորէն տպաւորեր էր իր ցեղին աւրուած դրոշմը , ազնուականը մէկէն իմացաւ որ սովորական արուեստաւոր մը չէր անիկայ : Եւ այնչափ աւելի գիւրութեամբ հասկըցաւ զայն , որ չափ որ ինքն ալ ուրիշ հարուստներէն կը զանազանուէր իր գերազանց յատկութիւններով : Քիչ մը շփոթեցաւ ու ամօթով մնաց , և չուզեց երթալ անկէ առանց մոռցընել տալու իր բուն անգիտական կերպով ներս մտնալը : Նստաւ ընտանեբար պղտի անկողնին ծայրին վրայ , որ միանգամայն բազմոցի տեղ կը ծառայէր , և այնպիսի ախորժելի կերպով մը խօսակցեցաւ Մաւրիտիոսի հետ՝ որ Անգղիացւոց մէջ սակաւագիւտ է . ընտիր տեսութեամբք կը խօսէր անոր արուեստին վրայ , որով կը տեսնուէր որ կը սիրէր զայն ու յարգը կը ծանչնար : Երիտասարդ գործաւորն սկըզբանքաշուած , պազ ու լուռ կեցաւ . բայց քիչ քիչ սկսաւ ախորժիլ անոր խօսակցու-

թեանն ու կերպին սքանչելի պարզութիւնը : Այն պղտիկ խուցին մէջ, այն պըդտի գործաւորի սեղանատախտակին քով, կաղնւոյ փայտի կոճղերու ու փայտի կըտորներու մէջ որ տախտակամածին վրայ սփռած էին, իբրև ընդունելութեան սրահի մը մէջ կը խօսակցէին : Զարմանալին այն էր որ երկուքն ալ ծածուկ սնապարծութեամբ մը, մէկը կը ջանար ցուցընելթէ միշտ ձեռաց աշխատութեան կարօտչէր եղած իր ապրուստը ճարելու համար, և թէ իրեն ալ ընտանի էին հարուստ կենաց ո և իցէ ճոխութիւնքը, իսկ միւսը կը ճղնէր համոզել որ թէպէտ հարուստ էր՝ բայց կը ճանչնար աշխատութեան և խելքի արժէքը : Այսպէսով ճանը նիւթեր իրենց խօսակցութեանը նիւթ առին : Սըր Եղուարդ Մաւրիտիոսի խօսքերը լսելով շատ չանցաւ հասկըցաւ որ առանց տարակուսի դիմացինն իրեն հաւասար աստիճանի անձն էր : Մաւրիտիոս ալ սըր Եղուարդի խօսքերը լսելով ճանչցաւ որ միայն աղքատներուն առանձնաշնորհութիւնը չէ խմաստութիւնը, և թէ կենաց ամէն տեսակ պայմանները, ամենէն բարձր վիճակէն առնելով մինչեւ ամենէն ստորինը, վեհագոյն վարժապետ են այն մարդկանց՝ որ կ'ուղեն անոնցմէ օդուտ քաղել : Թուրինկիոյ սուրբ դքսուհեոյն քանդակին վըրայ դառնալով, անդզիացի ազնուականը պատմեց որ իր մայրն Եղիսաբեթ քաղցը

անունն ունեցեր էր այն սակաւօրեայ կե-
նաց մէջ՝ որ երկրիս վրայ անցուցեր էր :
Մաւրիտիոս ալ պատմեց թէ իր մայրն ալ,
որ նոյնալէս ծաղիկ հասակի մէջ մեռեր էր,
նոյն անուամբ կոչուած էր . և այս նմա-
նակցութիւնը՝ թէ և թեթև նիւթի մը վրայ
էր , աս երկուքին մէջ տեսակ մը համա-
կրութիւն պատճառեց : Համառօտ ըսենք ,
երկու ժամէ վերջը՝ երկուքն իրարմէ բաժ-
նուեցան մէկմէկու վրայ դոկ ու դրեթէ
բարեկամ եղած :

Այս մտերմութիւնն այսափ պիտի չը-
մնար . սըր Եղուարդ , որ հարուստ էր ա-
ռանց ամբարտաւանութեան , ծանր՝ ա-
ռանց բրտութեան , հաղորդական , սիրա-
լիր , և պէտք եղած տեղը հանճարեղ , այն
քիչ տնգղիացիներէն մէկն էր՝ որ աղէկ
աստղի մը տակ ծնած են : Նախատիպանձ
մը համարուած էր ամենէն . և իրօք անանկ
էր . միանգամայն բարձրաթռիչ միտք , ար-
դար բնաւորութիւն , վեհանձն ու ասպե-
տական սիրտ և անձնանուէր բնութիւն
ունէր , և հարստութեան պարկեշտութիւ-
նը , այսինքն այն զգացմունքը՝ որով փա-
փուկ հոգւոյ տէր անձինքներն իրենց սե-
րընդեանն աստիճանն ու պատիւը կը ծած-
կեն : Աւելի երջանիկ և աւելի կտրիճ գըտ-
նուած էր քան զՄաւրիտիոս և երիտա-
սարդութեան մրրիկներուն մէջէն անցեր
էր առանց իր բնածին անարատութիւնը
պղտի կերպով մը պղտորելու : Իր խա-

բէական ցնորքներուն սպարագլ ելլալը՝ չէր
մոլորցուցած զինքն իր ճամբէն . Մաւրի-
տիոսի պէս իրաւունք չէր սեպած քանի մը
հասարակ խաթէութեանց համար բոլոր
մարդկութիւնը նախատել . և մարդիկ
ճանչնալով ալ հանդերձ հարկ չէր համա-
րած ոչ ատել զանոնք և ոչ ալ արհամար-
հել : Խմաստնոյ մը փորձն ունէր , բանա-
ստեղծի մը եռանդը , և տղու մը անմեղու-
թիւնն ու բնական պարզութիւնը : Սակա-
ւագիւտ առանձնաշնորհութիւն մը ունե-
նալով 'ի բնութենէ՝ կը միացընէր իր ան-
ձին վրայ երկու յատկութիւն , որ դժբաղ-
դաբար իրարու հետ անմիաբան կ'երևան .
այսինքն անոնց չափ գիտէր՝ որոնք ալ չեն
կրնար սիրել , և անոնց պէս կը սիրէր՝ ո-
րոնք դեռ չեն գիտեր : Բաց ասկէ , ուս-
մամբ և ճանալարհորդութեամբք զարդա-
ցուցեր էր իր խելքը . արուեստից գեղեց-
կութեան բնածին զգացմունքն ունենա-
լով , կը պատուէր հանճարաւոր անձինքն
ու ամենայն յարդանք կու տար : Շատ տա-
րիէ 'ի վեր՝ ձմեռը բարիդ կ'անցընէր քանի
մը ընտրեալ արուեստագիտաց հետ կե-
նակցելով : Շատ հակամիտութիւն չունէր
աշխարհային ընկերութեանց . աւելի ա-
րուեստանոցներու մէջ կը գտնայիր զինքը՝
քանթէ խօսակցութեանց սրահներու մէջ :

Անկէ ետքը ստէպ այցելութիւն սկսաւ
ընել Մաւրիտիոսի : Յորեկուընէ վերջը
կու գար՝ հետն աղեկ սիկարներ առած որ

սովորական տեսակէն չէին, անկողնին ծայրը կը նստէր ու կը ծխէր . իսկ Մաւրիտիոս իր աշխատութեան սեղանատախտակին առջեւ կեցած՝ մէկ կողմանէ կը խօսէր , մէկալ կողմանէ ընկուզենւոյ կամ կաղնւոյ փայտ կը տաշէր : Երբեմն սըր Եղուարդ ոտքի վրայ կ'ելլար՝ մէյ մը անոր աշխատութեանը վրայ նայելու համար . երբեմն ալ Մաւրիտիոս քիչ մը ատենուան համար աշխատանքը կը թողուր , սիկար մը կը վառէր ու կու գար անոր քովը կը նստէր : Անանկ եղաւ որ քիչ քիչ այս երկու երիտասարդներն իրարու հետ մեծ սիրով մը կապուեցան : Մաւրիտիոս անզգալի կերպով այն վիճակին հասաւ՝ որ մտերմութեամբ իր սիրտը կէս մը կը յայտնէր անոր . թէպէտ խոհեմարտ իր առջի անցուցած կենաց անկարգութիւններուն վըրայ խօսք չէր բանար , բայց զեղուն սըրտով կը խօսէր իր քրոջը վրայ , որ նոյն յարկին տակ կ'աշխատէր : Սըր Եղուարդ , որ փափուկ և բանաստեղծական կաղմուածքով սիրտ ունէր , այս եղբայրական կենաց պատմութիւնները կ'ախորժէր . և թէպէտ կը փափագէր անոր երիտասարդ քրոջն հետ ճանչուորելու , բայց քաղաքավարութեան համար զեռ չէր համարձակած աղաչելու Մաւրիտիոսի որ զինքն անոր ներկայացրնէ . և զարմանալին այն է որ Մաւրիտիոս թէպէտ ստուգիւ իրեն վրայ սէր ունէր , սաստիկ լուսթիւն

կը պահէր այս բանիս վրայ։ Բայց ամէն բան իր սահմանեալ բաղդն ունի։ օր մը որ անգղիացի աղնուականը Մաւրիտիոսի քովէր, Մագդաղինէ ներս մտաւ։ Մաւրիտիոս քանի մը անդամ իր նոր բարեկամին վրայ խօսեր էր Մագդաղինէի, և անիկայ ալ, որ կ'ուրախանար տեսնելով թէ ամէն գեղեցիկ զգացմունքները մէկիկ մէկիկ նորէն կը ծաղկին ան այն չափ ատենուան եղծեալ սրտին մէջ, միշտ յօրդոր տուեր էր այս նորածին բարեկամութեան կայծն արծարծելու։ Մագդաղինէ սըր Եղուարդին առջև այն կերպով վարուեցաւ՝ ինչ որ էր բնութեամբ։ սակայն իր աղդականին հաճոյանալու դիտմամբ, միանգամայն մէկ աչքի նայուածքով մը իմացած ըլլալով որ անգղիացի երիտասարդը վստահանալու անձն էր, աւելի վայեկչութիւն բանեցուց քան ինչ որ թերեւս առջին տեսութենէ մը կրնար պահանջուիլ։ Ժամէ մը ետքը՝ իր բնակարանն առանձնացաւ, գրաւելով սըր Եղուարդի սիրտը։

— « Իրաւունք ունէիր, պարոն, աղաղակեց եռանդեամբ աղնուականն առ Մաւրիտիոս՝ երբոր օրիորդը դուրս ելաւ, իրաւունք ունէիր քոյրդ գովելու։ մանաւանդ թէ հիմա կը տեսնամ որ շատ պաղութեամբ կը խօսէիր անոր ձրիցը վրայ։ որովհետեւ ուր կը դտնաս անանկ աղնիւ հողի մը անանկ անոյշ երեսի մը վրայ ցու-

լացած : Հիմա կ'իմանամոր դիւրին է քեզի
զլուխ գործոց ձեռակերտներ շինել , քանի
որ հանճարիդ առջև անանկ կատարեալ
օրինակ ունիս : Բարեկամդ իմ , բաղդն
այնչափ խիստ չէ եղեր քեզի՝ որչափ որ
կը կարծէի , որովհետեւ ասանկ քոյր մը
շնորհեր է քեզի » :

Սըր Եղուարդ կրնար ուզածին չափ ա-
սանկ խօսիլ առանց վախ ունենալու որ
բարեկամն իր խօսքը կտրէ : Մաւրիտիոս
իր սեղանատախտակին վրայ ծռած փայ-
տի կտորի մը վրայ կ'աշխատէր և կարծես
թէ և ոչ խկ մտիկ կ'ընէր սըր Եղուարդի
խօսքերը : Նոյն օրը կերակրոյ միջոցն ու
բոլոր իրիկունը՝ անգղիացի ազնուականին
վրայ միայն խօսուեցաւ Մագդաղինէի սե-
նեկին մէջ : Անոր վայելուչ ու պարզ կեր-
պը , զգուշաւոր ու քաղաքավար լեզուն ,
և անոր գաղափարաց բնական ազնուա-
կանութիւնը՝ երիտասարդ օրիորդին հա-
մակրութիւնը շարժեր էին , որ խօսքով ալ
կը յայտնէր զայն և ուրախակից կ'ըլլար
իր ազգականին ասանկ մտերիմ մը ունե-
նալուն վրայ : Ան կանայքն որ մէկու մը
վրայ սէր ունին՝ զարմանալի բնածին ըզ-
դացմամբ մը մէկ նայուածքով կը հասկը-
նան ու կը չափեն թէ իրենց սիրելոյն բա-
րեկամներուն մտերմութիւնն ինչ աստի-
ճանի պատուաւոր ու անկեղծ է : Այս ալ
բաւական չէ . Որսովտ ալ , որ սանգուխին
վրայ հանդիսեր էր ազնուականին , չէր

կշտանար անոր աղէկ մարդու կերպարանը քը գովելու և չէր հաւտար որ անիկայ ան գղիացի էր : Նոյն խսկ Պետրոս Մարտոյ ալ, որ իրիկունը Մագդաղինէի քով կ'անցընէր և որ շատոնցուընէ ՚ի վեր կը ճանչնար սըր Եղուարդը՝ անոր պալատին համար խել մը եթենեայ գործածներ շինածըլլալով, քանի մը առատաձեռնութեան գործքեր պատմեց անոր վրայ, որ գերմանացի օրիորդին մտացը վրայ մեծ տպաւորութիւն ըրին, և Որսոլա ալ զարմացման ու գորովոյ բացադանչութիւններով կը յայտնէր իր զգացմունքը : Այս միաձայն գովեստներուն Մաւրիտիոս ալ իր ճայնը կը խառնէր . սակայն ներքուստ վիշտ կը կրէր առանց պատճառը մինտրուելու կամ զիտնալու, նման տնկոց որ մրրկին մօտեցած միջոցը կը կրեն, թէպէտ դեռ երկինքը պարզ է և ամպ մը անոր մաքուր երեսը չսկզբնէր :

Այն օրուընէն սկսեալ սըր Եղուարդ Մագդաղինէի հետ ալ կը տեսնուէր . սկըզբան կարճ ու ցանցառէին իր այցելութիւնը, բայց անզգալի կերպով երկընցան ու յաճախեցին : Միշտ օրուան մէջ կու գար . և շատ անդամ նոյն իրիկունը նորէն կը դառնար : Մագդաղինէ ամենայն մարդասիրութեամբ կ'ընդունէր զանիկայ, և չէր ծածկէր անոր կենցաղավարութենէն զգացած ախորժը : Մաւրիտիոս խոռված կը դիտէր զինքը . և երբեմն նախանձու աչ-

քով մը կը զննէր աս երկուքը՝ առանց ան-
դրադառնալու ըրածին վրայ : Ժամանակ
աւ կ'ըլլար որ խեղճ երիտասարդը թեթև
զայրոյթ մը կը զգար իր բարեկամին դէմ,
առանց մակաբերելու պատճառը : Շատ
ատեն չանցաւ՝ իրեն անանկ սկսաւ երե-
նալ որ իր մօրաքեռ թոռն իրեն հետ քա-
շուած կերպ մը կը բանեցընէր, իսկ օտա-
րականին հետաւելի կը բացուէր : Արդէն
դիտեր էր որ անգղիացին ալ բան մը չէր
զուրցէր ճանապարհորդութիւն ընելու վր-
րայօք, ինչպէս որ սովորութիւն ունէր ը-
նելու ամէն տարի նոյն միջոցին : Իրիկուն
մը Մաւրիտիոս համարձակեցաւ հարցընե-
լու թէ Երբ ճամբայ կ'ելլայ . ազնուականը
պատասխան տուաւ թէ միտք չունէր տե-
ղէն շարժելու, և Մաւրիտիոսի անանկ մը
երեցաւ՝ որ Մագդաղինէ ժպիտով մը շը-
նորհակալ եղաւ անոր : Անկէ եղը կա-
մաց կամաց այն անծանօթ նեղութիւնն ու
տաղնապն որ կը կրէր երիտասարդը՝ ճանր
մաղձուութեան մը փոխուեցաւ : Մաւ-
րիտիոս սկսաւ առանձնութիւն ախորժիլ,
և աշխատանքի սէրը պաղեցաւ : Ամենէն
աւելի արտաքոյ կարդի բանն այն էր՝ որ
Մագդաղինէ, ատենօք անանկ հսկող ու
խորատես, կարծես թէ հիմա չէր ան-
դրադառնար իր աղղականին վրայ եղած
նոր փոփոխութիւններուն . անանկ մը կու-
գար մարդուս՝ որ բոլոր ուշաղրութիւնը
սըր Եղուարդի վրայ դարձուցած էր :

Առաւօտ մը որ անկողնին վրայ նստած
էր Մաւրիտիոս տրտում տիտուր ու լքեալ,
և սարսափով ինքը իրեն կը հարցընէր իր
ոս վիճակն հասնելուն պատճառը , աղնր-
ւականը ներս մտա՛ սովորականէն աւելի
ծանր դէմքով : Եկաւ Մաւրիտիոսի քովը
նստաւ , և առանց բերանը բանալու՝ սկը-
սաւ գաւազանին ծայրովն աներեսյթ բո-
լորակներ ձևացընել յատակին տախտա-
կամածին վրայ , և կերպարանքէն յայտնի
կ'իմացուէր որ հարկաւոր բան մը ունէր
ըսելու և չէր գիտէր ինչպէս սկըսի . Մաւ-
րիտիոս ալ անձկութեամք մը կը զննէր զա-
նիկայ , կարծես թէ կը մակաբերէր որ այն
մըրիկն որուն մերձաւորութիւնն այնչափ
վեասակար եղեր էր իրեն ամսէ մը 'ի վեր ,
ան միջոցին գլխուն պիտի փրթէր :

— « Մաւրիտիոս , ըստեւ վերջապէս սրբ
Եղուարդ շփոթած կերպով մը՝ ինչպէս
որ սովորական է հարուստներուն երբոր
աղքատաց հետ կը խօսին , ես քու քոյրդ
կը սիրէի տեսնելէս առաջալ : Քու խօս-
քերդ պատճառ եղան ինծի զանիկայ սի-
րելու . և երկուքնուդ վրայ տարածեցի այն
գորովն ու մեծարանքը՝ որ առաջ միայն
քու վրադ ունեցեր էի : Երբոր զինքն ան-
ձամք ճանչցայ , այս զգացմունքը քիչ ա-
տենուան մէջ սիրոյ դարձաւ : Ո՛վ աղնիւ
երիտասարդներ , ես տեղեկութիւն մը
չունիմ ձեր աղղատոհմին ու ձեր առջի
վիճակին վրայ . բայց ես ձեր հիմնկուան

կեանքը տեսայ , և աս բաւական է ինձի :
Այնպիսի կերպով համբերեցիք ճախորդութեան , որ ցուցուցիք թէ արժանի էք հարատութեան . ես ալ իմ կողմանէս կարծեմ բաւական ցուցուցիք որ շատ անարժան չէի ազգատութեան : Մաւրիտիոս , մենք բարեկամ ենք իրարու . կ'ուզես որ իրարու եզրայր ըլլանք » :

Մաւրիտիոս մահուան դէմքէն աւելի գունատեալ՝ պաղ կերպով մը ձեռքը տրւաւ ազնուականին , ու խոռվեալ ձայնիւ մը՝ զոր ջանաց հանդարտեցընելու՝

— « Սըր Եղուարդ , ըսաւ , լսած խօսքերս իրեքնուս ալ պատիւ կընեն , և գիտցիր որ շատ երախտագէտ եմ անոնց , ինչպէս որ պէտք է ըլլամ . բայց Մագդաղինէ , իմքոյրս . . . անտարակոյս գքեղ կը սիրէ . . . բայց արդեօք իր հաւանութիւնն առանք ես . կամ դոնէ իմացանք ես իր միտքը :

— Չէ , բարեկամս , չէ , ես չեմ դիտեր թէ արդեօք սիրելի եղանք եմ , պատասխանեց համեստութեամբ ոըր Եղուարդ . բայց ես միտքս դրած եմ որ ծըմարիտ սէրը կը քաշէ , և ես զիս կը համոզեմ՝ որ թերեւս իմ սիրոյս ու խանդաղանացս յարատեռութեամբը՝ վերջապէս կը ստանամ այն սրտին սէրը , զոր ինձի ընկեր որոշեր եմ :

— Բայց արդեօք Մագդաղինէ գիտէ՞ որ կը սիրես զինքը :

— Չեմ կարծեր որ իմ այցելութիւն-

ներս անախորժ երեւան իրեն . սակայն ոչ
բերնով և ոչ ալ աչքով երբէք իմ սիրոյս
վրայ խօսեր եմ հետը : Իրեն հաւանու-
թիւնն առնելէն առաջ իմ պարտքս էր
նախ քու հաւանութիւնդ առնել :

— Շատ աղէկ , ըստ Մաւրիտիոս՝ աս
անգամ ինքը սըր Եղուարդի ձեռքը սխմե-
լով : Ես հիմա պիտի չճանչնամ զքեզ . իմ
համարմունքս և բարեկամութիւնս շատոն-
ցուընէ 'ի վեր ստացած ես : Կը խօսիմ
Մագդաղինէի հետ , և թէ որ փափաքա-
նացդ զիջանի , հիմակուց կրնամ խոստա-
նալ քեզի որ ձեր երջանկութիւնը կը կա-
տարուի » :

Անգղիացին բաժնուեցաւ Մաւրիտիո-
սէն՝ քաղցր յուսով մը սիրտը լեցուած .
ինչպէս կը սիրէր Մագդաղինէն , ինչպէս
որ չէր կրցած անտարբեր աչքով տեսնել
օրիորդին ան աստիճանի անմեղ պարզու-
թիւնն ու խելքը , ան աստիճանի շնորհա-
լից կերպն ու գեղեցկութիւնը , անանկ
Մաւրիտիոսի վրայ ալ մեծ սէր ունէր , և
այդ բանաստեղծական միտք և վեհանձն
ու զգայուն սիրտ ունեցող ազնուականին
քաղցր կ'երեւար այն մտածութիւնը՝ թէ
կարենայ խալըսել այն երկու երիտասարդ-
ները բաղդին անգթութենէն , աշխարհիս
առջեւ զիրենք առջի վիճակնին հանելով
դոր կորսընցուցած էին :

ԺՂ

Երբոր մինակ մնաց Մաւրիախոս , ա-
նանկ խառնակ մտածութիւններու և իրա-
րու հակառակ զգացմանց անդունդի մը
մէջ ինկաւ , որ ամենէն աւելի մանրազնին
քննողն ալ , ամենէն աւելի քաջ հոգեբանն
ալ շատ դժուարու պիտի կարենային ո-
րոշել զանոնք իրարմէ : Ինքզինքը սաստիկ
բոնադատելով ինչուան սանդուխին ծայ-
րը սըր Եղուարդին ընկերելէն ետքը , նո-
րէն իր խուցը մտեր ու անկողնին վրայ ին-
կեր էր՝ լսած խօսքերէն ծանր վիրաւո-
րուած : Սկզբան ուժգին ցաւ մը զգաց ,
որուն ինչ ըլլալը չէր գիտէր , ետքը թմրու-
թիւն մը եկաւ վրան : Իր զգայարանաց
խոռվութիւնն հանդարտած ըլլալով , ան-
կէց վերջը կամաց կամաց միտքն արթնցաւ
ու զուարթացաւ : Փիչ ատենէն ճակտոր
քաղցը լուսով մը փայլեցաւ , որ նման էր
արշալուսոյն առաջին պայծառութեանը :
Իրաւցընէ նոր կենաց մը արշալոյսն էր

ասիկայ : Երկնային բոց մը փայլեցաւ իր
աչքերուն մէջ . ժպիտ մը , որ նման էր
քունէ արթընցող տղու մը ծիծաղելուն ,
կէս մը բացաւ իր դեռ տժգոյն ու դողդը-
ղացող շրթունքները : Երկար ատեն ինք-
իրմէն դուրս յափշտակուած մնաց՝ բոլո-
րովին լուռ : Վերջապէս՝ սիրտն ելլելով
կուրծքն ուռեցաւ . յանկարծ աչուըներէն
արցունքներ ցայտեցին , հառաջանք մը
փրթաւ սրտէն , և յարութիւն առնող կա-
զարու պէս՝ ձեռքերն երկինք բարձրացուց :
Իր սրտին խորերը նայելով , Մաւրիտիոս
նոր բացուած ծաղիկ մը տեսեր էր , անոր
անոյշ հոտն առեր էր , և այս ծաղիկը
սէրն էր : Աը սիրէր . չփորձողը չգիտեր
թէ ինչ դինովութիւն է ասիկայ :

Կարճ տեսեց աս գինովութիւնը . Մաւ-
րիտիոսի վրայ յանկարծ բարկութիւն ու
յուսահատութիւն եկաւ : Նման այն թըր-
չնոյն՝ որ օդուն դաշտաց մէջ մահացու վէր-
քով վիրաւորուած է , նորէն ինկաւ իր վի-
ճակին գիտակցութեանը մէջ : Խեղճը ան
ատեն սկսեր էր սիրել երբօր ալ ժամա-
նակը չէր . շատ ուշ հասեր էր Դրախտին
դուռը . հաղիւ թէ կը սկսէր հեռուէն տես-
նել երջանկութիւնը , և ահա մշանջենաւոր
հրաժեշտի ողջոյնը պիտի տար անոր : Իր
բուռն բնաւորութիւնը վերջին անգամ մըն
ալ բոլնկեցաւ : Նախանձէն բորբոքած
սկսաւ անէծքներ թափել սըր Եղուարդայ
վրայ , որ իր ապագայ երջանկութիւնը կը

գողնար իրմէ . իր ցաւոց սաստկութեանը
միջոց՝ հաղիւ հաղ լեզուն Մագդաղինէի
վրայ թոյն չթափեց : Միտքը կը բերէր իր
մօրաքեռ թոռան ան վերջին օրերուն մէջ
բռնած կերալը . աչքին առջև կը տեսնար
որ Մագդաղինէ կը ժպտէր անդղիացւոյն ,
անդղիացին ալ սիրալիր կը նայէր անոր ,
և դժոխքին մէջ որչափ որ օձ կայ նէ՝ ա-
մէնն ալ իր սիրալը կը կրծէին ու պատառ
պատառ կ'ընէին : Զէր կրնար ինքդինքը
մխիթարել բաելով թէ թերեւս սխալ բան
դրեր էր միտքը . թէ որ գիտած ալ չըլլար
այս երկու երիտասարդներն , թէ որ ա-
նոնց փոփոխակի խանդաղանացն օրէ օր
առաջ երթալուն մտադիր եղած ալ չըլլար
անձկութեամբ , այն անձանօթնեղութիւնն
որ ինչուան ան ատեն քաշեր էր՝ անիկայ
միայն բաւական էր իր հիմակուան կար-
ծիքն հաստատելու . ևս առաւել այն տան-
ջանքն՝ որ աս ժամուն կը կրէր՝ բարձր ձայ-
նով իմաց կու տար իրեն՝ թէ Մագդաղի-
նէ կը սիրէ զսրը Եղուարդ : Այս մտածու-
թիւններով իր խուցին մէջ արագ արագ
պտըտելու ատենը , յանկարծ կանկ առաւ ,
կարմրնալով իր զայրանալուն վրայ . ինքն
իր սրտին մէջ մտաւ , ու գետին կ'անցնէր
ամօթէն :

— « Ի՞նչ բանի վրայ կը գանդատիս ,
ողորմելի դու , ինքը իրեն աղաղակեց՝ դը-
լուսը դէպ'ի վար ծռելով : Հաղիւ հաղ այն
տղմին մէջէն ելած ուր թաւալեցիր քու

երիտասարդութիւնդ , կը տրանջամս որ սիրուած չես , կը զայրանամս որքեզմէ աւելի ընտրելի կը սեպուի աղնուական սիրտ մը , անարատ առարինութեամբ ու այնպիսի խղճմտանքով անձ մը՝ որ ոչ երբէք մոլորած է : Ի՞նչ ըրեր ես նայինք որ արժանի ըլլաս ան սիրոյն , որ այսօրուան օրս քու ամենէն մեծ երջանկութիւնդ կը սեպես : Երկու տարիէն աւելի որ աս գանձը քու ձեռքդ էր , ինչ ըրեր ես որ իրաւունք ու նենաս անոր : Բանի տեղ չես սեպած զանիկայ , արհամարհեր ես , ոտքի տակ առեր ես , և հիմա քեզի ծանր կու գայ մը տածելը թէ ուրիշը պիտի վայլէ զանիկայ : Անոր ըրած անարգանքներուդ վարձքի տեղ՝ բաւական չես սեպեր որ աղնիւ օրիորդն որ Աստուած քու պահպանութեանդ յանձներ էր՝ անդունդին յատակէն գքեղ վեր առաւ , հոգւոյդ աղտեղութիւնները լուաց և օրհնեալ ճամբաներ բացաւ ոտքերուդ առջև : Այն վատ նախատինքներուն փոխարէն՝ որ ինչպէս որ պէտք է նէ առատաձեռներ ես իրեն , ըրած ամարդութիւններուդ և անվայել գործողութեանդ վարձքի տեղ՝ քեզի անանկ կ'երեսայ որ իր սէրը գրեթէ գրեթէ քիչ տլէ քեզի : Ա՛հ , լուռ եղիր , առանձնութեանդ մէջ մնա , և շնորհակալ եղիր Աստուծոյ որ սիրելու շնորհքը կը պարզեէ քեզի » :

Ոչ երբէք ինչուան ոյն ատեն անանկ

դառնութեամբ լացեր էր Մաւրիախոս իր
առջի կենաց յանցանքներուն վրայ . ոչ եր-
բէք իր անկարգութեանց յիշատակին ա-
նանկ լեզի ու հրատոչոր արցունքներ թա-
փեր էր . ոչ երբէք գէշ կերպով անցու-
ցած օրերուն վրայ զգացած խղճմտանաց
խայթն անանկ սաստիկ ճմլած էր զինքը :
Այս առաջին անգամ իր կործանման մե-
ծութիւնն աղէկ կ'ըմբռնէր . այս առաջին
անգամ աղէկ կը զգար իր հոգին այն եր-
ջանկութիւնն , որ իր ձեռքն ունեցեր էր և
չէր կրցած բռնել : Թէ որ ես , կ'ըսէր ինքն-
իրեն , սըր Եղուարդայ պէս միշտ անխո-
տոր բռնած ըլլայի պարտուց անփոփոխելի
ճամբան , հիմա այս վայրկենիս իմ հարցս
ընակարանին մէջ եղած կ'ըլլայի , Մագդա-
ղինէի քով՝ որ թերեւս կը սիրէր զիս , որով-
հետեւ իր սիրոյն արժանաւոր մնացած կ'ըլ-
լայի :

Ճշմարիտ սէրը խոնարհ է , համակամ ,
միշտ պատրաստ զոհ ընելու : Ի՞նչ կրնար
սլարդեել Մաւրիախոս իր մօրաքեռ թոռա-
նը . ինչ որ ալ ընէր , ինչպիսի կտրը ծու-
թեամբ ու յարատեսութեամբ աշխատէր նէ
ալ , որչափ որ ալ իր ձեռակերտներն համ-
բաւ ունենային՝ ենթադրելով թէ աս համ-
բաւը պիտի դիմանար , միշտ խեղճ ու չա-
փաւոր վիճակ մը կրնար տալ անոր : Իսկ
թէ որ սըր Եղուարդի հետ կարդուելու
ըլլար Մագդաղինէ , նորէն կը ստանար
ընկերութեան մէջ այն աստիճանն որ իրեն

սեփական էր և ուսկից ոչ երբէք պէտք էր
վար իջած ըլլար : Յէ որ Մագդաղինէ սի-
րոյ հակամիտութիւն մը կը զգար անոր վը-
րայ , թէպէտ թեթև ալ ըլլար , Մաւրի-
տիոսի կը վայլէր դէմ կենալ աս բանիս :
Ընդ հակառակն՝ Մաւրիտիոսի սլարաքը
չիր բոլոր հոգւով վրայ տալ , և ամէն բան
զոհել Մագդաղինէի երջանկութեանը :
Ասոր վրայ տարակուսելու բան չկար . մէ-
կէն որոշեց իր ընելիքը :

Ճխուր ու լոխիկ կեցաւ երեկոյեան խօ-
սակցութեան միջոցը , զոր ըստ սովորու-
թեան Մագդաղինէի հետ կ'անցընէր :
Բայց զարմանալին այն է որ , ինչպէս ստէպէ^լ
կը հանդիպի այս դիպուածը մտերիմներու
մէջ , գերմանացի օրիորդը նոյն իրիկուն
շատ զուարթ էր . Մաւրիտիոս մաղձոտու-
թեամբ կը դիտէր զանիկայ , և յօժարա-
միտ համակամութիւն մը կ'երեւար դէմքին
վրայ : Զգոյշ կեցաւ անանկ խօսք մը զուր-
ցել տալու անոր , անանկ նայուածք մը
նայել տալու , որ կրնային փոխել տալ իր
առաջադրութիւնը : Միայն , երբոր բաժ-
նուելու ժամանակը մօտեցաւ , աղաչեց
Մագդաղինէի որ գաշնակին առջեն անցնի
ու Շուպէրդի Հրամելու ողջոյնն երգէ , որ
ուրիշ անդամ իր սիրաը շատ շարժած էր :
Մագդաղինէ ախորժով կտարեց անոր
խնդիրքն , և ոչ երբէք այսչափ աղէկ եր-
դած էր : Երբոր լմընցուց երգը , Մաւրի-
տիոս ոտքի վրայ ելաւ , մօրաքեռ թուանը

ձեռքերն իր ձեռքերուն մէջ առաւ, համեստութեամբ մը պագաւ անոնք, ետքը դուրս ելաւ՝ թեթեցընելու համար իր սիրտն այն բեռէն՝ որ կը ճմլէր զայն :

— « Ի՞նչ ունիս, տէր իմ, ըստ իրեն Որսոլա՝ նախասենեկին մէջ կեցընելով զինքը. տխուր կը տեսնամ դքեղ :

— Բան չունիմ, ազնիւ Որսոլա, պատասխանեց Մաւրիտիոս ինքզինքը բռնելով: Գիտես արդէն թէ ատենէ մը ’ի վեր իմ տխորութիւններս առջինին ալէս սաստիկ չեն: Եկուր, որպէս զի տեսնաս, պագտուինք իրարու հետ. անտարակոյս եմ որ ասիկայ զիս կը զուարթացընէ»:

Որսոլա իր սննդակից եղքօրը վիզը պըլլուեցաւ, որ թեկրուն մէջ առաւ զինքը: Երբոր մինակ մնաց Մաւրիտիոս, ալ չկըցաւ բռնել զինքը. իր յուսահատութիւնը հեծեծանքներով և արցունքի վտակներով կը խօսէր. այս վերջին հարկն եղաւ զոր վճարեց մարդկային ակարութեան:

Երկրորդ օրն առաւօտը կանուխ ելաւ անկողնէն, աշխատութեան սեղանատախտակին առջեն անցաւ, և որպէս զի բոլորովին զոհէ իր յոյսերը, սրտին հեծութիւնները զսպած և զսէրն իր ծոցը վորնտած՝ հետեւեալ տողերը գրեց անվրդով ձեռքով.

« Մազդաղինէ, ես իմ խոստմունքս պահեցի: Դու ինձի աղաչեր էիր որ երկու

տարի հետդ կենամ. ահաւասիկ քու չափ
դրած ժամանակդ խելմը ամսէ՝ ի վեր ան-
ցած է : Ինձմէ խնդրեր էիր որ երկու տա-
րի անձին նուիրումն ու զոհ ընեմ, և իմ
տեղս դու՝ ի գործ դրիր զայն : Դու ինձի
համար շատ աւելի բան ըրիր՝ քան ինչ որ
ես քեզի համար : Աշխատութեան յարգը,
և պարտուց մեծութիւնն ու սրբութիւնը
ճանչցընել տալով ինձի, գրեթէ մոլորու-
թեանցս հետքն ալ ջնջեցիր վրայէս : Ինչ
ապագայ ալ որ Աստուած ինձի պատրաս-
տած ըլլայ, ցյաւիտեանս երախտագէտ
պիտի ըլլամ քեզի ու պիտի օրհնեմ զքեզ .
բայց ալ ասկէց վերջը չեմ ուղեր ու չեմ
կրնար ընդունիլ ինձի համար ըրած զոհդ՝
զոր այնչափ քաջարտութեամբ յանձն ա-
ռիր . ապա թէ ոչ անանկ ամարդի անձնա-
սիրութիւն մը ըրած կ'ըլլամ իմ կողմա-
նէս, որ ես իսկ կը դատապարտեմ : Հի-
մա զիս թողունք, քու վրադ մտածենք ու
քու երջանկութեանդ վրայ : Աըր Եղուարդ
կը սիրէ զքեզ, և կրնայ այն վիճակն հա-
նել զքեզ՝ որուն իրաւունք ունիս . և ար-
ժանի է ինքը քու սիրոյդ : Հաստատ գի-
տեմ որ ինքն անկեղծ սէր ունի իմ վրաս .
որով անտարակոյս յանձն կ'առնէ իմ առ-
քեզ ունեցած պարտականութիւնս լեցը-
նել : Մնաս բարով ուրեմն, ես կ'երթամ :
Մի անհանդիստ ըլլար իմ վիճակիս վրայ .
ուր որ ալ ըլլամ, գիտես որ իմ ձեռացս
աշխատութեամբը իմ պիտոյքս կրնամ լե-

ցընել։ Մի վախնար որ թերեւ նորէն իյունամայն մութ զիշերուան մէջ ուսկից որ դու զիս հանեցիր . խորհրդական աստղ մը միշտ պիտի առաջնորդէ ինծի այն ճամբուն մէջ զոր առջևս բացիր : Թէ որ ոյժու տկարանայ , թէ որ վհատութիւնը նորէն տիրէ վրաս , նորէն կանգնելուհամար բաւական է որ սրտիս խորը նայիմ . հոն կը դանամքու պատկերդ : Կ'երթամ հարցու զղեակը տեսնելու . պէտք է որ այս օրինաւոր հատուցմունքն ընեմ ասպետին յիշատակին : Կ'ուզեմ մաքուր ու նորոգեալ երեալ այն տեղերուն մէջ որոնք զիս թումած ու ապականած տեսան : Հայրս ինձմէ հեռու մեռաւ , առանց իր թուլացած ձեռքովն իմ ձեռքս սխմելու : Այս բարեպաշտական ուխտագնացութիւնը բոլորովին պիտի հանգարտեցընէ իմ խղճմը տանիքիս խոռվութիւնը : Անկէց վերջը անյոզդողդ քայլով կ'երթամ ու իցէ տեղ որ Աստուած ինծի առաջնորդէ : Նորէն կը կրկնեմ , ողջամբ մնաս , Մագդաղինէ . երջանիկ եղիր , և մինչդեռ եռ պիտի օրէնեմ այն օրերուն յիշատակն որ մէկտեղ անցուցինք , երանի ինծի թէ որ այն յիշատակը շատ դառն չերեւայ քեղի » :

Եղբայրո , ՄԱԿԻՒՏԻՈՍ

Ծալեց նամակը , գրեց ծրարին վրայ իր մօրաքեռ թուանն անունը , և որպէս զի

դիւրաւ գտնուի՝ կրակարանին մարմարիոնին վրայ դրաւ : Նոյն վայրկենին տեսաւ Վարսոն ու անոր կնիկն, որ արդէն սկսած էին աշխատիլ իրենց զաւկըներուն օրօրոցին քով . և սիրալիր ձեռով մը ողջունեց զանոնք : Քանի մը վայրկեան գովելի նախանձու աչքով մը զննելէն վերջն այն փոքրիկ ընտանեաց խաղաղութիւնն ու երջանկութիւնը, իր ճամբորդութեան պատրաստութիւնները տեսաւ . բոլոր բոլոր քառորդ մը տեսեց անիկայ : Երբոր ամէն գործողութիւն լմընցաւ, բաճկոնակին վրայէն կաշիէ գօտին կապեց, կոնակն տուաւ այն զինուորական սլարկն՝ որուն մէջ պարունակուած էր բոլոր իր հարստութիւնը, ճանապարհորդ աշխատաւորի մը վայելուչ գաւաղանն ալ ձեռքն առաւ . ետքը գործվալից աչքով մը այն պղտի խուցին չորս կողմը նայելէն եաքը, ուր մտեր էր անձնասիրութեամբ կարծրացած, պարապորդութեամբ թումած, և անկարգութեամբ ծերացած, ելաւ անկէց աշխատութեամբ նորոգուած, սիրով երիտասարդացած, և ըրած դոհիւը սրբացած :

ԺԵ

Քանի որ Բարիղու մէջ էր , տիրութեան հետ խառն ներքին զայրոյթ մը կը զգար . կը սկսէր թուլնալայն վեհանձն առաջադրութիւնն որ 'ի գործ կը դնէր՝ հեռանալու Մազդաղինէն : Կարծես թէ այն մայրաքաղաքին մթնոլորտն , որ առենօք այնչափ գէշ ազդեցութիւններ ըրեր էր իր վրայ , դեռ հիմա ալ մասամբ մը կ'աղդէր 'ի Մաւրիտիոս : Բայց Բարիղէն որ գուրս ելաւ , երբոր ընութեան մէջ մը տաւ ու սիրաը բացուեցաւ դաշտորէից կենդանացուցիչ օդը ծծելով , բարկութիւնն իջաւ , սիրաը կակլացաւ , և մէկ զգացմունք մը միայն սկսաւ խօսիլ սրտին մէջ , որ էր Մազդաղինէի վրայ ունեցած սէրը : Իր առջի կենաց մրրկալից օրերուն , երբոր իր մէկ վախագին առջեւ արգելք մը կ'ելլէր կամ սաստիկ կոռուով մը հաղիւ հաղ կը կատարուէր , այս ընդդիմութիւնը զայրոյթ կամ առելութիւն կը բերէր իր վրայ : Չէր կրնար ըմբռնել թէ կրնայ մարդ

սիրել առանց վայլելու իր սիրոյ առարկայն . կը խնտար՝ թէ որ մէկն ըսէր իրեն որ կարելի է սփոփիլ ձրի սիրով մը : Իսկ հիմա , ինքնիրեն մնացած , բաւական կ'իմանար այն զգացման մեծութիւնն որն որ ինքը ամենելին չէր ճանչցած : Կը հեռանար Մագդաղինէն . այս բաժանմունքը արիւն քալցուցեր էր սրտէն , և սակայն իր ցաւոց մէջն ալ քաղցրութիւն մը կը զգար : Իր կամաւոր առանձնանալը , իր ինքիրեն յանձն առած աքսորանքն՝ աւելի մեծ և աւելի սրտանց ուրախութիւն կու տային իրեն , քան թէ իր անցած կրից գինովութիւնը : Սիրուած չէր , բայց առջինէն աւելի սիրոյ արժանաւոր կը տեսնար ինքղինքը , և իր բարոյական արժէրին աւելնալուն գիտակցութիւնը կը միսիթարէր զինքը : Սիրուած չէր , բայց զոհ էր այն զոհին վրայ որ ըրեր էր իր սիրելոյն , և նոյն իսկ այն զոհն անանկ խնտում մը կը բերէր իր վրայ՝ որ ոչ ոք կրնար իրմէն վերցընել : Իր Վալդրավէր ուխտագնացութեան երթալուն առաջնորդ՝ միայն իր հօրն յիշատակին ունեցած սպարտը լեցընելու բաղձանքը չէր . այլ կ'ուղէր նաև տեսնալ այն տեղուանքն՝ ուր առաջին անգամ հանդիպեր էր Մագդաղինէի : Կ'ուղէր շնչել այն օդն որ շնչեր էր անիկայ , քալել այն ճամբաները՝ ուր անոր խօսիլը լսեր էր . իբրև վերջին երախտազիտութիւն մը կը սեսլէր ասիկայ ,

Բարձրագլուխ կը քալէր, բոլոր կուրծ
քով օդը շնչելով. բնութեան զեղեցկու
թեանց զգացմունքը, որ շատոնց 'ի վեր
թմրած էր սրախն մէջ, վերջապէս կ'ար-
թըննար : Մայիսի վերջի օրերն էր . արեւ
կը ծիծաղէր երկրիս . բլրոց ելեւէջը, եր-
կնից երեսին փոփոխութիւններն ու տե-
սարանաց ամէն արտաքոյ կարգի երեսոյթ-
ներն անակնկալ ուրախութեան ազբիւր-
ներ էին Մաւրիտիոսի համար : Ով որ իր
բնական զարմանքն ու եռանդը տեսնէր,
կը կարծէր որ առաջին անգամ՝ կը նշմարէ
ստեղծագործութեան հրաշալիքները : Այս
հետեւակ ճամբորդութիւնը, թէ և աշխա-
տալից, իրեն համար աւելի քաղցր էր՝ քան
այն ամէն կառքով ու վաղուկ ձիերով ը-
րած զուարճութիւնները : Իրիկունները
պանդոկներ քաշուիլը, առաւօտն արշա-
լուսոյն ճամբայ ելլալը, հասարակաց սե-
ղանի վրայ հանդիսմունքները, ճամբուն
վրայ առած ու տուած բարենները և դրան
դիմաց քարէ նստարանին վրայ ըրած խօ-
սակցութիւնները տղոց հետ, իրեն հա-
մար բանաստեղծական գրուագներ էին որ
իր ուխտագնացութեան զուարճութիւնը
միշտ վառ կը պահէին, և ուրիշներն իրեն
հաւասար սեպելու կրթութիւններ էին իր
անձին համար :

Վերջապէս յետին բարոյական յեղա-
փոխութիւն մըն ալ եղաւ իրեն վրայ, որ
պասկեց բոլոր մէկալ սլատուական յեղա-
փոխութիւնները :

Վազգաղինէ կրցեր էր կրօնական զգացումը զարթուցանելու Մաւրիտիոսի սրբախն մէջ, բայց չէր կրցած համոզել զանինայ որ աղօթքի դիմէ, և իր տիսրութեանը միջոց աստուածային միսիթարութիւնն իրեն օղնական առնէ : Ինչ որ ալ զուրցեր էր օրիորդը, ոչ երբէք Մաւրիտիոս ոտք կոխեր էր եկեղեցի մը : Յաւոց պահուածէ եղեր այս առանձնաշնորհութիւնն՝ որ անզգալի աստիճանաւ մը հաւատքն ու կրօնքը բորբոքել տան անոր սրտին մէջ, զորոնք ինչուան ան ատեն ծազրած էր : Ամենայն ճշմարիտ ցաւ զմեղառ Աստուած կը բարձրացընէ . Մաւրիտիոս փորձով տեսաւ զայն : Ճամբուն վրայ հանդիպած զեղի մը մէջ քալելու ատենը՝ եկեղեցւոյ մը առջեւէն անցաւ, և ներքին անընդդիմակ դրդմամբ մը մղուելով, առանց վրան մտածելու կամ որոշելու՝ ներս մտաւ : Այս աղքատ եկեղեցիներէն մէկն էր՝ որ թերեւ Աստուծոյ առջեւ նախամեծար ենքան զծոխ և ոսկեղօծ եկեղեցիները . արեն անոյշ ճառագայթներով կը լուսաւուրէր զան գոցուած վարագոյրներուն մէջէն անցնելով . դաշտորէից ծաղիկներ ցանուած էին խորանին աստիճաններուն վրայ . և ասդիս անդին սալաքարերուն վրայ քանի մը կանայք ու քանի մը ծերունիք ծունկ չորած էին շուքին մէջ : Մաւրիտիոս ծունկ չորեցաւ ու աղօթեց . կ'աղաչէր ընդունիլ իր հօրմէն թողութիւն ըրած,

անկարդութեանցը , և Մազդաղինէի համար երջանկութիւն կը խնդրէր Աստուծմէ :

Այսպէս մինաւորիկ տասնըհինգ օր ճամբայ ընելէն ետքը , առանց ճանչցուելու Վալդրավէրի մօտիկն եղած քաղքէն անցաւ : Իր զգեստը բաւական էր զինքը ծածկելու . և ուրիշ կողմանէ ալ իր անվեհեր քալուածքը , իր պայծառ ու անմեղ նայուածքը , և իր ազնուական ու առոյգ կերպարանքին խաղաղութիւնն ու վեհութիւնը տեսնողները՝ ինչպէս կրնային սեպել զինքն այն երիտասարդն որուն իրեք տարի առաջ աքսորուածի պէս հոնտեղէն անցնիլը տեսեր էին :

Ո՞չ , ո՞վ կրնայ պատմել թէ ինչպէս սիրոն ելաւ յորդութեամբ՝ երբոր ժամ մը ետքը հորիզոնին վրայ տեսաւ այն ծառերն որ իր օրօրոցին վրայ հովանացած էին , երբոր անտառին մէջ ոտքը դրաւ , երբոր մտաւ անոր խորհրդաւոր խորերը՝ ուր այնչափ անդամ պալատած էր իր հօրն ու մարդիկուհոյն հետ , ուր Մազդաղինէն տոջեն ելեր էր : Կը զգար զինքը և սիրով և կենդանութեամբ՝ այն աղուոր տեղերուն մէջ , որոնք իրեք տարի առաջ իր յուսահասութիւնը նշմարեր էին . անով իր առաջին շարժումն այն եղաւ՝ որ աղաղակեց առ բոլոր բնութիւնն թէ դեռ ինքը երիտասարդ էր , զեռ կրնար սիրել , և թէ կը սիրէ . իր նորոգեալ հոգին սըրքան յափշտակութեամբ մը ինքիրմէն

դուրս ելաւ : — « Ո՞վ բնութիւն , գոչեց ,
ուրախացիր , զեռ ես քու որդիդ եմ : Ո՞վ
թեթև զեփիւռներ , առջի ատեններուն
ոլէս հիմա ալ ճակատս փայփայեցէք : Ո՞վ
անտառաց մամուռներ , ո՞վ բացավայրաց
գալարիք , ճանչցէք իմքայլերս : Ո՞վ ծառը
որ իմ հարքս տնկեր են , ուրախութեամբ
զլուխնիդ շարժեցէք իմ անցնելուս միջու-
ցը » : Կամաց կամաց կը քալէր . ինչպէս
արտուան ակօսներուն մէջ՝ անանկ դի-
մացն յիշատակներ կ'ելլային : Սա կաղ-
նոյ ծառին շուքին տակ ասպետին հետ
նստեր էր . նա բարտի ծառին արծաթեայ
տերեւոցը տակ ամբողջ օր մը ինքն իր վի-
ճակէն դուրս ելեր էր՝ լսելով յինքեան
նոր ծնանող երիտասարդութեան տուածին
մրմունցներն ու համրելով անոր առաջին
խաղերը : Ծառապարդ ճամբէ մը որ դար-
ձաւ , ճանչցաւ այն տեղն ուր աշնանային
իրիկուն մը իր մօրաքեռ թոռանն հանդի-
սլեր էր : Յիշեց այն բանաստեղծական ի-
րիկուան բոլոր մանրամասն պարագանե-
րը . յիշեց նաև որ տարի մը ետքը՝ իր ա-
ռաջին ճանապարհորդութեանն օրը՝ նորէն
Մագդաղինէն նոյն տեղոյն վրայ նստած
գտեր էր :

— « Ա՞ն , եղեկելի դու , ըստ ինքիրեն
տիսրութեամբ , ո՞ր սատանան էր որ քայ-
լերդ առաջ կը տանէր : Արդէն ան ատե-
նէն զեղեցիկ ու շնորհալից էր Մագդա-
ղինէ . եկցեր էր հոս՝ իբրև Աստուծոյ կող-

մանէ աղղարարութիւն մը , և իբրև սպառ-
կեր այն երջանկութեանն որ դու ետևէդ
կը ձգէիր : ինչու ան ատեն չըոնեցիր Եթ
ձեռքէն ու նորէն տուն ետ չդարձար » :

Իրիկունը կը մօտենար . Մաւրիտիոս ,
որ խոտին վրայ տարածուեր էր ասանկ
մտածութեանց մէջ ընկղմած , ոտքի վր-
այ ելաւ ու դէպ 'ի դղեակն սկսաւ քալել :
Չէր զիտէր թէ ովեն հիմա անոր բնակիչ-
ները և չէր ալ հետաքրքրէր տեսնելու և
ճանչուորելու անոնց հետ . միայն կ'ուղէր
վանդակապատ դրան ծակերէն մէյ մը
սլարտէզը նայիլ , կ'ուղէր վերջին հրաժեշ-
տի բարե մը տալ այն Դրախտին՝ ուսկից
որ մշտնջենաւորապէս աքսորուած էր :

Պարտիղին սպատին քովէն քալելով հա-
ստ դուոք , ու երկայն ատեն ճակատը
վանդակին ձողերուն կրթնցուցած կեցաւ :
Նիւթաբար դուոք բացաւ . և ներքին բեր-
մամբ մը՝ ներս մտաւ : Պարտիղին մէջ
մարդ չկար , և իրիկուան մթութիւնը կը
սկսէր անոր վրայ իջնալ : Մաւրիտիոս ու-
րիշ ճայն չէր լսէր՝ բայց եթէ քամիին հըն-
չիւնը տերեւներուն մէջ , թոչուններու
ճոռողիւն մը որ իրենց բոյներուն մէջ կը
կծկէին , և աւաղին իր ոտքին տակ հանած
աղաղակը : Անտառակներուն քովէն անց-
նելով գողունի քալուածքով մը առաջ
կ'երթար . ծառաղարդ ճամբան որ լմընցը
նելով դարձաւ , ուր չէնքին ճակատն իրեն
ընդ առաջ սկիտի ելլար , կանկ առաւ ,

շունչը բռնեց, և երկու ձեռքով կուրծքը
սխմեց, որպէս զի չըլլայ որ հեծեծայ :
Ետքը մէյ մը նայեցաւ . . . ինչ էր աչքին
առջև տեսածը . երազ էր, թէ պատկերի
մը անդրադարձութիւնը, չէ նէ իր ըղեղին
ցնորքն էր : Ուզեց պոռալ, բայց ձայնը
շրթունքներուն վրայ մարեցաւ : Զեռքի
գաւաղանը մատուքներուն մէջէն սահե-
ցաւ, ծնկուքները տկարացան, և որպէս
զի չիյնայ՝ հարկ եղաւ որ ծառի մը կրթը-
նի : Հոն, քսան քայլ հեռու, Մագղաղի-
նէ, որը Եղուարդ, Պետրոս Մարտոյ և իր
կինը գաւիթը նստած և արեւուն վերջին
ճառագյթներովը լուսաւորուած՝ ընտա-
ներար կը խօսակցէին . իսկ այն երկու տը-
զաքն ալ որ Մաւրիտիոս աղէկ կը ճանչ-
նար՝ մարդագետնին վրայ թուալելով կը
խաղային : Մագղաղինէ մէկէն ոտքի վը-
րայ ելաւ, և Մաւրիտիոս տեսաւ որ անի-
կայ ծիծաղելով իրը և սովորական բանի
մը պէս զուարթու հանդարտ կերպով դէպ
'ի իրեն կու գար :

— « Ո՛վ բարեկամ, քեզի կը սպա-
սէինք », ըստ օրիորդը : Ու իր ազգակա-
նին ձեռքէն բռնած՝ դէպ 'ի անդղիացի աղ-
նուականը, Յերեղան ու Մարտոն բերաւ,
որոնք արդէն ընդ առաջ կու գային անոր :
Ասոնք Մաւրիտիոսի ձեռքը սխմեցին լուռ-
թեամբ . ամենեին բառ մըն ալ արտաքե-
րող չկար . ամենուն սիրոն ելած էր, ա-
մենուն բերանը կղպուած :

— « Ո՛վ բարեկամք իմ, դողդոջուն ձայնով ըստ վերջապէս Մաւրիտիոս գաւթին աստիճաններուն ուրբ կեցած ու երերեալ աչքերն ասղիս անդին պարտցը նելով. ո՛վ բարեկամք իմ, ինչ է եղածը ինչուան հիմա, և հիմա ինչ կ'ըլլայ. խօսեցէք, պատասխան տուէք ինծի : Արդեօք ինչուան հիմա ունեցած ցաւերս ու յուսահատութիւնս երազ էին, չէ՞ նէ հիմա երջանկութիւն կ'երազեմ » :

Չորս կողմի անձինքը սիրալիր ժպիտով մը միայն պատասխան տուին : Մազդադինէի ձեռք տալովը կրցաւ Մաւրիտիոս գաւթին աստիճաններէն վեր ելլալ : Բոլոր ծառաները ժողվուած էին ստորին սրահը . Մաւրիտիոս կը ճանչնար զանոնք . անոնց ամէնն ալ իր ծնունդը կամ պղտիկութիւնը տեսեր էին :

— « Ահաւասիկ, սիրելիներս, ըստ անոնց Մազդադինէ, ձեր երիտասարդ տէրը նորէն իրեն բնակութիւնն եկաւ » :

Սիրովումեծարանօք Մաւրիտիոսի չորս կողմը ժողվուեցան . իսկ Որսոլա ալ աճապարելով կոնակը զարկած պարկին կաշիները կը քակէր : Նոյն միջոցին եկան բարձրածայն իմաց տուին որ պատրաստէր ասպետին համար կերակուրը : Մազդադինէ նորէն ձեռքէն բռնեց, և սըր Եղուարդայ ու Մարտոյ ընտանեաց հետ միատեղ՝ տարաւ զանիկայ սեղանատունը, ուր ամենեին բան մը փոխուած չէր, ու

անանկ գործաւորի զգեստով այն տեղը
նստեցընել տուաւ՝ ուր ատենօք հայրը կը
նստէր : Թէպէտ սեղանին վրայ բոլոր այն
ժառանգական ճոխութիւնը կար որով
մեծցեր էր Մաւրիտիոս, սակայն կարճ ու
լուռ անցաւ կերակրոյ ժամանակը : Մաւ-
րիտիոս ինչուան վերջը այն մարդուն պէս
շարժեցաւ, որ չգիտնալով թէ արդեօք
քունիչ նէ արթնութեան մէջէ՝ կը զգու-
շանայ որ չըլլայ թէ արագոյ կարգի ձև
մը ընելով կամ անխոհեմ խօսք մը ըսե-
լով՝ տեսած գեղեցիկ երազն աներեւու-
թանայ : Քառորդ մը որ եղաւ, Մազդա-
զինէ ոտքի վրայ ելաւ, և կոչնականներէն
հեռանալով՝ դէպէտի անտառը գնաց իր ազ-
գականին հետ, որ տղու մը պէս անոր
կամացը կը հպատակէր : Երբոր կանաչա-
զեղբլրակի մը քով հասան, օրիորդը նըս-
տաւ և Մաւրիտիոսն ալ քովը նստեցուց :

Նոյն օրը այն աղուոր իրիկուններէն
մէկն էր, որ երջանկութիւնը կրկին ան-
դամ կը քաղցրացընեն : Երկնից մէկ մա-
սը դեռ արեւմտից լուսաւորութեամբը ծի-
րանեղոյն ներկած էր, հորիզոնին մէկալ
ծայրը լուսինը կը ծագէր կապուտակ լճի
մը մէջ և ծանրաքայլ ընթացքով ծառոց
գագաթներուն վրայ կը բարձրանար, զո-
րոնք իր տժգոյն ճառագայթներովը կ'ար-
ծաթաղօծէր : Առխակը տերեւախիտ թանձր
հովանոյ տակ ամրացած բոլոր սրտանց
կ'երգէր . գիշերային զեփիւռները կ'ար-

թըննային . անտառներուն խորերէն իրրեսահանաց հեռաւոր ձայն մը կու դար :

— « Ո՞վ բարեկամ իմ, ըսաւ վերջապէս Մազդաղինէ անոյշ ձայնով մը, ես այն օրէն՝ի վեր որ դքեղ հոս տեսայ առաջին անգամ՝ այն օրէն կը սիրեմ դքեղ : Նոր մարդ մը դարձընելու համար դքեղ՝ պէտք էր անցընել աղքատութենէ, աշխատութենէ ու անձին ուրացութենէ : Երբոր ասոր օգտակարութիւնն ըմբռեցի, ուղեցի ես ալ մասնակից ըլլալ այն տաժանելի կենաց՝ զոր քու առջևդ կը դնէի : Հիմա այն տաժանելի փորձերուն ժամանակն անցաւ . Մաւրիտիոս, կը ներես ինձի այս բանին համար » :

Մաւրիտիոսի հոգին խունկի հատի մը պէս հալեցաւ ու ծուխը դէպ՝ի Մազդաղինէ բարձրացաւ՝ խանդաղանօք օծեալ : Իրարու գիրկը սլլուեցան, և աստեղազարդ երկնքին պայծառութիւնը կը լուսաւորէր այս տեսարանը :

Հա՞րկ է արդեօք ըսիլ . Մազդաղինէի աղքատութիւնն ինքնահնար զիւտ մըն էր . Մազդաղինէ չէր կորսնցուցած իր դատաստանը . խաքեր էր զՄաւրիտիոս որպէս զի անոր ալէկոծեալ հոգին խալըսցընէ : Չեմ ուղեր հոս պատմել ինչ որ օրէ օր հետղէւտէ Մազդաղինէի սրտին մէջ անցած էր՝ երբոր Մաւրիտիոսի վերականգնումն ոտնառ ոտն կը կատարուէր : Այս այնպիսի պատմութիւն մըն է՝ որ փափուկ հոգւոյ

տէր անձինք ինքիրեննուն կը զգան, իսկ
ուամկաց ալհասկընալու բանը չէ: Երբ ե-
րիտասարդ ասպետն իր Բարիղու բարե-
կամներն հօրենական տանը մէջ գտնալուն
վրայ կը զարմանար, Մազդաղինէ ըստ
իրեն. — « Անոնք որ քու կռուոյդ ու յաղ-
թանակիդ վկայ եղան, վայելուչէր որ տես-
նային նաև քեզի տրուելիք փոխարէնն՝ ո-
րուն ինչպէս որ պէտք է արժանի ըրիր
զքեղ: Սըր Եղուարդ աղքատութեանս հա-
մար մասնաւորապէս կը սիրէր դիս. Հիմա
մեր երջանկութիւնն իրեն մխիթարութիւն
կ'ըլլայ » :

Ամիս մը ետքը Մաւրիտիոս ու Մազդա-
ղինէ կարգուեցան իրարու հետ Նէօվի-
լէ-Պուայի մէջ, առանց մեծամեծ հանդէս-
ներու, միայն իրենց բարեկամներուն,
վարձակալաց և ծառաներուն ներկայու-
թեամբը: Պետքոս Մարսոյ անոնց ուրա-
խութիւնները քանի մը օր տեսնալին ու
վայելին ետքը, իր կնոջն ու որդւոցը հետ
Բարիդ դարձաւ: Փուճ տեղը Մազդաղինէ
ջանաց զանոնք հոն բռնելու, փուճ տեղը
Մաւրիտիոս բռնադատեց դղետկը կենա-
լու, ուր դիւրաւ իրենց գործունէութիւնն
ու ճարտարութիւնը ցուցընելու առիթ կ'ու-
նենային :

— « Դուք ձեր վիճակը գտաք, պատաս-
խանեց Մարսոյ խոհեմարար. թող տուէք
որ ես ալ իմ վիճակս պահեմ: Թէպէտ
այսափ բարեկամութիւն ունինք իրարու-

Հետ, կը զգամոր ես արդելք կրնամըլլալ
ձեր երջանկութեանը : Ոչ թէ կը կասկա-
ծիմ որ հաղարտութեամբ զիս կ'արհամար-
էլք . աշխատութիւնը մեր մէջը հաւասա-
րութիւն մը հաստատեց, զոր ոչ ինչ կըր-
նայ աւրել. բայց այն ընկերութիւնն որուն
մէջ պիտի սկսիք ապրիլ՝ անոր խելքը չկըր-
նար մտնալ այս բանս, և այն իր զարման-
քը լուռ յանդիմանութիւն մը պիտի ըլլայ
թէ ձեղի և թէ ինծի համար, որուն ես
չեմ ուղեր առիթ տալ : Ասկաւաթիւ ըն-
տանիքը շատ սիրոյ նշաններ տեսած ճամ-
բայ ելան :

Ամիս մը անցաւ չանցաւ՝ ոքք Եղուարդ-
ալ գնաց : Երթալու տաենը — « Աղէկ նայ-
է, ըստ Մաւրիտիոսի, քու երջանկու-
թիւնդ . անանկ փափուկ տունկ մըն է ա-
նիկայ, որ միակերպ հոգ կ'ուղէ : Անուշա-
հոտ զեփիւռ մը աճեցուց զան . ուստի
սլաշտանէ մրրիկներէն որ կրնան կոտրել
զանիկայ » : Ետքը Մագդաղինէի դառնա-
լով՝ ուղեց քանի մը մնաս բարովի խօսքեր
ըսել. բայց այլայլութիւն եկաւ վրան, աչ-
քերը թրջեցան, և երիտասարդ տիկնոջ
ձեռքը տիսրութեամբ պազնելու ատեն՝ կա-
թիլ մը արցունք սահեցաւ անոր վրայ :

Իմ սլաշտօնս լմինցաւ . երջանիկ կեան-
քը չպատմուիր : Ա՛լ անկէ ետքը Մաւրի-
տիոս ազատ էր վտանգէ, և ոչ իսկ քաջա-
լերութեան կարօտ էր : Թէպէտ կարօտու-
թիւն չունի աշխատելու, սակայն դատարկ

չկենար . բարերարութիւն ընելու և իր
հարստութիւնն ուրիշներուն ալ սփոելու
կը զբաղի : Մագդաղինէի ինչուան այն ա-
տեն ցուցուցած անձին նուիրումը՝ տոկո-
սեօք հատուցումն ունեցաւ . որովհետեւ
ոչ երբէք ամպ մը մթագնեց անոնց փոխա-
դարձ սիրոյն պայծառութիւնը : Իսկ Որ-
սոլայի գալով , ինչ որ ալ ըստ իրեն Մագ-
դաղինէ , անիկայ միտքը հաստատ դրած
է թէ իր երիտասարդ տիրուհին իրօք դա-
տաստանը կորսնցուցեր էր , և թէ Մաւ-
րիտիոս փայտի քանդակագործութեամբ
կրցեր է իր հարց կալուածը գնել : Մաւրի-
տիոս վառ ու անշէջ երախտագիտութիւն
մը կը սնուցանէ սրտին մէջ իր երիտա-
սարդ ընկերոջը վրայ . և շատ անդամ ալ
սրտալիր խօսքերով կ'օրհնէ զանիկայ :
— « Ո՞վ բարեկամս , կը դառնայ ան ատեն
կ'ըսէ անիկայ իրեն , ինձի շնորհակալ մի
ըլլար . ես ուրիշ բան չըրի՝ բայց եթէ ցու-
ցընել քեղի այն ճամբան որ սլէտք էիր
բոնել : Պէտք է աշխատութիւնն օրհնես .
որովհետեւ անով նորէն ձեռք ձգեցիր ե-
րիտասարդութիւնը , սէրն ու երջանկու-
թիւնը » :



